



Սիս

ՅՈՒԼԻՍ-ՕԳՈՍՏՈՒ

Թիկ 7-3



ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

SION

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM  
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

VOL. 44

NO. 7 - 8

1970

Յուլիս-Օգոստոս

Թիւ 7 - 8

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ՊԱՏՄԱԳՐԻ

### ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԴԵՒՐԻԺԵՑԻ

(1670-1970)

Ապահովաբար քիչ ժողովուրդներ կան որոնց գարաւոր պատմաթիւնը իր մէջ հաջուէ սարսափներու, համատարած բառ պանդներու, աւերումներու եւ աքսորի երեւութապէ անվիրշանալի այնպիսի նկարագրութիւններ՝ ինչպիսին է Հայուն պատմութիւնը: Գրեթէ կարելի պիտի չըլլայ մեր երկար կեանքին մէջ զանել կարճ պահ մը, երբ հայր բացարձակապէս ազատ եւ խաղաղ աղքած ըլլայ, նուիրուած իր աշխատանքին եւ ուրախութեան: Աշխարհակալ Տիգրանի մը փառքը պատերազմի փոշիով ծածկած է տմբուղջ հայաստանը, եւ, իրարու բանորդող թագաւորութիւններու միջևեւ Ռուբրինեանները հասնող տարիներուն, առ երամի այդ փոշին չէ հանգչած նստած մեր հայրենի հոգին վըրայ: Իսկ, աելի ուշ, մինչեւ գրեթէ կէսը ծասնիներորդ Դա-

բուն, հայկական բնաշխարհի սիրափին վրայ ապրող մեր ժողովուրդին ճակատագիրը եղած է կուռափնձոր զառնալ անթիւ փաշաներու, պէյերու, սարտարներու եւ խաներու ուղղմամոլութեան ու ապահութեան, բզիտուիլ եւ կոտորակուիլ, ուժաքամ րիլալու ասաթիճան:

Եւ սակայն, բոլոր այս կոտորածներուն եւ վաանգներուն հակոռակ, եւ վստահարար ի հեճուկս ալ տնոնց, հայ երակներու մէջ ոչ իսկ պահ առած է կենսայորդ աւիչի պողոթկումի ա'յն թափր՝ որ կը կազմէ նկարագիրը ապրիլ ձգտող մեր ժողովուրդին, եւ որ զատորոչած է զինք իր շրջապատի ցեղերէն՝ հին որերու Մարերէն կամ Ասորեստանցիներէն մինչեւ մեր հոդերը առաջարակող վայրի աւագակախումբերը: Մեզ հարուածող իւրաքանչիւ ողբերգութեան անմիջապէս յաջորդած է վերազարթնումի, ինչպինք գանելու, նոր թափով կեանքին փարելու տենչ մր, այնքան գեղեցիկ՝ որքան անբացատրելի և ատոր համար' իսկ հրաշալիին մօտեցող: Այլպէս էր Վարդանանց Պատերազմէն ևար. այդպէս ևզաւ երբ Անին էր որ կը կործանէր. ու, նոյն ձեւով, օրինակները կարելի է բերել հասցնել մինչեւ առաջին տասնամեակը ներկայ գարուն, եւ միշտ ալ գտնել նոյն հիանալի պատկերը:

Եթէ ժողովուրդներու համար անհրաժեշտ է կարգալ իւրենց ցեղային արութիւններուն եւ սուրբն զովքերը, ապա աւելի քան անհրաժեշտ է կարգալ նաեւ այն նկարագրութիւնները՝ որոնք կը պատմեն ազգի մը պարտութիւններէն եւ գառնութիւններէն, բայց մանաւանդ այն ոգիչն՝ որով այդ պարտութիւնները մէկական յաղթանակի կը վերածուին, նոյնիսկ եթէ չեն արձանագրուիր Պիհականի ժայռերուն վրայ:

Մօտաւորապէս Տասնեօթերորդ Դարու սկիզբը Դաւրէժէ մէջ ծնած եւ ուսումը իջմիածնի մէջ ստացած Առաքել Վարդապէտի պատմութեան գիրքը կը խօսի այսպիսի պարութիւններէ եւ յաղթանակներէ: Նկարագրելով մօտ վաթսուն տարուան պատմութիւն մը, ան թուումը կ'ընէ անօրինակ հալածանքներու կամ աւերումներու, գաղթերու եւ ջարդերու, այլ միաժամանակ կը պատմէ իջմիածնի վերանորոգութենէն կամ Արարատեան դաշտի վերածաղկումէն. ու այս՝ ամենէն բնական կերպով, իրրեւ թէ կեանքի օրէնքն իսկ ըլլար արիւնին հետ դաշտին կանաչը, քանդումներուն քովն ի վեր կաթողիկէին բարձրացումը: Այլապէս, ինչպէս բացատրել այն իրողութիւնը, որ Արաքսի ափին, Շահ-Աբաս կոչուող ոճրագործի մը մարակէն հալածական հայերու զանգուածներ սովոր ճիրաններուն մէջ բռնուած՝ մինչեւ մարդակերութեան հասնելէ եաթ, քանի մը տարի վերջ, իրենց իսկ հիմնած նոր-Զուղային մէջ նոյն ոճրագործն ու անոր յաջորդները հիւրասիրէին արքայալայել ճոխութեամբ: Ինչպէս բացատրել աւերակ իջմիածնը ուսման եւ հաւատքի կեդրոն զարձնող Մովսէս, Փիլիպպոս եւ Յակոբ կաթողիկոսներու երեւումն ու գործունէութիւնը նոյն տարիներուն: Ինչպէս բացատրել հեռաւոր Ամսդերտամի մէջ ներկայութիւնը մամուլի մը վրայ հակած համեստ Ռական Վարդապէտին, երբ հազարաւոր հայեր մէկ օրէն միւսը կ'օտարանային լեհաստանի մէջ:

Դաւրիժեցի Վարդապետի Պատմութեան ամենէն յատուկ և սարսուռ պատճառող էջբը պիտի մնան ապահովաբար անոնք՝ որոնց մէջ ան կը նկարագրէ Շահ-Աբասի 1605-ի բռնադալթն ու հետեւ անքները ոճրապարա այդ արարքին։ Առանց 1915-ի Եղեռնին փաստին՝ անկարելի կը թուի երեւակայելն անդամ հարիւր հազարաոր մարդոց բռնադալթը, իր բոլոր սարսափներով եւ դրկանքներով։ Արարատեան ամբողջ գաշտը գետնի հաւասարեցնել և ապրող չունչ մը չձգել՝ դիւային հնարքը եղեր էր այն բռնաւորին, որ հակառակորդի մը բանակին առջեւէն փախչիլ միայն գիտէր։ Փախչիլ՝ սպաններով, հրկիզելով, կողապտելով։ Փախչիլ՝ իր հետ քշելով քարդաքակիրթ ցեղ մը, որ իր երկիրը պիտի չէնցը-նէր։ Քանի մը օրուան ակնթարթի տեսողութիւն ունեցող ժամանակից ինթացքին կատարուած ոճիրներուն մասին զանտղան ականուսեանք պատմած են։ Ստեփանոս Վարդապետ եւ Յովհաննէտ Մակուեցի ողբեր չարադրած են, այլ Առաքել Վարդապետի քանի մը էջբը՝ նկարագրող ամբողջ Արարատեան դաշտի աները, անպարանցելի կը մնան արտայարութեան գեղեցկութեամբ, իրենց զուսպ յուղումով որ սակայն պատրաստ է պութկալու տողերուն բնդմէջին, եւ ամբողջ աղէտը քանի մը տողով ընդգրիելու իրենց նկարագրով։ Ապահովար գրագէտի տաղանդ մը ծածկուած էր երանելի այդ վարդապետին սքեմին տակ, տաղանդ մը՝ որ իր «Պատմութիւն» կը բերէ կը մօտեցնէ իր նախորդներուն երկերուն, Խորհնացիի «Աղր»էն մինչեւ Յովհաննէտ Կաթողիկոսի աղեկտուր նկարագրութիւններ։

Դաւրիժեցի կը պատկանէր այս սերունդին՝ որ ապրեցաւ և գործեց իր գարը յատկանչող սարսափներուն եւ անիշխանութեան մէջ, ու, անբացարելի կենսունակութեամբ եւ կորոնով, ուսման օճախներ և անսպատաներ հիմնեց, հեռաւոր նոր-Զուղայի մէջ առաջին ապարանը հաստատեց, բայց մանաւանդ սերմնացնը եղաւ այն ուղղութեան եւ գաղափարներուն՝ որոնք, իրմէ ետք, տակաւին մինչեւ դար մը, պիտի ներշնչէին նոր գործիչներ և հաւասաւուրներ։

Երեք հարիւր տարիներէ ի վեր Առաքել Վարդապետ կը հանդի հուն, էջմիածնի միաբանական գերեզմանատունը, իր այնքան սիրած եւ հոչակած հոյլին մէջ։ Պարզ տապանաքար մը իր ծածկէ հիմս այն իմացականութիւնն, որ իսաւար դարի մը մութու մասու մէկագերը լուսարձակի տակ առաւ եւ իր «զառամաշը» այլ սուրբ մատներով երկնեց պատմութիւնը մեր ժողովուրդի կեանքին մէկ պահին, այնքան կակծալի բայց միաժամանակ այն-քան խորախորհուրդը եւ գեղեցիկ։

Հանդի՞սա իր ոսկորներուն եւ տառապած հոգիին։

Ա. Գ.

## Ա. ԳՐԱԿԱՆ

### ՀԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ

Բ

Պօղոս կազդուրուելէ յետոյ, վերագառնալու ուղեց այն քաղաքներու վրայէն ուր քառ բողաքածու էր, գիտնալու համար թէ ցանուած սերմերը ի՞նչ արդինքի հասեր էին: Բարենարասա շղարմացաւ լոելով այս որոշումը, որովհետեւ կը հաւատար թէ ասուուածային նախախնամող ամի էր որ կ'առաջնորդէր Պօղոսին մտածումներու ու քայլերը: Տառապանքէն յետոյ ամէն բան գեղեցիկ եւ կարելի կը թուէր Պօղոսին համար, ապաքինման դողդունու կորովք կ'ողեւորէր զինքը: Ամէն ինչ ըրճանք, ուղաց էր էր մէջ. չէր մտածեր մարմին սպառնացող կտանդներուն, այլ հոգիի փառքին: Իր մէջէն ջընջուած էր կարծես մարդկայինը, գերտոյն ճշմարտութեան սարսուսէն անքաղկոծ, դադրած էր ինքինքը ըլլալէ, վերածանելաւ համար աստուածեցութեան երանութեան, ինքնանանաշման ժահացու անունով հեշտապրուս:

Ցանած էր Աւետարանի սերմերը հոգիներուն մէջ եւ զանոնք թրջած էր արինովք: Անոնց կարիքը եւ իր մէրը պէտք է ոզուունէին եւ ամրողացնէին զիբար: Մարմինը լոկ կը փախնայ մահէն եւ գերեզմանէն, կ'ըսէր, բայց հոգին երիվարն է իր պարտականութեան եւ օօրուանը անմահութեան: Նուիրուած մըն էր իր դատին, հաւատովք զգացում մը չէր իր մէջ, այլ ապրող դօրութեան մը գիտակցութիւնը: Նման էր երկրի վրայէն անցնող մէծ գիտերոն, որոնք հոսելով աւելի կը մեծնան իրենց մէջ թափող ջուրերէն: Ամրոջական և անտեղիսալի նըւերում մը, գիւցանական հրաժարումը վերէն իրեն յանձնուած գործին, կլքրոնադ

կան եւ վարիչ գիծն էր իր կեանքին: Բոլոր միւս մտածումները հարկատուներն էին հիմնական այդ գաղափարին: Իր տարած պատգամին բնութիւնը եւ գործելու կերպը պիտի խրաչեցնէր ժամանակի մարդկութեամբ, սակայն գիտէր ան իր հոգին վեր բռնել մարդոց նկատումներէն եւ երկիւղէն: Ինչպէս ստուերին վարժուած աչքերը բնագրորէն կը զոցուին ցերեկուան լոյսին, զինքը ունկնդրուներու հոգիները յաճախ պիտի փակուէին իր նոր պատգամին առջեւ: Առանց տենդու վրդովումի դիտէց հանդուրժել գործերու դանդաղ յառաջդիմութեան եւ երանեն աշ անոնց վերահաս մախողսնէին, սրովհետեւ վստահ էր վերջնական յաղթանակին:

Իորդը այն տեղերը ուր ամեխոներ առաջ նզած էին եւ քարողած, վերստին այցելեցին, սակայն զազոնի, գիշերուան քողէն պաշտպանուած: Կը բախտէին միայն ծանօթ եւ վստահելի մարդոց դուռները եւ գիշերային հաւատութիւնով կը միիթարէին եւ կը սրուապնդէին հաւատացնելութերը: «Մի վախնագ այն բաներէն կ որոնք մարմինը կ'սպանեն, եթէ հաւածուիք ու տարապիք նոյնիսկ ճշմարտութեանը համար, զար հաւորդեցնելով ձեզի, երջնոնիկ զզացէք ինքնինդուց, վասնի ի՞նչ պիտի արժէք մարդու մը համար ամրոջ աշխարհը, եթէ կորսնցնէ իր հոգին որուն վրայ Արտաւծոյ պատկերը դրոշմանած: Մի նայիք անոնց՝ որոնց համար Մեսիան կը մնայ նախաճայնութիւնը մարդարէներու պատգամին: Դուք վերստին ծնագ, ընդուելով նոր պատգամը՝ մասնակցեցրեցիս Քրիստոսի արքայութեան:

Մէր, նուիրում և հաւատք նոր պատուիրան ներ են առաջնութեան, զոր պէտք է պահէք: Խնչպէս որ հրեաները կը շարունակին հաւատարիմ մնալ մովսիսական օրէնքին, այնպէս ալ դուք հաւատարիմ պարտիք ըլլալ Մեսիային, որ աշխարհ եկաւ եւ մեռաւ մեր մեղքերոն եւ դրկութեանը համար»:

Վզգուշանային հրապարակային քարոզութիւններից եւ ակնբախ զիոնիներից, Հաստատուած Հիմերու վրայ զննելու համար Համայնքին գործունելութիւնը, կընտրէն ամէնուրեք առանորդներ եւ վերակացւներ, Արեակոկի վարչութեան օրինակովը:

Իրենց գործը աւարտելիք յետոյ վերադարձն Անտիռք: Քաջարին քրիստոնեայ Համայնքը զիմառորեց զիբենք հրճուանու բով ու պատուի: Բոլոր հաւատացեաներուն գուաններուն ատխեն կոնֆեղներ վաստած էին եւ, ծաղկեասանենք կարուաց Անտիռքի Համայնքին պետերը երր իրազեկ եղան առաջնորդած կործին, լեցուեցան քերկրանցով, ըսելով թէ Ժիրապէս Առաւանց ձեռքն էր որ կը բանար դուռները Հեթանուններու սրտինաւ:

Աննպաստ աերգելութիւններ հասած էին ասկայն Երաւաղէտ, Պօղոսի գործունէութեան շուրջ, մեղադիմով զինքը որ առանց թիգատերու ընդունած էր Հեթանունները հաւատացեաներուն մերանութենէն ներա, թէ միայն Երաւաղէտի սրբազն Համայնքին պետերը իրաւունք ունեն ձեռք զնելու նորագործներուն վրայ եւ Ս. Հոգիին չորոշ մատակարարելու տանց, եւ թէ Պօղոսը իրաւունք առած էր ինքնինքին վարուելու առաջեալք մը պէս, առանց ունենալու այլ իրաւունքը:

Երաւաղէտէն շուրազ պատղամաւարներ եկան Անտիռք, պատասխանաւորութեան հրաւիրելու Պօղոսը իր բաններուն համար, յայտնելով թէ Հեթանունները քրիտանայ կարենալ ըլլազաւ համար պէտք է անցնէն նախ Ձին Անիստ առանդրութենէն: Ազուր գործը որ Նն Օքննէիք պատակարաններու անհարար պահպանաւուք, Համար անիրներ գործեց, Համար լածելով, նորանաւասաւ, եկելցին «Տասնը

հինգ տարիներու իր տառապանքն ու խոկումները, Դամասկոսի յայտնութեան լուսին մէջն, զինքը տարած էին քրիստոնէութեան՝ Նշմարիտ հասկացութեան, Խեց պէտք չունէր փոխառիկ գաղափարներու, անմիշական յայտնատեսութեամբ գտած ու համացած էր Քրիստոսը: Գալով իր առաքելութեան բնոյթին, համոզուած էր խորապէտ թէ բուրու առգերը, Արեւելքն եւ Արեւու մուտքէն, Հիւսիսին եւ Հարաւէն պիտի զտյին եւ Երկնքին արքայութեանը մէջ սեղանի պիտի նատին Արքահամբի, Խասակի եւ Յակոբի հետ: Աւետարանը հրէական կապանքներն ազատելու եւ մարդկութեան կրօնը գարձնէլու իր որոշումը անխորհուրդ եւ պատահական արարք մը չէր, այլ մանրաթելը իր մասածողութեան, Աշխարհ եկած Մեսիային գաղափարը, որուն համացատութեան մէջ մըշտ ամէին յառաջդիմեց, տարի եւ փորձառութեան նոր լյոյսերով, իր հանձարին մշկած աստուածաբանական մէկ դրութիւնը չէր, այլ յայտնութիւնը այն ճշմարտութեան՝ զոր քարոզելու համար Աստուած չնորհած էր իրեն: Այդ պիտակցութիւնն էր որ վկայած էր իրեն թէ Օքնն ըը պարտուած էր այլեւս եւ անզօր՝ վըրկութեան համար, Երբ աստուածային ընտութիւնը յանկարպութեամբն առ բացարձակ պատութեան նկարագրուվը, թէ Փրկութեան երես բնելուներն էին Յիսուսի մաշը և Յարութիւնը: Ան ճամբրուած էր Գաղատանիուց մէկ ծայրէն միւսը, կազմելով չշլան քրիստոնէաց համայնքներուն: Ջիասոն ու Տիմոթէասը կենդանիք օրինակներն էին այդ պիտագործութեան: Իրեն համար, իրական թիգատութիւնը հոգիի թիգատութիւնն էր, երբ մկանութեան շուրջ արիւնի եւ բարի կը վերածուէր Հեթանու. հոգիներուն խորը:

Մը, Բազարէն եկած Հրահանցին համաձայն, Պօղոսն առ Բարուասաց իրենց համարին Տիտոսը, առ ամիսներէ ի վեր Անտիռք իր մէար, անմասնիրուէն քուած համայնքի կարիքներամ կը հապաւաթեան, եւ մեկնեցան Երուսաղէմ, առաքելոց քաղովին ներկոյալացն համար:

## ԳԼՈՒԽ ՏԱՄՆԵՐԿՈՒՆԵՐՈՐԴ

Տամնչորս տարիներ անցեր էին այն օրէն, երբ Պօղոս վերջին անդամ կը հռուանար երուսաղէմէն։ Թաղաքը փոխուած էր, անձանակի ըլլալու աստիճան։ Սովոր չէր վերջացած տակաւին, փողոցները լցուն էին հալումած եղած մուրիկներով, որոնք գուռներու եւ սիւներու քոփերը ծուարած, անցորդներուն կը կարգառէին իրենց ձեռքերը, ողորմութեան ինդրանքով։ Հերովդէսէն Ագրիպա, Հռոմէն զրկուած նոր վեպատը, խեղած էր երկրին բնակչութիւնը տուրքերով։ Հռոմէտիքի ազնուականի նման ինքինը տուած էր խաղերու եւ զուարձութեանց, թէեւ արտաքնապէս կ'ուզէր ցոյց տալ թէ պաշտպան էր հրէական օրէնքին եւ աւանդութեան։ Տինարարութեան մոլուցըն բռնուած, կը հիմնէր խաղանաներ, թատրոններ, կեսարի արձաններ եւ ժողովուրդին համար կը սարքէր հըրապարակային խաղեր և մրցանքներ, միշտ հոռմէ օրինակով։ Երբեմն կը մասնակցէր Տաճարի արարողութիւններուն, հրեաներուն համելի երեւալու համար։ Խսկ քահանայապետութեան թէկնածուներ իրարու հետ կը մրցէին, պետութեան միջամտութեամ եւ կաշառով աթոռին։

Երբ Պօղոս եւ Թար-Նարաս Երրուսաղէմ եկան, քրիստոնեայ համայնքը սարսափի մէջ էր։ Համաժանքը կը շարունակուէր տակաւին եւ յուսահատ հաւատացեալները ի միթթարութիւն իրենց բնկուած հոգիներուն սկսեր էին հաւատալ թէ Յիսուս շուտով պիտի վերադառնար, հաստատելու իր թագաւորութիւնը երկրի վրայ։ Միւս կողմէ քարոզիլու եռանդը նուազած էր եւ առոքեալները փոյթ չէին ըներ աւելցնելու թիւը հաւատացեալներուն։ Անոնցմէ շատեր կը մնային Բար-Նարասի ըրոջ մունը, Սիմեոն Պետրոսի զեկավութիւնը երկրու հերու առաջանալու աթոռին։

Վերջ, տասնրեկոթ տարիներ անրնգհատ տարած էր Յարութեան պատզամը, երկրի բոլոր կողմերը, Յուպիէ, Կենարիա, Սոմարիա, մոտիկ յարաբերութիւններ պահելով քրիստոնէութեան դարձող հեթանոսներու հետ։ Տեսոնեղայրը կը գրաւէր կարեւոր տեղ մը նորակազմ համայնքին մէջ եւ կը շարունակէր բարեկամ մնալ հրեայ եկեղեցին, չհանդուրժելով որ յսմա մը անզամ դէղչուէր Օրէնքին։

Պօղոս եւ Թար-Նարաս ներկայացան նախ Պետրոսին, իրենց հետն էր նաեւ Տիմոտը։ Պօղոս մանրամասնօրէն խօսեցաւ իր առաջեկութեանը մասին, չեշտելով հեթանոսներու յօժարամտութիւնը նոր կրօնին նկատմամբ, յետոյ Պետրոսին յանձնեց հաւաքուած դրամին պարկերը, զրկուած երրուսակէմի պղքաններուն եւ սուրբերուն, հեթանոս հաւատացեալներու կողմէ և Մէկդի պէտք է քել Օրէնքին իիծները հեթանոսներու սուրբերուն առջեւէն եւ այն տան ամրոջ աշխարհը պիտի դառնար դէպի Սիրոն, կանգնելու աղօթքի տուներ աշխարհի բոլոր մասերուն վրայ։ Եկուոր Սիմոն, ըստ Պօղոս, լուրջ կերպարանք մը հազնելէ յետոյ, բաժնենք առաքելական գործը, դուն, որուն Տէրը վատահեցաւ իր ոչխարիներուն պահպանութիւնը, տար նոր լուրջ Խորայէլի որդիներուն, իսկ եւ Մեսիային աւետիւը հեթանոսներուն, որպէսզի շուտով իսուագործուի իրստումը մեր Տիրոջ եւ հաստառուի երկնքի արքայութիւնը երկրի վրայ։

Պետրոս կը լսէր այս բոլորը ուրախութեամբ եւ իր սիրու կը յորդէր ապադայի յսյուզ։ Կեանքի տրոմութիւններէն եւ ղուժուարութիւններէն տրորուած իր միամիտ բայց անմիկանդ հոգին կը պահէր ամբողջաւուզէս Տիրոջ խոստումին առհաւատչեան, հուզերուն ծոցը հանգչող անազարտ ուսկիին պէս։ Կը հաւատար թէ ինք եւ իրմէ վերջ հեղողները կանչուած էին հարթաբելու այն շալիզները որոնց վրայէն պիտի յառաջանային յաղթական բանակները քրիստոնէութեան։ Խանդակավար զոհարերումը տիրոսէիւ-

տող գիծն կը հղած իր անձին, այս լայրիեանէն սկսեալ, երբ Գալիխոյ վերջին հանդիպման Յիսուս իրեն կը յանձնէր իր ոչ խարներու հսկուելու պարտականութիւնը: Պօստ ինսուս իրեն ներկայացուց Տիոռուր, իրեւ կինդանի օրինակր քրիստոնէութեան դարձած հեթանոսի: Այս վերջննը փառէր թէ կը կինար Տիրոջ առաջին աշակերտին դիմացը, կ'ուզէր ժօտենալ եւ համբուրել ձեռքերը՝ որոնք հպած էին Մեսիայի մարդու սուրբ կրակին: Գետրոս զմայանքով կը նայէր իր դիմաց կեցող երբաւարդի գեղուցէ հասակին եւ անոր բիւրեղի պէս յստակ կասպոյս աշքերուն: Տիառոս առաքեալի նայուածքի ծանրութեան ներքեւ հապի կրնար չշշէլ, յետոյ ժօտեցաւ եւ ծովակի եկած Գետրոսին առջև, համբուրեց անոր աջը, մրմնչելով հազիւ լսելի ձայնով, -Տէր իմ:

Ուտք ելիր, հրամայեց առաքեալը Տիտոսին, մենք չենք ծնրագրեր մահկանացուներուն առջեւ, ոչ ալ տէր կը կոչենք ուսէ մէկը, բացի Յիսուս Քրիստոսի: Բայց ըստ տղաս, թոնչ բանը քեզի բերաւ Խորայէլի աստուծոյն եւ Մեսիայի հաւատքին:

— Ճշմարտութեան ծարաւը եւ դոյլութեան իմաստին գիտակցելու տենչը, ինչպէս նաեւ բաղանանք փրկուելու մեջքերէն եւ մտնելու Յիսուս Քրիստոսի շնորհած հաւատքի թագաւորութենէն ներս, ինչպէս իմ ուսուցիչն եւ առաջնորդ Պօսոսը սորցեցուց ինձի: Այժմ գիտեմ թէ Մեսիան ինձի համար մեռաւ, թէ Ան իմ մէջս է ինչպէս ես իր մէջը:

Պօսոս ողջագութեանց Տիոռուը սիրոյ եւ խաղաղութեան համրոյրով: Առաքեալը կ'զզար թէ կարելի չէր իսուլ մանալ հեթանուներու պահանջներուն, որոնք ամէն օր աւելի ուժով կը զարնէին Մեսիայի սրբարանին դուռը: Դժուար էր դոց պահել այդ մուտքը, ամէն օր ածող պահանջներուն դիմաց:

Յաջորդ օրը, Գետրոս, Յակորոս եւ Յովհաննէս, նոր հաւատքին «Երեք սիրները», ժողովի հրաւիրեցին համայնքին գըշխաւորները, Դաւիթի բերդին մօտ գտնուող իրենց հաւաքատեղին ժէջ, լսելու Պօսոսի

եւ Բար-Նարասի գեկոյցը: Առաջին կարգի վրայ նատած էին Գետրոս, Յակորոս եւ Երուսաղէմ գտնուող աշակերտները: Յովհաննէս հակառակ իր տարիքին ծերացած էր, միստիք կերպարանք մը ունէր և աեսիւն ներ կը տեսնէր յաճախ: Գետրոս պաշտօնաւակն պետք կը թուրէր ըլլալ համայնքին, ուստի կայն ժողովը կը գարեր Յակորոս Տեմոնեղայրը:

Բար-Նարասի կողմէն կարգացուեցաւ իր եւ Պօսոսի առաքելութեան տեղեկագիրը, ուր հանգամանօրէն կը նշուէր իրենց գործունէութիւնը նախ հրեաներուն՝ աշխարհ եկած Մեսիայի մասին, ապա հեթանուներուն՝ որոնք Խորայէի որդիներու Հետքերէն կուզային ընդունելու Յիսուսի հաւատքը: Բար-Նարաս պատմեց յետոյ Պօսոսի քարոզութիւններու եւ հրաշքներու մասին, որոնք այնքան քաղցրօրէն կը բանային հեթանուններու սրտին ու ժագին գուռները:

Ժողովը խոր ուշագրութեամբ լսեց տեղեկագիրը, շատերու նայուածքները կը չողային ուրախութենէն, կային նաեւ ժութեցէքիր, որոնք գեգուն կը թուէր ըլլալ եղածներէն: Այս վերջններու չէին կրնար հաշտուիլ այս իրողութեան հետ, թէ առանց թիֆառութեան եւ Օրէնքի պարտադրանքներուն հեթանոս մը կրնար ներս ընդունելով եկեղեցին: Աւրիշներ՝ մեծա մասամբ յունախոս նորագարձներ, կը պաշտպանէին հակառակ թէզը, աւելորդ նկատելով հրեաց կան աւանդութիւնն ու ծէսը:

Պօսոս երկար ատեն մտիկ բրաւ այս թեր ու դէմ խօսակցաթիւնը, յետոյ սուքի ելաւ եւ սկսաւ խօսիլ: Ալտեղծագործութիւնը, ըստաւ, առաջին յայտնութիւնն է Աստուծոյ, իսկ մարգեղութիւնը երկրորդ: Ատեղծագործութիւնն ու մարգեղութիւնը ուրիշ նըսպատակ չունէին բայց յաջորդաբար իրագործելու փրկութիւնը: Օրէնքը չէ փրկութեան առիթը՝ այլ խօսառումը, որ Մեսիայի յով իրագործուեցաւ: Ճշմարիտ հաւատայականները անոնք չեն որ կը պահեն միայն Յարէնքը, այլ անոնք՝ որ կը հաւատան խոսառածն նման Արքահամբին, որուն որդիները Օրէնքի ներքեւ էին մինչեւ խոսառածն իրա-

դործումը Յիսուս Քրիստոսով։ Օրէնքը առաջի կօրաւար չէ՛, կարենալ պահելու սահմանը մեր բարձանքներուն, մեղքերուն եւ կիրքերուն, առևլի ընդարձակ չէ՛ ընդգրկելու կմեջ և որպէսողի իր թեւեփունք շուտերը կարենան դոցել մեր բոլոր արարքները, երբ մասաւանդ մարզուն սիրալ ճաւիճ մըն է, ուր կ'աճին բոլոր անմաքուր մտածումները։ Ո՞վ մեզմէ անմեղ է Օրէնքին դէմ, ո՞ր Օրէնքը կրնայ արժատախիլ ընել Հեթանուներու բնութեան արժատաները, զանոնք Արքահամի զաւակներ ընելու համար, եթէ ոչ Օրէնքը նորայէլի միակ եւ կենդանի Աստուծոյն եւ իր ապամարտը Մեսիային։ Օրէնքով մեղքը աշխարհ եկաւ և Յիսուսով, որ մեր մեղքերուն համար մեռաւ, նշջուեցաւ ան։ Ես Հեթանուներուն տարի հաւատքը կենդանի Աստուծոյն եւ աշխարհ եկած իր Մեսիային եւ կակղեցուի անոնց սիրտերը նման սպունզի։ Այժմ անսնէ կեցած են մեր առջեւ, պատրաստ այրելու իրենց սիրտերը խորայէլի Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի կրակով։ Թող Մեսիան անոնց հոգիներուն մէջ զնէ իր սքանչելիքները, թող հաւատքը ի մի խմբէ աշխարհի բոլոր ժողովուրդները, ինչպէս հնագույն կը ժողվէ հասկերը։ Այն ատեն բոլոր ժողովուրդները պիտի եղացրանային, իրարու կապուած հաւատքով, եւ Աստուծոյ փառքը պիտի շողար աշխարհի վրայ եւ մարդկութիւնը հանդիպատես պիտի ըլլար մարզարէի խօսքերու իրադորժման, թէ Շնաշտերը պիտի լեռնանան եւ բարձունքները պիտի ցածնան, վասերը պիտի ուղղուին եւ Աստուծոյ շնորհը պիտի ինչի բոլորի վրայ, նման առտուան ցույին, որ կը թարմացնէ բոյսերը։

Պօղոսի խօսքերէն յետոյ ունկնդիրներու գէմքերը պայծառացան, նոյնիսկ անոնք որ սկիզբները անհաղորդ կը մնային, ժպտիլ սկան, մութէն դէպի լոյս գացող ամպերուն պէս Ներկաներու մէկ մասը սակայն սրնք Յակոբոս Տեառնեղօրոց շուրջն էին խմբուած, կը մնային խօսքը եւ անհանագիս, ներքին փոթորիկէն խուճապահար։

Անոնք ընարեցին Յակոբոսի կրտսեր կղայր Յուլիան, որ իրենց կողմէն արտայարշում էին։

— Արտօնութեամբ առաջնորդներուս ուրոնք հոս ներկայ են, կ'ուղէի հարցնել զեկուցողին, թէ ի՞նչ բան կրնայ առաջնորդ ըլլալ հեթանոսներուն՝ եթէ ոչ Օրէնքը որ մեր ձեռքին մէջն է; ի՞նչ կրնայ արժեկ հաւատքը առանց գործի եւ խոստումը՝ առանց Օրէնքին, որ հիմն է հաւատքին։ Աստուծոյ սէրը բարձրագոյն առանձնաշնորհն է անոր միայն որ կրնայ իր բարի գործերոյ իրաւուցել զայն։ Մենք մարդեր ենք լաւ եւ գէշ ձգումներով, իսկ մեր չուրջը քառոս ու շփոթութիւնը աշխարհին։ Այս քառոսին եւ թուուրոհին մէջ Աստուծած դրած է փոքր կղզի մը որ նորայէլն է եւ ամրացուցած զայն օրէնքներով եւ պատուիրաններով։ Վերցուցէք այս օրէնքները եւ մենք պիտի քուինք գէպի անկարգութիւն եւ քառս, նըման շամանդաղներուն՝ հովերու հուանքն ի վարի։ Առանց այս պաշտպան սուրբերուն, մենք անապատին մէջ նետուած արմատախիլ բոյսերու պիտի նմանէինք, չորսալու զատապարտուած։ Իր չուրջը նստողներէն շատեր զիխու շարժումներով կը հաստատէին ըսուածները, իսկ ուրիշներ իրենց գժգոհութիւնը կը յայտնէին բարձրածայն։ Իրարու ներհակ այս արտայայտութիւններէն պահ մը այնպէս կարծուեցաւ թէ ժողովը մօտ էր անյաջողութեան մատուելու։ Սակայն յսկան պիտի ամբոց խոր լուռեթին, որովհետեւ ժողովին ասիւծը, Սիմոն Գետրոս, ոտքի եւ լած էր խօսելու։ Ան խոր տրամութեամբ նայեցաւ նախ երկու կողմի վիճողներուն, յետոյ սկսաւ իր խօսքը մեղմ ու յատակ, նըման մարդկու մէջն հօսող առուակի մըրժունջին։ «Եղայրներ եւ բարեկամներ, մեղմ իրուրի անծանօթ չէ մեր Տիրոջ ֆափարոն ու պատգամը ինծի եւ բոլոր առաքեալներուն որ իր Աւետարանը տանինք նաեւ Հեթանուներուն, որոնք մեր ցրթներէն պիտի բային փրկութեան աւետիսը։ Տարիներ առաջ նոյն Աստուծած էր որ կը հրամայէր

ինձի մկրտելու հեթանոս կորնելիոսը։ Հին Օրէնքը ի վիճակի չէ օգնելու մեղի որ սըրբագրինք մեր բարոյական տկարութիւնները, փրկութիւնը Տիրոջ շնորհին ազատ գրծունէութեան արդինքն է։

Լուսթիւնը ասկաւ կը խորանար, բոլոր ունկնդիրները իրարու կը նայէին երկիւղած ու շփոթահար։ Խօսովը «Վէմն» էր, Յիսուսի աստուածութեան առաջին վկարոցը։ Ներկաներէն շատեր ունէին նոյն այդ մտածումները, ասկայն մինչեւ այն ատենչէն համարձակած արտայալուն։

Տեառնեղբայրը, իր վուչէ շապիկին մէջ կծկուած եւ ուսերուն փած իր երկար մազգերը, որոնք իր մանկութենէն ի վեր չէլն ճանչցած բռնութիւնը երկաթին, իրական պատկերը ճգնազգեաց յարգաբէններու, կարծես անապատէն նոր գուրս և կած, կը մնար լուս, բայց իր հոգին խորը կոսկէ փայլակներով կը յուղուէր հեթանոսներու ճակատագրական հարցը։ Իր մտածումին մէջ կը հնչէր ծանօթ առածը, թէ «Ան որ երկինք երթալու փափաքը ունի պէտք է ընդունի օժանդակութիւնը երկնքին»։ Հեթանոսներ եւս, կը մտածէր ան, իրաւունք ունին մտնելու երկնքի թափաւորութիւնը, համաձայն իրենց փափաքին եւ Մեսիայի կամեցողութեան։

— Եղբայրներ եւ բարեկամներ, լսուեցայ յանկարծ Տեառնեղբայր ճայնը, խզէլէ փերջ ժամէեր տեսող լուսութիւնը, այսպէս կ'ըսէ՛ Տէրը մարգարէի թերնով, թէ «Պիտի փերապառնամ եւ շինեմ քանդուած Տաճարը, որպէսզի մարգկութեան մնացորդները ձանշնան Տէրը եւ փառաւորեն իր անունը»։ Ի՞՞

տեսակէտու այն է որ պէտք չէ մերժել հեթանոսները, որոնք Խորայէլի Աստուծոյ եւ իր Մեսիային կը դառնան, բայց զգուշացնել զիրենք կուռքերու զոհուած կենդանիներ ու տելէն, պոռնկութենէն եւ օրէնքով արգիւռած կենդանիներու միսէն։ Իր ժուժկալ սիրուը եւ կարծրացած միտքը խստակրօն ըրած էին զինքը, որմէ կ'ակնածէին նոյնիսկ Փարիսեցիներն ու Սադուկեցիները երբ Յակոբոս Տաճար կ'երթար աղօթելու։

Պետրոսի եւ Տեառնեղբայր այս յայտնարարութենէն յետոյ ժողովը վերջ կը պահէր խաղաղօրէն։ Պօղոսն ու Բար-Նարասը կը վերահստատուէին իրենց առաքելութեան մէջ, եւ ժողովին կողմէ թուղթեր կը գրուէին, ուղղուած Անստոքի եւ Կիլիկիոյ հաւատացեաններուն որ քրիստոնէութեան զարձող Հեթանոսներէն անհրաժեշտորէն չպահանջուէր թլփառութեան եւ Հին Օրէնքի ծէսները։ Նամակները յանձնուեցան Շիրային եւ Բարօսան կոչուած Յուլյային, որոնք թէ Անտիոքի եւ թէ Կիլիկիոյ մէջ յայտարեկէ յետոյ երուսաղէմի ժողովին որուշումը, զնահատանքով կը խօսէին Պօղոսի եւ Բար-Նարասի գործունէութեան մասին։

Պօղոս իր ամենէն ուրախ օրը կ'արքէր, իսկ Տիսոսը կ'զգար թէ ինք իրեն հոթանաւուար մը չէր այլեւս, այլ մարմին ու ոսկուրը քրիստոնեայ համայնքին, կազմուած բոլոր ժողովուրդներէն անխոտիր։ Պօղոսի տարիներու մեծ երազը իրականացած էր, Յիսուսը կը յաղթէր Մովսէսին, հիմը կը դըսւէր նոր Աւիտի հասկացողութեան եւ քըրիստոնէական ապագայ կայսրութեան։

(Ծար. 11)

Ե.

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՏԻՐԱԱՎԱՅՐԸ

Քաղաքացին դասերք ստացան զմեծարիւմ  
Բազումէ արարթ զօրուքիւմ  
Բայց դու առանձ եղեք  
Եւ անցուցեք զամենելումք:

(Առաջաց Ա. 29)

Ահա՝ ոսկեղին խօսքեր, զորս կարելի է պատշաճորէն յարմարցնել բոլոր մայրերուն, բայց մանաւանդ Ս. Կոյս Մարիամ Աստուածածնի:

Ինչպէս Հին Եկեղեցիները, նոյնպէս ալ Հայաստանեայց Առաքելական Սուրբ ծեղեղին մեծ կարեւորութեամբ կը տօնէ Ս. Աստուածածնի Վերափոխման յիշատակը:

Բոլորիս համար որոշ է որ Ս. Կոյսին անձը սերտ կապ ունեցած է Քրիստոսի կենքին ու գործունէութեան հետ: Այս պատճառով ալ, ան մեծ կարեւորութիւն ըստացած է մանաւանդ Ե Դարէն եղաք, Եփեսոսի Տիեղերական ֆողովլով, ուր աւելի զօրաւոր կերպով հաստատուած է Մարիամի ծննդը և Աստուածոյ մայր ըլլալու հանգամնքը, այսինքն՝ Աստուածածնին և Աստուածամայր կոչումը:

Բոլոր հին Եկեղեցիները, որոնց կարգին է նաև մերը, Ս. Գրքի Կողքին կ'ընդունին աւանդութիւնը որպէս անցեալին մնացած վկայութիւն: Աստուածածնին կեանքին մասսին շատ քիչ տեղեկութիւն կը քաղենք Ս. Գրքին: Ինչ որ գիտենք եւ մեզի հասած է իր կեանքին մասին՝ աւանդութեան իողովակով եղած է: Ահա ամփոփ ու սեղմ գիծերու մէջ՝ Ս. Կոյսին կեանքը:

Էստ աւանդութեան, Քրիստոսի Համբարձումէն եղաք, ան տասնհինգ տարի ապրած է Երուսաղէմ, Յովհաննէս Աւետարան-

չի որդիական խնամքին տակ, լրջապատուած առաքեալներով եւ միշտ անոնց ազօթքներուն մասնակից: Մեռած ու թաղուած է Երուսաղէմի մէջ, Գեթսեմանիի ձորը: Թաղումին միայն Բարթողիմէոս Առաքեալը կը բացակայէր, որ իր առաքելութենէն վերադարձին չերժ փափաք կը յայտնէ անդամի մը համար գէթ Տիրամօր մարմինը տեսնել: Փափաքին գոհացում տալու համար կը բացուի գերեզմանը, եւ, ո՞վ զարմանք, Տիրամօր մարմինը չեն գտներ: Այս գէպով բարորին յստակ կը դառնայ որ Քրիստոս եկած ու իր Մայրը երկինք փոխադրած էր: Այս պատճառով ալ տօնին անոնք՝ Վերափոխումը:

\*\*\*

Քաղաքակրթութեան պատմութենէն յայտնի կ'ըլլայ թէ քրիստոնէութիւնը եղաւ տիեղերական այն կրօնքը, որ կինը բարձրացուց ու մարդուն համահաւատը դասեց:

Հին քաղաքակրթութեան մէջ կինը նըլկապուած էր ստորին մէկ մասնիկը մարդկային ընկերութեան ու աննշան գոյութիւն մը տուներէ ներս: Քրիստոնէութիւնը, յեղաշրջելով այս սխալ ըմբռնումը, կնոջ տըւաւ իր արժանի տեղը տուներէ ու ընկերային ըրջանակներէ ներս: Այս յառաջդիմութեան նպաստեց գլխաւորաբար քրիստոնէա-

կան վարդապետութեան լայնախոհութիւնը, ու մանաւանդ հինքն է վեր Ս. Կոյս Մարիամ Աստուածածնի ընծայուած յարոն ու պատիւը եւ պաշտամունքը:

Գարնան սկիզբը, երբ բնութիւնը կր ժաղոր չարին ու բարին, մեծին ու փոքրին, գրեթէ ամբողջ մարդկութիւնը կը տօնախմբէ «Մայրերու Օր»ը: Արտաքնապէս թէեւ այս տօնը կրօնական բնոյթ չի կրեր. բայց ներքնապէս անկասկած որ կրօնակոն խոր նշանակութիւն ունի: Մայրեր այդ օր յարգանքի ու ակնածանքի առարկայ կը դառնան, իսկ մեր նեկացին անոր աւելի կրօնական բնոյթ տալով՝ զայն կապա ու միացուցած է Վերափոխման տօնին Հետ:

Կնոջ կոչումը մայրութիւնն է: Անոր կոչումը՝ իր զաւակներուն ազնիւ եւ մաքուր զգացում ներձնելու մէջ կը կայանայ: Ան մարդկային ընկերութեան մէջ ամէն տեսակի առաւելութիւններով օժտուած կրնայ ներկայանալ, որպէս բանաստեղծունչ: Բը ժշկաւնի, արուեստագիտունի եւ այլն, բայց միայն եւ միայն մարդութեամբ է որ ան իր կոչումը կ'իրագործէ. գեր մը՝ որ գերազանց է միւս բոլոր առաւելութիւններէն ու շնորհներէն:

Մայրն է որ կը կաղապարէ, կը կերտէ իր զաւկին խօսքը, լեզուն, զարադարը, ըգոյացումը, նայուածքը, մեւն ու շարժումը, մէկ խօսքով՝ ամբողջ նկարագիրը:

Մայրը միայն գիտէ ապրիւ իր զաւոկներուն համար: Կարծէք բնատուր եւ Աստուածային պարկեւ մըն է այս անձնութիւնը մայրերու մէջ: Ահա այդ սիրելի ու պաշտելի մայրերէն մին եղաւ Տիրամայրը՝ Ս. Կոյս Մարիամ Աստուածածնը: Պատմութեան մէջ ան միակն եղաւ կնոջական քնքաւ հոգիներէն, որ իր բարոյական եւ հոգեսոր հարստութեան ու զօրութեան մարմնացումով գերազանց կինը հանդիսացաւ, նախ իր սրբակեաց ու պարկէնտ կհանդքվ, ապա որպէս իրական ու տիպսր մայրը, օրինակ ըլլալով բոլոր մայրերուն:

Գերափոխման տօնը, տօնն է բոլոր կին արարածներուն, որոնք որդեգրած են ու կ'ապրին աստուածահաճոյ կեանք մը նման Տիրամօր:

Երիցս երանեալ Սուրբն Գրիգոր Ներեկացի շատ գեղեցիկ խօսքերով կ'արտայայտէ իր սէրն ու պաշտամունքը հանդէպ Տիրամօր, ըսկով. «Ահա կաթիլ մի կաթին քումք կուսութեան յանձն իմ անձեւեալ կենաց ինձ զօրէ, մայրդ բարձրելոյց Տեսան Յիսուսի արարչին երկնի եւ բնաւին երկրի»: Մէնք ալ միանանք մեր երանեալ Հայրապետին Հետ, Հայցելու Ս. Կոյսէն մեր մայրերուն ու բոյրերուն նոյն սպին ու կամքը, որպէսի անոնք ալ կարենան քալել այն ուղիէն՝ զոր բացաւ առաջին տիպար Մայրը:

Աղջու ԱԲԴ. ՊԱԼՈԶԵԱՆ

## Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Հուսկ մեկնումի Զանգը երբոք հընչէ որոշ,  
ըջեղ լըժեն ա'լ ամեն յոյս, մընաւ աննար,  
Թող ծածանի դեռ երազըդ որպէս դըրօշ  
Նայուածֆիդ դէմ, որ չըսուզուիս Մութ վիհն ի վար:

Վաղը ես մեն ու մինակ,  
Ի՞նչ պիտ' ընեմ Հոդին տակն,  
Մինչեւ սիրտըս խաղաղի,  
Ու մոխրանայ այս Կըրակն:

Այս լոյսին մէջ, կը խարխափեմ ե'ս հիմա,  
Ու կ'որոճեմ' ինչ որ անգիւտ պիտ' մընայ,  
Վաղն այս լոյսին մէջ գո'ւմ պիտի խարխափես,  
Եկար դում ալ' փընտոկ, տանջուկ ու գընայ:

Մէկը ըլլա՛ր՝ ամենազկտ, ամենազօր,  
Ու ըլլար Ան ամեն ցակի մըխիքարիչ,  
Ամեն էակ եւ ամեն իր ճրգուէր Անոր,  
Իր մէջ գըտնէր՝ ծընող, ընկեր եւ Արարիչ:

Սիրեցի քեզ ամբողջ սըրտովս, ի'նչ տըւիր բայց սիրոյս փո-  
խան, Կեանք, ծաղրեցիր իմ սէրը դուն և ըրիր զայն ոտքի կոխան.  
Գիտցիր սակայն՝ քանի խարես, քանի դաւես, քանի խոցես,  
Սիրոյդ համար ես ամեն օր քիչ մ'աւելի պիտի մըխամ:

Կեանք ի'նչ տըւիր՝ անհուն սիրոյն իմ փոխարէն,  
Գեռ ըսպասե՞մ, տես վաք-սունէն ներս մը մըտեր.  
— Նայէ բոպիկ մանկան անցած նամրուն նորէն,  
Ամեն արեան կարիլին տեղ ծաղկած վարդեր:

Մ. ՄԱՆՈՒԿԵՍՆ

## ՅՈՒՂԵԼԵԱՆՆԵՐ

**ԱՌԱՔԵԼ ՎՐԴ. ԴԱԿԻՐԻԺԵՑԻԻ ԳՈՐԾԱԾԱԾ ՄԵԿ**

**ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ ԵՒ ՑԱՐԱԿԻՑ ՆԻՒԹԵՐ**



Իբր պատմիչ ճոխ է Առաքել Վրդ. Դաւ-  
թիթեցի իր արժէքաւոր «Պատմութեան»  
մէջ: Կարծէ որ իր ամբողջ զործը վերլուծ-  
ման ենթարկուի եւ արժէքաւորուի: Ժէ  
Դարուն Հայոց եւ Հայաստանի ենթարկու-  
ած դժուարին պայմաններուն մէջ Առա-  
քել Դաւթիթեցի «Պատմութիւն» ամենա-  
կարեւոր աղբիւր է մեզի համար: Որոնող,  
պրատող, հասաքըրի պատմիշ մը եղած է  
Առաքել Դաւթիթեցի, որուն գործին մէջ  
խուելի ու անպէտ քիչ բան կայ: Ան ջանա-  
ցած է կարելի եղածին չափ արժանահա-  
ստ ըլլալ, եւ ինամովզ զատած կ'երեւի իր  
«Պատմութեան» աղբիւրները:

1896ին Վաղարշապատ (Էջմիածին) հր-  
բատարակուած (երրորդ պատգութիւն) իր  
«Պատմութեան» գլուխ լ. ը. (էջ 414-431) նը-  
լիքուած է «Պատմութիւն վասն սրբոյն Գլ-  
րիգորի մերյա Լուսաւորչի Ազյօն»: Ան հռ  
որոշ կերպով ջանացած է պատմական արև-  
եալներով եւ ժամանակակից աղբիւրներուն  
զործածութեամբ ներկարացնել Աջին պատ-  
մութիւնը: Իր աղբիւրներուն շարքին ան  
կու տայ նաեւ իր գտած զանազան ձեռա-  
գիրներու յիշասակարաններուն մէկ չար-  
քը: Այս ձեռագիրները ունին յիշասակա-  
րաններ 1439 թուականէն մինչև 1461 թը-  
ականը, ուր կը տրուի Լուսաւորչի Աջին  
Սիրէն Էջմիածին փոխադրուելուն բաւական  
իրթին պատմութիւնը:

Դաւթիթեցի արտագրելով այդ յիշասա-  
կարանները, անտարակոյս զանոնք փրկած  
է ընդ միշտ կորուսէ: Այսոյն պատմու-  
թեան համար եօթը ձեռագրոց յիշասակա-

բաններ արտագրած եւ գործածած է ան,  
որոնք տեսած է Սպահան, Սերաստիա, Ռու-  
սա, Անկիւրիս: Ուրեմն Դաւթիթեցի իր  
նիւթերը ամէն կողմէ հաւաքելէ վերջ գը-  
րած է իր «Պատմութիւն», որով անտարա-  
կոյս ունեցած է որոշ ծրագիր:

Հետաքրքրական է որ յիշեալ եօթը ձե-  
ռագիրներէն, որոնց յիշասակարանները  
արտագրած եւ իր «Պատմութեան» մէջ ըն-  
դէլուզած է, չենք գիտեր թէ քանի՞ հասը  
մեզի հասած են: Ամէն պարագայի տակ  
վատահօրէն կրնամ ըսել թէ մէկ հասոր հա-  
սած է մեզի եւ այդ ձեռագիրը այժմ մաս-  
կը կազմէ իմ հստացածոյնիւ:

Առաքել Դաւթիթեցի կը գրի: «Խնացաք  
Անպահան քաղաք՝ եւ մինչ որոնչ զիի-  
շատակարան գրոց, գտաք Աւետարան մի  
որոյ յիշասակարանն է այսպէս,

«Արդ՝ գրեցա սուրբ Աւետարանն ի թը-  
փս Հայոց, ԳԶՀ. (1439) ձեռամբ Գրիգորի  
տուա անուն կրօնաւորի: ի վանս՝ որ կոչի  
Արգելան, ընդ հովանեաւ մօրս լուսոյ  
սուրբ Աւատածածնին, եւ տեսան Յուլիայ  
որդուոյ սուրբ գերեզմանին, ի հայրապե-  
տութեան Լուսաւորչին: քանզի յարմ ամի  
վերացեալ եղեւ Աջն ի Սոսյ, եւ ոչ գիտեմք  
զինչ եղեւ, ի. յառաջնորդութիւն սրբոյ  
ուստիփս Մկրտիչ վարդապետին» (էջ 416):

Ո՞ւր տեսած կրնար ըլլալ Դաւթիթեցի  
այս Աւետարանը: Հաւանարար Ամենափրկ-  
չի վանքին ձեռագրաց մասնենադարանին  
մէջ, թէւ կրնար պատահէլ ալ որ նոր Զու-  
ղայի բաղմաթիւ եկեղեցիներէն մէկուն մէջ  
պահուած ըլլար:

Առ այժմ կարեւորը սա է որ 1662էն առաջ Դաւրիժեցի այս Աւետարանը տեսած եւ յիշատակարանը արտադրած է Սպահանակի նոր Ձուղային մէջ:

1958ին Լուսոռնէն Հանրածանօթ անդլիական գրավաճառառուն մը ինձի Կ'իմացնէր երկու ձեռագիրներ ձեռք բերած ըլլալը, որոնք ինձի կը զրկէր Թղթատարով: Երկուքն ալ Աւետարաններ էին, մին Ժմի Դաւուն որ գրատան վերադարձուցի, իսկ միւսը իմ ձեռագիրաց հաւաքածոյիս թիւ 65 Աւետարանն էր, նոյն այն Աւետարանը՝ որ Դաւրիժեցի տեսած էր Սպահանի մէջ 1662էն առաջ եւ յիշատակարանը օրինակելով օգտագործած իր «Պատմութեան» մէջ, զոր ժիշ վերը յառաջ բերնք:

Թիւ 65 Աւետարանն ունի 376 թերթ: Մատալ՝ 14×18·4, Հաստութիւն՝ 6·5 սմ.: Երկուին, ընտիր բոլորդրով, չջին 17 տող զբարթիւն մըն է, ստորին ըլուանցքին Հայաբարբառեալ: Ներթև՝ տոկուն տեղական թուղթ: Գեղեցիկ կազմը գեշութեան ժամանակակից է: Նազանակազոյն դրոշմաղրդ կաշեպատ տախտակ կազմին Ա Երեսը, կը ներկայացնէ տաղմամբ կազմուած հիւսկենկար գեղեցիկ խաչ մը, եւ ժամանակին ունեցեր է խոչըր արծաթ խաչ մը եւ բազմաթիւ խոչըր կիսագունդ արծաթ զամեր: Բ կողը նոյնպէս տաղագորչ հիւսկենկար, զարդարուած է եւ ունեցած է ինչ որ արծաթ զարդեր որոնք այժմ կը պակսին երեք կազմափակ բոկերուն եւ անոնց ճարմանդներուն հետ: Կը պահիր նաև թերթեղերի կազմափակիր, Փակ վիճակի մէջ ձեռագիրներին վերի եւ գարի թերթեղերք ները ունեցեր են սեւ նև կարմիր զարդարանք, որոնց Հետքերը միայն մնացեր են: Զեռազրիս Հանգամանցք լւա է այժմ: Կազմին կոնակը կողեքը ունանցքը վերէն վար ճաթած են եւ այժմ արուեստական հեղուկ-կատչով ամրացուած եւ առանով: Մաշած է կողեքը ունանցքին անկիւններուն կացն, որով տախտակը կ'երեւ, նույրը դիպակի միագոյն կտորներ, կատառուն ձեռագիրը ներքան: Կ'երեւ ունեցեր է մաղաղաթ պահպանակներ, այժմ Հանուած,

ինչպէս նաև թերթ մը՝ որ կը պարունակէր Կարպիանոսի նամակին՝ սկիզբը իր խորանով եւ մանրանկարով:

Թիշատակարանից, որուն սկզբնական մասը հու չենք արտագրեր, կ'ըսէ: «Ուստի եւ տնօսալ զորայ ամենալ փրկազործութեան խորհուրդ՝ սրբաւոր եւ բարեմիտ: Խեղանդի և առաքիմի կրօնաւոր Աստուածատուր: Եւ եռափափակ զգմանմբ, ստացաւ զուրք աւետարան՝ յիշատակ իրմ եւ ծըմօղաց իրոց: Ուստրով եւ Խարբու Մէլիիի: Եւ հօրեղբարձ իւրոյ՝ Յովանիսին եւ կիենակցին իւրոյ Էդիլ Մէլիիին: Եւ որդոց նոցա: Տէր Գրիգոր եպիսկոպոսին: Եւ Թադոսի: Եւ Մէլէզօնադի: Եւ դասերացն, Շաքար Խարբունի: Եւ ամենայն արեան մերձաւորացն իւրոց: Կիենամեացն եւ Խաթ-գլուխցն: Եւ արդ՝ եւ յետին ի բանականց՝ եւ առաջինն ի չարասիրաց. եւ ամենասու ի գրչաց Գրիգոր: Եւ որպէս գրիգորն արքուն լիի: Եւ այսպէս եւ եւ արքացնեալ են ի զանազան չարին՝ եւ միրիեալ ի դէմ ամենայն բարեաց...»:

«Արդ՝ գիեցաւ սուրբ աւետարան ի բը-ւականիս Հայոց Զ (Քերուած) ԶԸ (1439) հեռամբ Գրիգորի սուր սուրբ կրօնաւորի: անիմաստ՝ եւ ախմար զըշի: զի իմ անըն-դրանակ գորով յարուեստ զըշութեան: Այլ եւ բազում մեզաց ցնորիմ պաշարեալ եւ շրջապատեալ, այլ ըստ կարի մերում զոր պարզեւաց մեզ շնորհարաշխ հօգին. բա-զում աշխատութեամբ գրեցաք. անարժան յամենայնի եւ ամէն չարիօք շաղախեալ ձեռաւ՝ ի վանս որ կաչի Արգելան: Ընդ հո-վանեաւ մօրս լուսոյ սուրբ Աստուածածնի եւ սուրբ Կարպախուի, և սուրբ Ցարութեան: Եւ ուշահենագործ սուրբ նըշանի՝ որ Կար-միքալի կաչի: Եւ Տէր Ցուկան որդույ՝ սուրբ Գրիգորանի: Ի հայրապետութեան Լուսաւորչի, Ֆանջի յայսմ ամի վերացեալ եղեւ սուրբ Ազն ի Սրբոյ՝ եւ ոչ կայր կաբո-դիկոս: Ի յառաջնարդութեան սուրբ ուխ-սիս՝ տիեզերալոյս՝ եւ աստուածարան վարդապետին Մըլիուչի, որ յայսմ ամի փո-խեցաւ առ անձկալին իւր քրիստոս. որոյ յիշատակ աւրելութեամբ եղիցի: Եւ հայ-

բապետութեամ սրբաւէր և բարեմիտ կրաւ-  
նաւորին Յավահիսի, և և հեղանգի՝ և խաչ  
ընդ ուս փիլիսափայի Յակոբի. հոգեւոր  
հօրս մերայ: Եւ այլ միեղին եղարցս, զոր  
տէր ասսուած հանգուցանի զսաս յարքա-  
յութեամ իւրաւմ, զհայր միարանօն հան-  
դրձ եւ իւրեանց ծծողանն Ամէն...:

«Ինքանեալ յերեսս անկեաւ պաշտմ յի-  
շել ի բարին քրիստոս. զերիցս երանիկի, և ւ  
զերանաշնորհ վարդապետն Մկրտիչ, զիո-  
գեւոր ծնօցն իմ եւ զրտացիչն. որ բազում  
աշխանութեամբ ուսայց ինձ գիր, զոր տէր  
ասսուած ընդ միայն հազարապատիկ պար-  
գեւեսց հնաւ վկարս վինարինին ի կեանս  
յալիտեանկան: Ամէն: Ընդ հասին յիշել ի  
քրիստոս պաշտմ զբարի կրաւնաւորն ըգ-  
Մինաս. որ երանին իւ երանիքրան զու-  
նով զարդարեաց զաւետարան զոր տէր  
ասսուած զարդարեսց զեօգի Յորա եւ ըգ-  
ծնօցացն հերոց: Այլ եւ պաշտմ յիշել ի քը-  
րիստոս զանախոս զծուու եւ զերայրն  
իմ վլրիտիչ. եւ զծեօցն իմ վլրարէկին:  
եւ վլայիշրանն, եւ զօրեպարն իմ վլ-  
միրրէկն եւ զանենաս արեան մերձարան  
իմ: Եւ որ յիշէ եւ իմէն յիշեալ լիցի ի քը-  
րիստոս ասսուածոյ մերայ: որ է աւրենեալ  
յալիտեան:

«Ընդ հասին պաշտմ յիշել ի բարին քը-  
րիստոս. զերիցս երջանիկ. եւ զերանաշնորհ  
վարդապետն Մկրտիչ. զաւանօրդ լման  
սուրբ ուխտիս. եւ զերայրն իւր վնտեկա-  
նու. զէազ վիլիսափայն: եւ զծընաւուս  
իւրեանց, եւ որ յիշէ իմէն յիշեալ լիցի ի  
քրիստոս ասսուածոյ մերայ Ամէն: Միւնա-  
կին տակ մանրատառ՝ «Անմեղադիրում մո-  
ռացն էիք: Անշուշա վերջին յիշատակու-  
թեան մասին է եղած ակնարկութիւնը:»

Նախ զիսեն տանք որ Անաքել Դաւրի-  
ժեցիք յիշատակարանին այս մասն իսկ որ  
զործածած է ամբողջական չեւ շատ կըր-  
ճասած է: «Փուակամիս» կարտացեր է  
«քուիս» եւ իր տեսած ատեն յիշատակա-  
րանին թուականին Զ գիրը չէր քերթուած  
կամ քերթել փորձուած, ըստ երեւոյթին  
ձեռագիրը առելիք հին ցոյց առլու համար  
վերջին ժամանակներու տղէտ եւ չարագործ  
ձեռքէ մը:»

Ցաւալիք է որ «յիշատակութանը մանրա-

մասնութիւն չի տար թէ որո՞ւ կողմէ եւ  
ինչպէ՞ս «յայսմ ամի վերացեալ եղեւ սուրբ  
Ազն ի Սրբոյ՝ եւ ոչ կայր կարաղիկաս»: Ար-  
դարեւ 1439ին մեսած կը նկատուի Կոստան-  
դին Վահկացի Սոոյ կաթողիկոսը, ըստ Օր-  
ուանեանի՝ Սպարիէն առաջ (ամսաթիւ չէ  
արուած): Իրեն յաջորդած է նոյն ատրուած  
վերջերը Գրիգոր Մուսարէկեանց, որովհե-  
տեւ նոյեմբեր 7ին Կաֆա գրուած ձեռագրի  
մը յիշատակարանին մէջ կը յիշու իւր  
կաթողիկոս Սոոյ: Ուրին մեր թիւ 65 այս  
Աւետարանը գրուած ըլլալու է Կոստանդին  
Վահկացիի մահուան եւ Գրիգոր Մուսա-  
րէկեանցի ընտրութեան (Ապրիլ 20էն վերջ  
եւ նոյեմբեր 7էն առող) միշեւ ատեն մը:  
Գալու Աջին անհետացման (յիշատակագիր-  
ներէն ոմանք գողցուած կը նկատեն) մեր  
թիւ 65 Աւետարանը ատարակոյր չի թողուր  
որ 1439ին անհետացմած էր ան: 1441էն  
միշատակարան մը կը վկայէ որ Աջին ան-  
հետացման (ոչ զիսեմիք թէ զգացան, ոչ  
զիսեմիք իմէկին մածկեցն ծածկեց) պասճառուա-  
զիաբաւկութեամբ Գրիգոր բազում չաշչարե-  
ցիք. եւ այլ եսխիկուասք թիւ նման վասն Ա-  
շին Լուսաւորչին եւ ոչ զիսն զնա: Թէ  
ինչո՞ւ Գրիգոր կաթողիկոսը եւ իրեն հա-  
մարուն եպիսկոպոսներ չարչարեցին Աջին  
անհետացման պատճառուա, կարելիք է գու-  
շակէ: Գրիգոր Մուսարէկեան մերժեց կի-  
միածին փոխարտուելիք կաթողիկոսութեան  
Հետ (Թովման Մեծուփեցիի եւ իր համախոհ-  
ներուն ցանկութեամբ) ինքն ալ կցմիածին  
անցնիլ իւր կաթողիկոս:

Մենք Հոս անտարակոյր անպատակ չու-  
նինք Աջին անհետացմանն եւ կաթողիկո-  
սական պատճութեամբ զրացելու: Նիւթը  
շահեկան է սակայն; Կաթողիկոսական փո-  
խարտութեան վլիմառը պատճառը կրօնա-  
կան ըլլալէ աւելիք մղուած էր քաղաքական-  
անդասական պատճառներէ:

Դաւրիժեցիք անսած եւ այժմ իմ հա-  
ւաքման թիւ 65 Աւետարանին գրիցը Գրի-  
գոր «առուանուն կրօնաւոր» բաղմակա-  
սակ զրիէ մըն է, որ մեր օրերուն զրողներէ  
շփոթուած է: Համառու աւրէշ գրիշերու  
հետ: Օքինակ, Փիրզակէմեան զայն «շփո-  
թած է Զորթան» կոչուած Գրիգոր զարդա-  
պէսին հետ («Խօսարք Ճայոց», թիւ 103՝

յիշտակարան): Շփոթած է նուել Հեւոն Խաչիկեսն, եւ «Ճաղկող» նկատած է Օր. Արքարքի Տէր Ներսէսեան:

Մեր Աւետարանին գրիչ «Գրիգոր ուռանուն կրօնաւորք» կը յիշէ իր հայրը՝ Արքէկ և մայրը՝ Սայիջըշան (Աճառինանին անձանօթ): Կը յիշէ նաեւ եղբայր մը՝ Մկրտիչ: Խնդի նոյն է Գրիգոր Աթարէկէնցի ցի և Գրիգոր Բերկրեցի հետ: Խրմէ ինձի ծանօթ Հնագոյն ձեռագիրը Երուաղէմի մեր վանքին հաւաքման թիւ 2479 Շարակնոցն է, գրեալ Արգելան, այսինքն նոյն այն վայրը ուր գրուած է մեր թիւ 65 Աւետարանը: 1437 թուին այս Շարականը գրուած է Գրիգոր զպրի համար: Հոս այ վանքին առաջնորդ կը յիշուիք Մկրտիչ վարդապետը: Փիրզակմեան կը յիշէ 1432ին գրուած Մաշտոց մը, ուր այս Մկրտիչ վարդապետը կը յիշէ «Ձև գորիգար դպիրին՝ որ հանապազմեան սպասաւորէ, եւ զերպայն իւր զՄկրտիչ մանեք» որ անտարակոյս Գրիգոր գրիչ Աթարէկէնց Բերկրեցին է եւ իր եղբայրը Մկրտիչ («Խոսաք Հայոց», թիւ 102: Փիրզակմեան անք թիւ 3 ծանօթութեան մէջ այս Գրիգորը նոյնացուցած է Զորքան կոշուած Գրիգոր վարդապետին հետ, որ ճիշդ նոյնացում չէ):

Իրն է 1466ին Երեւանի Մատենադարանին թիւ 9858 Աւետարանը, նոյնպէս գրուած Արգելան, անդ, որուն յիշտակարանին մէջ Խնդիքինք կը կոչէ Հօրը անուամբ Աթարէկէնց: Աւետարանին ստացողն է մեծահամբաւ եւ բազմաբդիւն Մինաս ծաղկող կամ նկարող, որուն մասին՝ քիչ վերջ իր կարգին: 1466ի յիշտակարանը հրատարակելով, Լ. Խաչիկեան («Յիշտակարաններ», 1481-1500) հասորին անձնանուններու շարքին սխալ նոյնացում կ'ընէ և տարբեր անձ կը նկատէ թիւ 21 Գրիգորէն, եղբայր Մկրտիչ վարդապետ Արգելանցիէն, մինչ նոյն անձն է՝ այսինքն Գրիգոր Աթարէկէնց Բերկրեցին:

1470ին վաստակաւոր եւ համբաւաւոր գրիչ Յովհաննէս Մանկապահնեց կը գրէ Շարական մը (Երեւանի թիւ 9739) ի Արձէլ, Մկրտիչ վարդապետ Արգելանցի համար, որ «Ես գրել զայ յիշտակ հոգոյ իւրայ, եւ բարեպաշտ ծնօրաց իւրոց՝ հօրն

Արքարէկի եւ մօրն, եւ հարազան եղբօրն՝ իմաստուն կրօնաւորին Գրիգոր վարդապետին» («Յիշտակարաններ», 1451-1480, թիւ 384): Այս Գրիգորն ալ մեր զրիչն է, ներկրեցին:

1475էն Գրիգոր Աթարէկնոց կր գրէ Աւետարան մը, որ 1879ին Փիրզակմեան ստած էր Կարմին, որ 1926ին մտած է Պուտրին (Մշացեալ Նահանդներ) Ժողովրդույնին Գրադարանը, որուն յիշտակարանին մէջ կ'ըսուիք: «Աստածածարան եւ քայ հոետորն եւ մեծ բարունապետն Մկրտիչ, եւ եռափափակ սիրով լ ես գրել հարազատի իւրայ՝ Գրիգորի անքարժանի լ յիշտակ բարի լ ծնօրաց իւրոց հօրն Աթարէկին եւ մօրն Շահիշանի» («Յիշտակարաններ», 1451-1480, թիւ 478): Զարժանալիք է որ Աթարէկի կոնջ անունը հոս Շահիշան գրուած է, երբ առանց տարակոյրիք Սայիջըշան է իր իմ թիւ 65 Աւետարանին յիշտակարանին մէջ: Փիրզակմեան, որմէ արտագրուած է Լ. Խաչիկեան, Շահիշան կարդացած է 1475 թուէն Աւետարանին մէջ: Օր. Սիրադիքի Տէր Ներսէսեան ալ նոյնը կարգացած կ'երեւիք: Նոյն առեն ինչպէ՞ս կարելի է որ Երկու հարազատ եղբայրներ՝ մէկենաս Մկրտիչ վարդապետն եւ Գրիգոր զըրիչ՝ սրաւալ զընն իւրենց մօրը անունը: Զեւագրիս գրիչը աւելի փերջը ինքզինք կը կոչէ «Գրիգոր Բերկրեցին»: Օրիորդ Սիրադիքի Տէր Ներսէսեան սոյն ձեռագիրին եւ իր մանրանիկարներուն մասին զրած է յօդուած մը անդերէն լեզուով The Boston Public Library Quarterley-ի մէջ, Յունիվար 1950ին: Յարդեւիք Օրիորդին ծանօթ եղած եւ միայն Գրիգոր Աթարէկէնց Բերկրեցին երկու ուրիշ ձեռագիրներու յիշտակարաններ, մինչ մեր թիւ 65ի յիշտակարանը և միւսը 1478-էն Շարական մը, որուն մասին զեռ պիտի խօսինք: Օր. Տէր Ներսէսեան կ'երեւիք թիւ 1475էն Աւետարանին մանրանկարիչին անուն չգիտնալով՝ «գրիչը եւ մանրանկարիչը Գրիգոր Աթարէկնոց Բերկրեցին կ'ընդունիք անհարակոյշ» (էջ 10): Անկայն մենք գտանենք որ Գրիգոր Աթարէկնոցի գրը-չութեանց մանրանկարներուն գոնէ Երկու հարազակարներ Մինաս Մաղկողնին են, եւ ոչ մէկ առեն Գրիգոր իր ծաղ-

կող ըլլարուն մասին որեւէ յիշատակութիւն ունի, երբ աւելի վերջ խօսինք Մինաս Ծաղկողի մասին, մենք պետի կարենանք ըստ որ 1475էն այս Աւետարանին ալ ծաղկողուն ուրիշ մէկը չէ լրէ ոչ Մինաս ծաղկողն կարողը:

Վերջին զրչութիւնը Գրիգոր Աթարէկինց ներկրեցիր 1478ին գրուած Շարական մըն է, դարձեալ Արգելան, անդ, Մէլքեռէք արեգակ համար. «Սխալագիր գրիչ Գրիգոր Բերկրցից կը յիշէ «զծնօս իմ զլւրատէկ եւ զանցիշանն (ապարատ որդիւայլը հան) եւ զասակ զլիայ իմայ զաւրատան իմ, զՄկրտիչ առուուածարամ բարունակուն եւ զուաւցիչն իմ զարի եւ զբաց վարդապետն զՄկրտիչ» («Յուցակ Ձեռագրաց Մշոյն եւ Շրակայից», թիւ 37): Ուրեմն պէտք է խորհիւ որ Փիրզալէմեանի հետեւելով լ. Խաչիկեան եւ Հայր Հ. Ուրեան (վերջույա ալ հետեւելով Օք. Սիրարփի Տէր Ներսէսեան) Գրիգոր ներկրեցիր մօրը անունը «Շահջան» սիալ նշանակած են:

Գրիգոր Աթարէկինց Բերկրեցի ունեցած է աշակերտներ, որոնցմէ մին՝ Բարթողմէոս կրօնաւոր՝ Մաղարդու գանքը իր գերած Սաղմոսարանին մէջ, 1484ին, կը յիշէ եւր զլարպետն իմ գուեր Գրիգոր Բերկրեցինն, որ այս ատեն 70-ը անց պէտք է բւլար եւ Հաւանարար ողջ: Ասկէ վերջ այլ եւ տեղեկութիւն չունիր իր մասին:

Տևանք որ իր ոսուցիւք կը յիշէ Արգելանի գանքին առաջնորդ Մկրտիչ վարդապետը, որ չփոթելու չէ իր եղորդ Մկրտիչ վարդապետ Աթարէկինցի հետ: 1425ին Մաշտցին յիշատակարանին մէջ Արգելանի վանուց առաջնորդ Մկրտիչ վարդապետն է որ կը յիշէ «Եւ Գրիգոր դպիքին որ հաւասար մեզ սպասարկէ, եւ զերպար իւր զՄկրտիչ մամբ»: Ուրեմն գոնէ 1432էն ի վեր, երբ Գրիգոր դպիք էր, կը սպասարկէր Արգելանի առաջնորդ Մկրտիչ վարդապետին: 1437ին գրուած Երուսաղէմի թիւ 2479 Շարականն ալ գրուած Գրիգոր Բերկրեցիէ, ի Արգելան, «ի յառաջնորդութիւն սուրբ ույսին հեղափողի եւ տիեզերայոց Մկրտիչ վարդապետի»: Վերջապէս, կը յիշուի մեր թիւ 65 Աւետարանին մէջ 1439ին Արգելան

գրուած «Ի յառաջնորդութեան սուրբ ույսին տիեզերապեյ» եւ ասուուածարան վարդապետի Մկրտիչի: որ յայս ամի փախցաւ առ անծկալին իւր քրիստոս, որոյ յիշատակն արինութեամբ եղիցի»: Գրիգոր դրէշ Բերկրեցի կ'աւելցնէ աւելի մարք:

«Դարձեալ յերեսս անկեալ ազաշնմ յիշել ի բարին քրիստոս գերիցս երջանիկ. եւ զերանչնոր վարդապետն Մկրտիչ: զիսգետը ծնօսի իմ եւ զուաւցիչն. որ բագաւ աշխատարեամբ ուսոյց իմ զիր (Հու ծաղկերու կամ նկարելու բնաւ խօսց չկայ), Յ.Ք., զօր տէր աստուած ընդ միոյն հազարատիկ վարդեւեցէ նմա զվարծ փայտինին ի կեանին յարինակամ՝ ամէն»: Այսպէս, 1439ին կը մեռնի Մկրտիչ: վարդապետ առաջնորդ Արգելանի վանքին, որ կոչուած է նաեւ Ցուկայ որդւոյ անունով ալ: Ան կը յիշուի երեւանի թիւ 3876ին մէջ 1442էն իրը Վերջին վիրատին իմ զՄկրտիչ վարդապետ» երբ վանքին վանահայրն էր Մելքոնէթ: 1418ին գրուած Աւետարանի մը մէջ Յակոբ գրէն կը յիշուի «վերախառնորդ հայրին մեր զՄկրտիչ վարդապետ, զառաջնորդ սուրբին, որ բագաւ բարութեան մեզ պատճառ եղեւ» (Փիրզալէմեան, «Խոստարք Հայոց», էջ 54-55): Յակոբ արեգաց 1422ին Երեւանի թիւ 5635 Աւետարանին մէջ կը խնդրէ որ յիշուի «Նաեւ զիսգետը հայրն մեր և զառաջնորդ սուրբ ուխոտին Տէր Յաւսկա պրեգու» պերանքարին առաջակած է իր Յիշատակարաններուն 1401-1450 հատորին անձնանուններու ցանկին մէջ իրը թիւ 36 և 108, մինչ նոյն անձերն են: Գրիգոր Աթարէկինց մէշա երախտագիտութեամբ կը յիշէ իր ոսուցիչ ալս Մկրտիչ վարդապետը Առաջնորդ Արգելանի, եւ նոյն իսկ 1478ին իր գրած Շարականին յիշատակարանին մէջ «Եւ զուաւցիչն իմ զարի եւ զբաց վարդապետն զՄկրտիչ»:

Գրիգոր Աթարէկենց Բերկրեցի եղբայրն ալ կը կը կը չուէք Մկրտիչ, որ եղու վարդապետ եւ վերջապէս Առաջնորդ Արգելանի վանքին: Առաջին անգամ կը յիշուի 1432ին Մաշտոցի մէջ «Եւ զիրիգոր դպիրն ։ ։ ։ Եւ գեղարքայրն իյր զՄկրտիչ մօնք»: «Մոնթ» կը նշանակէ «աշկերտ»: Գրիգոր կը յիշ զիշքը մէր թիւ 65 Աւետարանին մէջ «զեղարքը ին զՄկրտիչ»: 1466ին Գրիգոր Աթարէկենց Բերկրեցի կը գրէ Երեւանի 9858 Աւետարանը Մինաս Մաղկողի Համար ի Արդեկան եւ կը յիշուի «զՄկրտիչ վարդապետն մին զԱւլքէկենցն», որ պէտք չէ շփոթել Գրիգորի եղբօր հետո: Այս վկայութիւնը Հաւանարար Մինասի կողմէ է եւ կապ չունի Գրիգորի եղբօր հետո: Աւրեկենց Մկրտիչ վարդապետ ուսուցիչն էր Մինաս Մաղկողի, սակայն ո՛չ Գրիգոր Բերկրեցիի, ինչպէս կը յիշուի Լ. Խաչիկեանի «Յիշատակարաններ»ու (ժե Դար) Գ. Հատորի անձնանուններու թիւ 39ին Մկրտիչը:

Մկրտիչ Աթարէկենց, զիւրութեան Համար զինք այդպէս պիտի կոչենք ասկէ վերջ, 1464ին Երեւանի թիւ 3481 Շարակնոցին Համաձայն առաջնորդ էր Արգելանի վանքին: Շարականին յիշատակարանը կ'ըսէ. «Քրեցաւ սա ի յառաջնորդութիւն սուրբ ուլուիս Յավանէսի եւ Մկրտիչ մեծ բարունապետի» ի Արգելան: 1470ին Ցովհաննէս Մանկասարենց կը գրէ Երեւանի թիւ 9739 Շարակնոցը «երջանիկ բարունին զՄկրտիչ Արգիլանցի» Համար «որ հաստատուն յուսով, եւ ամիեղ հաւատով, առատարաջն տրօք եւ գրի զայ յիշատոկ հոգոյ իւրայ, եւ բարեպաշտ ծնօզացն իւրաց՝ հօր Աթարէկին եւ մօրն, եւ հարազատ եղբօրն՝ իմաստուն կրօնաբրին Գրիգոր վարդապետին» որ Բերկրեցին է: 1473ին Երեւանի 5067 Աւետարանը Կարապետ գրէ չերկրիի մէջ կը գրէ, յիշելով «յառաջնորդութիւն Մկրտիչ բազ եւ արի բարունապետն, եւ ի հայրապետութեանն տէր Յավանէս արհետվապովի (այսպէս): 1475ին, Խախապէս Կառնոյ Ս. Աստուածածնայ Եկեղեցիին Աւետարանը որ այժմ Պոստընի Ժողովրդ. Գրադարանը կը գտնուի, իր եղբայրը՝ Գըրիգոր Բերկրեցի գրած է «աստուածարան և բազ եւ սուրբ եւ առաջնորդական պաշտօնին անցնի: Կ'երեւի

տիչ» վարդապետի Համար, եւ քիչ վերջ կը լիուի գործեալ յառաջնորդութիւն տէր Յովհաննէս արհիեպիսկոպոսի, եւ Մկրտիչ վարդապետի ստացողի Աւետարանիս: 1478-ին Գրիգոր Բերկրեցի իր գրած Շարակնոցին մէջ կը միշէ իր եղբայրը յառաջնորդութեան սուրբ ուլուիս տէր Յովհաննէս հեղափողի արհիեպիսկոպոսի, եւ երջանիկ եւ արի աստուածարան Մկրտիչ վարդապետի հարազատի իմբյոյ: Կարապետ Բերկրեցի եղած է աշակերտ Մկրտիչի եւ Գրիգորի: Ասիկա կը հաստատէ իր վկայութեամբ 1480ին գրուած Երեւանի թիւ 2711ի յիշատակարանին մէջ, բաելով. «Զվարդապետն իմ Գրիգոր Բերկրեցին, եւ զարագան եղայրն իւր զՄկրտիչ, որ է բազ հրուեսոր»: 1488-ին Երեւանի 4805 ծաւոցին յիշատակարանին մէջ Ցովհաննէս կը յիշէ «զերիցս երշամիկ եւ տիեզերակոյս վարդապետն զՄկրտիչ եւ զերպայրն նորա զԳրիգոր բազ բարուողարն զուսուցիչն իմ, որ փայլեն իրեւ զարեգանի ի միջարեկի ի յերկիրս Տարբերութիւնի, որ այժմ կոչի Բերկրիի»: 1497չն Շարակնոցը որ այժմ իրը թիւ 2068 Պերլինի Գերեանական Պետական Մատենադարանին Հաւաքման մաս կը կազմէ, գրուած եւ ծաղկուած է համբաւաւոր Յովսէփ Աղթամարցիէ, որ ուսուցիչը եղած էր Գրիգորիս տաղասաց-ծաղկող Կաթողիկոս Աղթամարցիի: Ցովհէփ, որ աշակերտած էր Կարապետ Բերկրեցիի, այս Շարականը գրած է Արգելան «ի յառաջնորդութեան սուրբ ուլուիս Մկրտիչ մեծ բարունեաց: Եւ հազիազարդ Յավանէսի կողմէ Մկրտիչը Երեւանի ամսագլուխ արքաների յարագութիւն իւրեանց. զոր տէր աստուած պահեցէ զայ յամենայն երնարից չարին: այլ եւ ի հրապետութեան բարերարոյ եւ մաքրամիտ կրամաւորի Մկրտիչ Արքասիրի»: Որոշ է որ Ցովհաննէս արքեպիսկոպոս վախճաներ է եւ Մկրտիչ բարունի վանքին առաջնորդը ընդհանուր Հաւանութեամբ էջմիածին (Վաղարշապատ), զրկեր է Տէր Մտեփաննոս եպիսկոպոսը՝ որպէսզի օծուի (արքեպիսկոպոս) եւ առաջնորդական պաշտօնին անցնի: Կ'երեւի

թէ վաճաքը ունէր երկու առաջնորդներու վարչածեմ՝ ինչպէս ուրիշ վանքեր։ Առաջնորդ Մկրտիչ վարդապետ երբ մեռաւ 1439-ին, կ'երեւի թէ վանքին առաջնորդութիւնը մնաց Յովհաննէս արքապիսկոպոսի ձեռքը, որ 1464-ին շատ առաջ իրեն աթոռակից առած է Մկրտիչ վարդապետ Աթարքինց Բերկրեցի։ Տէր Յովհաննէս արքապիսկոպոս 1478-ին փերջ առեն մը կը վարդապետ, քանի որ այլեւս իր անունը չի յիշուգրէ Մկրտիչ Աթարքինցից հետ միասին։ Վերջապէս 1497, աելի ճիշտ՝ 1496-ին, կ'որոշուի Տէր Ստեփանոս եպիսկոպոսը ընտրել եւ օծել աթոռակից առաջնորդութիւնն պաշտօնին Համար։ Աթարքը 1498-ին Կարապետ Եներկրեցի երեւանին թիւ 2445 Շարակնոցին մէջ կը յիշէ «Քաջ բարութափառին Մկրտիչ վարդապետի և Սուեփանոս արքեպիսկոպոսի»։

Իսկ այժմ կ'ուզեմ ներկայացնել Մինոսը, որուն մասին մէր թիւ 65ի յիշատակարանին մէջ Գրիգոր Աթարքինց Բերկրեցի դրիշը կը գրէ. «Եթիշի ի քրիստոս աղածնի գրաքի կրաւանորմ զՄինաս. որ երիթերքն եւ երանիքին զունով վարդարձան զաւետարան»։ Ասկայն մըր թիւ 65 Աւետարանին դրչութենէն՝ 1439-ին՝ եօթր տարի առաջ, 1432-ին, Մաշաոցի մը յիշատակարանին մէջ կը յիշուի «ևան զինքներու պրիեւակը (Կարապետ քահանայ գրչին) իմ զՄինաս դպիրին, որ զգիրս ծաղկիաց» («Խօսարք Հայոց», թիւ 102)։ Այս Մաշաոցը զրուած ըլլալով Աթմէնէ, իրաւունք ունիք խորհեւու որ Մինաս դպիր հոն ալ ծաղկած է, եւ կ'երեւի թէ հոն ստացած է իր ծաղկազի կրթութիւնը։ Մինաս Մաղկող գետ Աթմէն էր 1433-ին երբ երեւանին թիւ 5172-ը կը դրուէր նոյն Կարապետ քահանայէ։ Այս Աւետարանըն ալ ծաղկուած Մինասէ, ունիք սա յիշատակութիւնը. «զՄինաս ծաղկիսն եւ զծնողս իմ յիշեցէ ի Քրիստոս»։ 1435-ին Ենականնէս Մանկասարեց երեւանի 6570 Աւետարանին մէջ «ԶՄինաս զեղկի Ակարոզն եւ ծննդուն իմ յիշեցէ պաշտին» («Խօսարք Հայոց», թիւ 186)։ 1454-ին Յովհաննէս Մանկասարեց երեւանի 6570 Աւետարանին մէջ «ԶՄինաս զեղկի Ակարոզն յիշեցէ ի Քրիստոս»։ 1455-ին Դաւիթ գրիէ երուապէմի թիւ 3427 Աւետարանին մէջ «ԶՄինաս Ակարոզն յիշեցէ ի Քրիստոս», Կարեւորագուն յիշատակարան մըն է նոյն 1455-ին գրուած Խաչառուր գրչէ Փարփիք Ազգային Մատենագարանին թիւ 1858-ը, ուր կ'ըստի. «...Եւ դարձնալ աղածնին յիշել յաղաթառ մեր զուկը Մինաս քաջ նկարագին, որ յար եւ նման է Բերսէլիկի նոգիթիկալ առաջին նկարագին տապանակին, եւ է յա-

տշակերտներ։ 1439ին ծաղկեր է իմ հաւաքման թիւ 65ը, ուր ակներեւ է իր տաղմանը քը։ Ան հոն կ'երեւի տիրապետող արուեստին եւ արհեստին։ Ան թէ՛ ընտիր մանրանկարիչ է և թէ՛ սքանչելի ծաղկող։ Թիւ թէ՛ Յովհաննու եւ Պոտիորնի միակ չեան դունակեղ մանրանկարը դշալլեկի օրինակ մըն է Մինասի տաղմանը ին, երեւակարութեան եւ կարողութեան։ 1441ին Թովման Ենակութից կը գրէ Տիկին Գուլփաչէի համար Երեւանի թիւ 3892 Աւետարանը, ուր կ'ըստի. «ԶԵղիկին զՄինաս ծաղկուած յիշեցէ ի քարին Քրիստոս»։ 1445ին բազմարդիւն գրէ Աթմէնէ, որ «Ճաղինցաւ ի սուրբ ուխտա Մինոփայ, ձեռամբ աստուածապատիւ ... եւ հեզանով Մինաս կրօնաւրիի»։ Արուեստին գատելով, Մինասի այս հասուն ըլլանին զործն ըլլալու է իմ հաւաքման թիւ 49 Աւետարանը, բազմանկար, որուն յիշատակարանը դժբախտաբար կրուուեր է, սակայն Աւետարան բոլորին մտնանկարին տակ կարմբւա, բոլորգիր, կը կարգացաւի. «ԶՄինաս ծաղկալու պատկան յիշեցէ ի քրիստոս։ Այս թիւ 49ի մանրանկարներու զեղեցկութիւնն այնքան դրաւիչ է, որ Օննիկ Աւետիսեան իր մեծաւալ է շատ կարծերը «Reineweit et Sculpteur Armenien» գործին մէջ հրատարակեց Աւետարան եւ Մկրտիսութեան ընտրելագոյն մտնանկարները (էջ 95)։

1452ին Վարդան գրչէ Վանի մէջ զրուած Աւետարանին յիշատակարանին մէջ կը խնդրուի. «Յիշեցէ ի Քրիստոս զՄինաս ծաղկուն» («Խօսարք Հայոց», թիւ 186)։ 1454ին Յովհաննէս Մանկասարեց երեւանի 6570 Աւետարանին մէջ «ԶՄինաս զեղկի Ակարոզն յիշեցէ ի Քրիստոս»։ 1455ին Դաւիթ գրիէ երուապէմի թիւ 3427 Աւետարանին մէջ «ԶՄինաս Ակարոզն յիշեցէ ի Քրիստոս», Կարեւորագուն յիշատակարան մըն է նոյն 1455ին գրուած Խաչառուր գրչէ Փարփիք Ազգային Մատենագարանին թիւ 1858-ը, ուր կ'ըստի. «...Եւ դարձնալ աղածնին յիշել յաղաթառ մեր զուկը Մինաս քաջ նկարագին, որ յար եւ նման է Բերսէլիկի նոգիթիկալ առաջին նկարագին տապանակին, եւ է յա-

շակերտոց սրբոց վարդապետոց Թումային (եւ) Մկրտիչ Աւ(1)քեկենց վարդապետին, եւ է բանիքուն եւ Խոգիբնկալ որպէս զվարդապետն իւր ամենայն իմաստութեամբ եւ եաւքնարքեամ զ(ա)հաւեն Խորայիկի, որ եւ դիեղ արժանի արքը իւր ի ծառայութիւն. եւ Խօգեւոր խրատական եւ եղայրական սիրով սիրեաց զրմեղ, եւ յար ծամանակ կացաք ի միասին եւ վայելեցաք զմոր իմաստութիւն եւ զօրատն: Տէր Աստուած արքին ամենայն արքածոց, որ արքարէ զամենայն արքարն՝ նայնպէս լուսապայծան պատունանան եւ աստղալից պասկաւ զարդարեսց զուր Միթան նապաշն, եւ ըգհայրն իւր Մախոքումն, եւ զմայրն զՄբրումիիցն եւ զամենայն արքան մերձաւոր իւր զկենքամին և զիանգուցանա ամէն: 1456-ին Յովհաննէս Մանկաստարենցի Երեւանի 529 Աւետարանին մէջ կը խնդրուի: «Ո՞վ սուրբ մանգունք նոր Սիրնի զՄիթան նկարուց յիշման արէք զիս արժանին»: 1456ին զամագուն ժամանակակից նշանաւոր դրիչներէ գրուած իմ թիւ 78 Մաշտոցին, գրուած Համբաւաւոր Ազգարքա արքեպիսկոպոս Ապրափունեցիր Համար, մենադրութեան միանքան գեղեցիկ մանրամակարին կապոյր յատակին վրայ սպիտակ եւ բոլորզով՝ «զՄիթան նրկարսու յիշեցէք»: 1457էն Յայրաւուրք մը, Խամանակին Թագիբիր Սոլոմոն Մելք-Արքաւածեանի պատկանող, Մինասէ ծաղկուած է ըստ Աճատեանի Թաւրիի ցուցակին (Զ-39): 1458էն Սաղմոս-Պատարագամատոյց-Ալղթագիրք մը, Նիւ Եորք Պր. Յարութիւն Հազարեանի պատկանող, կ'աղաջէ: «ԶՄիթան ծաղկազս յիշեցէք ի Քրիստոսու»:

1460էն ձաւոց Երեւանի թիւ 982, Յովհաննէս դրէք գրուած Արծէկ, կը վկայէ: «Եւ ազաէմ յիշել ի տէր ասուուած զանյալը նկարով սորա զՏէր Միթան սրբամեակ կրօնաւորն զբացրատուն եւ զիեզանգին, զոլորմանն եւ զայխանասէրն եւ զամենայն առաջինութեամբ զարդարեալն, որ յար եւ նման է Ադգէ կերպասագործին, որ Դ (չորս) տարի Եղբայրական սիրով նախախնամեաց զմեղ ի Ալղթամար կզիսիս: Առու չէ թէ Երբ պէտք է Հաշուել այդ չորս տարին, այսինքն՝ 1460ի նախո՞րդ չորս տա-

րին (1456էն վերջի չորս տարին) թէ՝ անկէ որեւէ ժամանակ առաջ չորս տարի: Երեւանի 7627 Աւետարանը, գրուած Յակոր գըրչէ, Աղթամար, Մուրաս ծաղկած է՝ որ կը մէշ «Ձտէր Միթան աւուցիչ իմ յիշեցէք ի Քրիստոսու»: 1461ին Վարդան քահանայ Վան կը գրէ նիւ Եորք Բիերբանա Մօրկընի հաւաքման թիւ 749 Աւետարանը, որուն ծաղկող կը յիշուի «ԶՄիթան նկարով յիշեցէք ի բարին Քրիստոս եւ ասուուած զնեց յիշէ»:

1462ին Խաչատուր գրիչ Կոուց անապատ կը գրէ Երեւանի 4883 Յայրմաւութը, «ուր պարզ յիշատակութենէ մը աւելի կայ Միթան մասին»: «Այլ եւ յիշեցէք յաղաւրս մեր զՄիթան ծաղկաւն, որ յար եւ նման է Բերսէլիշէի զարդարաւոյն տապանակին, եւ կաւուրեամբն՝ Ցեսուայ որդոյ նաւեայ, եւ իմաստութեամբն՝ Սողոմոննին, եւ զնեաւզսն իւր Մաղրաւմ եւ զՄբրու-Մելիքնն, եւ զգոյնն զնուրեամբ, եւ զկլոր հանայն, եւ զամենայն արքան...»: Հոռ առաջին անգամ կը ծանօթանանք Միթան նըկարողի Խութլու անուն քոյր մը ունեցած ըլլալուն: Ազր կամ Յակոր քահանայ գուցէ իր որդին ըլլայ: Ղափար գրչէ գրուած, Արգելան, 1464ին, Երեւանի թիւ 3481 Շարակնոցը կը յիշէ «զծաղկազ վարդին զՄիթան կրաւաւորն»: Լէյրնի Համարարնի OR. 5521 Շարակնոցը 1465ին Աղթամարի մէջ վերստին նկարուած եւ ծաղկուած է Միթանէ, որուն Համար կ'ըսուի: «Յիշեցէք ի Քրիստոս եւ զոլոչակաւոր եւ զանուան նի նրկարով զուրէր Միթան, որ նրկարեաց զբաւուր տնաւրինակամես, որ կա ի մամ», 1466ին ի Արգելան Գրիգոր Աթարէկենց Բերդիցիէք գրուած Երեւանի 985 Աւետարանը գրուած է նոյնինկ Միթան ծաղկողի Համար: «Ուստի եւ սնեսավ զորա անման փրկարգութեամբ յուրահուրդ, և զանակի աւետիքն, եւ զահագին ապահանիւակին, ապահանիւակին անուանակամես, որ յար եւ նման է Ադգէ կերպասագործի նկարոդին, որ ասուացս զա ի հալով և ի Էրրումազամ վաստակոց իւրաց՝ յիշատակ իւր, եւ ծընթաց իւրաց՝ հարթ Մախութիմին եւ մարտ Մըսր-Մէլիքիմին, եւ քըսրմ հաւբլու-Մէլի-

ին, եւ գաւակին թակոր կրաւնաւորին, եւ Դավաբարին, եւ քեռուն իւրայ ուսուցչին Յանոք Խպիսկոպոսին, և Եւերն նորմն Գալշարին, եւ Քրիզոր կրաւնաւորին, եւ ամենայն արքան մերձաւորաց իւրց՝ կենդանեաց եւ հանգրացեաց: Արդ, որք վայելէ յամենաւուա սեղանոյ, լիախանար սրուի աստուած-ողորմի ասացէ Մինաս ծագկաղին, եւ ամենայն վերագրելոց, որ ի սմա գրեցաւ, ամեն:

«Արդ որ նաշակէն յաստուածային բարաստանէս եւ գամեալի սեղանէն, ի սրբին աստուած-ողորմի ասացէ Մինաս ծագկաղին, եւ ծնաւզացն նորին Մայօրումին եւ Մըլլը-Մէկէնին, եւ թակոր կրաւնաւորին, եւ ամենայն մերձաւորաց նոցին ամեն: Ուրեմն ունեցած է որդի մը՝ Յակոր անուն կրաւնաւոր կամ քահանայ: 1467-ին Կարապետ զրէչ Խոստ կը գրէ Երեւանի 6390 Աւետարանը, ուր կը լիուուի «ԶՄինաս քաղաքին հոգի ամենայն մեղաք ի լի մկարող յշիշցէք ի բարին Քրիստոս, եւ աստուած զմեց յշիշ իւր միւսամեցմ զալուսն, ամեն»: 1479ին Յովհաննէս Մանկաստարենց ի Արճէն Երեւանի թիւ 3427 Աւետարանը կը գրէ որուն մէջ կ'ըսուի. «Ք-Մինաս նկարազ յշիշցէք ի Քրիստոս» (Հաւանարար «Հանիկս Ամսօրեայ», 1900, էջ 59, յիշուածը նոյն այս Աւետարանը ըլլայ): Երեւանի թիւ 5702 (1471էն) եւ թիւ 5067 (1473էն) կը լիշեն «ԶԿարապետ նկարող եւ գրաւուցիչն իմ զՄինաս յշիշցէք ի Քրիստոս: 1475ին «աղքատ Յովհէփ»ի Համար Կարապետ զրէչ դրուած Երեւանի 5013 Աւետարանը, կը խնդրէ. «ԶՄինաս անարժան ծաղկազ յշիշցէք ի Քրիստոս: Նոյն այս տարին գրուած Աւետարանը որ այժմ կը պահուի Պոստընի Ժողովրդային Գրասունը, գրուած Գրիգոր Աթարբէկենց Բերկրեցինք, անուարակյա կերպով ծաղկուած է Մինաս ծաղկողի: Օր Սիրագի Տէր Ներսէսեան կը սիսալի զամ գրէին՝ Գրիգոր Աթարբէկենց Բերկրեցինք կողչէ ծաղկուած նկատելով: Գրիգոր ծաղկող չէ եղած, այլ գրէի:

Հաւանարար իր վերջին ծաղկած ձեռագիրը 1487ին Յովհաննէս Մանկաստարենց

դրուած Մաշտոցը ըլլայ, «որ «Ճաղկեցաւ մատումը Մինաս ընտիր քահանայիք: Իրմէ ծանօթ է նաեւ անթուական ծաղկեալ ձեռագիր մը: Լալայեանի Վասպուրականի ցուցակին թիւ 216 Աւետարանը գրուած է Քարքարիս Աղթամարցիի կաթողիկոսութեան շրջանին եւ զի քագուուրութեան Ջրհանջութիմա: Այս Գարա-Գոյունլու ցեղէն զանը գահակալեց 1437-1464, որով Զաքարիա կաթողիկոսը Զաքարիա Գ-ը պէտք է ըլլայ, որ կաթողիկոսեց 1434էն 1464: Արդ, որով է որ այս գրչութիւնը կատարուած կ'ըլլայ 1437էն 1464ի միջնւ ատեն մը: Լալայեանց կը վկայէ որ մահրանկարներուն մէկուն տակ յիշատակացրուած էր. «ԶՄինաս նկարող մեղանոր յիշման արծանի արարէք եւ Աստուած զանց յիշէ:»

Մինասի արուեստը ակնրախ նկարագիր ունի եւ հեշտութեամբ կարելի է զինք ճանչնալ՝ անդամ մը իր յատկանիշները ուսումնասիրելէ վերջ: Իր արուեստը երիտասրդական տարիներուն ունէր թարմութիւն եւ յաղդգնութիւն, աւելի յետոյ խրնողուցաւ ոճաւորեալ, շատ անգամ անկարեւոր գծերով եւ մանրամասնութիւններով, բեռնաւորուցաւ. Թանձը, անօդ գոյներով եւ ոսկիով, որոնք սակայն երբեք իր տաղանդին երիտասարդական շրջանին գրաւչութիւնն ու գեղեցկութիւնը չէին կրնար փոխարինել: Իր արուեստին բոլոր լընանին աւ, Հակառակ իր պատկերացրական շարադրութեան բաւական ինճողեալ ըլլարւն, իր գործերը զարմանալիքին դիտողին համեմի եւ անպայման դրաւիչ կ'երեւին: Կը սիրէ կարմիրի երանկներ, յաճախ թարմ կանանչ մը եւ ոչ շատ մաքուր մանիշակառոյն մը: Զով կապոյր մը թէեւ ո՛չ թափանցիկ, գեղին մը որ ոսկին աւելի լաւ կը գործածէ: Սակայն ոսկին հետպէսէտ իր տարիքին հետ կ'աւելնայ, կարծես իր մանրանկարներով գրաւել չկարենալու վախով զիտողը լացնելու ցանկութեամբ: Սակայն ոչ մէկ կերպով կարելի է ատրակուսիլ որ ժե Դարձա մէր մանրանկարչութեան խոշորագոյն վարպետներէն մէկն է, ատղանդաւոր:

Յ. ՔիմիՏիևն

## ՊԱՏՄԱՆ ԹՐԵՅՆ

# ԱՌԵԲԵԼ ՎԵՐԻԿԱՊԵՏԻ ԴԵՄԻՋԵՑԻԱՅ

Գ Լ Ո Ւ Խ Դ

Յաղագս առաջին գալոյ Զդալօղլոյն յորոյ պատճառէ Քշեց Շահն բոլորսվին բովանդակ զերկիրն Արարատու, եւ զնորին մերձակայ սահմանակից երկիրսն ընդ նմին:

**Ը**ւ յետ կատարելոյ այս ամենայն գործոց եւ իրակութեանց՝ զորս արար Շահն, չուեալ այնուհետեւ յերեւանայ ամենայն բանական իւրով յառաջ խաղաց գնալ ի վերայ քաղաքին Կարսայ առնուուլ եւ զայն եւս: Եւ իրքեւ եհաս ի գաւառն Շիրակվանայ, եւ ընդ բազում համբաւոյ գալոյ Զդալօղլոյն, զոր հանապազ բերէին գնացեալ լրտեսքն, անդէն եկին այլ եւս լրտեռք՝ եւ բերին ստոյգ համբաւ թէ, ահաւասիկ եկեալ Զդալօղլին եմուտ ի գաւառն Կարնոյ՝ որ է Արգրում: Իրգն լոււալ Շահն զայս համբաւ, գարձոյց զերեսս իւր՝ եւ եկն յերուանդակերտն հին, որ այժմ ասի Աղջաղալայ:

Եւ զոր ի վաղ ժամանակաց ունէր ի մտի զքշելն ազգին քըրիստոնէից՝ եւ զաւերելն աշխարհին Հայոց՝ անդ յայտնեաց խորհրդակցաց իւրոց: Քանդի գիտէր ի միոս իւր՝ թէ ոչ կարէ պատերազմաւ զգէմ ունիլ Սինան փաշային՝ այսինքն Զդալօղլի Սարդարին: վասն որոյ համբայեաց զամենայն բնակիչս աշխարհին Հայոց, եթէ քրիստոնեայ, եթէ հրեայ, եթէ մահմետական, քայլ յաշխարհն Պարսից: Զի եկեալ Օսմանցւոցն անբնակ գտանիցն իւրկիրն ի մարդկանէ: Եւ ոչ գտցի կերակուր եւ ոռնիկ եւ այլ ինչ պիտոյք նոցա՝ եւ անասնոց նոցա, եւ առ ի չզոյէ հարկաւորաց վտանգեսցին զօրքն Օսմանցւոց: Նաեւ տարեալ ժողովուրդն իւնիցին նմա անդերծանելի հարկատուք՝ ծառայք: Եւ հողագործք մինչեւ ցյաւիտեան: Եւնա մինչ ի վարանս խորհրդոց կայր, լրւաւ թէ Զդալօղլին ել ի Կարնոյ. յայնժամ կոչեաց առաջի իւր ըդմեծամեծու երկրին Հայոց՝ եւ զինքն կեղծաւորարար ցաւակից ցուցանելով ազգին Հայոց, ասէր ընդ մեծամեծու եւ ընդ աւագսն Հայոց. «Լուար թէ եկեալ է Զդալօղլին՝ եւ ահաւասիկ գայ մտանէ յերկիրս ձեր անհուն զօրօք: Նաեւ ի մերս կողմանէս անթիւ են զօրք: Եւ զիտէք, զի բազումք գոն ի սոսա յերկոսին կողմանս յայսպիսու ժամանակի արք դառնացողք հոգւով ելուզակք, եւ աւաղակք, եւ սրիկայք, եւ զորոց ոչ գիտէմք զովն եւ զուստին.

գուցէ ոմանք ի նոցունց որք անփոյթ արարեալ իցեն զկենաց իւրեանց՝ եւ զհրամանաց իշխանաց, յանկարծակի ի վերայ բախեալ հարկանիցեն դմասն ինչ երկրի՝ եւ զժողովրդեան ձերոյ՝ կամ ըստացուածոց՝ կամ ընտանեաց, աւարումն արարեալ՝ առեալ ի բաց ճողովրիցին, եւ լինիցի ժողովուրդն ձեր ի կորուստ եւ ի գերութիւն։ Վասն որոյ ողորմեալ ձեղ՝ Հնարիմ վրիշլ դեղ այսու կերպիւ. զի գաւառականը՝ եւ բնակիչք երկրին ձերոյ ելեալք ի տեղեաց իւրեանց սակաւ ինչ յառաջ խաղացեալ գնացեն աւուրց ինչ հանապարհ։ եւ մեք աստին զդէմ կալեալ պատերազմիմք ընդ Օսմանցիսն. եւ եթէ մեղ տացէ ծէր, յայնժամ դառնայք ի տեղիս ձեր՝ եւ լինիք մեզ ի ժողովուրդք, եւ եթէ նոցա տացէ ծէր՝ մեք դանց արարեալ գնամք, եւ զուք դառնայք ի տեղիս ձեր՝ եւ լինիք նոցա ի ժողովուրդք»։ Զայս իրբեւ ասաց Շահն ընդ աւագանիսն Հայոց՝ որոց գլխաւորի անունն էր ծէր Յովանէս՝ որ պերճական մակադրութեամբ անուանէին ազայ տէր տէր։ Եւ նոքա ծանեան զդաւաճանեալ ննենդութիւնն, եւ ոչ հաճեցան ի բանս նորա, այլ պատճուելով պատճառս, մատուցեալ առ նախարարս Շահին ասացին. «Անա ժամանակ աշուն է», քանզի յետ տօնի սրբոյ խաչին էր, յորժամ քշեցին զերկիրն. «Ամենայն բնակիչք երկրիս չունին պատրաստութիւն ճանապարհս գրաստ եւ այլ բեռնակիր, առ ի բառնալ զստացուածս եւ զմանկունս. զի թէպէտ ժիրքն եւ կարողքն հետիւսո գնացեն, իսկ ծերքն եւ մատաղ մանկտիք ոչ կարեն գնալ։ Վասն որոյ խնդրեմք յարքայէ այժմ ներել մեզ. այլ զայդ հրաման յաջողելուն Աստուծոյ ի գարունն կատարենցուք»։ Զայս ասէին, զի թերեւս անցցէ ժամն ի նոցանէ։

Խսկ աւերիչն աշխարհաց՝ եւ վատնիչն քրիստոնեայ աղանց՝ բնակարանն նեսարայ՝ թագաւորն Շահարաս ոչ անսաց բանից Հայոց։ Այլ կոչեաց զնախարարս իւր առաջի իւր, եւ կարգեաց ի նոցանէ վերակացուս՝ եւ վարիչս բնակչաց երկրին, իւրաքանչիւր զաւառաց՝ իւրաքանչիւր իշխան իւրովք զօրօք վարող եւ քշող ժողովրդեամն։

Եւ զեմիրգունայ խանն՝ յատուկ քաշաքին Երեւանայ եւ երկրին Արարատու, եւ նորին մերձակայ գաւառացն։ Եւ հրամայեաց նոցա Շահն, ուր եւ կարասցեն ձեռն արկել, արտասահման արարեալ վարեսցեն, եւ ոչ թողուցուն ամենեւին չունչ կենդանի, եթէ քրիստոնեայ եւ թէ մահմետական, զհաւանեալսն բանիւ, եւ զոչ հաւանեալսն եւ զստունքանողսն հրամանաց թագաւորին, սրով՝ եւ մահուամբ՝ եւ գերութեամբ։

Եւ զօրապետացն՝ յեա ընդունելոյ զաշխարհակործան եւ զստարիկ հրաման ի թագաւորէն, ելեալ իւրաքանչիւր զօրավար իւրովք գնդաւն՝ զիմեցին յիւրաքանչիւր հրամայեալ զաւառսն աշխարհին Հայոց։ Եւ իրբեւ հողմնախառն հուր ընդ եղէզն ընթացեալ, հապճեակ տագնապաւ վաղվաղակի զամենայն բնակիչս գաւառացն իրոքեալք յիւրաքանչիւր բնակլութեանց, եւ արտասահման արարեալ յիւրաքանչիւր տեղեաց, իրբեւ զլոլիրս բազմութեան հօտից եւ անդէոց գաւառակեալ արարեալ՝ իրութեամբ վարեալ՝ ածեալ բերեալ հասուցին ի գաւառն Արարատու, եւ զլայնա-

նիստ դաշտն լցին ծագէ ի ծագ. քանզի ի ստորոտէ լերանցն Գառնուոյ մինչ ի յեզրն Երասխայ մեծի գետոյն, լայնութիւնն էր բանակին. իսկ գերկայնութիւնն զովիմբ կշռեաց դու, բայց ես ասեմ աւուր միոյ ճանապարհ. եւ յայլուր տեսի՝ որ հինգ աւուր ճանապարհ էին գրեալ Եւ էր նոր փոխեալ թուականն Հայոց եւ մտեալ ի ուժու. յառաջնում ամսեանն Հայոց նաւասարդի, որ քշեցին զերկիրն. Եւ Պարսիկ զօրքն, որք գնացին ի քշել զերկիրն, ուստի եւ հանեալ զժողովուրդուն քչէին, եթէ ի գեղօրէից եւ թէ ի քաղաքաց, զամենայն չինս, զտունն եւ զբնակութիւնս հուրը այրեալ անխնայարար հրկէզ առնէին: Այլեւ զհամբարս խոտոյ եւ զյարդի՝ զցորենոյ եւ զգարւոյ եւ զայլ պիտոյից, զամենայն այրեալ վատնին: Այսպէս աւերեալ թափուր արարին զաշխարհն վասն զօրացն Օսմանցւոց՝ զի մի մնացէ ինչ ոռնիկ նոցա, և վտանգեսցին նոքա: Այլեւ ելեալ ժողովուրդքն զայն տեսեալ սրտակուրք լիցին, եւ մի գարձցին յետո:

Արդ՝ զօրքն Պարսից որք կարգեցան վարիչք ժողովրդեանըն, մինչ վարեալ զժողովուրդուն բերեալ հասուցին ի դաշտն էջմիածնի, Շահարասն ի յԱղջաղալին էր. եւ Սարդարն Օսմանցւոց Զղալօղին իւրովիք զօրօքն եւս ի Կարս: Եւ Շահարասն գիտէր, որ ոչ կարէր գէմ յանդիման պատերազմաւ գիմակայիլ Օսմանցւոցն, զանգիտեալ ի բազմութենէ նոցա, վասն որոյ դարձուցեալ երեսո իւր չուեաց ամենայն բանական իւրով՝ հետեւեալ ըզհետ բանակի ժողովրդեանն դէպ յերկիրն Պարսից: Նաեւ զօրք Օսմանցւոց չու արարեալ հետեւեցան զկնի բանակին Պարսից: Եւ Լզեն երեք բանակք մեծամեծք եւ անհունք. առաջին՝ բանակն ժողովրդեանն, երկրորդն՝ բանակն Պարսից, երրորդն՝ բանակն Օսմանցւոց: Եւ այնպէս գիտեցաւ պատահումն՝ զի յորժամ չուէր բանակ ժողովրդեանն, իջեալ բանակէր ի հանգըռուանս նոցա Շահարասն զօրօքն Պարսից: Եւ ի չուելն նոցա բանակէր ի նոյն տեղին Զղալօղին զօրօքն Օսմանցւոց, եւ այսպէս զհետ միմեանց կրնկակոխ զնալով գնացին, մինչեւ հասին ժողովուրդքն եւ Պարսիկքն ի գեղին Զուղայ, եւ Օսմանցիքն հասին ի նախչուան: Եւ այնուհետեւ ոչ թողացուցին Պարսիկքն ժողովրդեանն զկայ առնուլ՝ եւ ոչ ժամ մի, այլ կարի սսատիկ տաղնապաւ նեղին զժողովուրդն, զոմանս մահու հարուածով զանելով, եւ զոմանց զունչ եւ զականջս հատանգելով, եւ զոմանց զզլուին կտրեալ ի ձող ցցէին, որպէս զեղբայր Առաքել Կաթողիկոսին, որում անունն էր Յօհաննան, զսորա եւ զայլոյ ումեմն առն զգլուխսն կտրեցին, եւ ի ձող ցցեցին յեղը գետոյն Երասխայ. զայսոսիկ եւ առաւել քան զայսոսիկ խոչտանգանս կտտանաց ածէին ի վերայ ժողովրդեանն եւ տեսողացն, զի փութանակի անցցեն զգետն: Զայս ամենայն վրտանգս ածէին ի վերայ ժողովրդեանն խորամանկ ազգն Պարսից յահէ Օսմանցւոց, որք զկնի նոցա զային. վասն զի հայէին Պարսիկքն ի բանակն ժողովրդեանն զի անթիւք էին, նոյնպէս եւ յիւրեանց բանակն հայէին, զի յոլովք էին, եւ մինչ յանցանել այսքան բազմութեանս ընդ գետն, աւուրք բազումք ի վերայ անցանեն: Երկնչէին ի զօրացն Օսմանցւոց, թէ մի գուցէ յայնքան աւուրսն յանկարծակի բաղիսեալ ի վերայ բանակին Պարսից բեկումն ինչ

Եւ վնաս առնիցեն իւրեանց եւ կամ զժողովուրդն յափշտակեալ ի նոցանէ յետո դարձուցանիցեն, եւ չար առաջարկութեան նոցա խավանումն լիցի: Վասն որոյ տագնապաւ ստիպէին զժողովուրդն անցանել զգետն: Եւ ի բազմութենէն ոչ բաւ էր նոցա նաւ կամ տուփ որով անցցեն զգետն, թէպէտ եւ յայլ տեղեաց այլ եւսնաւս բերին, եւ անդէն եւս յորվ տուփ շինեցին, սակայն բանակն ժողովրդեանն: Եւ բանակն Պարսից յորվ էին, եւ տակաւին ոչ լինէր բաւական: Եւ ի օքարան Պարսից՝ որք վարիչը էին կարգեալք ժողովրդեանն, շրջապատեալ զժողովրդեամբն պահէին՝ դի մի ոք փախիցէ, այլ եւ փայտի գանեալ՝ հարեալ՝ բեկեալ՝ մղեալ ի գետ անդր լնուին: Եւ այսպէս վտանգն եւ վիշտն սաստկանայր ի վերայ ժողովրդեանն:

Իսկ ողորմելի ժողովրդեանն հայէին յառաջ գանհուն գետն տեսանէին իրբեւ զծով՝ որ խեղդէր, եւ յետուստ զսուրն Պարսից՝ որ սպանանէր, եւ ճարակ փախչելոյ ոչ գտանիւր. Եւ առհասարակ աղիողորմ ողբս, եւ յորդ արտասուս յաշաց հեղեալ առնէին երկրորդ երասին. Եւ ձայն յալեաց, եւ հառաչանաց, ճշանաց, վայոց, կսկծանաց, մորմոքանաց ընդ միմեան խառնեալ գոյեցուցանէին ուժգին աղաղակաւ. իսկ ողորմութիւն եւ փրկութիւն ոչ ուստեք էր:

Եւ անողորմ զօրացն Պարսից վարեալ զժողովուրդն լնուին ի գետն, եւ նոքա ի մէջ գետոյն եւս քան զեւս բազմացուցանէին զձայն աղաղակին եւ զողբոցն ի վտանգէն: Եւ ոմանք ի նոցանէ կալեալ զեղերս նաւացն, եւ ոմանք զտփոցն, եւ ոմանք զափիս ձիոց՝ եւ զեղանց, եւ զգօմչոց, և ոմանք իւրովի լողեալք անցանէին: Եւ որք անհմուտք էին լողելոյ եւ անզօրք, ծերք եւ պառաւունք, տղայք եւ աղջկունք, եւ մատադ մանկսիք լցեալք էին յերեսս ջըրոյն. Եւ գետն առեալ տանէր զնոսա իրբեւ զիտիւ ի ժամանակս դարնայնոյ. Եւ գետատար մարդով ծածկեալ էր երեն գետոյն, եւ թէպէտ անցին, որք անցինն, այլ բազումք էին՝ որք հեղձմամբ ջրոյն մեռան:

Եւ հեծեալք ոմանք ի զօրացն Պարսից՝ որք ունէին ուժեղ ձիս, եւ ինքեանք արք արի եւ կարող, շրջելով ի մէջ քրիստոնէից տեսեալ նկատէին զուտեսրո եւ զդմտեսր քրիստոնէից, եւ որոց հաւանեալ սիրեան իւրեանց, թթէ կանանց, եթէ աղջկանց, եւ եթէ տղայոց էր զի իսաբէին զտեարսն. թէ տուր՝ զի վասն քո անցուցից ընդ գետն յայնկոյս, եւ իրբեւ անցուցանէր, ոչ զնէր անդէն ի գետնի, այլ առեալ երթայր յու եւ կամէր: Եւ այլք գողութեամբ տեալ տանէին: Եւ բազումք մարք զտղայս եւ տեարք գհիւանդս ի ճանապարհին ընկեցիկ արարեալ լքեալ թողեալ զնային, վասն անհանդուրժելի եւ անըմբերելի վտանգին, որ ժամանեալ էր ի վերայ նոցա: Եւ միանգամայն ասեմ՝ զի թշուառութիւնք՝ եւ արհաւարք անտանելիք հասին ի վերայ ազգիս մերոյ, եւ ոչ բաւեմ թէ որով տարազու հիւսեցից ողբս զամբանականս եւ աշխարանց ի վերայ բեկման հայկական սեռիս, որք այսքան չարակրութեանց եղեն ընդունակք: Զի թէպէտ ըստ սարասի հոյոյն նիրաշէլի լինէին վարեալք գերի ձեռամբ երկրորդիս Բաբելացւոց, այլ

ու լոյց երեմիս որ խրատէք, եւ ոչ եղեկիէլ՝ որ լուսաւորէք, եւ  
ինչ ու կոմ Զօրաբարբէլ՝ որ զգարձն առաջնորդէք. այլ եղեալք  
ու առաջնորդ հօսու անհովիս ցրուեալք եւ հալածեալք առաջի գայլոց  
ու առաջնորդաց եւ գիշատող գազանաց, որք վարէին բռնութեամբ:  
առաջնորդ երթարով երթային, եւ լային, որք բարձեալ տանէին ըգ-  
ու առաջնորդի բարձեանց:

Եսկ յաջորդ սորին, ոչ եղեւ տեսանելի՝ որ ասէ, գալով ե-  
թե ու առաջնորդ սորին, կասն զի ոչ եկին եւ ոչ եղեւ ցնծութիւն,  
ու առաջնորդին մհացին ուր տարեալ արգելին, այսինքն՝ յաշխարհն  
պատճեն:

...Եւ զայս ամենայն լսելով եւ գրելով մեր, ճմլին սիրտք  
ու առաջրին աղիք որովայնի մերոյ, եւ աչք մեր վտակս ար-  
դաց թորեալ իշուցանեն, վասն եկելոյ հասելոյ թշուառու-  
թիւն առաջրդեանս մերոյ: Եւ ոչ բաւեմք աստանօք՝ թէ որո՞վ  
առաջնորդ եւ կամ որո՞վ տարազու ողբս առեալ աշխարհացուք ի  
մեր ընկման ազգին եւ աշխարհին մերոյ, յաղագս որոյ եւ հը-  
րաց մասնարեր ի բերանոյ երկրորդ Սարբւոսին եւ չունչ հրա-  
ման լրանաց նորին՝ եւ եկեր զեղեւնափայտս լիբանանու, քան-  
ու առաջրդարդնակ արար միահանդոյն զամենալի եւ զյուռթի աշ-  
խարհն Հայոց: Վասն զի ի քշելն զերկիրս՝ ոչ թէ զմի կամ զերկու-  
ու առաջ վարեաց ի պարսկաստուն, այլ զբազում:

Հայ՝ զայս ամենայն գաւառքս՝ եւ որք ընդ սոքօք էին հը-  
րաց մասնարեր և անմարդաբնակ զվայելու աշխարհն Պարսից, եւ ա-  
ռաջնորդ առաջ եւ անմարդաբնակ անդամութիւն Հայոց:

Եւ որ այժմ տեսանեմք զարդաւանդ եւ զբերրի զհողս զարտ  
առաջասահման նորա, եւ զաւերակս բազմապատէկ գեղօրէիցն  
առաջնորդնստ աւանացն:

Ես եւ զաւերումն եւ զտապալումն եւ զքայքայումն զանա-  
ռաջնորդ եւ զհաստահեղոյս վիմարդեամբք եւ կրով մա-  
սնաց եւ զանմատոյց բերդօրէիցն:

Ես առաւել զմեծափառ եւ զհոչակաւոր վանորայսն, զտե-  
անդստարան սրբոցն Աստուծոյ:

Եւ զերկնանման եւ զբարձբարերձ եւ զգմբեթաչն կոփա-  
տու եւ հաստահեղոյս վիմօք կառուցեալ զեկեղեցիս աշխարհիս  
առաջնորդ յօրինեալ զանազան եւ պէս պէս նկարս եւ տեսա-  
նաց շահաց եւ կենդանակերպից, գեղեցիկ յօրինուածովք քան-  
ու առաջնորդ ի վէմս՝ պէս պէս հնարակերտութեամբ: Որոց ձեւն եւ  
առաջնորդոյն եւ սիւնքն եւ ախաւեղագէսք կամարացն ազգի  
առաջնորդութիւն եւ զրունքն, եւ ամենայն ինչ խորհրդա-  
ւութիւն եւ զբարեհամ եւ զականակիս զմշտահոսան աղբերա-  
ման ձաւըցն: Եւ զկարկաջահոս ծիծաղախիս յաւէտընթաց յառա-  
ջապաց վտակս ջուրցն, որ ի զլիոց ձիւնաբարդ սպիտակափայլ  
առաջնորդ ի բերանց առ ի ստորեւ հոսեալ իջանէ ի գաշտ անդը եւ  
առաջնորդիւն նոցին մատակարարէ:

Նա եւ գքաղցրաշունչ եւ գառողջարար եւ զկենդանաշահաց՝ դեւ զօդ եւ գչողմն սորին։ Եւ զայլ ամենայն վայելչութիւնու տեսանելով հեղձամդուկ եղեալ փղձկիմք՝ եւ հարեալ յարաւու սուս ոլբամք եւ աշխարեմք՝ զի անապատ եղեւ վայելու և առաջ ցըր աշխարհս մեր։ Եւ ազգ եւ ժողովուրդ մեր խելալք ի անդամու եւ անջատեալք ի հայրենի եւ ի բնիկ ժառանգութեանց, եւ առաջ եալ յերկրէ, որ լի է նշխարօք սրբոց Աստուծոյ, եւ ուսդեմ եամբ սրբոց վկայից՝ եւ օրհնեալ քարոզութեամբ սրբոց ուսուցուց՝ եղեն վտարանդեալք եւ տարամերժեալք յերկիր յազգ այլասեռ եւ այլազեղու, որ եւ թշնամիք հոգոյ եւ հոգածու եւ արեան ծարաւիք մարմնոյ։ Որք եւ անդէն օր աւուր առ առաջ սակաւ նուազին, ոմանք մահուամբ եւ կորստեամբ, եւ ոմանք առ աստոյ ուրացութեամբ, որք զառնան յանօրէն օրէնս սրբան անապատի։

Արդ՝ պիտոյ է մեզ աստանօք հինն երեմիս, զի այլաւ ի գնորս իսրայէլ վասն զի ըստ քերթողահօրն Մովսիսի սրբութիւնի կի, ոչ եւս դառնայ առ մեզ փեսայն, այլ անդարձ գնացիւք հետաշաւու ի մէնջ։ Արդ՝ կարդասցուք զանուն ազգին մերոյ վայրարութիւնի, քանզի բարձրեալք են վառք յիսրայէլէ ըստ ի համար ասացելում։

(«Պատմութիւն Առաքել Վարդապետի Դաւրիժեցւոյ»  
1896, Ս. էջմիածին, էջ 37-55)

## ԱՌԱՔԵԼ ԴԱԿԻՐԻԺԵՑԻ

### ԵՒ ԻՐ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Հայոց պատմութեան անդաստանը ճողացուած է չնորհիւ իր պատմադիրների, որոնք համաձայն իբրեւ ունեցած ներքին մղումի կամ ըստ եղած թերգրութիւնն ու հրահանդիր, սկսեալ և Դարից մինչեւ այսօր՝ մերուայ ճորի գրականութեան ու լայն հընաբարութիւնների դարը, շղթայի օզակների պէս մէկը միւսին ազուցուած, եկել հասել են մեզ:

Եթէ որևէ գրական ճիւղ առանձին վերցրած մեծ կարեւորութիւն ունի, ապա դժունց միջից պատմագրութիւնն ունի արդ ճիւղերի հաւաքական կարեւորութիւնը, քանի որ այն իր մէջ պարփակում է մի աղուի մշակոյթին վերաբերող ամրոցնութիւնը: Ինչպէս զանազան զարերում առաւել կամ նուազ շափերով, նոյնպէս եւ ժի Դարում ունեցել ենք պատմագրիններ ու ժամանակագիրներ, որոնց մէջ իր ուրոյն տեղն ունի պատմագիր Առաքել (կամ Առաքեալ) Վարդապետ Դաւթիրինեցին:

Առաքել Դաւթիրինեցին ծնուել է Իրանի Առաքաւական նահանգի Դաւթիր (Թաւրիդ) քաղաքում, թզ Դարի վերջերին կամ ժի Դարի սկիզբներին: Մանկութիւնը անց է կացրել Թաւրիդում, ապա ուսանել է իշխանութ և վարդապետ ձեռնադրուելով դարձել նոյն վանքի միաբան:

Որպէս Փիլիպպոս Կաթողիկոսի ձեռնասուն աշակերտ, կատարել է նաև նուիրակի պաշտօն, լրջիլով մի շարք երկիրներ, ինչպէս՝ Արեւմտեան Հայաստան՝ Ամասիա, Մծրին, Ռուսա, Իրան՝ Սպահան (Նոր-Ջուղա), Զահարմահալ<sup>1</sup> (Գենադիման), ինչ-

պէս եւ Հալէպ, Երուսաղէմ, Յունաստան եւ այլ վայրեր: Իր այս շրջադայութեանց ընթացքում նախասիրութիւն է ունեցել հաւաքելու գոջագրերի յիշատակարաններ, որոնցից եւ օգտուել է Ս. Գրիգոր Լուսաւորչի Աջի պատմութիւնը շարադրելիս:

Դաւթիրիցին իր «Պատմութիւն»ը գրի տուի Փիլիպպոս Կաթողիկոսի Հայահանդով 1651 թուին եւ շարունակել մինչև 1655 թիւը՝ Կաթողիկոսի ժախճանումը, ապա գագար տալով աշխատանքին մինչեւ 1658 թիւը, կրկին շարունակում է այն մինչև 1662:

Պատմագրութիւնը ընդգրկում է Կաթունու տարի, 1602 թուից մինչեւ 1662 թիւը, որու զրի առնելու համար, ինչպէս զատումը է ինքն իր գրքի յիշատակարանում, ինը տարի շրջում է ամէնուրեք, յոզնութիւն ու նեղութիւններ կրում, նիւթակուն մեծ ծախսեր անում, առանց ուելի մէկ օգնութեան ու օժանդակութեան:

Առաքել Դաւթիրինեցու «Պատմութիւն»ը մեծ մեծ վերաբերում է Շահ Արքասեան մեծ գոյթին, որին եւ ժամանակակից է ինըը. բացի այս, այլ կարիւր տեղեկութիւններ եւս կան այնտեղ, որոնք աւելի են արժէքաւորում իր կրած նեղութիւնները:

Դաւթիրիցու պատմութիւնն ունի «Պատմութիւն» Առաքել Վարդապետի Դաւթիրինեցու ապա դիպուածոց Հայաստանացայ եւ զաւառին Արարատայ եւ մասին Գողքան զաւառի սկսեալ ի Բ. Շ. (1602) քաւականին Հայոց մինչ ի Ռ. Շ. (1662) թ.՝<sup>2</sup> եւ մինչեւ այժմ ունեցել է երեք տպագրութիւն՝ հետեւեալ ձեւով.

1. Պատմութեան առաջին Հայաստակութիւնը Կատարուել է 1669 թուին Ամսդեր-

2 Սայդ Խորագիրը պատկանում է էջմիածնի 1896 թուի հրատարակութեան:

<sup>1</sup> Դաւթիրիցին եղի է նաև Զարմանայ զաւառի (Սպահանի շրջան) Վատիզան այժմ աւերաւած գիւղում, ուր տնել է մի ձեռագիր Յայսմաւարք և ընդունակել յիշատակարանը:

տամում, Ասկան Վարդապետի ձեռքով, դեռ եւս պատմազրի կինդանութեան ժամանակ:

2. Երկրորդ անգամ տպագրուել է 1884 թուին Ս. Էջմիածնում (Վաղարշապատում):

3. Երրորդ հրատարակութիւնն եւս կատարուել է Ս. Էջմիածնում 1896 թուին:

Սոյն տպագրութիւնները, յատկապէս առաջին երկուսից հետո ունեն որոշ տարբերութիւններ, որոնց համապատ ձեռզ կ'ուզենք անդրագանակ ստորեւ:

Ինչպէս Ասկան Երեւանցու, այսպէս էլ Էջմիածնի տպագրութիւնները կատարուած չեն բոն պատմազրի, այսինքն պատմազրի ձեռքով գրած գրքել վրայից:

Էջմիածնի հրատարակութիւնները Էղել են Աթանաս Դպրի եւ Աւետիս Երէցի ձեռագրերի վրայից, որոնք կատարուել են մայր ձեռագրից Դաւթիւեցու թէկազրութեամբ, ծախսով ու հսկողութեամբ, որի առթիւ Աւետիս Երէցն այսպէս է դրում իր ընդօրինակածի յիշատակարանում.

«... Ենորիօֆ եւ պարմաքեամբ Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի գրեալ եղել զիրքու որ կոչի Պատմազրի ի մեծ բուականիս Հայոց Ռածիւ (1666), ի մայրաքաղաք Երեւան ի դրուն սրբոյ Նկեղեցւոյ որ կոչի Կարուզիկէ. Կողաքարանութեամբ, ծախիւք եւ արգեամբ, Առաքեալ վարդապետի, որ է նոյն ինքն այս պատմազրին շինօղն եւ արարօն, Թավրիզիցի Առաքեալ վարդապետն որ վասն օքրինակն բազմացւացնելոյ եւս զրել զայս զիրքս, որ եւ այս Հինդերորդ<sup>3</sup> զիրք է որ ինքնան Առաքեալ վարդապետն ձեռացագիր օքրինակն զարդարեցա, որ յորով զամին եւ բազում հոգաքարձութեամբ ծախէ ինչու եւ ձեռամբ գրչաց գրել տայ, առաջին վասն բազմանալոյ, եւ Երկրորդ վասն առ տէր յիշառակի»<sup>4</sup>:

Ուրեմն միայն Աւետիս Երէցի մէջոցով ընդօրինակուած է հինգ օքրինակ, Աթանաս Դպրի մէջոցով, ըստ ձեռք բերուածի, մէկ օքրինակ, իսկ թէ ուրիշների մէջոցով քանի՞ն օքրինակ՝ անյայտ է:

<sup>3</sup> Հնդգեղաւց մեր կողմից:

<sup>4</sup> 1896 թուի տպագրութիւն, էջ 637:

Յ. Անասեանը զրում է<sup>5</sup> որ Մաշտոցեան Մատենադարանում բացի վերոյիշեալ Երկու ձեռագրերից՝ հսմար 1772 և 1773, կան Երկու այլ գրչագրեր եւս՝ համար 5025 և 7296 նւրբոյ: Հետաքրքիր է իմանալ, թէ այս օքրինակները, ինչպէս եւ Վիեննայի Միթմարեան Միարանութեան մատենադարանի հսմար 137 ձեռագիրը, պատկանում են Աթանաս Դպրի եւ Աւետիս Երէցի գրչուն<sup>6</sup>, թէ՝ այլ ընօրինակութիւն են: Նոյնպէս անորոշ է թէ Ուկանի ձեռքի տակ եղածը այս հինգ օքրինակներից է թէ ոչ պարզ է միայն այն, որ կիմիանում եղած օքրինակները սրբագրուել են միենանի գրչով եւ կատարուել յաւելումներ, շատ հաւանաբար հէնց իրեն՝ պատմազրի ձեռքով, մինչ Ուկանի ունեցած օքրինակը զուրկ է եղել սրբագրութիւնից:

Ստորեւ տայլու ենք այն էջիրը, որոնց ցանուածնային տարբերութիւններ կան 1669ի և 1896ի տպագրութիւնների միջև։ 153, 210, 218, 223, 237, 248, 261, 274, 275, 278, 280, 306, 313, 315, 316, 320, 321, 324, 338-39, 343, 350, 352-53, 355, 356, 363, 367, 368-69, 404-5, 407, 409, 417-18, 419, 438, 442, 469-70, 472-75, 480, 519, 527, 542, 566-67, 571, 585-650-նոյնն են, 651-665<sup>7</sup>:

Վերոյիշեալ հատուածներից, որոնք լրկան 1669 թուի հրատարակութեան մէջ, ստորեւ առաջ ենք բերում չորս հատը: Սըրանցից ասալինը գեղեցիկ մտքով մի քառեակ է, Երկրորդը՝ Խուզայի յայտնի նկարից Վարպետ Մինասի մասին իսկստ կարեւու տեղեկութիւններ, Երրորդը՝ Զարմաւայի Վաստիգան գիւղում գտնուած ձեռագրից մի Յայսմաւուրքի նկարագրութիւն,

Յ. Յ. Անասեան, «Հայկական Մատենադարանին», Ա. Հատուր, էջ 1161:

6 Այլ տեղ, Աւետիս Երէցի կրում է. «... Երէց էմ ընտօրինակն միշեն այժմ» (1896ի իրաւու, էջ 70, նամօր.): Ստուգրւից պարզուց որ Վիեննայի օքրինակը Աւետիս Երէցի չարբարդ ընթօրինակն է:

7 1896-ի երտարակութեան վերջում տրուած է միայն բառային ու տառային տարբերութիւնների ցանքը:

իսկ վերջինը՝ Շահ Սէֆու թագաղբութեան ժամանքն է:

ա. էջ 237, ԺԹ (19րդ) գլխի վերջում, որպէս ծանօթութիւն.

«Կերա գառնիշ եւ արբի լեղի,  
Աչ էր զառն քան զաղբատութիւն,  
Բարձի զաղ եւ զարձին ի վերայ  
Աչ էր ծանր քան զաղարս մարդոյ»:

Դրբում զրուած է արձակ ձեւով, և նույն գրեցինք առղատուած:

բ. էջ 409-413, ԽԹ (29րդ) գլխի վերջում.

«Արդ միհեւ ցարդ, այսքան արդիւնս արար սա յեկեցիս Հայոց<sup>8</sup>. Ձինքրեցուք ի բարեպարզեւ Տեսունի Աստուծոյ, զի ընդ երկար կենօն զանեսցէ զան քարց իմրէ վտանիք, զի այլ եւս արդիւնս յաւելցէ յագագ եւ յեկեցիս Հայոց:

Այլ եւ պարտ վարկանին մեզ ականատես եղելոց ոչ զանց առնել եւ այլովք եւս ընթափից արամք. քեզէտ եւ են աշխարհակամք, այլ զի են հաւատով քրիստոնեայք եւ յազգէս Հայոց, որք են պարձանեք եւ օգուտ մերթամ ազգի, որոց անուանեն են Վարպետ Միհաս եւ Վարպետ Ցակրչան, եւ են առաջ երկութեան ի ցեղէն Զաւդայեցուց:

Այս Վարպետ Միհաս ստացաւ իւր արուեստ պատկերահանութեան եւ ծաղկարարութեան. համբի ի տիս տղայութեան իւրոյ ի պատմանէ ի մեհէ եղեւ միհի զնալ ի քաղաք Բէրիայ, որ է Հայապ, եւ անդ եղիտ զայր ոմն պատկերահան վարպետ, որ էր ազգա Փոանկ, ապակերտեցաւ Փոանկ վարպետին եւ ուսաւ ի նմանելոյն իմբնագույն եղեւ. եւ եկեալ ի հազարն Ասպահան ընակեցաւ ի տան իւրամ որ էր ի մէջ Զուզայեցուց, եւ գրծէր գործունսն իւր զարակերահանութեան: Են վասն կարի ուսաւ ի նման էր համեմառութեամբ, որ ընդ բազմապրին անմենենան ի համբիւմ եղեալքն, մեծաւ ի հայցմարք գարմաց-եալք եղեց վասն առաւել նմանութեանն, եւ վասն կեր առաքէին Աստուծոյ՝ տօնողին այսպիսոյ շնորհաց մարդկան: Են յայնմ որէ եւ առ յապայ քագաւորն եւ նախարարքը իւր ոչ բազին զնա ի մեռաց, այլ հանապազ ի տուու իւրեանց պահէին վասն նրականիւթեան:

ի գարդարել զապարանս իւր ծաղկօֆ իւ պատկերօֆ: Եւ միմչ տակաւին ոչ էր աւարտեալ զոռւնն ի ծաղկելոյն, պատահեցաւ զի քագաւորն Պարսից Շահսէփի եկմ ի տուն իօջայ Սարփրազին, որոյ նստելով իրեւ զննեալ հայէր ի ծաղիկն եւ ի պատկերն զոր նկարեալ կայր տեսանելք զի չըքնազ եւ գեղապանն եւ յոյժ նմանակի կերպագրեալք են ամենենեան. սկսաւ հարցանք քագաւորն ի իօջայ Սարփրազէն վասն նկարիչ վարպետին, քէ ուստի իցէ, եւ նա սասց ի մերտէ ժագալորդենէն եւ ի Հայոց ազգէն, եւ հաւատանիկ այժմ յայն իմն տան ի գործի կայ, զօր եւ հրամայեաց քազաւորն կաչել զնան, եւ իրեւ նկն' հարցեալ քազաւորն տեղեկացս ամենայն որպիսութեանն: Եւ անդէն ի նմին խրախութեան՝ որ քազմեալ կային, հրամայեաց արքայ՝ Միհաս Վարպետին՝ եւ եցայց ի նախարարաց իւրոց զոմն որոյ անունն էր Չըրադ խան, որոյ կերպարանէն էին յոյժ անզեղ եւ դրժպատեն, եւ սասց. զպատկերն սորա այժմ աստին նստեալ նկարես, վասն իւրեանց զգաւոնան ծաղուած եւ խրախութեան: Խոկ Չըրադ խան իրեւ ետեւ քէ առ ի կառական առելոյ նկարեն զպատկերն իւր, վասն սորայ սկսաւ քէմմենէլ զախ և զերանն եւ այլեւ այլ զիկերպարանն եւ շրջմբչի կողմէ ի կողմըն, զի քերեւ նկարեալ պատկերն ոչ իցէ տմենեւին համանան: Բայց Միհաս Վարպետն ըստ հրամանաց քազաւորին առժամանյն ի նմին տեղուց ի մէջ խրախութեանն նկարեաց զաւացելոյ զոմն զպատկերն, որ այժման յար և նման էր համեմառութեամբ, որ ընդ բազմապրին անմենենան ի համբիւմ եղեալքն, մեծաւ ի հայցմարք գարմաց-եալք եղեց վասն առաւել նմանութեանն, եւ վասն կեր առաքէին Աստուծոյ՝ տօնողին այսպիսոյ շնորհաց մարդկան: Են յայնմ որէ եւ առ յապայ քագաւորն եւ նախարարքը իւր ոչ բազին զնա ի մեռաց, այլ հանապազ ի տուու իւրեանց պահէին վասն նրականիւթեան:

Եւ եղեւ զի քագաւորն Ռուսաց սիրոյ աղազա հրեշտակ խաղաղութեան առաքեաց առ Շահսէփի Պարսից քագաւորն, եւ ընդ բազմազան ապերահանաց կայր հաւէ մի քազայ, զօր ազգն Պարսից իւրեանց քազաւորն եւ աղուին:

<sup>8</sup> Թական եղածը 1899-ի մէջ. գծէց յասայ եկա նախարարութիւնն է:

շունդար տաեն, այլ եւ կայր ումն այր, որ եւ նա էր յազգէն եւ աշխարհէն նուռաց, որ վասն սպասաւորութեան հառքին եկեա էր. այս հաւես եւ սորին սպասաւոր այրն յոյժ սուաւել հանելի եւ ախորժ բուեցաւ կամաց Շահսկի քագաւորին. յազգազ որոյ քագաւորն երամայեաց նազար Մահմատ քէկն, թէ զիերպարան տաղա երկարուցն նը-կարես քրազայն եւ զիւր պահող սպասաւորին, որպէս եւ են որ տեսանես: եւ այս նա-զար քէկս էր ազգի Պարսիկ, եւ զույս ա-մենայն պատղիքահամ եւ նկարչ արևետաւորաց, եւ անեւամի յանենայն ազգս Պարսից, որ միայն ի տան քագաւորին եւ մեծամեծ իշխանացն ի գործի կայր, եւ այս Մահմատ քէկս ի քագաւոր աւուրս նկարեաց, բայց ոչ բայ որակին եւ անեւամոց համե-մատ եւ նման: եւ ապա երամայեաց ար-քայ՝ Միհնա Վարպետին նկարել զիերպա-րան քրազային եւ զնորին սպասաւորին, եւ նա ըստ ասսաւածաւոր շնորհացն ի սակա-աւուրս նկարեաց զիերպարան նոցա, եւ այլքն եւ համեմատ՝ որ քագաւորն ինքն եւ ամենայն նախարարքն իւր անպատմելի իշ-ացմամբ սկսնացեալք՝ զարմացեալք կայրն ի վերայ նորա. եւ յազգազ այնմ որ կարի առուելի հաւանեցաւ քագաւորն երամայեաց պարզեւու տալ Վարպետ Միհնաին տասն եւ երկու բուման դրամ ինամ (նուէր - Լ. Մ.) եւ յուղը մինչեւ ցցուլիս խլզաք. այլ եւ գրել ի կարգս զինաւորաց քագաւորին, զի ամ յանէ տացեն նմա օրափայ (ռոճիկ - Լ. Մ.) յարքունական գանձէ, որպէս եւ այլոց զինուրաց քագաւորին...»:

Ապա պարունակ է, թէ նրա հոչակը տա-րածուելով, ամէն ազդից աշակերներ ե-կան նրա մօս սովորելու:

Դ. Էջ 417-418. Լ (30թշ) գլխի սկիզբնե-րում:

«Եթո այսորիկ ելաք յԱսպահանայ, զը-նացաք ի նորին գաւառն զոր Գանձիման կո-չե, ի գիւղն որ անուամի Վաստիկան, զը-տաք ամբ Յայսաւուրք մի որոյ յիշառու-կարան էր այսպէս, Աւարտեցաւ զիրքս Յայսաւուրքաց յամի ՊՈ.Ա (1442) բուտ-կանաւթեան Հայոց, ձեռամբ յոզմամեզ գրչի Կարապետ նրիցու, ի խնդրոյ Մահ-դեսի Միհիքարայ: եւ գրեցաւ սուրբ զիրքս

ի բազարի Վասն. . .», ապա տալիս է այլ մանրամասնութիւններ,

Դ. Էջ 585. ՄԲ (52թշ) գլխի վերջում, որը քիչ յաւելումով կրկնում է նաև էջ 630ում (ՄԶ գլխի վերջում).

«Են ի ՌՃԹՆ (1666) բուին մերոյ յամ-սեան Սեպսեմբերի Ժ (10) մեռա այս երկ-րորդ Շահարան, եւ ի նոյն բուին եւ ի նոյն ամսանն, եղին ի տեղի նորա քագա-ւոր զնորին որդին զՇահսկիմ, բայ անուան իրօյ պապայն, վասն որոյ գառ անուամենք Շահսկի: Եւ յետ նատելից Շահսեփյան քա-գաւոր իմկա համապատ ցաւագար կայր, այլ եւ շրակայ Քշեմալիք ասպատակեցին յեր-կիրն սորա, վասն որոյ հմայոգք ասացեալ են, օրն եւ ժամն, յորում նատեալ էր քագա-ւոր՝ ոչ է լիսալ օր բախտաւոր. վասն որոյ հմայելավ ընթրեցին օր քագաւոր եւ վիրս-տին եղին յարու, եւ փախցից զնուուն եւ անուամենցին Շահ Սուլէյման, եւ այժմ Շահ Սուլէյման սման սմա:»:

Կան մի քանի յաւելեալ գլուխներ եւս: Պաւրիցեցին մեռել է 1670 թուին, սրա-նից 300 տարի առաջ եւ թաղուել էջմաննի միարանական գերեզմանատանը, ներեմ Կաթողիկոսի գերեզմանից դէպի հարաւ-արեւելը:

Տապանաքարն ունի հետեւեալ պարզ ար-ձանագրութիւնը<sup>9</sup>.

«Պաւլագիրն  
այս է տապան  
Առային վարդապետին  
ՌՃԹՆ (1670) բուին»:

Լ. Գ. Միհնասսեան  
Նոր Զուղա

9 Եր կննազգութեան զինաւոր պարիւրը կը պատ-մագրաւուած յիշառակարան է, իսկ իր մասին քագ-աւորիւ զբերում կայ գրաւած, որպէս մէշ կարե-ւոր են.

ա) Յ. Անանեան. «Հայկական Մատեաղիսու-թիւն», Ա Հատոր, Երևան, 1969, էջ 1144:

բ) Ա. Ալամինսկի. «Հայ ժողովրդի Մատուռ Մշ-ակութիւ Զարդարաց Գամանչիւն», Բ Հատոր, Ե-րևան, 1964, էջ 519:

ց) ԱՅ. «Ծրգիր», Գ Հատոր, Երևան, 1963, էջ 351:

## ԱՐԱՔԵԼ ՎՐԴ. ԴԱԿԻՐԻԺԵՑԻ

### Ն Ե Ր Ա Ծ Ա Կ Ա Ն

Ժէ Դարի Հայ պատմագիտական ամենանշանաւոր, խորաթափանց ու տաղանդուոր պատմաբանն է Առաքել Դաւրիժեցին, որն իր մտաւոր լուրջ պատրաստութեամբ, իր գիտական հարուստ պաշարով եւ իր պատմագրքի բազմազան, հարուստ եւ գունագեղ բրդանդակութեամբ՝ Հայ վաստակաւոր պատմագրեներ Գրիգոր Դարանագեցու, Զաքարիա սարկաւոր Քանաքեցու, Երեմիա Զէլիպի Քէօմիւրենեանի, Թովմաս Խոչամալեանցի, Արքահամ Կրեացու, Խաչատուր Ջուղացյեցու եւ այլ յայտնի զրտկան մշակների շարքում առաջնակարգ տեղ է զրաւում:

Ժողովրդասէք ու Հայրենասէք պատմաբանն իր ժամանակին կըմիածնի միաբանութեանը եւ Հայ ժողովրդին պատիւ բերող այն տիպար գէմքերից մէկն է, որ երիար տարիների իր անձնուէր, բարեխիղն եւ բեղմանաւոր զործունէութեամբ փայլել է ո՛չ միայն որպէս լուսաւոր, առաջադէմ հոգեւոր մշակ, այլ իրեւ ճարտար ու քածամիրտ քարոզիչ եւ տաղանդաւոր պատմագէտ:

Հայ ժողովրդին նրա աւանդ թողած «Պատմութիւնն»ը զարաշրջանի Հայ ժողովրդի կեանքի ամենամռայլ եւ յուղիչ պատմութեան էջները պատկերող հարուստ ու թանգագին շտեմաբան է, որի բովանդակութեան գլխաւոր և էական նիւթերը մեզ ցայտուն զաղագիր են տալիք Շահն-Ալբրաս Ա-ի պատմագրմական արշաւանքների և նուանումների մասին՝ Օսմաննեան գերէշխանութեան դէմ. մեզ ծանօթացնում են նաեւ Արարատեան նահանդի ժողովրդի բռնադաղդիքի, պարուկական զօրքերի ղաման բանութիւնների եւ Հայ ժողովրդի անասելի հաւածանքների, տառապանքների ու տաննանքների մասին։ Պատմութեան մէջ, ուրոյն տեղ են գրաւում նաեւ Պարոից արքայի մզած վճռական ճակատամարտերը եւ նրա աւերածութիւնները Վրաստանում։

Պատմական այէ տիւուր գէտքերի ու անցքերի նկարագրութիւնները, իրենց բազմազան ու զունակեղ բռնադակութեամբ եւ կառուցողական ինքնատիպ արուեստով վկայում են Դաւրիժեցու պատմագրական բացառիկ ապանդի, նրա վարպետութեան մասին,

### ԱՌԱՔԵԼ ԴԱԿԻՐԻԺԵՑՈՒ ԷԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Առաքել Դաւրիժեցին մէկն է Ժէ Դարի այն գիտակից հոգեւորականներից, որը խորապէս գիտակցելով իր հոգեւոր կոշման ու պատրականութեան, միաժամանակ բարձր զնահատելով կըմիածնի խոչոր զերն ու նրանակութիւնը, ամբողջ Հոգով նուվրում է պատմական վանքի բարեցարդութեան վեհ զործին։

Նա օժաւուած մնելով հոգեկան գեղեցիկ յատկութիւններով եւ ունենալով կրթական

լուրջ պատրաստութիւն, ընդորում է մի վեհ իսէալ նույրուել Հայ ժողովրդին, պատմական կըմիածնին ու Եկեղեցուն եւ սրբութեամբ պահպանել նրանց նույրական աւանդները։ Նա, որպէս չերմ հայրենասէր, ո՛չ միայն սիրում է Հայ ժողովրդին, այլ եւ ապրում է նրա կրծ անլուր տառապանքներով ու խոշտանգումներով։ Ճնմին սկրտ մնր, եւ գալարին աղիք որպայշի մերայ, եւ աչք մնր վտակս արտասուաց

բորեալ իշեցաւցանեն, վասն եկելոյ հասելոյ թշուառութեան ծողովդիման մերոյ»:

Որպէս վաստակաւոր Հոգեւոր մշակ, նա սիրով եւ նուրբուածութեամբ մասնակցում է նաև կջմիանքի մշակութային ու տնտեսական բոլոր հրատապ աշխատանքներին եւ իր լաւագոյնը նուրբում է, որպէսզի միշտ վառ մնայ պատմական վանքի լուսաւոր ձահը:

Մի հանդամանք աւելի արժէքաւորում է նրա հաստրակական կերպարը: Դա նրա հայրենասիրական չերմ, խորունկ ու պայ-

ծառ ողին է: Նա ո՛չ միայն ամբողջ հոգով նուրբում է իր ժամանակի ժողովրդի երջանկութեան վեհ գործին եւ ապրում է նրա ցաւերով ու տառապանքներով, այլիւ տեսնելով Հայաստանի աւելածութիւնները, մահմետականների բռնութիւններն ու հալածանքները, հողեափէ տանջնում է կուկամից, ինչպէս ինքն է գրում. «Եւ եւ իմձեն իսկ տնաւելով զաւեր Հայաստան աշխարհին, իւ զնաւագին մերոյս ազգին եւ զշարութիւնն մահմետականաց, կուկամի մորմէնքամբ այրիւր սիրտ իմ»:

### Կ Ե Ա Ն Ք Ի Պ Ա Տ Կ Ե Բ Ր Ը

Առաքել Դաւրիթեցու կեանքի պատմութեան մասին փաստական հարուստ տեղեկութիւններ չկան, միայն իր պատմադրբեր որոշ էլերում կարդում ենք կենսադրական սեղմ տուեամբն կերպում են, որոնք պարզում են, որ նա ծնուել է ժօֆ Դարիթ վերջերին: Բայտնի չէ նաև նրա ծննդեան խական թուականը: Բայց այդ էսական հարցը պարզիւր համար ունենք մի թանկադին վաւերագիր, որը կարգալու համար գնացէք էլմիքանի վանքի միաբանութեան զերեզմանոցը հարաւային կողմը եւ կանգ տաէք նիդիմ կաթողիկոսի գերեզմանի մօմ գտնուող անշուք, որը եւ հասարակ տապանաքարի առջև: Դա Առաքել Դաւրիթեցու գերեզմանն է, որի վրայ մենուպիսն տառերով քանդակուած արձանագրութիւնը լինու է առնում եւ խօսում ձեր սրտի հետ: «Պատմագիրն այս է տապան Առաքել Վարդապետին Ռեժիթ (1670) քուին»(\*): Համբ տառերը, իրենց խորհրդաւոր լոււթեամբ վկայում են որ պատմագիրը վախճանուել է 1670 թուականին թերեւս մօմ 70 տարեկան ծեր հասակում: Հետեւարար պէտք է ծնուած լինի մօտաւորապէս 1600 թուականին, Դաւրիթ (Թաւրիդ) քաղաքում, ինչպէս ինքը կոչում է Դաւրիթեցը: Պարզէնք եւ այն, որ նրա խական անունն է Առաքել, ինչպէս ինքը

գրում է. «Խուաստու եւ տրաւապս յամենեսին Առաքենալ կոչմարս» սպասաւոր քանի՛: Նոյնպէս պատմագիրը վերջում Աւետիս գըրիչը 1666 թուին, երեւանում գրած յիշատակարանում Դաւրիթեցուն կոչում է Առաքեալ. «Հազարարանութեամբ, ծավիլիւ եւ արդեամբ Առաքենալ վարդապետի, որ է եղյիմեն այս պատմագրութիւն շինոնի և արարող»: Բայց պատմագիրը տպուներն Առաքեալը զարենում են Առաքել: այնուհետեւ այդպէս էլ յիշատակում է Հայ մատենագրութեան մէջ:

Դաւրիթեցու կեանքի պատմութեան մասին եղած ձեռագիր ու տպագիր տեղեկառնենքը պարզում են, որ նա ուսանում եւ կրթում է իր ժամանակի վերածնութեան վկանուր օջախի հանդիսացող էլմիքանում, որը աշակերտում է լուսաւոր, առաջալէմ եւ շնարար հոգեւորական Փիլիպպոս Կաթողիկոսի մօմ, ապա հոգեւոր հոչում ընդունում է վարդապետ եւ վանքի միաբան: Էլմիքանում ապրում է մինչէւ իր կեանքի վերջը: Այդ շրջանում նա վանքում կատարում է զանազան պատասխանառու պաշտօններ, որոնցից յատուկ յիշատակութեան արժանիք է նուրիակի պարտականութիւնը. Փիլիպպոս Կաթողիկոսի հրամանով ձանապարհորդում է, ինչպէս ինքն է ասում, «Ցունաց աշխարհում»՝ Փոքր Առախյում: Շրջում է շատ քաղաքներ՝ Անդրաստիա, Ամասիա, Սպահան-Նոր Զուլա.

(\*) 1928 քուին էրմանում արտագրեցինք Դաւրիթեցը տապանաքարի արձանագրութիւնը:

այլտեղից մեկնում է Մծրին (Ռուհա), Համբազ, Երուսաղէմ եւ այլ վայրեր:

Ամէն տեղ նա նիւթեր է որոնում. շատ նեղութեամբ ուսումնասիրում է պատմուկան տեղեկութիւններ. ժողովում է հատգոյն ձեռագրերի յիշատակարաններ, վաեւսագրեր, կողազներ, ասաբդութիւններ, լնչապէն նաեւ Հայ եւ հարեւան ժողովուրդների կեանքը եւ ժամանակի յուրիշ դէպքեսը ուրն ու անցքերը պատերոյ բազմաթիւ կառուոր նիւթեր եւ կորսափ ընդմիշ վերակում: Այդ նիւթերով նա աւելի խորացնում է իր պատմական գիտութիւնը: Ապա, իրեւ նուրիսկ փայլուն յաջողութեամբ կատարելով իր առաջելութիւնը, վերադառնում է իշմիածին:

Փիլիպպոս Կաթողիկոսը եւ կիմիածնի յիշարանները ծանօթանալով՝ Դաւրիթեցու հաւաքած շատ արքէքաւոր նիւթերի բովանդակութեան հետ, խորապէս դիտակցում են որ Շահ Աքբարի բռնագաղթի, իշխոնների բռնութիւնների, աւերածութիւնների և Հայ ժողովրդի ծանր տանջանքների պատմութիւնը, ինչպէս նաեւ ժամանակի տիրող ժողովը խաւարի ու ախուր բարեկրի պատկերն անհրաժեշտ է զրի առնել եւ յահճնել պատմութեան: Բայց ո՞վ կարող էր նուիրուել այլպիսի ծանր եւ պատախանառու աշխատանքի: Այդ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ էր մի հմտութեան, պատրաստուած մի կարող զրիչ: Փիլիպպոս Կաթողիկոսը զիմում է իր յառաջադէմ եւ լաւագոյն աշակերտներին, բայց նրանցից ոչ մէկը յանձն չի առնում: Եւ վեհափառ հրամայում է ու հարկադրում Դաւրիթեցուն զրիչ պատմութիւնը: Եւ նա նաև յշխանշան եւ զրազմակրի եւ զոտաժնելի գործը յանձն է առնում Կաթողիկոսի ասիեղ իրամանվածը եւ իր մեղեքրից ազատուելու համար. Վկաս զի եւ եւ այսու դիտարարութեամբ եւ յաւալ յանձն առի զայսպիսի յաքնաշխան եւ զրազմակրի եւ զոտաժնելի գործու:

Դաւրիթեցին իր պատմութիւնն սկսում է 1651 թուականին, բայց Փիլիպպոս Կաթողիկոսի մահից յետոյ, որու ժողուարութիւնների պատճառով, ամբողջ եօթը տարի

թողնում է իր աշխատանքը Այնուհետեւ, 1658 թուականից, Յակոբ Կաթողիկոսի հը բամանով շարունակում է նորից գրել եւ 1662 թուին վերջացնում է եւ Հայ ժողովրդին աւանդ է թողնում 60 տարուայ պատմութիւն, որ իր հիմնական բովանդակութեամբ ընդգրկում է 1602-1662 թուականները:

Հարց է առաջանում, թէ Դաւրիթեցին ինչպիսի՞ պայմաններում գրում է իր զիրուքը: Նա իր պատմութեան վերջին դվյում այդ կարեւոր ինդիքը մասնամբ լուսաբանում է: Տաճանելի աշխատանքը նա կատարում է ո՞չ թէ առոյդ երիտասարդութեան շրջանում, այլ ողորմելի ծերութեան օրերին, գրում է ցաւազար մարմնով, երբ ձեռքը թուականում են եւ աչքի լոյսը պակասում է: Ահա իր վկայութիւնը՝ «Այլ դիպեցաւ պատահել ինձ այս զործ, ոչ ի ժամանակս առոյց երիտասարդութեան, այլ յոդաբենի ծերութեան, վասնի ծեր էի, նաեւ յոյժ ցաւազար մարմնավ, եւ ի լաւայ աչք պակասեալ եւ ի պնդութենի ձեռք բուլացեալ ողոյայք»:

Զայած իր Փիլիքական տկարութեան՝ Դաւրիթեցին ինը տարուայ ընթացքում պատով վերջացնում է իր աշխատանքը եւ Հայ պատմագրութեան յանձնում մի թանկացին ձեռագրի մատեան, որի ճակատին կարուում էնք. «Ենիք պատմութեանց շարագագաւութիւնն Առաքելոյ Դաւրիթացոյ»: Սակա դիպաւածոց Հայաստանայց եւ եւս գաւառին Արարատյ՝ ի բայցն Հայոց 1054-ին, մինչեւ յաւարտ պատմագրութեան»:

Ժի Դարում Շահ Աքբար Ա-դ արշաւանքների, նրա մղած պատերազմների Օսմանցիների դէմ, Արարատեան նահանջի ժողովրդի գերեվարութեան, Հայ ազգի կրած անսելի հաւածանքների եւ ժամանակի պատմական գիտարու անցքերի ու դէպքերի ուսումնասիրութեան համար Դաւրիթեցու վաստակը պատմագրական մի գանձարան է:

Պատմագրիքն առաջին անգամ լոյս է տեսնում իր կենդանութեան ժամանակ՝ 1660 թուականին, Ամսդերտամում, Պոկան Վրդ. Երեւանցոյ տպարանում, նրա ծախքով

ու սրբագրութեամբ: Երկրորդ անգամ հը-  
րատարակում է Փրանսերէն լեզուով,  
Brosselot-ի թարգմանութեամբ, բազմաթիւ  
ծանօթութիւններով եւ տպւում է Ան-Բե-

դերբուրգում, 1874 թուին, Երրորդ հրա-  
տարակութիւնը կատարում է 1844ին էլե-  
միածնում: Չորրորդ անգամ լոյս է տեսնում  
1896 թուին, նորից էջմիածնում:

### ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑԱՏԿԱՆՆԵՐԸ

Դաւրիքեցու վաստակն, իր մի շարք էա-  
կան առանձնայատկութիւններով, միանգա-  
ժայն նորութիւնն է Հայ ժողովրդի պատմու-  
թեան մէջ եւ բացառիկ արժէք ունի նաև  
իրանաշարութեան համար:

Պատմալիքը կարեւորագոյն աղջիւր է  
ո՞չ միայն Հայաստանի, այլև Անդրկովկաս-  
տան ժողովրդների եւ պարսկա-թրքո-  
կան պատերազմների պատմութեան ուսում-  
նասիրութեան համար:

Բայց մի հանգամանիք աւելի արժէքաւո-  
րում է Դաւրիքեցու պատմագիտական ցայ-  
տուն կերպարը եւ նրա կառուցողական ար-  
ուեստի վարպետութիւնը: Անժխտելի իրա-  
կանութիւնն է, որ 1603-4 թուականներին  
պատմաբանը 5-6 տարեկան լինելով՝ իր նը-  
կարագրած պատմական շատ դէպերին,  
գլխաւորացէս Շահ Արքասի արշաւանքնե-  
րին, Հայ ժողովրդի գերեվարութեանը, Վը-  
րաստանի աւերումներին եւ այլ ողբերգա-  
կան անցքերին ականատես չի եղել, բայց  
հետազայում օպտագործելով ճեռագիր հին  
թղթերն ու լիշտակարանները, կաթողի-  
կոսական կոնդակները, ինչպէս նաև իր  
ձևանապարհորդութեան շրջանում զրի առած  
Հայ եւ օտար պատմողների տեղեկութիւն-  
ները, նաև իր ժամանակում տեղի ունեցած  
դէպերը, Նրբութեամբ զայտուրել է եւ  
մեջնատիպ արուեստով, պատկիրացը նը-  
կարագրութիւններով եւ այնքան հմտու-  
թեամբ է կառուցել իր պատմութեան բո-  
վանդակութիւնը, որ կարգում էք ո՞չ միայն  
առանձին հետաքրքրութեամբ, այլև այն-  
պիսի տպաւորութիւն ստանում՝ որ պատ-  
մագիրն իր արձանագրած բոլոր դէպերին  
ականատես է եղել:

Պատմութեան գեղեցիկ էջերն են կադ-  
մում Հայ մշակոյթի թանկագին ձեռագրե-  
րի լիշտակարանների արձանագրութիւն-  
ները, որոնք վկայում են որ Դաւրիքեցին

րարձը է զնահատել զրիչների թողած գրա-  
կան գանձերը:

Նշանակելի է, որ Ժէ Դարի էջմիածնի  
հողեւորականների մէջ Դաւրիքեցին փայ-  
լել է իր գեղարդուեստական նկարը ճաշակով:  
Նա խորապէս գիտակցելով նկարչական ար-  
ուեստի խոշոր գերին ու նշանակութեան՝  
ժողովրդի գեղարդուեստական ճաշակի գար-  
գացման ինդրում, իր պատմութեան մէջ  
ուրոյն էլեր է նույիել նոր Զուզայի ժողո-  
վրդի պարծանը հանդիսացող Ժէ Դարի տողանդաւոր արուեստագիտները Մինաս եւ  
Յակոբան նկարիչներին: Բայց նրա հա-  
զորած կենսագրական տուեալիքը, գըժ-  
բախտաբար, շատ թերի են. նա ո՞չ միայն  
չի լիշտակել վարպետ նկարիչների աղքա-  
նունները, այլև չի գծել նրանց վրձինի  
ստեղծագործութիւնների գոնէս սեղմ պատ-  
կերը: Այս երեւոյթով էլ պիտի բացարել  
որ պատմաշրջանի այդ առաջնակարգ ար-  
ուեստագիտների կենանքի եւ նկարչական  
գործունչութեան հիմնական էլերը մինչեւ  
օրս մնացել են անյայութեան մէջ:

Պատմագրքի բովանդակութեան գեղար-  
ուեստական տպաւորութիւնը խորացնում  
են նաև Հայաստանի ճարտարապետական  
հորակաց կոթողների՝ էջմիածնին, Հոփիսի-  
մէ եւ Գայիսնէ պատմական փանքերի՝ Փի-  
լիպպոս Կաթողիկոսի ազնիւ ջանքերով կա-  
տարուած նորոգութեան եւ շընարարական  
աշխատանքների նկարագրութիւնները: Շի-  
նարար վեհափառին պատմական ենք նաև  
Ս. Մեսրոպի գերեզմանի վրայ կառուցուած  
Օշականի եկեղեցին: «Բազում ծախիլք եւ  
աշխատութեամբ, խրանքան քարի եւ մա-  
ծուցալ կրով»: Կաթողիկոսը նորոգում է  
եւ կառուցու բազմաթիւ եկեղեցներ եւ  
վաները:

Դաւրիքեցին իր պատմութեան մէջ դը-  
մել է նաև ժամանակի մէք շարք աղնիւ ու

տիպար Հոգեւորականների կերպարները, որոնք նշանակալից գեր են կատարել ժողովրդի երջանկութեան համար:

Դաւրիթեցին միաժամանակ իր ժամանակի լաւագոյն ֆնազատն է: Իր պատմագըրտում պատկերել է ժամանակի Հոգեւոր դաստի եւ Հայ Եղենեցու անարժան, անպարտածանաչ պաշտօնեանների կերպարները եւ նըրանց թերութիւններն ու պակասութիւնները: Անխնայ քննադատել է Նիւթապաշտ եւ եսասէր Հոգեւորականների տղիութիւնը, խաւարամտութիւնը, խորամանկութիւնը, կաշառակերութիւնը, նրանց շահամութիւնն ու ազահութիւնը:

Խոր վասով նկարագրել է նաեւ բարձրաստիճան Հոգեւորականների՝ պատրիարքների եւ կաթողիկոսների անմիաբանութիւնն ու զաւերը, յատկապէս նրանց շողագութիւնը ու քննողութիւնը Պարսիկ արքանների եւ խանների առջև:

Աւելի անմիթարական է դիւզական Հոգեւորականների կեանքի պատկերը. նրանք մոռանալով իրենց Հոգեւոր կոչումը, ժամն ու պատարագը, աշխարհիկ կեանք են վարում, իսկ վանականները՝ ունի զնուիրեալ տեղիս Աստուծոյ ・・・ լցանալ էին զայնոսիկ կանամք եւ տանիկինօք, եւ իրեանց ազգայօնք»:

Պատմութեան մէջ ուշագրաւ տեղ են դըրաւում նաեւ ժի Դարի քաղաքական ծանր

և մռայլ գէպքերի և պատերազմների հետեւ անքորդ առաջցած սովոր, հրդեհի, աւելութեանների եւ այլ պատահարների յուղիչ նըրակարգութիւնները, որոնք ձեզ ծանօթացնում են ժամանակի ժողովուրդների տառապանների եւ նրանց հոգեկան ծանր ապրումների մասին:

Դաւրիթեցու պատմագրական արուեստի վարպետութեան մասին վկայում են պատմագրի սքանչելի պատկերաւոր նկարագրութիւնները, որոնք գրական գուարներ են: Այդպէս է Հին Զուղայի Հայութեան կողմից Շահ Աբրաս Ա արքայի այնքան ջերմ ընդունելութեան ու մեծարանքի նկարագրութիւնը:

Դաւրիթեցու պատմագրի ամենայուղիչ է Կաղմում են 1604 թուականին Հայ ժողովուղին իր բնակավայրից տեղահանութեան զարութելի նկարագրութիւնները: Զնայած Հին Զուղայի Հայութեան փառահեղ ընդունելութեան եւ Հիւրասիրութեան, Շահ Աբրասը հրամայում է Արարատան դաշտի եւ նրա սահմանակից իրեն և նիւթակայ բոլոր զաւանների բնակիչներին կաղթեցնել: Պարագանատն է: Դաւրիթեցին պատմարանի խոր հմտութեամբ պատկերել է տարարախոս ժողովրդի Արաք զետն անցնելու սարսափելի եւ սրտաճմիկ տեսարանը:

### ՊԱՏՄԱԳՐԻ ԷԱԿԱՆ ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Դաւրիթեցու պատմութեան բովանդաւ կութիւնը բացառիկ արժէք կ'ունենար, եթէ նա նրանահայութեան պատմական անցեալի մասին լրսարանէր մի շատ կարեւոր ճարց, թէ նախքան Շահ Աբրասի գերեկվութիւնը՝ նրանում եղե՞լ են Հայեր:

Միանդամայն սիսալ է այն տեսակէուը, թէ նրանում Հայերը հաստատուել են Շահ Աբրաս Ա-ի ժամանակ:

Պատմութիւնից յայտնի է, որ զեռ Դարձում, Շապուէի կողմից Պարսկաստան են քուեւ տասնեակ Հազարաւոր Հայ պալթականներ: Այնուհետև, Ժ-Ը-Ժ-Ը Դարերում, Պարսիկ իշխանութիւններում, ժամանակի Հայ պատմականները մասին պարձանագրել են թանկարակինները կիրակոս Գանձակեցի, Արփասակէս Լաստիվերոցից, Թովման Մեծոփեցի-, Հայ ժողովրդի Հայաստանից դէպի Պարսկաստան գաղթի մասին պարձանագրել են թանկարակինները:

յաստան, կողոպտում են ժողովրդին եւ տասնեակ Հազարներով Հայերին րոնի գերեվարում հարաւային Սպահանի մօսիկ շղանները:

Իրանահայ գաղթականութեան մասին փաստական տեղեկութիւններ կարդում ենք նաև ԺԲ-ԺԴ Դարերի Հայեական ձեռագիր յիշտակարաններում, ժամանակի Հայ պատմականներն ու ժամանակագիրները Ակրակոս Գանձակեցի, Արփասակէս Լաստիվերոցից, Թովման Մեծոփեցի-, Հայ ժողովրդի Հայաստանից դէպի Պարսկաստան գաղթի մասին պարձանագրել են թանկարակինները:

Տաղանդաւոր պատմաբան Փրօփ. Աշոտ Արքահամեանի վկայութեամբ՝ պարսկահայ գաղթօջախներն աւելի մեծանում եւ Պարսկաստանի տնտեսական կեանքում ինչորդ էր են Խաղոսմ մոնկոլական տիրապետութեան ընթանում (1220-1385): Այդ ժամանակ իրանահայերն իրենց մէջ ընդունում են Հայոստանից եկած գաղթականական նոր հոսանքներ:

Փրօփ. Արքահամեանն աւելի խորացնելով իր արժէքաւոր ուսումնասիրութիւնը, արձանագրել է թէ ժգ Դարի մոնկոլական զերիշանութիւնն ըլանում, Հայաստանում առեղծուած ծանր պայմանները, բաղմաթիւ Հայ առեւտրականների և արհեստաւրեների ստիպում են Հայոստանից տեղափոխուել Պարսկաստան եւ Հաստատուել տարբեր քաղաքներում՝ Թաւրիզում, Սուլթանիչում, Մարանդում, Խոյում, Սալմասում, Մարզպանում, Բարձրցում, Բաշտում եւ այլ վայրերում, որտեղ նրանք, չնորհեւ իրենց ուշիմութեան եւ աշխատասիրութեան, տնտեսական ուշագրաւ նուաճումներ են անում:

Ունենք մէ այլ թանկազին ազրիւր: Դա 1345 թուականի հայկական մի ճեռագրի յիշատակայիր՝ Ներսէ գրիչն է, որը վկայում է թաւրիզին ոչ միայն Պարսիկներում:

## Լ Ե Զ Ո Ւ Ն Ե Ւ Ո Ճ Ը

Դաւրիթեցու պատմութիւնը գրուած է աշխարհաբանան զարարազ: Լեզուն յստակ է, մշակուած, ճոխ և պատկերասոր, իսկ ոճը կուռ է եւ կորուկ: Ամենակարեւորը՝ ճոռում արտայայտութիւններով ու նը-

րի, այլ եւ Հայերի մայրաքաղաքն է: Այդ երեւոյթը վերլուծելով՝ Փրօփ. Աշոտ Արքահամեանը եղանակացնում է, թէ ժի՞մեն Դարերում բազմաթիւ Հայեր, մեծ մասամբ արհեստաւրեներ ու առեւտրականներ, կեղծոնացել են Դաւրիչ քաղաքում, ուր զըրտած մէ չարք ձեռադրերից ամենահիմքը համարում է 1334 թուականին Սարգիս գրչի ընդօրինակած ժամանակը, որի յիշատակարանում կարողում ենք Ս. Սարգիս եւ Ս. Աստուածածին եկեղեցիների անուններ:

Շահ Արքասի գերեվարութիւնից առաջ Սպահանում Հայ համայնքի գոյութեան ժամին նոր Շուղայի պատմագրում կարգում ենք. «Ի համատրամին Զուլայու կամ քանի մի տապանախարինք, որոց բառականն է հազար, որք յիստնեւչըս ամօք յառաջ են բան զգնուպայու հիմնարկութիւն»:

Ընդհծուած շատ արժէքաւոր եւ էական նիւթերի արձանագրութիւնները Դաւրիթեցու պատմագրում ո'չ միայն պակասում են, այլ եւ նա իր աշխատութեան էջերը զարդարել է երկրորդական այնպիսի նիւթերով, որոնք պատմական արժէք չունեն եւ թուղանում են պատմագրքի բովանդակութեան սպաւորութիւնը: Այդ նիւթերից նորքի ամբողջ 53 եւ 54րդ գլուխները:

## Վ Ե Ր Ձ Ա Բ Ա Ն

Ժէ Դարի Հայ պատմագրութեան մեծ արուեստագէտն է Առաքել Դաւրիթեցին, ուրի ստեղծագործութեան մէջ պատկերանում են Հայ ժողովրդի պատմութեան ամենայուն զիչ եւ ողբերգական էջելը: Այդ պատմութիւնը բացառիկ արժէք ունի այն տեսակից տից, որ այնտեղ փաստակ չատ արժէքաւոր տեղեկութիւններ էք կարդում Հայաս-

կարագրութիւններով չի մթազնել պատմութիւնն որպանդակութիւնը, այլ պարզութիւնն ու մաքրութիւնը իրար են ներդաշնակում եւ առանձին երանդ են տափու պատմագրքի կառուցողական արուեստին:

Պատմութեան հիմնական առանցքն են կազմում զարաշքանի պատմական անցքերը՝ Պարսկա-օսմաննեան պատերազմական գէպերը, Շահ Արքասի բռնագալթը, Օսմաննեան պետութեան ծանր հարկերի տակ

ճնշուող ու տառապող ժողովուրդների գը-  
րութիւնը, ժամանակի մշակութային և  
գեղարուեստական շարժման պատկերը և  
այլ ուշադրաւ երեւյթներ :

Պատմագրի բովանդակութեան նշանա-  
կութիւնն արժէքաւորում են նաև հարեւան  
ժողովուրդների քաղաքան կանքին նը-  
ւրուած էջերը : Պատմագրի խոր յուղու-  
մով նկարագրել է այն զարհութելի աղջա-  
ներն ու աւերումները, որ Շահ Աբրասը  
գործադրել է Վրաց աշխարհում :

Պատմութեան մէջ Հանգչս են զալիս  
նաև դարաշրջանի Հայ Հոգեւորականները՝  
իրենց էական յատկութիւններով և բարո-  
յական կենցազով : Դաւրիթեցին վարպետ  
վրձինով նկարել է նրանց ցայտուն կերպար-  
ները :

Դաւրիթեցու պատմագրքում խորացող  
ուշադրի ընթերցողը շատ արժէքաւոր տեղե-  
կութիւններ է զանում : Դրանցից ընդունենք  
Շահ Աբրասի բռնազարթի սկզբնական շրր-  
ջանի պատմութեան լուսաբանութիւնը : Այդ  
փաստական վաւերագրը պարզում է, որ  
նախքան Հայ ժողովրդի դադթը, թրքական  
ծանր հարկերի տակ ճնշուող Հայ, Վրացի  
և Քիւրտ ժողովուրդների զիլաւոր առաջ-  
նորդները օսմանեան բռնակալ իշխանու-  
թեան անսակլի տանջանքներից, բռնու-  
թիւններից եւ ծանր հարկերից ազատուելու  
նպատակով գնում են Պարսկաստան և՛ Շահ  
Աբրասին նկարագրելով ժողովուրդի ող-  
բրգական դրսւթիւնը, ինդուում են նրան՝  
փրկել թրքական զաժան Ծիծ : Շահը նրանց  
շատ սիրով է ընդունում, ապա կազմակեր-  
պելով իր զօրաբանակը, արշաւում է  
թուրքերի վրայ եւ կարճ ժամանակում գր-

րաւում Թաւրիգը, չին Զուղան, Նախիջե-  
նանը եւ Երեւանը :

Կայ մի նշանակալից երեւյթ եւս . Դաւ-  
րիթեցին իւրացնելով հնագոյն պատմագրի-  
ների ստեղծագործական արուեստի լաւա-  
գոյն աւանդները, բազմազան ու գունագեղ  
նկարագրութիւններով խորացել է Հայ  
պատմագրութեան բովանդակութիւնը, զար-  
գացման նոր եւ բարձր աստիճանի հասցը-  
նելով իր պատմագիրքը, որը տոգորուած է  
ջերմ եւ խորոնիկ հայրենասիրութեամբ ու  
ժողովրդասիրութեամբ :

Գիրքը բացառիկ արժէք ունի նաև այն  
տեսակէտից, որ մեծ մասամբ կառուցուած  
է մշատակառանների, պատմական վաւե-  
րագրերի, կոնդակների եւ պատմագրի հո-  
ւաքած այլ աղբիւրների վրայ :

Մի հանգամանք այժմ պարզ է, որ Առա-  
քել Դաւրիթեցու արժէքաւոր վաստակը ծէ  
Դարի Հայ ժողովրդի կեանքը յուղով դա-  
շան եւ աննկարագրելի դէպքերի ու անցքե-  
րի ուսումնասիրութեան համար շատ ար-  
ժէքաւոր եւ թանկագին աղբիւր է եւ մի հա-  
րուստ հանրագիտարան Թերեւու այդ երե-  
սոյթներով պիտի բացատրել, որ զիրքը  
կարգացում է առանձին սիրով և հետա-  
րքութեամբ :

Ահա թի ինչո՞ւ Դաւրիթեցու անունը  
քանդակուած է ոչ միայն Հայ պատմագրու-  
թեան, այլև սերուելների սրտերում : Ա-  
պագայ պատմաբանները, բանասէրները,  
գրականաբէտները եւ մատարականները եւ-  
րախտագիտական ջերմ զգացումներով պի-  
տի կարդան նրա հոյակապ եւ արժէքաւոր  
պատմութիւնը :

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ԹՈՐՈՍ ՔԱՐԱՆԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅ

Թորոս Քէն. Հռոմելայիցի ժԴ. Դարու առաջին կիսուն գործող Կիլիկիան հմուտ դրբներէն : Աշակերտ եղած է Յովհաննէս Վրդ. Երզնկացիի : Զինքը իրեւ Գրիչ կը տեսնենք նախ Գերմաղբէր (1311) եւ ապա Դրազարկ (1331), որով կը ծանօթանանք գէմ մասամբ իր բազմադեմ գրչական գործունէրեան :

Իր գրչէն ծանօթ են հինգ ձեռագիրներ . կը թուենք ժամանակաբարական կարգով :

1 — 1293?, օրինակած . է Յովհաննէս Երզնկացիի Քերականի Մեկնութիւնը :

2 — 1311ին, Գերմաղբէրի մէջ, գրած եւ ծաղկած է մէկ նոր Կատարան, Դրազարկի Ուկտէն, Թորոսի եւ Շարի որդի, Վարդան քահանային համար : Այդ ձեռագիրը հետազոյին մասնաւուած է . Աւետուրանները առանձին հաստորով կը տեսնուին Հ. Աճառեանի կազմած Թաւրիզի Զեռապարագ Յուցակին մէջ, էջ 26, առանց տարեթիւն : Իսկ Կաթոլիկէ Թուլքները կը գտնուին Երեւանի Մատենադարանը, 154 թիւն առաջ, իրեւ Մասունք նոր Կատարանի Հմտութեանի համար : Ժիշտ. ժԴ. Դարի, էջ 75 :

3 — 1319, Դրազարկ? մասնակցած է զրութեան Սաղմո-Շարական-Ժամագրքի մը, օրինակելով Շարականի մասը, Օչին թագաւորին համար, արքունի գրան աւագեց տէր Թորոսի փափառով — Ա. Արք. Սիրմէտան, Նկարագրի Օչին Թագաւորի Զեռապիր Ժամագրքին, Անթիլիաս, 1933:

4 — Դրազարկ? Շարական: Գրած է իշխանաց իշխան Հեթումի եւ որդիին Կոստանդնուի համար : Նկարագրագրած է Սարգսի Քահանայ (Պիծակ) — Զեռ. Նիւ Եորքի

Հանրային Մատենադարանին, թիւ 1489: Նոր Գրի, 1944, թիւ 1, էջ 6:

5 — 1331, Դրազարկ, Աւետուրան: Գրած է Մարտիրոսի որդի Սարգիս Քահանայի համար . ծաղկած է Սարգիս Քահանայ (Պիծակ) — Զեռ. Վենետիկի, թ. 97 (Հին թիւ 16):

Հատուածներ իր եւ ուրիշներու յիշառակարաններէն :

1 — Ընդ Նմին եւ զմեղաւք զառածեալ անձնս, զգորող սորին, զթորոս կլայ (Եցի) եւ զաշակերտ վարդապետիս Յոհաննիսի — ն. Ազոնց, Արուեստ Դիրոնիսիս Քերականի, Գևորգարադ, 1915, էջ ԽХIII:

2 — Վարդան Քահանայի Աւետուրանին յիշառակարաններէն :

ա) Զմեղապարտ գրչիկս Թորոս, եւ լոգծնաւզն իմ աղաչեմ յիշելի ի Տէր — Ցուցակ Զեռ. Թաւրիզի, էջ 27ա,

բ) ...եւ ետու գրել եւ աւարտել քահանայի ուրումն վանականի, որոյ անուն Թորոս . ի ստորյ եւ յընտիր աւրինակէ, զոր յոյժ բաղձանաւք եւ յընտուոր տենչանաւք, մեծաւ աշխատութեամբ ստացայ ըլլասա, ի լուսարութիւն մանկանց եկեղեցւոյ, եւ յիշառակ ինձ, եւ ծնողաց իմոց՝ հաւրն Թորոսի եւ մաւրն իմոյ Շարի... անյն, էջ 27աբ :

գ) Եւ գիշարաւաս ողորմութեանն Աստուծոյ, զթորոս սուսանուն քահանայ, յերեսանկան աղաչեմ զուրբը հանդիպաւզ-սրդ, զշարս եւ զեղբարս, զի առնէջ արժանի յիշման առաջի զենման անմահ զատինն Թրիստոսի զիս զմեղուցեալ գրիչս եւ զծը-

նաւզն իմ եւ գամենայն ազգատոհմեն...—  
Նոյն, էջ 27ը:

Կաթուղիկեայց Թուղթքի յիշատակա-  
րանին.

...Եւ դիմեալ եկի յերկիր՝ յառաջին  
բնակութիւնն իմ, ի սուրբ ուխտն ի Դրա-  
զարկ, յո եւ իմ խորհուրդ առեալ էկի ի  
սուրբ ուխտն Գերմաղրեւր, յորում բնակեալ  
էր նախածանօթ եւ յոյժ սիրելի եղրայր իմ,  
քահանայ ոմն Թորոս անուն Հռոմէլացի,  
հմուտ գրյութեան: Եւ յոյժ ազաէցի զնա  
յանձն առնուլ եւ գրել զնոր Կտակարանքն  
ի լան ի մէկ տուփ, եւ նա յանձն էառ, եւ  
ես, ոչ յիմոց ընչից, այլ ի վերոյ գրեալ  
աստուածասէր արանց եւ յայլ պարնացն,  
եսու զրել: Եւ թէպէտ ալլոց ընչիւք եսու  
զրել, այլ ես յոյժ աշխատեցայ ի գոլ եւ ի  
դնալ: Եւ արդ, յերես անկեալ ազաէմ զա-  
մենեսեան, ոյք աւկտիք ի սմանէ, յիշել ի  
սուրբ եւ ի մեզաքաւիչ ազաւթս ձեր զիս՝  
ստացաւզ զրոց զվարդան, եւ զհարպատ  
եղրայրն իմ զմեղրէաս կրտնաւոր քահա-  
նայ, որ սրով կատարեցաւ, եւ զծնաւզն  
իմ զԹորոս, եւ զմայրն իմ՝ զՇար, եւ զնդ-  
րարն իմ՝ զԱւեաիք եւ զթովաննէս, եւ ըզ-  
փոքրիկ եղրայրն իմ ելՓինամ կոչեցեալ, եւ  
զըորսն իմ՝ զգնացեալսն առ Քրիստոս—  
և. Ս. Խաչիկեան, Ցիշտ. ԺԴ. Դարի, էջ  
75-76:

Գրեցաւ ի Թվականիս Հայոց էծ եւ Կ  
(1311) — Սույն տողը զրուած է նորագոյն  
հոսարզով ներքին լուսանցքում — Նոյն,  
անդ:

3.— Օչին Թագաւորի ժամագրքին յի-  
շատակարաններէն:

ա) Զմեղապարտ զրշկու Թորոս Կլացի  
ազաէմ յիշել ի Տէր — Նկարագիր, էջ 101:

բ) Զմեղապարտ զրշկու Թորոս Հռոմէլ-  
յացի եւ զծնողոն իմ ազաէմ յիշել ի Տէր —  
Նոյն, էջ 102:

4.— Կոստանդին իշխանի Շարականին  
յիշատակարաններէն:

ա) Զտառապէալ գրող սորա պր. Կոս-  
տանդեայ եւ ծնողաց իւրոց, եւ մեղապարտ  
զրշկ Թոր[ոս] Կայցւոյ, եւ ծնող[ացն] ո-  
զորմեսցի Տէր — Նոր Գիր, էջ 6:

բ) Զտացաւզ սորին զիշխանաց իշխանն  
զպարոն Կոստանդին, եւ զանիմասա զրիւ-  
զԹորոս Կլացի ազաէմ յիշել ի Տէր —  
Նոյն, էջ 8:

5.— Սարգիս Քահանայի Աւետարանին  
յիշատակարանէն:

Ազաէմ եւ ես մեղաւորս Թորոս Հռոմ-  
էլյացի՝ շարացիւող սորին, արժանի զա-  
նարժանս առնել, եւ յիշել յաղաւիք՝ զի մէծ  
յոււով ակն ունիմ ինամոցն Աստուծոյ, եւ  
այն՝ աղաւթիցն ձեր միջնորդելովն...: Գր-  
քացաւ ի թուին 92, ի թագաւորութեանն  
Լևոնի, եւ ի Հայրապետութեան տեսան  
Ցակորայ՝ յերկնահանդէտ անապատ Դր-  
բագրակ, ի լու օրինակչ...— Զեռ. Վենն-  
տիկի, թ. 97:

Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿԱՆ

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ «ՍԻՌՆ»Ի

**1866 – 1968**

**Ն Ա Ր Շ Ե Ր Ջ Ա Ն**

**1927 – 1968**

**1955**

Ա Բ Օ Շ Ա Կ Ա Տ Մ Ա Կ Ա Լ Ա

Տ Խ Բ Ջ Ի Ն Ի Ն Ի

**Պարզեւ Վրդ . Վրթանէսեան . Գործք Ա-**  
ռաբելոցը – 125, 159:

**Տ Խ Բ Ջ Ի Ն Ի Ն Ի**  
– 208:  
Վարարկիմ Արամ Մերայտարեան – 235:

Մ Ա Տ Ի Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

**Ա Ա Տ Ի Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն**  
– 239:  
Ամեն . Տ . Տիմոքէոս Պատրիարք Յունաց  
– 333:

Պ Ա Տ Մ Ա – Բ Ա Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

**Հրանդ Ք . Արմէն . Պատ Արշակունի – 18,**  
47, 79, 120, 155, 187, 265, 308:

Ա Ա Տ Ի Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Պ Ո Տ Մ Ո Ւ Թ Ե Ա Խ Հ Ա Մ Ո Ւ Թ

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ր դ . Ա ր ք ա հ ա մ ե ա ն . Ա . Ա-**  
ր ո ո յ ս կ ի մ է ն կ ե ա ն Մ ա տ ե ն ա դ ա ր ա ն կ  
– 22:

**Ա ս ո ղ ի կ Մ . Վ ա ր դ ա պ ե ա ս . Ս ա մ - ֆ ր ա ն ս ի ս -**  
կ ո յ է ն դ է պ ի Ս խ ն ի – 60, 91:  
— Ա ւ ա ր ա լ ի ոյ հ ա յ գ ա զ ո ւ թ ը – 134, 169:  
— Ա ւ ա ր ա լ ի ոյ հ ա յ կ ե ա ն մ ի ը – 201, 227:  
Բ ա ր դ է ն Վ ա ր դ ա պ ե ա ս . Տ պ ա ւ ո ր ո ւ թ ի ն ն ի ք  
Հ ն դ կ ա ս տ ա ն ի ն – 172, 230, 325:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Ե պ ո . Ա ր ք ա հ ա մ ե ա ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:  
Զ ա յ է ն Վ ա ր դ ա պ ե ա ս . Յ օ շ ա կ ա ն ե ւ «Հ ա -

**Ե պ ո . Մ ա կ ա պ ե ա ս . Հ ա յ կ ա պ ու թ ի ն ն ի ք**  
Հ ն դ կ ա ս տ ա ն ի ն – 198:  
— Հ ա յ գ ր ի ն ե ր ի Բ ա լ ո ւ – 199:  
— Հ ա յ գ ր ի ն ե ր ի Կ ե դ ի – 199:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

Ս . Ա Կ Ո Ր Ա Ւ Ն Ե Ր Ս Ե Ն

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

Յունուար – 29:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

Փ ե տ ր ու ա ր – 63:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

Մ ա ր ս տ – 95:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

Ա պ ր ի լ - Մ ա յ ի ս – 139:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

Յ ո ւ ն ի ս – 175:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

Յ ո ւ ն ի ս – 205:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

Օ գ ո ս ո ո ս – 238:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

Ս ե պ ս տ ե մ բ ե ր - Հ ո կ ս տ ե մ բ ե ր – 284:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

Ն ո յ է մ բ ե ր - Դ ե կ ս տ ե մ բ ե ր – 329:

**Հ ա յ կ ա պ ո ւ ն Վ ա ր դ է ն Վ ա ր դ է ն . Մ ի ւ ո ո ն -**  
օ ր ի ն է ք ի Ս . Հ չ մ ի ա ծ ի ն – 251:

**Յարութիւն Վարդապետ Մուշեան.** «Եկայի շինեցուք սուրբ զխորամն լուսոյ» — 247:  
— «Խորհուրդ մեծ եւ սփանչելի» — 298:

**Ս. Արռայու համար կատարուած եպիսկոպոսական ձևնադրութիւն — 254:**  
**Զենադրութիւն սարկաւոգաց — 286:**  
**Կոչ — 334:**

## 1956

## ԳՐԱԿԱՆ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

**Ն. Եպս. Մովական.** Կորիւն եւ «Սամարացիւն — 192, 235:

## ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ

**Եղիշարդ.** Ռսկի կամարը — 9:  
— Վերագարանը — 99:  
**Շէն-Մաւ.** Մով ամայի — 10:  
— Հատրուածներ — 51:  
— Ոչ ոք այս գիշեր — 101:  
— Ենթագիտակցութիւն — 331:  
**Աշուշաս.** Երեք անգամ ... — 11:  
— Ուր է ճախազգի սակայն ... — 52:  
— Մայրավագի տանիքներէն ... — 265:  
— Անեղծուած — 266:

**Հոփիորիմէ Պօղոսեան.** Լիրիկական — 12:  
**Թոյշանէս Շիրազ.** \*\*\* — 12, 101, 191, 234, 267, 330:

— Ո՞րթ է, Բարս — 234:  
**Մ.** Մանուկեան. Փափաք — 53:  
— Քայեակներ — 53:

**Արամէն.** Արարատ — 54:  
**Մառի Աթմածեան.** Սէմ-Ցըմիի տանարին մէջ — 148:

**Վաղարշակ Նորենց.** Ես իմ մանկամն ասի — 149:

**Անել.** Ալանց բարկութեամ — 189:  
— Պարտեալ իշխանը — 266:

**Աւետիք Խոսհակեան.** \*\*\* — 189:  
**Վահրամ Մալիշեան.** Ալորք — 190:  
— Հայրենական — 233:

**Եղիշէ Զարենց.** Մոնաւեննու — 190:  
**Զաւէն Վ. Զ. Սպասում — 191:**  
**Ժողա Պետրոսեան.** Հնձուորմեր — 267:

## ԵԿԱՏԵՐՈՒԵՍՏԱԿԱՆ

**Ա. Շ. Մնացականեան.** Հայկական զարդարանեստ — 70, 112, 208:

## ԳՐԱԿԱՆ

**Մ. Մանուկեան.** Սիփիւքի մէջ հայերէն գրագի արժանիքին գնահատութեամ պայմանները — 13:

**Յ. Օշական.** Յակոր Պարոնեան — 55:  
— Սրբուհի Տիւսար — 268:

## ԵԿԵԴՅԱՊԱՏՄԱԿԱՆ

**Ն. Եպս. Մովական.** Յակոր Զաւայեցիկ վերջին օրերը — 108:

## ԵՐԱԾՏԱԿԻՏԱԿԱՆ

**Արամ Երեմեան.** Միջնադարեան Հայ կոմպոզիտորներ — 66, 106, 203, 244, 277:

## ԻՄԱՍԱՍԻՐԱԿԱՆ

**ԽՄԲ.** (Թրգմ.). Ազատութիւն եւ Հառափ — 213:

**Շահն Ռ. Գէրաբէրեան,** Խմաստ եւ իրականակութիւն — 342:

## ՀՄԲԱԿՐԱԿԱՆՔ

**Ս. Նննեմեան տօնիմ առքի.** — 1:  
Ճշմարիտ նամապարիը — 41:

**Պահէ եւ պորք — 89:**  
Անդրամիկ Կմնդակը՝ Վեհ. Տ. Տ. Վագգէն Ա. Կարոլիկոսի — 126:

Կրօնական դաստիարակութիւն — 169:  
Տագիանը — 225:

Ճնախամն տան եռ կերիցէ գիս — 257:

Աստուած մեզի հետ — 321: —

## ԿՐՕՆԱԿԱՆՔ |

**Շահն Վրդ.** Աճմեմեան. Հաւատուք + 3:

- Իսահակ Վարդապետ.** Կենդանաբար Հացը - 45:  
 — «ՄԵԿ ոճին պակասը - 261:  
 — Ստեղծագործման բարոյագիտականը - 326:  
**Իր. Ա. Մարտիրոս.** Երջանիկ կեանքը - 92:  
 — Մարդու խական արժեքը - 173:  
 — Ճշմարտութիւն գնել - 228:  
**Հ. Վ. Ո՞վ է բարի - 143:**

## Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

**Ն. Եպս.** Մովսեսն. (Խեն) Յովհաննես Թիկուրանցի - 23, 74, 110, 155, 249, 281 387:

## ՊԱՏՄԱ - ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ

**Հրանդ Ք. Արմէն.** Գառ Արշակունի - 16, 60, 102, 150, 199, 239, 272, 333:

## Կ. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

Յունատար - 27:

Փետրուար-Մարտ - 86:

Ապրիլ - 119;

Մայիս-Յունի - 161:

Յուլիս-Օգոստոս - 218:

Սեպտեմբեր - 253:

Հնկանեմբեր-Նոյեմբեր - 313:

Դեկտեմբեր - 348:

## Տ Ե Ր Ո Ւ Ն Ի

**Գերշ. Տ. Տիրայր Արքեպս. Տ. Յովհաննեսնան - 167:**

Եւզիմէ Մայրապետ Օհաննան - 167:

Թրփանտա Մայրապետ Մարգիսնան - 223:

Շահան Պետքիրնան - 286:

**Գերշ. Տ. Պարզեւ Խպս. Վրբանէսնան - 317:**

## Ա Յ Լ Ե Ւ Ա Ց Լ Ք

Աղօք մը - 8:

**Ս. Խանաղէմին եկած կարեւոր նուիրատուորին մը - 26:**

Պաշտօններ փափխում - 29, 316:

- Հ. Բ. Ը. Միուրեան Յիսնամնայ Յորելնանք եւ ազգապահպանման իր նոր ծրագիրները - 30:

- Հ. Բ. Ը. Միուրեան Յիսնամնայ Յորելնանք տօնմայուարութեան ծրագիր - 34:  
 Թարեպաշտական նուերներ - 35, 350:  
**Հաշուեկշիռ նպաստից - 36:**  
 Արևանագրութիւն Ազգ-Ենկեցական ժողովի - 48, 97, 132:  
**Խեցրանիկ Մարկոսեան.** Իմ նամշած սաղում մականները - 81:  
 Թուրքիայ Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Գարեգին Արքեպս. Խաչառուրեան Երաւանէմիզ մէջ - 85:

Մայրագոյն Վարդապետութեան աստիճան տրւագութիւն - 87, 166:

Շնորհակալիք - 88, 120, 166, 224:

Խոնդակ՝ Ամենայն Հայոց Վեհ-Հայրապետութիւն - 122:

**Զաւէն Վրդ. Զ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Կարողիկասի այցը Անքիլիս եւ արտասահման - 129:**

Ասենագրութիւն Եպիսկոպոսական ժողով - 140, 178:

**Գր. Ա. Մարտիրոս.** Աստուածաշունչի աշխարհաբար թարգմանութեան հարցը - 145:

ՄԱԿի գլխաւոր քարտուզար Պր. Համբը-շալտի մեր սրբավայրերուն տուած այցելութիւնը - 160:

**Ս. Էջմիածնի հոգեւոր նեմարանի 1956-1957 ուսումնական տարրայ համար աշակերտներ կ'ուզաւին - 160:**

Ձեմնագրութիւն Արեկաներու ու 222:

Քահանայական ձեռնադրութիւն - 223:

Ձեռնադրութիւն սարկաւազաց - 254:

**Շահն Գէրպէրեան.** Կեանիքիս բաշխումը - 287:

Երաւագեմիր տազնասը լուծման նամբում մէջ - 289:

**Կիւրեղ Վրդ. Գարբէկեան.** Տեղեկագիր Ս. Արուոյ Յուլիսավութեան յլմերիկա - 303:

**Տիրան Արքեպիսկոպոս.** Խայելով գարձեալ Շահան Պետքիրնան - 340:

**Ս. Մ. Կենսագրական գիծեր Շահան Գէրպէրեանին - 341:**

Հաղորդագրութիւն Երաւագեմիր Հայոց վանքի վերջին գէպէիրու մասին - 353:

Խամակ Վեհ. Խայրապետն - 357:

1957

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

**Միրարփի Տէր Ներսէսեան.** Վարդան Այ-  
գեկցիի վերագրաւած խրատ մը - 18:

**Հայոց Պէտքէրեան.** Սերաստիոյ Սուրբ Նը-  
շան վանձին հիմնադիրը - 59:

— (Թրզմ.) էջմանձին 1655-ին - 268:

**Մ. Միրեան.** Նարեկացու կեանքը - 238,  
272:

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

**Արշամ Տառերեան.** Նարեկ - 14:

— Անցար ... - 15:

**Արշալոյս Մարգարեան.** Երեկոն Արարատ-  
եան դաշտում - 15:

**Մ. Մանուկեան.** Աղաչանք - 16:

— Քառեակներ - 16:

— Գարուն - 58:

— Հայաստանին - 100:

— Զայնիդ դիմաց - 152:

— De Profundis - 178, 315:

— Մեր մեծագոյն փառքին - 225:

— Գերզզայնուրին - 261:

**Զաւէն Վ. Զ.** Զգայնուրին - 17:

— Խուել - 99:

— (Թրզմ.). Աչքերն խորութիւն գիշերուան  
- 261:

**Անել.** Ռուերան տակ քոլորին - 57:

**Յակոբ Անտոնիւս.** Տարեդարձ - 98:

**Գ. Ճիշիկիկեան.** Փառք Քեզ, 'Տէր - 100:

**Մատի Աթմանեան.** Վարդան Մամիկոն-  
եան - 151:

**Յովհաննէս Շիրազ.** Քարը - 152:

**Համօ Սաւէւան.** Նայիրեան դալար քարդի  
- 180;

— \*\*\* - 180:

— Կուկաչ - 180:

— \*\*\* - 224:

**Արքէն Երկաթ.** Առասպել - 224:

— Կեսմիքը - 261:

**Սիլվա Կապուտիկեան.** Սիրոյ խօսիքից  
- 225:

**Թ. Ազօրք Վասն Հայ Եկեղեցւոյ + 260 ր**

## Գ Ի Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

**Գր. Ա. Մարտաֆետ.** «Փամագիրք» - 106:

**Շ. Ե. Գ.** Ցաւելուած գրախօսականի  
- 107:

**Սոս-Վահնի.** «Միսքիկ Տաւիդ» - 195:

## Դ Ր Ա Կ Ա Ն

**Թորգոմ Վրդ.** Մանուկեան. Գրական քա-  
ծինը «Սիսնակ մէջ - 31:

**Մ. Մանուկեան.** Սիւ գոյցը - 283:

## Ե Ր Ա Ճ Յ Տ Ա Կ Ի Ց Ա Կ Ա Ն

**Նար մատուռի հիմնարկեք Սոփիայի մէջ**  
- 113:

**Նար Եկեղեցիի հիմնարկեք Շաւիլի մէջ**  
- 113:

Խարբութիւն նոր Եկեղեցին և Հայերը - 113:  
Օգենտի նորաշէն Եկեղեցին - 163:

## Ե Ր Ա Ճ Յ Տ Ա Կ Ի Ց Ա Կ Ա Ն

**Արամ Երեմեան.** Միջնադարեան հայ կոմ-  
պոզիտարին - 26, 187, 230, 276, 320:

## ԵՐԵՍՈՒԽԻՆ ՏՈՒՐ ԱՌԱՋ

Դպրոցական արդիւնքը - 39:

Օրմանեանի կարծիքը 1866-1877-ի Սի-  
օնի մասին - 39:

Սահակ Կարողիկոսի նամակը - 114:

«Դուք էք լսու աշխարհի» - 150:

Քիշամի աստուածաբանական դպրոցը  
Անգլիայ մէջ - 197:

Լոգանի Կրօնական Համաշխարհային ժո-  
ղովը և Հայաստանեայց Եկեղեցին - 245:

## Ի Մ Բ Ա Գ Ի Ա Կ Ա Ն Ք

**Երեմամենայ Վաստակ** - 1:

Ովտաւորութիւնը - 90:

Կրական մեր եռամբեքը - 169:

Կրօնի մասին մուլար տեսակետներ՝  
պատման մեր տագմասներան ու. 217:

«Հաւատամէք Խ. ի միայն Սուրբ Եկե-  
ղեցի» - 249:

«Թշնամիք առն ընտանիք իւր» - 298:

ԽՄԱՏԴՐԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Բացման ճառ՝ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, Միաբ. Ընդհ. ժողովի առաջին նիստին – 137:

ԿՐՈՆԱԿԱՆԻ

Շնորհք Եպիսկոպոս. «Սիսն» որպէս կրօնական ամսագլու – 6:

Գր. Ա. Սարաֆեան. Սայրաքիլ եւ վերականգնիլ – 52:

— Մնաւթիլ երգը – 312:

Տիրան Արքապիսկոպոս. Նոր Կիրակէ – 95:

— «Քանզիլ ի սմա ծագեաց մեզ լոյս» – 257:

Խսաւակ Վարդապետ. Եկեղեցի – 96:

Վաղգէն Ա. Կաթողիկոս. «Ենայք շինացմբ սուրբ վնասանին լուսոյ» – 175:

Ազօրք Ս. Խոկէ Վարդապետի Քրիստոփ Այլակեպարտեան տօնին առքի – 144:

Ազօրք Ենաւէս Հայրապետի խաղողի օրհնութեան համար – 173:

Ազօրք Եւ օրհնութիւն Ս. Յովհաննու Ռոկերանին – 221:

Ճառ Քարսեղ Հայրապետի – 255:

ՀԱՑԿԱԿԱՆ ՎԱՆԻՒԹ

Ն. Եպս. Մովլական. Միքահայեաց Ս. Աստուածին – 279:

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Ն. Եպս. Մովլական. (Խե) Յովհաննէս Թղկուրանցի – 157, 190, 234, 283:

ՄԵՐ ԹԵՄԵՐԵՆ

Բժիշկ Ն. Տէք Կարապետեան. Ասրակ-նանի քեմն այսօր – 119:

Յունաստանի հայութիւնը եւ Արէմիլ Հայոց Ս. Գր. Լուսաբարիչ Եկեղեցին – 241:

ՊԱՏՄ. – ԲԱՆԱՏԻՐԱԿԱՆ

Հրանդ Ք. Արմէն. Պատ Արշակունի – 22, 62, 101, 153, 181, 226, 262, 317:

||

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

||

Յունուար-Փետրարք – 41:

Մարտ և 88: ՚՚

Ապրիլ-Մայիս – 181:

Յունիս – 164:

Յուլիս-Օգոստոս – 209:

Սեպտեմբեր – 246:

Հոկտեմբեր-Նոյեմբեր – 293:

Դեկտեմբեր – 328:

Տ Ի Ռ Ո Ւ Խ Ւ

Դերենիկ Դեմիքենան – 47:

Շաւարշ Միքայեան – 47:

Տ. Խորեն Ա. Քինյ. Շաւանեան – 48:

Տ. Գէտրգ Ա. Քինյ. Կէվելքեան – 48:

Ներսէ Կիւլպէմիեան – 167:

Գերշ. Տ. Գրիգոր Նպա. Կարապետեան – 168:

Տ. Յովհաննէս Ա. Քինյ. Տէր Սարգիս-եան – 168:

Աւետիք Խափակեան – 283:

Գերշ. Տ. Փատէն Եպս. Մելքոնեան – 295:

Միարան Պօլս Քէշիշեան – 296:

Տոնք. Խափայէլ Արմատունի – 296:

Ա Ց Լ Ե Խ Ա Ց Ա Ք

Կ. Վ. Գ. Փոքր բայց օրինակելի հայ զա-գուրք մը – 36:

Քաղուածք՝ Գերագոյն Հոգեւոր Խորնար-դի Ֆնաւերի արձանագրութիւնից – 38:

Հաղորդագրութիւն Ս. Արոռոյ Դիւանէն – 40, 73, 122, 205, 284, 326:

Երմասպէմի Յունաց Պատրիարքի բնու-րութիւնը – 46:

Կոնդակ՝ Ամենայն Հայոց Կիհ. Հայրա-պետի – 49:

Ս. Արոռոյ ընտրեալ Պատրիարք – 65:

Ընտրութիւն Պատրիարքի Ալամենական:

Ս. Արոռոյ – 67:

Կենազարան գիծեր՝ Ամեն. Տ. Տիրան Արթեաս. Ներսոյեանի – 69:

Ս. Արոռոյոյ Լուսաբարապետի բնուրու-թիւնը – 72:

Շնորհաւորական հեռացիքներ՝ Ամեն. Տ. Տիրան Արթեաս. պատրիարք պատրիարք ընտրութեան առքի – 74, 121:

Տեղիկասուռաբիւն Ս. Տեղեաց Դիւանի – 87:

Շնորհաւորական համակ՝ Ամենայն Հայոց Վիհ. Հայրապետէն – 89, 297:

Շնորհաւորական նամակներ՝ Ամեն. Տ. Տիրամ Արքեպոս. ի պատրիարք ընտրաւորեան տարի - 115, 160:

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան խնամակալմբեան այցելութիւնը Պատրիարքամբիս - 128:

Պատրիարքական Փոխանորդի նշանակու և - 132:

Հոգ. Տ. Թորգով Վրդ. Մանուկեանի այցելութիւնը Լիբանան եւ Սուրբա - 198:

Ձեռնադրութիւն կուսակոօն ժահանաներու - 200:

Կիսասարկուագութեան եւ Պայրութեան առողջաններու տըլչութիւն - 202:

Երանաշնորհ Տ. Կիւրեզ Պատրիարքի շիրմաքարին բացումը - 203:

Ս. Էջմիածնի Հոգեւոր նեմարանը - 204: Խարքումի Նկեղցիին բարերարը - 204:

Ամսվերջի հանդէսներ Ս. Արքույ Վարժարանաց - 212:

Գրիգոր Գէրոգ Կարապետեան կտակ - 216: Ջենադրութիւն Սարկաւագաց - 247:

Նոր պաշտօններ - 248: Խնձակական նեղացիքներ - 289:

Մայր Արքու Ս. Էջմիածնի դիւանատան հաղորդագրութիւնը - 290:

Կիւրեզ Վրդ. Գարիկեան. Խրիմեան որպէս գրծիչ - 302:

Զաւէն Վարդապետ. Գրագէտը՝ Հայոց Հայրիկ Խրիմեանի մէջ - 305:

Անտիպ նամակ մը Խրիմեան Հայրիկէն - 310:

Առասուր Կիւրելեան. Կալկարայի Ս. Նազարէր եկեղեցւոյ ՀՅՈւամեակի տօնակառարութիւնը - 323:

Եղիկոնպասական ձեռնադրութիւն - 327:

Շնարհաւորական գիր Երանաշնորհ Տ. Կիւրեզ Պատրիարքի շիրմին շինութեան առքի - 327:

Բարեպաշտական նույրներ - 334:

## 1958

### Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Մ. Մկրեան. Նարեկացու ստեղծագործութիւնը - 11, 56, 96, 138, 171, 222, 271:

Ն. Եպու. Մովսէան. Կոզմա զրիչ եւ ծաղկող - 220:

Զաւէն Վարդապետ. Ձեռագիր Երկու Աւետարաններ - 268:

### Բ Ա Ն Ա Ս Ի Շ Ղ Ն Ա Կ Ա Ն

Հաֆօնիքն. Կապճի եւ Եղիզ - 5:

Մ. Մանուկեան. Սիամամրօ եւ Խնէ-Զուրե - 16, 92, 143, 177, 216, 274:

— De Profundis - 61:

Ցովհաննէ Շիրազ. \*\*\* - 62:

— Արովեամի սիրոք - 62:

— Արծիւմ ու մժեղը - 62:

Սարմէն. Աւելիք Խանակեան և 95:

— Երբ կը տիրես - 95:

— Ամպեր - 95:

Վաղարշակ Նորենց. Խահանջ + 146:

— Կորու - 146:

— «Յարդագորի Ճանապարհ» - 146:

Մարտ. Մարգարեան. Առաջին բարեկամիս - 180:

Զաւէն Վարդապետ. Մաղրամիք - 181:

Հոփիսումէ Պողոսեան. Կանցնեն + 181:

Մարի. Աթմաճեան. Մտածում՝ նախամարդու մասին - 275:

### Գ Ե Ղ Ա Ր Ո Ւ Ե Ս Տ Ա Կ Ա Ն

Ա. Շ. Մհացականեան. Հայկական Զարդարութեան - 228, 281:

### Գ Բ Ա Խ Օ Ս Ս Կ Ա Ն

Գէորգ Ճինիկիսեան. «Միջնարերդ» (Գըրական Տարեգիրք) - 33:

Առուշաւան Վրդ. Ջղջանեան. «Հայ Բարպատագիտութեան Դարմբաց» - 192:

— «Փամանակակից Հայոց Լեզուն եւ Խուսերէնի դերը մրա հարստացման ու գարգացման մէջ» - 284:

### ԵՐԵՍՈՒՆ ՑԱՐԻ ԱՐԱ

Ս. Թակոր եւ Վատիկան - 25:

Ս. Յարութեան Ցանարի նորոգութիւնները - 68:

Ամերիկացի Հայագէտը - 117:

Կաքողիկոս եւ Կաքողիկէ բառերու լու-

սարանութիւնը - 156:

Զիւնադրաբիւմ - 176:

Խաչվերացի տօնը - 210:

Անկիւն Նկեղեցոյ Աւագ Սարկաւագները - 293:

#### Կ Մ Ա Ս Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Վ

Զաւէն Վարդապէտ (քքմ.) Քրիստոնէական գոյութեամապաշտութիւմ - 108:

#### Կ Մ Բ Ա Գ Ա Կ Ա Ն Ք

Կամոնական իրաւասութեանց խնդիրներ

- 1:

«Երանի Խաղաղաբարաց ...» - 49:

Կրօնիք եւ Խամայնավարութիւնը - 81:

Պատրիարքութիւն եւ Կաթողիկոսութիւն

- 129:

Տարի մը եւս - 161:

Աստուածայայնութիւն - 257:

#### Կ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Ք

Գր. Ա. Սարսփեան. Արդարը եւ Արմաւենին - 7:

— Յիսուսի Այլակերպութիւնը - 134:

— Խաչը, ամոք խմասն ու պարծանիք

- 168:

— Մարգիկային եռզիկի փափաքը առ Աստուած - 263:

Մ. Ե. Ն. Հոգիգալուստ - 87:

Շնորհը Եպիսկոպոս. «Հաւատով Խստավանիմ» - 164, 210, 260:

Խրատ սիրոյ մասին՝ Երանելի. Յովիաննեա Վարդապետի կազմէ սրբած - 6:

Ազօրք Մ. Բարսեղ Հայրապետի - 52:

Ճառ Խաչին՝ Յավիան Խսկերան Հայրապետի - 55:

Թուութ Կիւրեղ Երաւանէմացի Հայրապետի - 85:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱՇՑՈՒԹԻՒՆ

Շ. Մ. Արեւագալի Երգեր, Առաւուեան Ժամերգութիւն - 239:

#### Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Վ Կ Ա Ն Ք Ը Ր

Ն. Եպս. Սովական. Առափելոց կամ Պարու վանի - 226:

— Մեծոփայ վանի - 277:

#### Ֆ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Ն. Եպս. Սովական. (հետ) Յովիաննեա Թլիւրանցի - 26, 63, 101, 147, 182:

#### Մ Ե Ր Թ Ե Մ Ե Ւ Ք Է Ն

Վարդան Մէլքոնեան. Համացոյց պատկեր Իրավահայութեան - 31:

#### Ե Շ Ո Ւ Մ Ն Ե Ր

Ք. Հայ Եկեղեցոյ Եպիսկոպոսական Ժողովներ - 40:

#### Պ Ա Տ Մ Ա Ն

Հրանդ. Ք. Արմէն. Պատ Արշակունի - 19:

#### Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Վ

Ն. Եպս. Սովական. Պիլարդուի ռնիքը - 66:

— Զալալիիք կամ Ճէլալիներ - 152:

— Ժամանակագրութիւն Պարտուկ Գրիգոր Պատրիարքի - 188:

#### Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ե Ա Ն Հ Ա Մ Ա Ր

Ն. Եպս. Սովական. Հայ գրիչներ ի Զէյրուն եւ ի Ֆոնտուզ - 106:

#### Ս. Ց Ա Կ Ո Բ Ի Ն Ե Ր Ս է Ն

Յունուար-Փետրուար - 42:

Մարտ - 72:

Ապրիլ-Մայիս - 122:

Հունիս - 158:

Յուլիս-Օգոստոս - 208:

Սեպտեմբեր-Հոկտեմբեր - 252:

Նոյեմբեր-Դեկտեմբեր - 294:

#### Տ Ե Ր Ո Ւ Ն Ի Ն

Պիտս ԺԲ. Պապ - 256:

Տ. Եղիշէ Մ. Վրդ. Խրիստոնեան - 256:

Արշակ Սաֆրատուեան - 299:

Խաւազ Սագուտուեան - 300:

Մարտիրոս Ալբանեան - 301:

Եղիսաբէդ Մայրապետա Կիրակոսեան - 302:

#### Ա Ց Լ Ե Ւ Ա Ց Լ Ք

Գալուստ Կիւլպէմիեան Հիմնարկութեան Նախագահ Տօքը. ժօղէ Ազէրէօ Բէրտիկու

կը ստանայ Ս. Գրիգոր Լուսաւորչի Ա. Խոր-  
դի շխմահան Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա.  
Կարպահիկոսի կողմէ - 35:

Պաշտօնական հաղորդագրութիւն - 36,  
72, 120, 198, 249, 297:

Կիւրեղ Վրդ. Գարիկեան. Ս. Ցարութեան  
Տանարի Մորդութեանց նախապատրաստու-  
թիւնները - 69:

Ցուցակ Անպասից Հայոց Երևանիմի  
Պատրիարքութեան - 74, 157:

Վկայութիւն - 91:

Ուխտաւորաց ընդունելութեան պայման-  
ները ԺԸ. Դարուն - 110:

Զշու Մ. Վրդ. Տէր Ցակորեան. Մերձա-  
ւոր Արեւելի Գրիսանեական Խորհարդը և  
Պէյրարի համագումարը - 114:

Նամակ. Ամենայն Հայոց Հայրապետն  
- 119:

Խորհան յերաւագիւն - 119:

Պր. Երաւան Հիւսիսեանի և Քիւրեղնեան  
ամօլի այցելութիւնը Երաւագիւն - 121:

Վերադարձ Հոգջ. Տ. Անուշաւան Վրդ.

Զդյաննանի - 128:

Շնորհարաշնութիւնք - 158:

Շնորհ Եպիսկոպոս. Սալարկում Ս. Թա-  
կորայ Տանարի եւ պատահական պեղում-  
ներ այդ առքիւ - 194, 232:

— Նորոգութիւններ Ս. Մինասի մատրան  
մէջ - 289:

Ամավերջի հանդէսներ Ա. Արոռոյ վար-  
ժարանաց - 199:

Նոր պաշտոններ - 208, 294:

Դր. Ա. Սարաֆեան. Կիրակօնորեայ Դրա-  
բոցը և անոր կարեւոր դերը Քիշնառնեական  
դաստիարակութեան մէջ - 242:

Լամբերի Ժողովը - 244:

Խախկապատական ձեռնադրութիւն - 251:

Ճաշկերոյք՝ ի պատիւ Մատ Խնմէս Արքե-  
պիսիպառիս - 252:

Ս. Սեղանի կառուցում - 296:

Նորոգութիւններ Ս. Ցարութեան եւ Ս.  
Ստուածածնի Տանարներէն ներս - 302:

Բարեպաշտական Առւելներ - Նոյ Դեկտ.  
կողմէն վրայ:

## 1959

### ՐԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Մ. Մկրեան. Նարեկաց առեղծագործու-  
թիւնը - 12, 65, 113, 162, 210, 258:

ԲԱՆԱՍՏԵԴԱԿԱՆ

Շէն-Մաւ. Գարաւն Է - 9:

Մ. Մանուկեան. Գարավուխ - 10:

— \*\*\* - 10:

— Սամայ Մըլիք - 110, 158, 206, 253:

— Տիուր Գարաւն - 112:

Մարմէն. Կորոնը - 11:

— Գարաւն - 11:

Աշտիշատ. Տեսիլք հայրենական - 61:

Նուշար. Լոյսի Թամբայէն - 64:

Գէորգ Ս. Ճինիսիլուսն. Դժ. Երբ Կ'երքան  
ճոցը Լոյսին - 209:

— Քանեակներ - 257:

Գ. Ե. Վ. Ա. Ռ. ՈՒ. Ե. Ա. Տ. Ա. Կ. Ա. Խ.

Ա. Շ. Մանացականեան. Հայկական Զար-  
դարունական - 18, 73, 117:

### ԲՐԱԽՈՍՔԱԿԱՆ

Անուշաւան Վրդ. Զդյաննան. «Քերակա-  
նական եւ Ռւգագրական Աշխատութիւններ  
Հիմն եւ Միջնադարեան Հայաստանում» -  
28, 77:

— «Լիխակատար Գերականութիւն Հայոց  
Լեզուի համեմատութեամբ 562 Լեզուների» -  
125, 224, 266:

Գէորգ Ս. Ճինիսիլուսն. «Հայ Ուխտաւորք  
- 31:

ԵՐԵՍՈՒՆԻ ՏԱՐԻ ԱՌԱՋ

Մեսրոպ Միքաղամի Ուղերձը 7 34:

Լիլիկոյ Կաքողիկոսութիւնը իւ Երուա-  
դէմի Պատրիարքութիւնը - 85:

Մնաւնդը իմչո՞ւ Յունուար 6-ին կը տո-  
նեմ - 85:

Ամեն. Ս. Ցոքելեարին պատասխանն ու  
պատզամը - 278:

Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ք

«Թող զմեռաւսն քաղել զմեռեաւս իւրեանց» - 1:

«Զատոկի մեր զենաւ Քրիստոս» - 49:

Եկեղեցւայ պատօննի նկարագիրը - 97:

Եկեղեցւայ հեղինակուրինը - 100:

Մեր վարչական ու տնտեսական տարին - 145:

Հակասուրիններ - 193:

«Շնորհաւոր Նար Տարբ» - 241:

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն Ք

Շնորհաւոր Եպիսկոպոս «Հաւատով իսուսովանիմ» - 5, 53, 102, 150, 197, 243:

Գր. Ա. Մարտիրոս. Փրկչին Յարուրինը

- 58:

→ Հոգեգալրւտտ - 106:

→ Տիբամօր խևական մեծուրինը - 155:

→ Ասերախտուրեան ախտը - 201:

և Մեծուրեան հասնելու ուղիդ հանապարիք - 248:

Հ Ա Ց Կ Ա Կ Ա Ն Ք Ա Կ Ա Ն Ք Բ Ի Բ

Ն. Եպս. Մովական. Գամադիէլի վաճիք

- 21:

→ Խորին անապատ - 71:

→ Ս. Թովմայի վաճէ - 123:

→ Խառարաստայ վաճէ - 165:

→ Մազարդայ Ս. Նախավկայի վաճէ - 262:

Հ Ի Ւ Է Ճ Ե Բ Ր

Հրատ. Ն. Եպս. Մովական. Քարոզ ի մրկանաւրին Տեան - 24:

→ Խրատ ոգիշուն - 69:

→ Վասն սուսի իւ անցաւոք աշխարհիս - 120:

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Ն. Եպս. Մովական. Փոքք Կորիւնի հեղինակը - 167:

→ Թաքարաց պատուրին - 214:

Մ Ի Ր Թ Ե Կ Ե Ր Ե Կ Ե Ն

Խրաժի քեմէն - 36, 132:

Մ Ե Ջ Ա Կ Ե Ց Ա Ա Խ Ա Ա Խ Ա Ա Խ

Զաւէն Վրդ. Զինչինեան. Եկեղեցիներու միուրեան համար ազօթաժողով - 81:

— (բազմ.) Քրիստոս եւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը - 220:

Զաւէն Վրդ. Արդումանեան. Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը - 129, 174:

— Պատական եւ Երպվական Եկեղեցիներու համաձայնաւրիւնը - 264:

Երաւագէմի մէջ կրօնական հաւաքոյ՝ Երկարնակ եւ Միաբնակ Եկեղեցինց մասնակցուրեամբ - 84:

Պ Բ Ե Մ Մ Ո Ւ Ւ Ւ Ւ Ւ Հ Ա Վ Ի Ր Ա Ր

Գերեւնիկ Եպիսկոպոս. Քրիստով - 169, 228:

— Զինաստանի Հայ վահանականինը իւ Ցովիանինէս Ղազարեան - 276:

Ո. Ց Ր Ո Ւ Ա Յ Ց Ա Ր Ո Ւ Խ Ա Ր Ո Ւ Խ Ա Ր

Կիւրեղ Վրդ. Գարիկեան. Ս. Աստուածածինայ Տանար - 86:

Ս. Հրեշտակապիտաց Եկեղեցին - 137:

Տ Կ Բ Ո Ւ Կ Ն Ի

Տ. Ցովիանինէս Խաչակիր Քիեյ. Այմոնին - 45:

Խրկու արկածահար հայ օրփարդներ - 45:

Ո. Ց Ա Կ Ո Բ Դ Ն Ե Բ Ս Է Ն

Ցունուար-Փետրուար - 41:

Մարտ-Ապրիլ - 93:

Մայիս-Յունիս - 138:

Ցուլիս-Օգոստոս - 188:

Սեպտեմբեր-Հոկտեմբեր - 235:

Նոյեմբեր-Դեկտեմբեր - 280:

Ո. Ց Ե Խ Ա Ա Բ Ե Կ

Սապէմասդ. Վարդանանց շարժումը - 25:

Փաշոնանան Հաղորդագրուրին Ս. Արքուոյ Գիւաթեն - 37:

Գերշ. Տ. Ասրեն Եպս. Քէմանեան Արեւուրեան պատի կը սուսաց - 40:

Տ. Խանեակ Վրդ. Ղազարեաք հավի հայց Միաբնայի և 44:

- Թրպէսզի չըլլայ թէ մռնամեք... - 88:  
 Լ. Ա. Ա. (Քրգմ.). Հայկական ողբեր-  
 գութիւնը - 90:  
 — Գերբնմանի պարտէզ Հայոց - 232,  
 271:  
 Սուրբն Սրբազնի Արքութեան տըւու-  
 թեան Հայրապետական կոնդակը - 92:  
 (Մէջը) Գէորգ Գայարեան. Ուխտագնա-  
 ցութիւն մը Սիրայի Ս. Կատարինէ Վանիք  
 - 133:  
 Պաշտօնական Հազորդագրութիւն Ս. Էջ-  
 մաձնէն - 136, 275:  
 Ընթերցաններէն Խմբագրութեան - 138:  
 Զաւէն Վրդ. Արգումանեան. Եթովիոյ
- նոր Կարողիկասը - 173:  
 Ս. Հրեշտակապետաց Նկեղեցիի նարգու-  
 թեան նույսառումներ - 176:  
 Անալիերջի համդէն և Տարեկան Տեղեկա-  
 ցիր  
 Ա) Ժառանգաւորաց Վարժարանի և Ընծա-  
 յարանի - 177:  
 Բ) Ս. Թարգմանչաց Վարժարանի - 179:  
 Գ) Ամժանի Հեթումեան Վարժարանի - 184:  
 Շնորհականի - 191:  
 Եկերէնի Եպիսկոպոս. Պատմութիւն ծայ-  
 րագոյն Արեւելի և Ափրիլէի Հայոց - 192:  
 Բարեպաշտական նույնութեան - 279:  
 Զեռնադրութիւն - 283:

## 1960

## Բ Ա Ն Ա Ս Ի Ւ Ա Կ Ա Ն

- Մ. Մկրեան. Նարեկացին և հետազա-  
 հայ գրականութիւնը - 16, 56, 97, 133:  
 Ն. Եպո. Եղովական. Հայկ-Ծիրին - 61:  
 — Ստեփանան Վրդ. Լեհացոյ տապա-  
 նագիրը - 103:

## Բ Ա Ն Ա Ս Տ Ս Ե Վ Ա Կ Ա Ն

- Արսէն Երկաթ. Գետ և 11:  
 Մ. Մանուկեան. Սասայ Մըներ - 12, 62:  
 — Վշակացութիւն - 175:  
 — Երազ չէ՞ միքէ - 251:  
 Գէորգ Մ. Ճինիկիլիկեան. Պալատամեք - 65:  
 — Ժայռէ կեսմիքին - 96:  
 Շաոյ Գուլիք. (Քրգմ.). Ա. Սեմա, (Գե-  
 ղամ Աթմաճեան) Ըսէ ինձ, Ակատ... - 95:  
 — Խնձնամփափում - 96:  
 Վտարանդի. Արշալոյսին - 131:  
 — Գիշերը - 131:  
 — Ժամանակին իեւ - 174:  
 — Տեսի 25 Նայեմբեր 1956 - 207:  
 — Արցումն և արին - 249:  
 — Սպասում - 267:  
 — Տեսի 10 Ենկու. 1957ի, Ամման - 300:  
 Լ. Քեզի - 330:  
 — Տուր լիճի, Տէք - 331:  
 Մարօ Մարգարեան. Խուեր և 132:  
 — \*\*\* և 132:  
 Վահան Գրիգորեան. Լոյսերը և 175:  
 Աղաւէն. Կամիտապին - 176,

- Սուրէն Վահունի. Հայրենի Զքերը - 176:  
 Պարոյը Մեւակ. Ղօղանջ ամանօրեայ  
 - 209:  
 Նահապետ Քուչակի անմահ Քառեակնե-  
 րէն - 331:

## Գ Ր Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն

- Մերուպ Վրդ. Գ. Գրիգորեան. «Հայ գրի  
 և գրչութեան պատմութիւն» - 23:  
 Անուշաւան Վրդ. Զղջանեան. «Լիակատար  
 Քերականութիւն Հայերէն Լեզուի՝ Համե-  
 մատութեամբ 562 Լեզուների», - 27, 69,  
 108, 140, 179, 214, 270, 309, 335:  
 Նորայր Եպո. «A Catalogue of Armenian  
 Manuscripts» - 107:

## Գ Ր Ա Կ Ա Ն

- Տօքթ. Հ. Քէրլիքեան. Զարենց - 201:

## Դ Ա Խ Ա Ն Ա Բ Ա Ա Կ Ա Ն

- Ե. Մեր հաւատքին Բանդիչները - 169,  
 252:

## Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Գ Ա Ց Մ Ա Կ Ա Ն

- Մ. Ա. Օ. (Քրգմ.). Եկեղեցւոյ մրգութեան  
 Արքարերեալ տեսաւթիւններ - 306:

## Ե Ր Ա Ժ Ե Ց Ա Գ Ի Ց Մ Ա Կ Ա Ն

- Մովսէս Յովսէկեան. Ֆրէտէրիէ Ֆրամ-  
 տուա Շոփին - 66:

## Խ Ա Ս Տ Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

**Շահէ Վարդապետ.** (Թրդժ.) . Միջոցը եւ  
ողին - 339:

## Խ Մ Բ Ա Գ Ի Ր Ա Կ Ա Ն Ք

- Ս. Ծննդամ պատզամ - 1:  
Եղիշէ Պատրիարք Դաւթեան - 49:  
Հայ Եկեղեցականը եւ բազաֆականութիւն  
- 83:  
Եկեղեցականներու պատրաստութեան  
հարցը - 85:  
Ս. Արռողյա նորընտիր Պատրիարքը՝ Ա-  
մեն. Տ. Եղիշէ Արքեպո. Տէրտէրեան - 122:  
Թշնամիք առն' ընտանիք իւր - 161:  
Գէշ օրերը - 193:  
Գահակալութիւն՝ Ամեն. Տ. Եղիշէ Ս.  
Պատրիարք Հօր - 226:  
Զարիքէն ծնող բարիքը - 257:  
Մուրին մէշէն - 289:  
Մի, սուրբ, ընդհանրական ... - 321:

## Կ Ա Ն Ո Ւ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

**«Հոյ».** Վարդապետութեան աստիճաննե-  
րը Հայ Եկեղեցւոյ մէջ - 295, 326:

## Կ Ր Ո Ւ Ա Կ Ա Ն Ք

- Ն. Գ. Վարդանանց Պատրիարքմբ - 4:  
Գր. Ա. Սարաֆեան. Ասունծոյ հայրու-  
թիւնը - 7:  
— Փրկարար յոյսը - 52:  
— Կանանքի իրական պարծանեք - 91:  
— Գողգոթայի երեք խաչերը - 262:  
Ներսէ Վրդ. Բազումնեան. Շնորհ - 87:  
Է. Տօն Կարուղիկէ Եկեղեցւոյ - 128:  
— Խօսքեր աւագին վրայ - 166:  
— Վարագայ խաչը - 293:  
Հ. «Շն Եղի պաշտօն առնուլ՝ այլ պաշ-  
տել» - 168:  
Խ. Ճ. «Եւ Եղ անոն Սիմովնի՝ Պետրոս»  
- 198:  
— Յուղան - 199:  
— Սիմոն Եկեղեցւացին - 294:  
Օ. Վ. Տէրը - 201:  
Թ. Խաչին երաշքը - 266:  
Շահէ Վրդ. Ամէմեան. Հացը - 325:

## Հ Ա Ց Կ Ա Ն Ա Կ Ա Ն

Ն. Եպո. Մովական. Խնդրակատար Ս.  
Ասունածածնի Վանիք - 22:  
— Ս. Թադէոսի Վանիք - 75:  
— Բարձրահայեաց Ս. Ասունածածնի  
Վանիք - 77:

- Խիզանի Ս. Խաչ Վանիք - 78:  
— Նարեկայ Վանիք - 113:  
— Ապարանից Ս. Խաչ Վանիք - 114:  
— Կոռուց Անապատ - 138:  
— Հոգեաց կամ Հոգւց Վանիք - 139:  
— Ս. Բարբարիմետոսի Վանիք - 177:  
— Ցիպանյ Վանիք - 178:  
— Աստապատի Ս. Ստեփանոս Վանիք -  
212:  
— Սալնապատի Վանիք - 213:  
— Կարսիր Վանիք - Ս. Նշան - 313:  
— Խարտիշարի Վանիք - 314:

## Հ Ի Ն Է Զ Ե Ր

**Հրատ.** Ն. Եպո. Մովական. Տաղ - 31:

## Մ Ա Ց Ե Ն Ա Գ Ի Ր Ա Կ Ա Ն

Ն. Եպո. Մովական. Վարդան Վարդա-  
պետի «Հաւատարմատը» - 104:  
— Ամբատ Սպարապետի Տարեգիրք -  
304:  
— Բան շահաւետ եւ օգտակար ամենայն  
մարդկան - 332:

## Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Ք

**Վարագգատ** Յարութիւնեան. Հին Վա-  
ղարշապատը՝ էջմիածնի - 34:

Մինչ Լուսաւանութիւնները

Ն. Ե. Միջիմք - 37:

— Փաւուտոս Բիւլանդ - 73:

## Տ Կ Բ Ա Ն Ի

Տիրամայը Զարուի Համալեան - 80:

## Ա Վ Ա Կ Ո Ւ Ի Ն Ե Ր Ս է Ն

Յունուար-Փետրուար - 38:

Մարտ - 79:

Ապրիլ-Մայիս - 115:

Յունիս - 156:

Յուլիս - 191:

Օգոստոս - 223:  
Սեպտեմբեր - 255:  
Հոկտեմբեր - 285:  
Նոյեմբեր - 319:  
Դեկտեմբեր - 348:

## Ա. Յ. Ե. Խ. Ա. Ց. Ք.

Զենազրութիւն Ս. Արոռոյս հովանին  
ներքեւ - 43:

Զեկոյց Գալուստ Կիւլպէնիկեան Հմիմար-  
կուրեան - 46, 224, 286:

Ս. Զատկի պատճառ - 81:

Կաւիրատուռարիւն մը Քրիստոսի Ս. Գե-  
ղեգամին - 120:

Կենազրական գիծեր՝ Ամեն. Տ. Եղիշէ  
Արքապս. Տէրտիկեանի - 126:

Երասագէմի «Տագնապ»ը երէկ եւ այսօր  
- 145, 183, 218, 279, 316:

Վերահասուատում Ս. Արոռոյս Տեղապա-  
հին - 150:

Պաշտօններու փոփոխութիւններ - 160:  
Շնորհարաջնութիւն - 160:  
Ընտրութիւն Պատրիարքի Առաք. Ս. Ա-  
րոռոյս Երասագէմի - 153:  
Կիւրեց Վրդ. Գարեգիկան. Տեղեկագիր Ս.  
Թարգմանչաց Վարժարանի - 188:  
Հաղորդագրութիւն - 222:  
Հանձէս Գահակալուքեան Ամեն. Տ. Ե-  
ղիշէ Արքեպս. Տէրտիկեանի - 231:  
Շնորհարաջնու հեռագիրներ եւ նամակ-  
ներ - 244:  
Զենազրութիւն սարկաւագաց - 256:  
Բարգէն Եղա. Վարժագետեան. (Թրդ.).  
Առակաց աշխարհ - 274:  
Ե. Խօրե եւ Ցից - 343:  
Շեմշանի հրովարտակի ստացում - 345:  
Քենթըրպրիի Արքեպս. Այցելութիւնը  
- 346:  
Բարեսպաշտական նուերներ - 350:

## 1961

## Բ Ա Ն Ա Ր Ա Կ Ա Ն

Ն. Եպս. Մովական. Յաթախապատում  
- 74:

Աւետարան ըստ Մարկոսի 340:  
Անուշաւան Վրդ. Զղանեան. Գիլգամէ-

շի Գիւցազներգութիւնը - 258, 292:

Հայկ Գէրագէրեան. Խորամագուլի Ս. Սար-  
գոս Եկեղեցիները 14րդ եւ 15րդ դարերուն  
- 290:

## Բ Ա Ն Ա Ր Ա Կ Ա Ն

Վարարանդ. Կապոյտ վարդը - 11:  
— Եղանակներ - 73:

— Ապրիլ 24 - 137, 172, 202, 251, 281:  
Մ. Մանուկեան. (Թրդ.). Եղիքերգ -  
43:

— Առէծք - 103:  
— (Թրդ.). Բնութիւն - 175:

— Եները քոյրերա են - 205:  
— Քառակիներ - 205:

— \*\*\* - 253:  
— Եկուր երբեմ - 284:

— Կամչէդ յեսոյ - 329:  
Մարտ Մարգարեան. Երկիր եայրենի  
- 330:

## — \*\*\* - 331:

## Գ Ր Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն

Շ. Վ. “Peintres et Sculpteurs Arméniens”  
- 17:

Անուշաւան Վրդ. Զղանեան. Վլիակա-  
տար Քիրականութիւն Հայոց լեզուի հա-  
մեմատութեամբ 562 Լեզուների - 19, 54,  
85, 114, 144, 180, 217:

## Ի Կ Ե Դ Ի Ց Ա Կ Ա Ն

Մ. Ա. Օ. (Թրդ.). Եկեղեցւոյ միաւ-  
թեան վերաբերեալ տեսութիւններ - 14, 50,  
80:

## Ի Ա Ս Տ Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Շահէ Վարդապետ. (Թրդ.). Միջոցը  
եւ Ոզին - 27, 58, 89, 119, 148, 183, 210,  
261, 307, 343:

Վ. Ա. Գ. և Ա. Ս. Պ. (Թրդ.). Յայտ-  
նութեան Աստուածը ըստ Փիլոմին. Եւր վեր-  
ջին ժամանակներու գինե ուրացազները  
- 122, 152, 186, 215, 819:

## Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ք

- ԽՄԲ. Խաղաղութիւն - 3:  
 Շ. Մեր կրօնական գրականութիւնը - 35,  
 65, 129:  
 Ա. Ն. Քրիստոնէութեամ յաղքածովից  
 - 97:  
 ԽՄԲ. «Մուրին մէջէն» - 163:  
 Շ. Դարձեալ Հ. Բ. Ը. Միուրիխը - 193:  
 ԽՄԲ. Ս. Յարութեամ Տաճարէն ներս ըս-  
 կան նորոգութիւնները - 244, 273, 321:

## Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

«Լոյս». Վարդապետութեան աստիճան-  
 ները Հայ Եկեղեցոյ մէջ - 8, 76, 105, 177,  
 206, 254, 285, 332:

## Կ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Ք

- Գր. Ա. Սարաֆեան. Ամանորի մտածում-  
 ներ - 6:  
 — Հաստատմութիւն Քրիստոնէուկան  
 արժէններաւ հանդէպ - 38:  
 — Արդարը ինչչո՞ւ կը տառափի - 68:  
 — Հոգիւյ անմահութիւնը - 100:  
 — Յիսուսի կեսմէին յաշակութիւնը - 133:  
 — Տեսիլը ժողովուրդներու կեսմէին մէջ  
 - 167:  
 — Աստուծոյ քաղաքարութեան հաստատ-  
 ւիլը երկրի վրայ - 197:  
 — Հանգանմութիւն Աստուծոյ կամքին  
 - 247:  
 — Յիսուսի նայիլ եւ անոր նմանելու ձրգ-  
 տիլ - 276:  
 — Զգուշանալ աշխարհի կերպերուն հե-  
 տեւելէ - 325:

## Հ Ա Ց Կ Ա Ա Ն Վ Ա Ն Ք Ե Ր

- Ն. Եպո. Մովական. Հաւուց Թառ կամ  
 Ամենափրկիչ - 312:  
 — Խորանաշատ - 314:  
 — Գայլու Անապատ կամ Զերմաղրիւր  
 - 341:

## Հ Ի Ն Է Զ Ե Ր

Հըստ. Ն. Եպո. Մովական. Ողբ - 305:

## Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Ն. Եպո. Մովական. Գամցատ - 109:

## Տ Ո Մ Ա Ր Ա Գ Ի Տ Ե Կ Ա Ն

- Գիւտ Քհն. Աղանեսնց. Տամար հւ տե-  
 մացայց - 224, 300, 345:  
 Տ Ե Ր Ո Ւ Ն Ի  
 Տիրահայր Յակոբ Սահակեան - 20:  
 Ամեն. Տ. Դարեզին Արք. Խաչատուրեան  
 (Պատրիարք Կ. Պոլսյ) - 189:  
 Գերշ. Տ. Մամբրէ Արք. Գալֆայեան  
 - 240, 270:

## Ա Վ Ա Կ Ա Բ Ի Ն Ե Ր Ս Ե Ն

- Ցունուար - 31:  
 Փետրուար - 61:  
 Մարտ - 94:  
 Ապրիլ - 125:  
 Մայիս - 156:  
 Յունիս - 190:  
 Ցուլիս - Օգոստոս - 238:  
 Սեպտեմբեր - 271:  
 Հոկտեմբեր-Նոյեմբեր - 318:  
 Դեկտեմբեր - 348:

## Ա Ց Լ Ե Ւ Ա Ց Լ Ք

- Ս. Ենթական Պատգամ - 1:  
 Պրոֆ. Դոկտ. Լ. Մ. Մէլիքոսյ բէկ. Մի  
 փորձ Գիլիք Թողոցցի քերի մասերի վերա-  
 կանգնման ուղղութեամբ - 23, 46:  
 Շնօրհաւորական գիր՝ Ամենայն Հայոց  
 Վեհ. Հայրապետէն - 30, 156:  
 Կոնդակ՝ Ամենայն Հայոց Վեհ. Հայրա-  
 պետէն - 33, 241:

Շնօրհաւորական գիր՝ Գէնքըրպըրի Ար-  
 ևնիկալպատէն - 61:

Հրաժարական Տէք. Ֆիշըրի և ընտրութիւն  
 Քէնըրպըրի Առք Արժեպահ - 91:

Ընտրութիւն Լուսարարապետի Ս. Ար-  
 ևնոյ:

Ս. Պատրիարք Հօր այցելութիւնը Վեհ.  
 Թագուարին - 93:

Զեկոյց Գալուստ Կիւլպէմկեան Հիմնար-  
 կութեան - 96, 128, 267, 268:

Քառապատիկ Տորելեանմնենք Միլիքարեան  
 միարանութեան - 127:

Զաւէն Վրդ. Արդումանեան - Ս. Գրքի  
 անգիրէն նորագոյն քարգմանութեան ա-  
 ռիրավ - 140:

— Քենքըրապրիմ նոր Արքեպոսին գահակալութիւնը — 220:

—Միջազգային Համագումար՝ նուիրած նոր կուսակարանի ուստամբասիրութեան՝ Օխսորափ մէջ — 295, 334:

Բացառիկ նուիրասութիւն մը Գ. Կիւլպէնկեան հիմնարկութեան կողմէ — 155:

Նշանախօսութիւն եւ ամսանութիւն նորին Վեհ. Հիւսէյն Թագաւորին — 161:

Ամսանի Վարժարանին Բարերարք՝ Տիարվարան նւզպաշեան (Կենսադրութիւն) — 227:

Շ. Հիմնարկէք Ամսանի նոր վարժարանին — 228:

Կիւրեղ Վ.րդ. Գարիկեան. Տեղեկագիր Ս. Փարզմանչաց Վարժարանի — 232:

Դաւիթ Վ.րդ. Մահակեան. Տեղեկագիր Ամսանի Հեթումեան վարժարանին — 236, Եկեղեցական զգեստներու նուիրատուութիւն — 238:

Ազնի Տիկին Ռիքա Խայեան եւ իր զաւակը՝ Պր. Միքայէլ մեր մէջ — 264:

Զեռնադրութիւններ Ս. Արարոյ Խովանայն ներքեւ — 315:

Բարեպաշտական նուերմներ — 350:

(Շար. 9)

Կազմեց՝ ԱՂԱՆ ԱԲԴ. ՊԱԼԻՕԶԵԱՆ



## ՑՈՒՑԱԿ ԵՒ ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ Գ. ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ  
ՀԱՅԵՐԻՆ ՀՆԱՑԻԹ ԳԻՐՔԵՐՈՒ

(1512 — 1800)



Եւ վերջապէս՝ յէշէսիթք զարժանին յիշեցման. զծնունդն օրհնութեան եւ զոտոնկն բարերեր. զլառեալն ասուածալիք սիրով եւ զիտահարեցն յամենամիք է յօդուա եւ է պայծառութիւն ապդին եւ եկեղեցեացն մէրոց. զմեծահաւատ իշխանալուն Գրիգոր Աղամի Զուլայշիք է հինդ բնակեալ. որ ըստ օրհնեալ ապդառութեան Խօջանեան Զաքիկնեց կոչի:

Ըստ նմին յէշէսիթք եւ զնորին օրհնեալ եւ է քրիստոն հանգուցեալ օրհնաժառանք ծնողն, զՄիքայէլն եւ զՄատափառութեան. եւ զկենակիցն իւր Մատլինային. եւ զվարաթառամ որդին իւր Միքայէլն. եւ զըրոն իւր զԱնապահույթին և զՁիթապահույթին. եւ զգորդութան՝ զԵղիազարն, զԱնապարն եւ զկենակիցն նորին Թագուհին. Զօրաբարյին Զիկուառային. եւ զմեծ պատի Յակովինան. եւ զՀորդերորդ զատկրոն՝ Բէկառասային և բնակարանին. եւ զայլ ամենայն հին եւ նոր ննջեցեալն նորին. Քանզի գործս այս՝ բոլորովին պարզայիւն եւ բնաւիք ծափիւթ. վերոյ յիշեալ բարեպաշտի արցար եւ անտունառոր արցեամբ յառաջանայ ճրիապէն. Որ եւ՝ սկրավան խանիք միշտ հնաւել եւ զայլս քան զայր առաւել արձանազելիք յիշատակո յառաջացացանելի է ուուր Աթոռուն, ի յիշառակ յափառեան ինքնան իւրաքանչիւթեան նորին օրհնութեամբ նորին օրհնութեամբ պահեացէ. եւ զուան նորին ի փոստ իւր ընկալցի. զիշտակի նորին օրհնութեամբ պահեացէ. եւ զփոխարէնն հասուցչ բարձապահպէս իւրաքանչ եւ իւրայնցի. աստ եւ է հանդերձեց լուսն: եւ զուան յէշէտը մէշիթք է Գրիտոսոչ Խօսունոյ մէրէ: Ամէն:

Կիւլպէնկեան Մատենադարան

204-1

1774

### 312

**Ա. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՅԻ. ԳԻՐՔ ԱՂՕԹԻՑ. Կ. Պոլիս, ապ. Աստուածատուրի, տպագրիչ՝ Յուղանէս, 1774, 396 էլ:**

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա.

ԳԻՐՔ ԱՂՕԹԻՑ Սրբոյ Գրիգորի Նարեկացւոյ Հոգեկիր Հահուրիք

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ԳԻՐՔ ԱՂՕԹԻՑ Սրբոյ Գրիգորի Նարեկացւոյ Հոգեկիր Հահուրիք:  
Բաւշեալ յինհանուն եւ հինգ բան՝ Հոգեուուն Մաղթահաց:  
Նորապէս որբարքուլ՝ Համեմատութեամբ հնազոյի եւ ընտիր մեռապիք օրի-  
հակաց:

Եւ տպագրեալ արգեամբք՝ բարեացապարտ Մերունազարք Պազտասաց ամիրայի, եւ  
իւր հարազակ մահանի հասպարտ ամիրայի՝ Մարտահանց, ի փոստ Տեսան, եւ ի պատօն  
Հրեշտակային սուրբ Վարդապետին:

ի Հայրապետութեան մէծի գահին կէմիանի՛ տեառն Սիմէսի սրբազն Կաթոլիկ-կոսի ամենայն Հայոց: Եւ սրբոյ աթոռոյն Երուսաղէմի տեառն Պողոսի արքիապան Պատ-րիարքի: Եւ ի նորապէրը Պատրիարքութեան մէծի քաղաքին տեառն Զաքարիայ հրձանկա-զարդ արքապէսկոպոսի: որոյ հրամանան իսկ ապագրեցա:

Յամի Տեառն՝ 1774: Խսկ ի մէրուսո՞ ոմիզ. Մարտի ծ: ի Կոստանդնուպոլիս Քաղա-քի: ի Տպարանի Աստուածատուրի:

#### ԱՆՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունիք:

#### ՎԱԼՆՈԹ.

Մատենադարանի մէջ կամ օրինակներ՝ որոնք կազմուած են Ս. Գրիգոր Նարեկա-ցիի նամակու զիրքին՝ «Ներքոց/նոց ձառք»ի հետ (Տե՛ս յաջորդ Փիլարազրութիւնը):

Կիւլպէնկւն Մատենադարան

248 Նա

1774

### 313

Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ: ՆԵՐՔՈՉԻԱԾ մԱԱԲՔ: Կ. Պոլիս, ապ. Աստուածատուրի, ապաշ-րէ՛ Շովէնանէս, 1774. 240+7=247 էլ:

#### ԱՆՇԱՏԱԿԱՐԵՐԻ

##### ՀԱՏԱՐ ԵՐԿՐՈՐԴ

Ներքուղինաց ձառից Զորեցունց Արքանաւորաց Գովեստից՝ Ասացելոց ի սրբոյ Հո-րէն մէրէ Գրիգորէ Նարեկացւոյ:

Այսինքն. Ապարանից սրբոյ Խաչին: Սրբուհոյ Կուսին Մարիամու Աստուածանին: Աստեղոցն Երկուսամահից, և Խոթանասունէրկուն Աշակերտացն Քրիստոսի: Սպրայն Յակո-րայ Աքանէւլազոր մէծնայ Հայրապէտին: Հանդէրդ հետեւեցելով փոքր գրիգոր բանիւ հաւատոյ:

Տպագրեցեալ ի Հայրապետութեան որբոյ կէմիանի՛ տեառն Սիմէսօնի Սրբազն Կաթոլիկոսի ամենամ Հայոց: Եւ ի Պատրիարքութեան որբոյ Երուսաղէմի՝ Յեան Պա-ղոսի եղծանկազարդ Վարդապէտի: ի Կոստանդնուպոլիս Քաղաքի: Հրամանան նորին Պատ-րիարքի՝ արք Եպիսկոպոսի՝ տեառն Զաքարիայ Աստուածարան Վարդապէտի:

ի Թուին Հայոց՝ ոմիզ. Ապրիլի ա: ի Տպարանի Աստուածատուրի:

¶

#### ԱՆՇԱՏԱԿԱՐԵՐԻ

##### ՑԻՉԱՏԱԿԱՐԱՆ Տպոդի

Ենորհիւ...

... յանկ եւեալ աւարտեցաւ տպումն Ներքողինաց ձառից ասացելոց՝ մէծի Հօրն մե-րոյ Գրիգորէ Նարեկացւոյ:

ի վայելուն հանուրց փափառոցաց մէրտպնեայց՝ սիրահարաց բանից սրբոյ Սրո-րէավար Վարդապէտին:

ի տպարանի Աստուածատուրի որդուոյ յօհաննին զպրի նուաստին:

Արդ Տարբեն աղերամիլ ի հասարակ վայելուցց դոյն, զի ի հրճուին մեր ըն-թնրցմամբ ի հոգի, իիւնիլիք ի Տէր՝ զիս զապազրոց սրբին՝ մնդ որդուոյ իժում կարապե-տի՛ մէրումզ փոխանակ իմ ծառացի: (որ մէրում իսկ արգեսմբ ապեցաւ. զի մի՛ ընդհան ի լրմանէն զըսցի՛ ամկ խնդրանաց բազմաց) Կան պաշխատակիր մշակն ապագրատան՝ դիարբերցից ենց Սիրահար որդին պահածոն քրտնաշն. մնդ այլ բարերարոց կա-մակաց գործածութեան գործարան:

Արոց լիցի մեզ ամենեցուն յիշել ի բարին հաւասարապէս ի միասին ի Տեսանէ մեր-  
և Յիսոսու Քրիստոսէ ի միասնդամ դալստեան նորին, ամէն:

#### ԿԱՐՈՒՅԹ.

Գրքի աւարտին կը գտնուի տպագրողին՝ Ցովհաննէս Գափիք Քերքուածը, հետեւ-  
նալ վերագրով. «Առ Աստուածանորհ այրն աստուծոյ ի սուրբ Գրիգոր Նարեկացին», ո-  
րում սկզբանառութը կը կազմնի Տպադրոց Աստուածատուրի Արդւոյ Յօհաննիսի Աստցեալ:  
Մատենայրախում մէջ կամ օրինակին որոնք կազմուած եմ Ս. Գրիգոր Նարեկացիի «Դիրք  
Սորթից»ն ինտ (Տե՛ս նախորդ Ալարագրութիւնը):

#### ԿԲԵԼՊԷՆՀԿԱՆ ՄԱՍՏԵԽՈՂՄՐԱՆ

248 Նա Նուի՝ 230-152 Նա

1774

### 314

ԱՏԵՓԱՆՆՈՂ ՎՐԴ. ԱԳՈՆ. ՃԱՐՏԱՎԱՐԱՆՈՒԹԵԱՆ: ՎԵՆԵՏԻԿԻ, առ. Դեմերժիս Թէոդո-  
սիոն, 1775. Ժ+585=595 էջ:

#### ԱՅ.ԱՒ.ԱՆ.Ա.Բ ԵՐԹ

ՃԱՐՏԱՎԱՐԱՆՈՒԹԵԱՆ բովանդակեալ ի Հինգ զիրս.

Յօրինեալ ըստ շաղաց երեւ. լիք եւ մեծանուն հւերինակաց ճարտասահութեան, Ե.  
Հովացուցալ յաճախութեամբ ընտիր օրինակաց նախնի հայտապէտ լեզուագէտ մատենագրաց  
Հայկացնեան ազդի:

Ճարտարքեալ ի Հայր Ստեփանոս վարժապետ վարժապետէ աղոնց, ի միարանութե-  
նէ ամենապատիւ տեսան Միկրարայ մէծի արքալի:

Եւ ապագրեաց Հրամանու գերապատիւ տեսան Ստեփանոսի վարժապետի եւ ար-  
րոցի նորին Ժիրամանութեան: Արդւամբը եւ ծափիւք բարեպաշտն եւ բաշտահմի շահքի-  
մանեանց կեկողոնց նորաց Հարացանաց բարողամեան պարոն յովէկին եւ պարոն  
դաքարին:

Ի Հոյցրագեանութեան տեսան Սիմոնի Հայոց կաթուղիկոսի: Յամի տեսան 1775. ի  
սեպտեմբերի 18: Խոհ ըստ Հայոց Բառակոնին. Ամին: Ի Վէնէտիկի: Ի տպարտի ղեմերեայ  
Բէսպուեանց: Հրամանու մէծաւորաց:

#### ՅՈՒԱՏԱԿԱՐԱՆ

Ջունի:

#### ԿԲԵԼՊԷՆՀԿԱՆ ՄԱՍՏԵԽՈՂՄՐԱՆ

808-5 Աղ

### 315

ԻՎԱՏՔՈՍ ՎՐԴ. ԵՒԴՈԳԻԱՑԻ. ԽՈՐՃՈՒՄԻԴ ԱՍՏՈՒԱՆՊԱՅՏՈՒԹԵԱՆ: ՎԵՆԵՏԻԿԻ, առ. Դե-  
մերժիս Թէոդոսիոն, 1775. 172 էջ:

#### ԱՅ.ԱՒ.ԱՆ.Ա.Բ ԵՐԹ

ԿՈՐՃՈՒՄԻԴ ԱՍՏՈՒԱՆՊԱՅՏՈՒԹԵԱՆ Հին և նոր կոտակարանաց բանիւք բանդեան արարեան

Յուշ ասել ամձին ասկաւուք զմեծամեծուն զոր արար մեզ աստուած, եւ զոր հան-  
գերձեալ է տանելի ի սերս հաստաց, եւ սիրայ, եւ գործոց արդուածպաշտութեան մաս-

զիւր կըթութիւն, և է զաղջութեանց թմրութենէ յարածած զաստութիւն, չ չնորհաց սուրբ հոգուն սոէպ ազօթիւք ընդունի յուսացեալ:

Աշխատասիրեալ ի Հայր Տատթէոսէ զաստաց վարզապետէ Եւղիկիացոյ՝ յաշ-կերտէ զերայարբոյ միմիթարբոյ արբայի, ի վասո գրիստոսի աստածոյ մերոյ:

Եւ ապազըթ հրամանաւ ստովաննոսի արբայի կոստանձնուպոլսեցւոյ. ծախիւք և արգեամբք բարեպաշտօն և ցալասումիկ շանրիաննեանց երկոցունց եղարաց հարազա-տաց ըստացածնեան պարու յովնէփին, և պարու զաքարին:

Ի Հայրապետութեան տեսան սիմոնի Հայոց կաթուղիոսի: Յամի գրէչին. 1775. Ք մայիսի 22: Իսկ ի Հայոց թուականին ամիդ: ի Վէնէտիկ. ի ապարանի զեմեռեալ թէսպու-նեաց: Հրամանաւ մեծաւորց:

#### ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զուհի:

Կիւլպէնկեան Մատենագարան

230-2 Մա

#### 316

ՄԱՏԹԷՈՍ ՎԱՐԴԱԳԵՏ ԵՒԴՈՒԱԾՈՅ. ՀԻՒՆԵԱԿ ԲԱՐԵԲԱՆՈՒԹԵԱՆՑ ՍՐԲՈՅ ԱՍՏՈՒԱՆԱ-ՆԻՆ: Վէնետիկ, ապ. Դեմեռիս թէսպունեանց, 1775, 134(?) էջ:

#### ԱՆՈՒԱՆԱՓԵՐ

ՀԻՒՆԵԱԿ ԲԱՐԵԲԱՆՈՒԹԵԱՆՑ ՍՐԲՈՅ ԱՍՏՈՒԱՆԱՆԻՆ.

Տայլացող Հաւաքամքը ի բանից վարդապետաց, յօրինեալ ի Հայր Տատթէոսէ դաւ-ստուց եւրպիկուցոյ, միոյ յառաջին աշտկերտաց Միմիթարբոյ վարզապետի սիրաստացույց և առաջնոյ արբայի:

Տոքալ արգեամբք եւ գոյիւք բարեպաշտօն շանրիմեննեանց երկոցունց եղարաց, բա-րազամեն պարոն յունէփին, եւ պարոն զաքարին, յօրնուս ստուգիննոսէր մանկանց եկե-զեցոյ: Ի պատճ մեծին ստուծոյ. եւ ի պարի ամէնօրհնեալ կուսին:

Ի Հայրապետութեան տեսան Միմոնի Հայոց կաթուղիոսի: Յամի տեսան. 1775: Ապրիլ. 20. ի Վէնէտիկ. Ի ապարանի զեմեռեալ թէսպունեանց Հրամանաւ մեծաւորց:

#### ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զուհի:

ԽԱԽՈԹ.

Վերջին (134) էշին աւարտին, կայ յագորդ էշի մը տապէն վամիկ' «Հաւ», որ են-թագիրի կու տայ քէ գիրքը կրթայ յաւելեալ էշիր եւ պարամակած ըլլալ:

Կիւլպէնկեան Մատենագարան

248 Մա

#### 317

ՄԻՒԹԱՐ. ՎՐ. ՍԵՐԱՍՏԱՑԻ. ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐԴԱԳԵՏՈՒԹԻՒՆ: Վէնէտիկ, ապ. Դե-մեռիս թէսպունեանց, 1775, 100 էջ:

#### ԱՆՈՒԱՆԱՓԵՐ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐԴԱԳԵՏՈՒԹԻՒՆ ՈՐ ի գործ ածի ի մեկնեն զպատկերք ի Մատենակի խաղալոյ:

« Յամի Տեսան 1775: ի Վէնէտիկ ի ապարանի զեմեռեալ թէսպունեանց. »

Հրամանաւ մեծաւորաց :

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունի :

Կիւլպէնկեան Մատենագարան

240 Ք.ր.

318

ՄԵՄՈՐՈԳ ԵՐԼԵ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄՆԱՅՈՐԴԱՅՑ ՀԱՅՈՑ ԵՒ ՎՐԱՅ. Մատրառ, տպ. Յակով  
Շահամիրեանց, 1776, 148 էջ:

ԱՆՈՒԽՆԱԹԵՐԹ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄՆԱՅՈՐԴԱՅՑ ՀԱՅՈՑ ԵՒ ՎՐԱՅ

Արարական յումենէնք ի Մետրոպոլ Քահանայէ ի Հողոց գեղջէ՝ ի Վայոց ձորոյ յԱւ-  
խարչէն Սրբաց: յԱմբ Տեսան:

Նաեւ պատմելով զայտակենք Օրբէկեանց: Եւ ապա զվարուց Արբոյ մեծին ներփակի:  
Նաեւ զայշէն Մաւլեաց զվարութանիք Հայոց: Է ըսր անեալ Տպիւց և նախիք նշանա-  
րու Շամիրեան կոչեցելոյ՝ աշխատակցութեամբ Սովոչսի. Բաղադրաման հայանդշին իւրոց  
կամ ըլքիսթոր վաստակօց Կարապետի Սկրոտամետն Ծպաքորդի: Ի պատահ ևս ի զաւոր-  
ճութիւն պերագիր սերդոց և Թարմականակ Մանկանց Հայոց:

Ի Հայրապետութեան Տեսան Սիմէնիք ամենայն Հայոց Կաթուռքիոսի:

յԱմբ մարդկութեան թակին. 1776:

Եւ ի Բուռն Հայոց. 1224:

Ի հոդիկա ի քաղաքն Մադրաս. Ի Տպարանի Յակոբայ Շամիրեան կոչեցելոյ:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Մատենական

Շնորհաց և նախախնամութեամբ Արդոյն միանի. ևս ձեռնուութեամբ ամենա-  
զօր Սովոր Հզուայն յանի ելեալ՝ կատարեցաւ ապացութիւն իրախուսէկ մատենիս ք հոգէ  
եւ ի մարդին խայտալոյ մերանոն ընթերցասիրաց....

Կիւլպէնկեան Մատենագարան

956-646 Մ.ւ

319

ՆԱՐ ԿՏԱԿԱՐԱՆ: Վանեափի, տպ. Դեմերքոս Բէնցուսեանց, 1776, 877 էջ:

ԱՆՈՒԽՆԱԹԵՐԹ

ՆԱՐ ԿՏԱԿԱՐԱՆ ՏԵԱՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՆԻ ՔՐԻՍՏՈՆԻ:

Տպագրական արքամերը և ասիքիք բարեպաշտն շահրիմոննեաց՝ բարազումեան պա-  
քոն յավոչիքն ևս պարս զայտարիքն:

Յամբ Տեսան. 1776. Ապրիլ. 2: 1 14

և ի Օսբրուկուսաթեան Տեսան Սիմէնի հայոց կաթուռքիոսի ի Վէնէսիփի. Ա ապարա-  
ճու դիմուրքայ թէութանաց. Հրաժանու մեծութեաց:

**ՑԻՇԱՏԱԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ****Զունիք:****Կիւրողէնկւան Մատենագարան****225.4****1776****320****ՊԱՀՏԱՍԱՐ ԴՊԲՐ. ՔՐԻՍՏՈՆՔԱԿԱՆ: (Հայոցան ԲՐԵԵՐԷ) Կ. Պուլու, 1777, մ'ՂԲ (102) էջ:****ԱՆՈՒԱՆԱՄԵՐԸ****Խեկած է:****ՑԻՇԱՏԱԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ****Զունիք:****ԽԱՆՈՒԹ:**

Տպագրութեան վայրի ու բուռկանի առած հեք «Հայ Հետախոզ Գրքի Մատենագիտական կան ծովագէշ» (թիւ 677, էջ 163):

Մեր օրինակը կազմաւած է սոյն հեղինակի, գարձեալ հայուսան բրիերէն և անբաւական գրին՝ «Պատմութիւն Ս. Գրիգոր Լուսաւորչին հետ:

**Կիւրողէնկւան Մատենագարան****248 ԵՎ****321****ԿԱՐԳ ԹԱՂՄԱՆ ԿԱՐԳԱԽՈՐԱՅ: ԽՄԲ. և Հրա. Սիմէոն Կաթողիկոս Երեւանցի: Ս. Էջմիածին, ապ. Գրիգոր Լուսաւորչի, 1777 (տարու 1778), 100 էջ:****ԱՆՈՒԱՆԱՄԵՐԸ****ԿԱՐԳ ԹԱՂՄԱՆ ԿԱՐԳԱԽՈՐԱՅ:**

Այսինք, Հայոցանուց, Նպիսկուուց՝ և Փահանայից:

Զոր ի բուն մաշտոցին մերժէ առեալ՝ սրբագրեալ և կարգաւորեալ տեան Սիմէոն նի գերեբանիկ եւ գիտական Կաթուղիկոսի ամենայն Հայոց, ետ տպագրել մեծաւ զգուշութեամբ, թիքնին իսկ լինելով վերահասու:

Ի փառ առաւելոյ, եւ ի հեղատութիւն՝ եւ ի դիւրութիւն կատարողաց սոյնոյ սրբազն կարգին, զոր յառաջ կարի գերարութեամբ և ասժանամամբ առնէին:

Ի բուռջ Գրէին, աչեն: Եւ ի մերում թուոյ, ումբք:

Ի Սուրբ Աթոռու Էջմիածին: Ի տպարանի սրբայն Գրիգորի Լուսաւորչին մերոյ:

**ՑԻՇԱՏԱԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ**

↑      ↓      ↑      ↓      ↑      ↓

Ցիշատակարան տպագաց:

Ցնորհիւ եւ ողորմութեամբն Աստուծոյ առարտեցաւ անպագրութիւն գրցոց՝ ի սմիւ թուոյ մերում, եւ յամսեանն փեարզաբ:

Արդ՝ որք վայելէք զայն, յիշեսլիք ի Քրիստոս զրագմերախոտ Հայոցանու մեր՝ եւ զյուղաշան Հոգուագեան ամենայն Հայոց՝ զծէր Սիմէոն Սրբազն Կաթուղիկոս. Այ բա-

բեյարժար կարգաւորութեամբ ուղղեաց զկանոն Քահանայաթաղիս՝ և զմեծ մաշտցն իսկ բոլորներ, զոր տպագրելոց եմք յետոյ տեառն չնորդիւ:

Եթեօդի նաև զնուացող բոլոր ծախոց տպարանին՝ զՃուզակեցի Խօջիանենց ի տէր հանդուցեալ մեծաւաւտ և բարձան Գրիգոր Աղայի Զաքիկեց հոչեցեալ. և զհայրի իւր Միքայէլ Աղայն. և զմայրի իւր Մամախաթունն. և զվարաթառամ որդին իւր զՄիքայէլին. և զըրոն իւր զԱնամարիայն՝ և զՋիպիտայն. և զայ ամենայն ազգային նորին:

Այսեւ յիշելիք զիսանակ Եպիսկոպոսն Խեղամացի, որ վլրակացու և կարգաւորի է զործորնին:

Նաև զհամայն աշխատաւոր սորին. այսինքն՝ զԿարպետ Յարութիւնն. զԳրաչար Գրիգոր Մարգարոսն. և զԳրիգոր Մանուկ և Խաչոսուր Ժշակոսն. և զայս ամենենան որբ մասամբ ինչ աշխատեցն ի սոյի. և զուք յիշեալ միջի յողորմութիւնն և ի զբութիւնն մարդաբին Քրիստոսի. Ամէն:

Կիւլպէնկէն Մատենադարան

204-3

1777

### 322

ՀՈՒԽԱՍ ՎՐԴ. ՓԻՆԵՂԱՆ. ԽԹԱՏՔ ՑԱՂԱԿԱՆ ԿՐՈՆԱԿՈՐԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԵԱՆ. ԹՐԴ. ՎՐԲԱՆԻ Վ. Ա. Ասկերեան ՎՀՀԵՏԻԿ, ապ. Դեմետրիո Քողովանց, 1779. 440 է:

#### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԲ

ԿԹԱՏՔ ՑԱՂԱԿԱՆ ԿՐՈՆԱԿՈՐԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԵԱՆ. և յազագս պարսաւորութեան ամենայն կրօնուորի առաջար զիյն:

Արարակ և բաժանեալ ի չորս գիրս, ի պատուակն հօրին Հուկաս Պինեղեանց, որ ի միանալութենէ յիսուսեաց: Թարգմանեալ ի հայր Վրթանէ վարդապետ տակէրւանց, յաշակըրտ Միկիթարաց մէջի Արքայի:

Եւ ապագրեալ Հրամանաւ Գերապատի Ստիփանոսի Արքայի, նորին յաջորդի Արդեամը ուրուսն բարեկաշտի:

Ի հայրապետութեան Տեառն Արմենի Հայոց Կաթողիկոսի: Յամի Տեառն. 1779. Յունիսի. 20. Ի Վէնէտիկ ի ապարանի Դեմետրեայ Թէսոսսանց.. Հրամանաւ մհծաւորց:

#### ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունի:

Կիւլպէնկէն Մատենադարան

241 Փ

### 323

ՄԻԳԱՅԻ ՎՐԴ. ԶԱՄՉԵԱՆ. ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԵԵԶՈՒԻ: ՎԵՆԵՏԻԿ, ապ. Դեմետրիո Քողովանց, 1779. ծ(10)+600=610 Էլ:

#### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԲ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԵԵԶՈՒԻ:

Յօրինեալ ըստ նախին ուղղախօսութեան՝ ի Հայր Միքայէլ վարդապետ. չափշանց կոստանդնուպոլէցէն, յաշակէրտ ամենապատի տեառն Միկիթարաց արքայի:

Եւ ապագրեալ Հրամանաւ գիրապատի տեառն Ստիփանոսի վարդապետի և արքայի նորին յաջորդի: Արդւամբը եւ ծախիչ բարեկաշտի և յաշատումիկ շահրմանենց երկորուց եղաւց հրաց հրազարաց բարագամեան պարօն յովսէփին եւ պարոն զաքարին:

ի հայրապետութեան տեսան Միմոնի հայոց կաթողիկոսի: Յամի տեսան 1770 յնաւ-  
րի 20: իսկ ըստ հայոց Բուտկոնին: Ամբո: ի Վէնչարիկ: ի տպարտիք գեմեռթեան թէս-  
դուեանց: Հրամանաւ մեծաւորաց:

#### ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունի:

Կիւլովէնկեան Մատենադարան

485 Զամ

#### 324

ԵՓԲԵՄ ԽՈՒՐԻ ԱՍՈՐԻ. ԳԻՐՔ ԱՇՈԹԻՑ: Կ. Պոլիս, ապ. Յովհաննէս Պողոս, 1770, 108 էջ.

#### ԱՆՌԻԱՆԱՄՔԵՐ

ԳԻՐՔ ԱՇՈԹԻՑ:

Ասոցեալ Սրբոյի Եփեմի Խուրլոյի Ասորւց:  
Տպարեցեալ է Հայրապետութեան գերազանց աթոռոյ սրբոյ էջմիածնի՝ Տեսան Ար-  
մէնի գերերանիկ սրբածան Կաթողիկոս ամենան Հայոց: Եւ ի Պատրիարքութեան Սըր-  
բոյ Աթոռոյ երուազմէի Տեսան Յովհակմաց ճանապէտաց վարդապէտի: Իսկ Եւ վեհափառ  
Հրամանաւ մէծի արքայանիստ մայրաբանացին կոստանդնուպօլիսոյ Տեսան Զաքարիայ Ար-  
քանէր եւ Աստանածարան վարդապէտի եւ որք ևսբիկոպոսի:

ի Բուլին ամբո: Ապրիլի իւ:

ի Տպարտիք Յօհաննէսին և Պողոսի:

#### ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ասունեալ Զօր...

...Եւ արդ՝ միշ շիկալոյց զմիկիթարութիւն ինչ հոգւց ձերոց ի յընթեռնուն ըդ-  
առելու զարօնս, լիւեցէ ի ըրխոսո զավակաց ազօթից՝ զտպազրող պարտաւոր անձն իւ,  
յակեայ գիւղէն ապուանից, պատպօղով կորչեցալ հանգւցալ մահանի տառամածատուրի  
որդիի՝ յօւանիսո: Եւ կաւորդւանի իւ, զկազարանի չորսարարկան՝ զաբրացու-  
պօղոսն: որ ենց պատրաստական ծառոյ ձեր ամենեցուն: Նաև՝ զավատաւոր գործարա-  
նիս մերոյ զմրացրի, մանազկերտոցի հանգւցեալ տէր պօղոսի որդի զաէրացու կիրակոն:

Յոթէ եւ գուշ լիւելին լիւեցէն ի տեսան մերժէ, այցելութեամբ յաւար յայտ-  
նութեան նորին, ամէն:

Կիւլովէնկեան Մատենադարան

248 էջ

#### 325

ԺԱՄԱԳԻՐԻՑ: Կ. Պոլիս, ապ. Յովհաննէս և Պողոս, 1770, 593+15=608 էջ:

#### ԱՆՌԻԱՆԱՄՔԵՐ

Ինկած է:

#### ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Թիշատական Ցպողի:

Ծնորչէն... յանկ էլւալ տարտեցաւ տուսմն սուրբ գլքոյու, որ կոչի ժամագիրի: ի վայելում մաքուր մանկանց եկղեցւոյ:

Արդ՝ որք մատուցանցէք սովոր պաշտօն օրհնարակութեան առ բարձրեաթ առառ-  
ութեա, յիշեալիք ի մասուր մազթան ձեր գնանուցանեան հայրն իմ զառառածատուր. և զիս  
որքի նորին զյօնաննէս յանեալ զպիրս. հանդեմ բաժնաշատ որդուսն իմով ախրացու. Գու-  
զուն: Յիշեսնիք եւ զմանին դարձարանիք՝ զբարուսկ խաչառուքն զգաղացն՝ եւ զտիրացու-  
առաքէլն, եւ Աղջ լերուն:

## Կիւլպէնկեան Մատենագործեան

284.2

1779

## 326

ՍԻՄՈՆ ԿԹՂ. ԵՐԵՒԱՆՑԻ. ՊԱՐՏԱՎՃԱՐ: Ա. Էջմիածին, ոպ. Ա. Գրիգոր Առաւարովի, 1779  
(աւարտ. 1783), 383 էշ.

## ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

## ԳԻՒԹԻ ՈՐ ԿՈԶԻ ՊԱՐՏԱՎՃԱՐ:

Արագեալ Տնան Միմէնիք զշատկու եւ ցաւակիր Կաթողիկոսի, մեծագործ եւ յոց-  
ներախտ Հայրապետի ամենայն Հայոց՝ Երեւանցւուր, ի Քրիստոնակիմ ուուր Աթոռ էլլ-  
միսնիքն:

Ի հաստատութիւն ճշմարտութեան ժիրանացաւան համարոյ որբոյ էկեղեցւոյ համ-  
յաստանեաց. եւ ի յորդուուն ազդէս մերոյ՝ ի նոյնի մալ անշնչպէս:

Ծա ի զտատպարտութիւն ի մէջ հետաեալ ուրացոյ չէք եղինակոպուաց եւ ուսւա-  
կարգութեաց:

Որ եւ ազեցաւ նորին Հարամանան, ի Սուուր Աթոռ էլլմիսնիքն, ի տպարանի սրբոյն  
Գրիգորի Լուսաւորչին մերոյ:

Ի Բաւոչ Գրիշին, աշխը: Եւ ի մերում Բաւոջ, ամբը:

## ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ

Առ յեզր գրաց, համառու իմն ազգարարութիւն յալագա սրբիստար տպեցման  
սարին. եւ Ցիշանկարան տպեցուցաց Խ տպացաց:

Օքնութիւն, ի լուսն ճամանեալ ճշմարտութեան ուսկցում օգտակար էւ Հոգեկե-  
ցոյց գրոց, բարեյամբարապէս անուանեցւուր Պարտավճառ:

Եւ դիմեկ է. Ձեր յօհնող Տափի Տէր Միմօն րոգնաշան կաթողիկոս, ի մէջը  
թուուն մերում աւարտեաց զայր եւ պարզագրեցւոցեալ ես ի ապագորութիւն, որպէս եւ ի  
սկզբան Գրոյս ի գրուն նշանակեցն զոր. Սպիան ոչ յանդաւունու յայնին ժամանակի  
բոլորապէս ապեցուցաններ Քանզի՝ յիս տասնոյ հատորին ապեցման, յաղակո բազմութեան  
մէկաց մերոց զարթեալ բարբութիւն. մէն ի Տնունի ի մէրու երերիս նշանառու. Ձի բարե-  
պաշտ Աթոռին վասց ունելով զիրովութիւն ըն իմանուն երերիս սոնի խորինակն ընթացից  
սորին առ նա՛ յարուցան եկն ի վերս որոք զօրօց բազմօք: Եւ առ ամբացաւ ի բնրդի իւր:  
Իսկ յսու յուլովից առարց. (յոր թէ վի՞ն իրէ սահնէ յանց չէ առուն երկարելի) իւրեւն  
Հաշուութեան եւ խաղաղութեան ոչ եղեւ հար, (ընդ որս թէպէտ, եւ կարի աշխատեաց բա-  
րեսէր Հայրապետն մեր)՝ ապա ի վերոտանաւ ասան Աթոռային, ո՞ի բերէն արտապոլ գո-  
տանեցաւ երկարանան, զնայ եւ զատենիս տարա ի կալուած թւր, ի նուանուն բանակալի  
տեղույն, թուով զիմութիւն ժիան ի սուրբ Աթոռուն՝ եւ ի վելզո որ մօս ոտ ոտ, ի զա-  
սիւ դորին: (թէկ յստ երկար մէկուցան ի Հայուութեան ասքութեան զարձոյց զտարպերեալն ըստ մէջի  
մասին) Իսկ յայծ եղելութեանց՝ օրբազան Հայրապետն մէր բառում վշտացաւ. եւ առ-  
ուսկէ ըստ բարգտիրոց մասակութիւն սրբոյ Աթոռույց Եւ արց ի յանցնանէ՝ ի բերդա-  
քելից եւս՝ մէջն եկին, զնապամենիս ընկալաւ զնելութիւն եւ զցուս: Որ եւ ի կարսցանը  
տանի գտնանիկն այստիքն, ի մանամենի՝ ըստ բարեինան տեսչութեան մինչ կալո-  
դին՝ օրհան մանու, եւ մանանեալ ու բարուց ծերութիւն, անկայ ի ցաւակին հիանդառա-  
թիւն: Եւ ի մէջը Բաւոյ նոյներեքն մինչեւ ի մէջի Բաւոչ յուլիք իմ եկաց արու հիս

առնչութեամբ։ Եւ իրրեւ ետև զինքն մերձեալ ի Հայությունն մեծի Կոչխանեան, թէպէս եւ կոտիցաւ շիրոյն անձնանէն, զոր ունէր ու անութիւն կատարմած ապեցման գրոր, ուստի կայն ըստ կատարելութեան իւրու եւ եւս հոգածեալ յաղախ այսորիկ, պատուիրաց հոգ զնեին որդւոց եւ աշտկերտաց իւրոց, զինքն վախճանի իւրոց զմանցորդն դրոց տպեցուցանել, յաւալիվ զուեց առութեան բանին թէ՛ սկսաւ, եւ ոչ կարաց կատարել։ Խոկ ի յուլիսի իջ, յաւուր Վարդավոսի կիւրակէին փոխեցաւ ի կենաց իւրոց աւ կրին կենաստուն եւ յօշուր ամենից Քրիստոս, բարի եւ երջանիկ մառուամբ մեծավաստակ Հայրապեան մեր Տէ՛ր Միմէժ սրբասնակ Կաթոլիկոս։ Բոլով զնուելոր զուակունս եւ զարերելու իւր ի տրու մութեան։ Որոյ զնուին լուսուարուց Տէ՛ր եւ Հոգուուց յարգախութեան իւրու ընթիւ Հայրապեաց սրբազնութիւն սրբազնից։ Եւ զինքն սաօրինամբ Աստուծու յանորակցաց զլիթուու սուրբ Տէ՛ր Ղուկաս մարքակենցաց և արքանա պատի Կաթոլիկոս։ Բայց զի էր սա ի յովանույլ եւ ի յանազան հոգ եւ ի ցանազան հոգ եւ ի ցանազան պատամաւու Հարկի բարձրապունիք Աստիճանին, վանուորոյ գիւղարական լինելով ի Հոգարար ձութիւն ապեցման մասուրդի զրոց, եւ եւս եղեւ յանցուու զորելու։ Խոկ աւ արդենն սակաւի մերժանիկ Հայրապեան Հանդուցելոյ, զոր աւանդեաց յաղակու զրոց, ոչ թուղուց թերականար։ Եւ սրբազն Վեհապեաց մեր Հայրապեան Բայց այլ եւս ապագրեցաւ բազմա զգուութեամբ եւ Հայրապեան պատուեան արպեցուցան։ Որ եւ աւս ապագրեցաւ բազմա զգուութեամբ եւ Հայրապեան պատուեան արպեցուցան։ Եւ կատարեցաւ Ծաղկանեան ի վառութիւն Աւագութիւն Ուղղագալապունիքի եկեղեցու պարու։

Ենթարկութ ամբ Հայրապետութեան Տեսան Ղուկասու Աստուծութեամբ Կաթուղիկոսի ստենի Հայրաց։ Ի Հուսակազմ Զաւօն Տէ՛ր մութեան ի սուրբ կիմիտին։

Եւ ի Պարտիարութեան սրբու Երևանուէին եւ կուսանզնուու պալուոյ, տեսան Յավագ կիմայ եւ աւետն Զաքարիայ Աստուծիմասու վարդապետաց եւ արքի Եպիսկոպոսացն։

Ի թուղ գրիշն աչճ, եւ ի մերաւ Բրաւականին մԱլը, եւ յամսեանն Փեարքարի։

Եւ արք՝ ինդրի ի վայելուզաց յայսմանէ սեղմանց ախորժանակ յարդարեցելոյ, յիշատակէ ի յորժանաւոց յուղօթ մեր զնուի Հայրապեան մեր Տէ՛ր Միմէժ սրբադ զան Կաթոլիկէս Հանձներ Հոգեւոր եւ մարտունունուութիւն եւ բոլոր իւրամնութիւն։ Յեւ ուրոյ յիշելիք զնուելին որդին նոյնոյ Հայրապեանը զնաւակ արք նպիսկուու գեղամաւ ո՞ի որ կարգաւորի ի կանավարին էր գործուու եւ զործավարաց սորին։ Որ եւ մահանան զապէս ի տպեցուու եւ ի սրբազնութիւն զրոց, տշխատեցաւ։ Ընդ նմին եւ զիրացու Յարութիւն էջմաննեցից, որ է փորագրու եւ քանդակու զրոց՝ պատկերաց՝ իսրանաց՝ կանանց այլոց նաղանձեց։ Հանձներ աշխերացեցիու իւրով, Խայտաւը զգիթիւ։

Եիշենիք ընտե նոսին ի գրիշոր աշխատակիր վարդապետն, եւ զայակերտն իւր զմազարիան, զարոցն եւ զրոցուու զրոց։ Ընդ որ եւ զրագարի եւ զուպէշ Գրիգորին։

Արքանի է յիշման եւ ինիկ Հայերի Հայապետուու սպասուութիւն եւ օրհնութիւն զաւակն Հանձնուցելոյ Հայրապետն Միկուի արք եպիսկոպոսն։ որ յանձնանին ինամածու լինէր գործավառ սորին, Հոգաւու զպիուու։

Ապա՝ յշենիք եւ զյանորդ պատօնեան յիշեցելոց երկուց սրբազն Վեհապետաց՝ զմանին սպասուութիւն որ բան հասարակականի ծառայութեան իւրոյ՝ վարդապետաց զուի պիրք կարի զրոցուութեան էր շաղագրեցմանէ Հօլիմպիկն, ի գիւղութիւն գուշարաց։

Խոկ եւ յիշենիք զրարեպաւտ իշխանուու իշխան Գրիգոր աղան Զուզանցին, ընդ ըարի աղասանութեան նօժանանեան Զակիենս յիշեցեալ։ որ ի Հնին թափիքը եւ արճա փոխեցեալ է առ Քիստոս։ Որում նոյն ինքն Տէ՛ր ողորմեսի եւ Հոգուուց զան ընդ սուրբ իւր ի վայելուու զմայլանին տեսութեան իւրոյ, Հանձներ Հանձնուցեալ նոյզօք նորին Տիբրայ յիշին եւ Շամախաթեանին։ եւ վայել Համայն նրեա իշեցելով, եւ կենդանի իւրով Զիպաւային։ Թանզին նորին արդար զոյիւն է Հասաւակ ապարան որոր պարապայիւն։

Եւ վերջապէս՝ յիշենիք զարժանին յիշեցման եւ զանանուարի օրհնութեան, զիւրոցն եւ զմանացոն օչտից եւ պայտառութեանց ապիս մերոյ, զրարեպաւտ եւ զմասուածած եւ զիմաստանուն Պարու Անձիկ Ազաթ Զուզանցի ի Հնին թափակայի, սուրին մուստու իմինին զերաւուրա։ իւսանին ան Տէ՛ր փոխեցրոյ։ Հանձներ ներութիւնուու։ Ընդ որ եւ զինեանից իւրու զրարեպաւտուու Մարիամ խանութիւն։ եւ զարերուորին որդին իւրեանց կանաւու սպասուութիւն էր կանաւու Ազաթ հենանին եւ զմանակի Յարութիւն, գլէշիքան կանաւու կարևոր իւրեանց կենդանի զօրնեալ Խաթումն։ Ընդ որ նաեւ՝ զրարեսուն որդին աւագ եղարս իւրեանց մաստեար Յարութիւնից յիշեցելոյ՝ զմականու Աղայն որ ի

բարայ։ Մւ զայլ ամենայն իւրայինսն՝ զհին եւ զնոր ննջեցեալու, եւ զկենդանիսն։ Վագ սըն զի՞ Գիրօս այս՝ վերոյ յիշեալ Քրիստոսասէր Պարոն հաւիկ ազին Իշխանի տրդարաւ-վաստակ արդեամբքն տպարեցեալ ի լոյս ածաւ Որ եւ ի Տեղանապարգեւ դոյլցն զառա-տանուէր արդիւնս չնորչեալ, սիրավոր բաղմածօց հետեւի զայլ եւս չան զայս մեծաեափ-ազգագուա եւ հոգեւան գրեան տպեցուանել ի սուրբ Աթոռուն, ի յիշառակ ինքնան եւ իւրայնցն։ Որոյ զիորուուրդն Տէր կատարեացէ յիշառակուն որոին օրնութեամբ արացցէ։ Եւ զփիրաբէնս առաւելապատկօբէն հատուոցէ իւրեան եւ իւրայնոցն՝ առ եւ ի հանգերձե-լում։ Եւ որք յիշէրդ յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերժէ։ որ է օրհնեալ յաւ-սիրեանս Ամէն։

Կիւլպէնկեան Մատենադարան

230-150 Ար

### 327

Ս. ՆԵՐՍԻՆ ՃՆՈՐՀԱՎԱԼԻ. ՆԵՐԲՈՂ ԱՐԲՈՂ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՅ. Կ. Պոլիս, ապ. Պողոս Յովե-Հանիսեան, 1780. 79 էջ։

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՆԵՐԲՈՂ ԱՐԲՈՂ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՅ եւ ամենայն երկինային գրտց։

ի Հայրապետութեան Արբոյ Էջմիածնի Տեան Դանիէլի Սրբազնակատար Կաթուղի-կոսի ամենայն Հայոց։ Եւ ի Պատրիարքութեան սուրբ Երևանալիմի Տեան Թէոդորոսի գե-րզոն Վարդապետի։

Հրամանան սրբազն Պատրիարքի մեծի քաղաքին՝ Տեան Յօհաննու աստուածաբան Վարդապետի։

ի Մայրաքաղաքն Կոստանդնուպոլիս։ յԱմէի փրկարդու անօրէնութեան մարդասէր Փրկւին ճերոյ, 1780. ի Քէտրապար։

ի Տպարանի Յօհաննիսիս Պողոսի։

ՅԻՇՏԱԿԱՎՐԱԿՆ

Զունի։

Կիւլպէնկեան Մատենադարան

230-153 նև

### 328

ԱԱՂՄՈԽ. Կ. Պոլիս, ապ. Յովհաննէս եւ Պողոս, 1780. 400 էջ։

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԱԱՂՄՈԽ ԴԱՒԹԻ ՈՐ ԵՒ ԿՈԶԻ ՍԱՂՄՈԽԱՐԱՆ.

Տպագրեցեալ ի Հայրապետութեան գերազանց աթոռոյ սրբոյ էջմիածնի՝ Տեան Սիւ-մէօնի գերեցնիկ սրբազն Կաթուղիկոսի ամենայն Հայոց։ Եւ ի Պատրիարքութեան Արբո-րոյ Արքուոյ երտապետմի Տեան Յօհաննիսայ Նզեպական վարդապետի։ Խսկ եւ վեհափառ Հրամանան մեծի արքաքաղաքիս մայրաքաղաքին Կոստանդնուպոլսոց Տեան Զաքարիայ Աղքա-սէր եւ Աստուածաբան վարդապետի եւ արք եպիսկոպոսի։

ի Բուխի Հայոց ոմիք Փետրվարի թ։

ի Տպարանի Յօհաննիսի եւ Պողոսի։

**ԹԻՇԱՏԱԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ**

Ցիշատակարան Տպեցման :

Փառք...:

Տապագեցեալ եղեւ Մազմուաբանս բարեխօսութեամբ արտագահաս եւ երջանիկ վը-կային Քրիստոսի սրբոյն Մինասայ՝ ի վայելումն մանկանց սիօնի:

Արդ՝ որք Հանդիպիք տյոժ զննազան և Հոգեոք բարեօք լցեալ Դաւթեան սեղանոյս՝ յիշեսիք ի քրիստոս զհանգուցեալ հայրն իմ զատուածառուր. բնդ նմին եւ զիս զորդի նո-րին զյօնանեխու. Հանգերծ որդւովն իմով տիրացու պօղոսին եւ զղեսաբուսիկ յարութիւն-նիւ. զդիր կազարեայս շարողի:

Երջենիք եւ զմանկօն զործարանիս զմալուցի տիրացու առոքելն եւ զղազարն, եւ դուք յեւեալ:

Կիւլպէնկեան Մատենադարան

223-2

1780

## 329

ԱՊԻԳԻԱԱ ՎՐԴ. ԱՂԱՄԱՆԵԱՆՑ. ԹՈՒԱԲԱԿԱՈՒԹԻՒՆ: ՎՃՆԿԱԲԻ, տպ. Դեմետրիոս Թէոդոս- եանց, 1781, 511+16 չւ.=527 էջ:

**ԱՌԱՋԱՆԱԹԵՐԲԹ**

ԹՈՒԱԲԱՆԱՈՒԹԻՒՆ: Եւրկուս գիրս բաժանեալ:

Ցորում աւանդին պէսպէս ծանօթութիւնք զբուց, եւ զյատկութեանց, եւ զհանգա- մանց նոցա. և կանօնք յուղով յազդի ազդի Համբաւ պիտանիք, Հանդերձ օրինափառ պազմօք:

Այլ եւ բանք ինչ յազան զուզադրութեանց. եւ փոխադրութեանց. եւ յազագու նշանակաց:

Արարակ ի Համբ Սուրբան վարդապետն աղամայանց՝ ի միաբանութենէ ամենա-

պատիւ տեան Միիթարայ մեծի արքյի:

Եւ տոպարեաւ Հրամանաւ գերազատիւ տեան Ատեփանոսի վարդապետի եւ ար- քայի նորին յաջորդի: Արդեամբք եւ ծախիւք բարեկազտոն եւ քաջատոհմիկ շահրիմանեանց երկուց եղարաց Հարազատաց բարագամենան պարոն յովսէփին եւ պարոն զարարի:

Ի հայրապետութեան տեան Դուկասու հայոց կաթուղիկոսի: Յամի տեան 1781. ի մարտի 8: Եւ ի թուանութեան հայոց ամլ: ի ՎՃՆԿԱԲԻ ի տպարանի զենքարեայ Թէո- դոսեանց: Հրամանաւ մեծաւորաց:

**ԹԻՇԱՏԱԿԱՐԱՐԱՆ**

Զունի:

Կիւլպէնկեան Մատենադարան

511 Աղ

## 330

ԱՂՕԹԱՄԱՏՈՅՅ ՄՐԲՈՅՆ ՅՈՎԱԵՓՈՅ ԱՍՏՈՒԱՀԱՀՈՐ: ՎՃՆԿԱԲԻ, տպ. Դեմետրիոս Թէո- դոսեանց, 1781, 214 էջ:

**ԱՌԱՋԱՆԱԹԵՐԲԹ**

ԱՂՕԹԱՄԱՏՈՅՅ ՄՐԲՈՅՆ ՅՈՎԱԵՓՈՅ ԱՍՏՈՒԱՀԱՀՈՐ:

Ցորում պարունակին եւ այլ աղօթք ժողովեալք ի զննազան գիրց:

Արարեալ յամեմնէ բահասիրէ ըստ խնդրոյ ուժանց ջերմեռանդից։  
Յամի տեսան 1781. սեպ. 20. ի վենչափէ։ ի տպարանի գեմետրևայ թէողոսանց։  
Հրամանաւ մեծաւորաց։

### ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունի։

Կիւլպէնկւան Մատենադարան

248 Աղ

### 331

ՔԱՐԱԲԻՌՈՍ ԴՈՒՆԵԱՆՑ. ՔԱՐԱՋ ՀԱՄԱԲՈՏՔ. Հասոր Ա. Թրդժ. Վրթանէս Վրդ. Աս-  
կւրեան։ Վենեսիր, տպ. Դեմետրիս Թէողոսանց, 1781. ԺԶ(16)+856=872 էջ։

### ԱՆՈՒԱՆԱՄԵՐԻ

ՄԱՐՈՉՔ ՀԱՄԱԲՈՏՔ ԵԹԹՆ ԿԱՐԳԵԱՆ։

Առ իւրաքանչիւր կարգ յիսուն և երկու՝ ըստ Ծուոյ կիրակէից տարուց։  
Քազմակէ ի վկայութեանց սուբբ գրոց, յընափր ընտիր իւսոստից սորբ հարց՝ եւ  
այլոց մատենագրաց, երկեան կամ երբեան բաժանմամբ տրուեալք, եւ համառու և զի-  
րիմաց սույն աւանդենուր ի բաւակրիսէ դունեանց՝ զայ բարովառուէ։

Հաւաքանալ, և նորոգ զասաւորութեամբ թարգմանեալ ի հայ բարբառ ի հայր Վրթա-  
նէս վարդապետ սահկենաց՝ յաշակէրտէ մէծին Միիթարայ վարդապետի և առաջնոյ ար-  
քայի։ Եւ բաշխեալ յերիս հասոր։

Հասոր Առաջնու։

Յոր բովանդակին երեքարգեան քարոզք։ Կարգն առաջին յաւետարանական բանից,  
եւ առաջաց։ Կարգն երկրորդ՝ յօրինակաց աստուածաւունէ զբոց։ Եւ կարգն երրորդ՝ ի  
պէսպէս նմանութեանց, եւ ի խորհրդաւոր նշանաց։

Տպագրեալ հարամատի տեսան Ստեփանոսի վարդապետի, և Արքայի։  
Արգեամբ և ծափիք բարեկարտուն եւ քաջատունիկ չարփմանեանց երկոցունց եզրարց  
հարգածաց պարուն յովսէփին եւ պարուն զաքարին ի վասու մէծին տառածոյ, եւ ի պատիւ  
պրունաւ աստուածածին, ի նախաս քարոզցաց, եւ ի վայելս հոգևոր հոնկան վափա-  
զակոց։

Ի հայրապետաւթեան տեսան Դուկասու հայոց կաթուղիկոսի։ Յամի տեսան։ 1781.  
Ի վենչափէ։ ի տպարանի գեմետրեայ թէողոսանց։ Հրամանաւ մեծաւորաց։

### ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունի։

Կիւլպէնկւան Մատենադարան

252-02 Ան

### 332

Ս. ԳՐԻՎՈՐ ՆԱՐԵԿԱՅԻ. ԳՐԻՎ ԱՀՕԹԻՑ. Կ. Պոլիս, տպ. Յովհաննէս և Պոլոս, 1782. 640 էջ։

### ԱՆՈՒԱՆԱՄԵՐԻ Ա

ԳՐԻՎ ԱՀՕԹԻՑ. Ասակաւ Սրբոյն Գրիվորի նարեկացոյ՝ հըհշտակական Վարդապետի։

ԱՆՌԻԱՆԱԹԵՐԹ Բ

ԳԻՐՔ ԱՂՋՈՒԹ Ազարեալ Սըրոյ Գրիգորի նարեկացոյ՝ Հրեշտակական Վարդապետի:

Ծա վերստին ի Լոյս ածեցմամբ՝ Տպագրեցեալ ի Կեհափառ Հայրապետութեան ըըրոյ էջմիածնի՝ Տեսան Պուկառու Սըրազան Կաթողիկոսի ամենայն Հայոց։ Եւ ի Պատրիարքութեան ծանկալի երկրին սրբոյ երուազէմի՝ Տեսան Յովակիլմայ երջանկազարդ Վարդապետի։

ի Կոստանդնուպոլիս Քաղաքի:

Հրամանան նորին Սըրազան Պատրիարքի՝ Տեսան Զաքարիայ՝ Աստուածարմն Կոչեցելոյ՝ Գերմանան Վարդապետի՝ եւ արք Եպիսկոպոսի։

ի Տպարանի յօհանիսի եւ պօղոսի։

Առաջնորդութեան Ամենակարող Տէր։

ՑԻՇԱՑԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան տպեցման սրբոյ Մատենի:

Փառք...

...ես կարողութիւն մեղ նրաւասից՝ հօթներրորդ ապագրութեամբ եւ բարուք ուղղագրութեամբ, յառաջ ածել եւ ի լոյս բերել զաղաթական եւ զներրուղական սուրբ մատենս Գրիգորի նարեկացոյ Հրեշտակակոն վարդապետին մերոյ սրբոյ։

...Որոյ բացցրացար եւ լուսառու բանիցն՝ բանումք բանկաց եղեալ, բազում անդամ ուղեցեալ էր մատենս այս՝ յայլ եւ այլ հոգեսէր արանց. բայց ուկային նախացալի գործիք բացմաց, սպանելու եւ գնաւարագիւմ եղեալ էր։ Կանորոյ ի յորդորում ազօթասէր մանածն, եւ յիւրա իոկ ներք ֆարազանակ հոգեցեալ՝ տպագրիք տիրացու օօշաննէն, որդիք մահանի Աստուածատորին հոգեցուելոյ, մակնուռիք արակ օգի կոչեցնուց. որ ծննդեամբ յոցուցեն գիւղէն Անիայ, եւ մանենամբ յիւղիք բաղաքէն ծովեցերեայ. յամի մարդասէր գրիշն մերոյ 1782. եւ ի հայոց Բուռականին ուլլա. յօթներրորդում աւուրին նոյներքիքի. սկաս արպել զանենացնակալի գիւրք ազօթիք եւ ներրողինաց հոգեկիք հոկտորիք՝ արգարավանակ աղդեամբ իւրով. առատական եւ լիովիք հոգահեալ զիիտոյս եւ զպարապայս յառաջ բերութեան գեղեցկարան մատենիս, վասն յիշատակի հոգոց նըշեցնուց եւ կնեղնանեաց իւրոյ։

Ցաւեմամբ նաև այն փոքրիկ գրըուն, որ կոչի թամ խրառու վասն ուղիի Հայաւոյ եւ մատուր վարուց պառակիմութեան, ի ինդրոյ Վարդանայ դիւնադպրի յօրնենայ։ Չորսոյ օրինակի ի հինգերրուում ապման Յակօր Աստուածարան Պատրիարքին շնորհւուի, հը-կաման իսկ առենալ էր՝ զնել ի վերջոյ։

Ապա ուրեմն մնէց հոսուիք ընթերցմանութեամբ ձերով՝ ի բացցրաբերիք եւ յանուշառու ծաղկաց վայելուշ բուրաւասիսն, յիշնչիք տե Տէր, զնոյք վերսիչեալ ապագրիք տիրացու յօհաննիսին զնենացուցեալ ծնօսն զմանեսի Աստուածատոր հայրի իւր. եւ զնուարունի մայրն իւր. եւ զայ Համօրին ննիցեալս զազականութեան նորին Ալլ եւ զիենդանի արիացու Յահաննէն, եւ զիենակից նորին զմարիսն, եւ զմրաջան որդիսն իւր Գոզոն, եւ զտիրացու Յարութիւնն եւ զփոքրիկ Միքայէլ, հաներել մնա ազգատնմիւն։ Որ ըստ բարեյօժար ըղիք իւրոյ՝ ապել կամեցեալ զմեղատուրութիքը ազօթիք եւ ներրողինաց յիւրումն ապարանի, պատազիք արար զայ ի գիւղիք Հայասի հաւատացելոց, որում վարձա-հասուց լիցի Աստուած, բաղմապատիք յարբարութեան իւրուու։

Հուսկ յեսոյ յիշեսիք զայխատաւոր ապարանի տիրացու յօհաննիսն, զորդի նոորին զովնաշխատ տիրացու յարութիւնն, որ ի շարել եւ ի ցրուել զգիրսն կապարեամ՝ շատ աշխատան կրեաց. որ պատրաստական ծառայ է՝ ձեր ամենեցուն։ Ալլ եւ զըրսնաշխատ գործառութեան գործարանի ապարատանան. զտպազարկ վարդանն՝ որ է յերկրէն բայուայ, ի գեղջէն նըպշուն. եւ զմրաջան արիացու մարտիրոսն՝ խաչ ազդիքըց. եւ զմանազկերտոցի տիրացու պօղոսի որդիք տիրացու կիրակոսն։

Որպէս զի եւ ինքն Փրկէն մեր բարեկութ, առ հասարակ յիշեսիք մնել, ի միւս անդամ զալսաման ըստ մնելի զողորմութեան իւրուու։ Որում ընդ Հօր եւ ընդ Արքայ Հովույն փառք յաւիտեանս, Ալէն։

Կիւլէնկեան Մատենեարան

248 Նար

1782

## 333

ՅՈՎՀԱՆՆԵԼԻ ՎՐԴ. ՀԱՅՆԱԼ. ԳԻՒՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ...ԵՐԱԽԱՂԵՄԻ: Կ. Գոլիս, ապ. Յովհաննէս և. Գողոս, 1782, 355 էջ:

ԱՆՈՒԱՆԱՄԲԵՐԹ

ԳԻՒՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ Սըրոյ և մեծի Քաղաքի աստուծոյ Ֆրուսակէմիս, և սրբոց Տեօրինականաց Տեղեաց Տեառն մերոյ Յիշուսի Քրիստոսի:

ՍԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ազգարարութիմ ու ամենայն շիմեամբ ընթերցօղն.

Մահանի և Մահանաց Հոգիներ ամձիման:

Շնորհիւն ասուծոյ՝ Սոյն ոս դիբքս պատութեան սրբոյ քաղաքին նրուսաղէմի՝ անօրինականար անզեսաց Տեառն մերոյ Յիշուսի Քրիստոսի, որ էր հաւաքեցեալ ի Ծին պատմութեանց, և նորպէս շարադրեցեալ ի Յօհաննէս յոնձերախան Վարդապահն երկանագէտս Սըրոյ Առուոյն՝ Սըրոց Յաւորեան. (որպէս յառաջապահութիւն գրբոյ ցուցանի!)

Եւ զի՞ սորին նոմիթե պատաքառթէմն՝ էր կ Հայրապետութեան Սըրոյ էջմիածնի Տեառն Կաթոլիկան Սըրոց Կաթոլիկոսին ամճնան Հայոց:

Եւ ի Պատրիարքութեան Սըրոյ նրուսաղէմի՝ Տեառն Գրիգորի Քաջալան Մեծի Բարունականի:

Եամբ Տեառն 1727: և մեր Թուակնոյ ամեա:

Իսկ ի գոյ հասանի Բուակնոյ Տեառն 1707: և Հայոց ամձոց միեւ վերջացեալ էր պատմագրոյ առաջնին տպեցնուն, երկրորդ անզան տպեցն համան եղեալ էր, ի ժամանական Հայրապետութեան Սըրոյ Աթոռոյն էջմիածնի՝ Տեառն Միմէսէր Սըրոպան Կաթուղիոսին:

Եւ ի Պատրիարքութեան Սըրոյ նրուսաղէմի Տեառն Կաթոլիկան տպել տուողի գըրքոյ, մեռամբ՝ ի կոստանդնուպոլիս եղեալ վեչեւն բւրոյ Տեառն Յովակիմայ Աթուոյ եպիսկոպոսի:

Եւ Մեծի պօլոյ Պատրիարքի Տեառն Գրիգորի Կարդանականի:

Ազա՞ և այժմ վերստին ի վերջանան՝ երկրորդի անզամի տպագրեցելոյն պատմագրոյ այսորիկ, ներկայ Աթոռամատան եղեալ գերեզմանին և յիշասականորոց Յովակիմ Սըրոպան Պատրիարքութեան Սըրոյ Աստուածածոն Աթոռոյն նրուսաղէմի (որոյ վէրիւութեան ժամանակին՝ եղեալ էր երկրորդ տպուն գրքուն). զի համան տուքեաց ի կոստանդնուպոլիս՝ իրոն և սրոյ Աթոռոյն սպասառը ափացու սարզսի. զի տայցէ վերստին տպել տալ պատմագրեալ վասն երից պատճառաց....

...Ի վեհափառ Հայրապետութեան սրոյ էջմիածնի լուսանկար Աթոռոյն ամճնան Հայոց Տեառն Կուկոսոն Սըրոպան Կաթուղիոսին՝ Յանուրէ նրանեալ հօր մերոյ Սըրիսի Կուռաւութիւնն:

Եւ ի Պատրիարքութեան Աստուածային քաղաքին նրուսաղէմի Տեառն Յովակիմայ յիշասականորոց երջանիկ Գոհ (որոյ ի վերջութեան ի կոստանդնուպոլիս՝ եղեալ էր երկրորդ տպուն):

Իսկ եւ ի Պատրիարքութեան Մայուսապահի կոստանդնուպոլոյ՝ Տեառն Զարորեայ Ազգասէր կոչեցեալ Մարտինապետի: Յամի մարդկութեան տեառն 1782: և ի Հայոց թուին ամլա:

ի Տպարանի Յօհաննէսի և Գողոսի:

Արք՝ ի վայելին զամ, և ի հրճութիւն մեր Հոգեւորական պատմութեամբ սրբոց արնորինականաց տեղեաց Քրիստոսի, մահանիկ և մահանացու անձինքը, յիշենջիւ ի տէր ի մաքրավայլ ազօթու մեր վերջորդեցեալ յօհաննէսս. հանդերձ յոնձաշխատ որդունի իմով տիրացու պազոսին՝ որ յօհանն եւ չինչեալ էր տասկից այսոցիկ. և զիմու որդեանի իմ

զարբացու յարութիւնն, զշարօզն է զցրուօզն՝ ջրճրճեայ գրոց, զանձանձիր պատրաստոկան ծառային ձեր մահնեցուն:

Այլ եւ յիշեցիք զաշխատաւոր մշակսն դործարանին, բալուսի տիրացու զետրոն և զվարդանն եւ զամենայն աշխատօզնն: Եւ գուք յիշեալ լիջեք ի տեսանէ մերմէ յիսուն ոչ քրիստոսէ: Ամէն:

Կիւլպէնկեան Մատենակարան

956.0956 Հա

### 334

ՄԱՆՈՒԵԼ ՍՐՄԱՔԷ ԿԵՇԱՐԵՆՆ. ԳԻՐՔ ՈՐ ԿՈԶԻ ԱԿՆ ԼՈՒՄԱՏՈՒ: (Հայաստան Բրգերէն):  
Կ. Պոլիս, ապ. Սակամնես Պետրոսեան, 1782, 264 էլ:

ԱՆՈՒԱՆԱՌԵՐԹ Ա.

ԳԻՐՔ ՈՐ ԿՈԶԻ ԱԿՆ ԼՈՒՄԱՏՈՒ:

Շարադրեցեալ վաս Սրբոյ Ծկեղեցւոյն Ընդհանրականի Եւ Առուժելականի: Յամի  
Տէառն. 1782: Եւ ի թուականն Մերոյ, ուկա:

Ի Կոստանդնուպոլիս Մայրաքարարի:

ԱՆՈՒԱՆԱՌԵՐԹ Բ

ԳԻՐՔ ՈՐ ԿՈԶԻ ԱԿՆ ԼՈՒՄԱՏՈՒ:

Ի Կեապետոթեան Տեառն Զուկառու Սրբազնականար Կաթուղիկոսի, և ինքնակալ Քահանայականի ամենայն Հայոց: Եւ ի Պատրիարքոթեան Սրբոյ Սաղիմայ Տեառն Յովակիմայ Արքի Եպիսկոպոսի: Եւ ի պատրիարքոթեան Տեառն Զաւարիայ Մէծի Մէծի պոլոսյ Աստուածարեան Եպիսկոպոսի եւ Աղջափառութեան Վարդապետի: Որ Եւ Տպագրութեան Հրամանառուուք:

Շարադրեցեալ ի Փոքրիկ Մանուէլէ՝ Միայն և լը Դպրէ, Կոստանդնուպոլիսէոյ, Կեսարեան:

Եւ ապագրութեամբ ի Լոյր Ածեալ, ի Տպարանի Պետրոսեան Սակամնես:

ՑԻՇԱԱԿԱՐԱՐԱՆ

### Ցիշատակարան

Ցանուն ... ծայրացեալ վեցաւորեցաւ Գրքուկո այս, որ կոշի Ակն Լուսառու, տաճ-  
կէլար ապագրութեամբ, որ է Առաջին երեց մասանց՝ Հայկական շարագրութեան:

Արդեամբք և գոյիւք՝ Հորից պատուական արանց բարեպատշաճ Ասրեմն յիշեսլիք դայնուիկ ամենն յարգելիս, ի մաքուր կը յԱստուածառաք ազօթս ձեր, որք եղին առիթք առեցան ուրին ... :

Այլ եւ յիշել աղային՝ զիս զեղաւայր՝ ուղղափառ եւ միարեակ Լուսառութափամեա-  
պպիդ Հայոց, գփոքրիկ Մանուէլ զպիս կոստանդնուպոլսէցի զշաբարօց գրքուկիս Հան-  
դէք ձնուզք իմովք՝ կեսարացի Թէոթորոս ճարտարապետի, և իոնեմազարդ տիկին եւ  
որդեսէր Կիւլի կոստանդնուպոլսէցոյ, և Համայն ընտանեօքս, որք հոնդուցեալք են ի Տէր:

Կիւլպէնկեան Մատենակարան

230-158 Մ

Կազմեց՝ Ա. Գ.

(Հայր. 19)

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

**AN ARMENIAN MISCELLANY:** Դրեց Արամ Թէրզիս: Թղթակամ, փոքրածալ, էջ 228 և շգումալը արտահամուրիմներ: Փարիզ, 1969. գին 5 Տոլար:

Ներկայանալիք, ընտիր տպագրութեամբ հասոր մըն է ասիկա եւ անդլերէն լեզուով արժէքաւոր գործ մը հայկական հարցը պատմական իր վերջին չշանոյ ներկայացնելու համար: Հսոս երեւոյթին, իրարէն անկախ հասուածներով հեղինակը՝ Արամ Թէրզիսն՝ կրցած է ամբողջութիւն մը ներկայացնել յաջողութեամբ:

Նախարանին մէջ լարդէի հեղինակը կ'ըսէ: «Որոշ մասնաւորութիւններ կան մէր պատմութեան մէջ որոնք կարիք ունին նընկատուելու»: Եւ կը շեշտ որ «Հողամասը, որ ներխայիք կը գրաք Հայ աղջը, չի հաւասարի՞ իր անուան հետ կապուած պատմական հողամասերուն: Տարձութիւնը ներկայիս՝ ամբողջութեան մօտաւորապէս հարդիրին տասներկորդն է»:

Շահեկան աշխատութեան առաջին հատուածն է «Դարեւ թագաւորը կ'ըսէ...»: Կը սկսի Բէջսիդունի արձանագրութեան (516 Ն. Ք.) նկարագրութեամբ, Խօլինը ընդուժմամբ, եւ իր դիտողութիւններով: Ընդունելով հանդերձ Պր. Թէրզիսնի նիւթը ներկայացնելու շահեկան ձեւը, Բէջսիդունի արձանագրութեան Հայոց մասին դիշատակութեանց ցարդ կատարուած բացատրութեանց վրայ բան մը չաւելցուիր:

Երկրորդ հասուածը նուիրուած է «Անցեալին բնակարը»: Կուռ ոճով եւ Հայրենաշունչ կերպով գրուած է այս հասուածը ։ Հեղինակը կրնայ սխալած ըլլալ երբ կը խորհի որ «մէր ժողովուրդին քրիստոնէաւ ցումը առափճանարար» երկրորդ դարէն մինչեւ նոր կրօնին պետութեան իսկ կորումէ ընդունելուիք յաղթանունի կասկումը է, մինչ Վահանաբար՝ ճիշչ, հայասակ՝ կերպով Հայերը քրիստոնէացան, այսինքն՝ պետու

թիւնն էր որ պարտագրեց յոդովուրդին միահամուռ քրիստոնէանալ Տրդատիւ օրով եւ կողմէ: Հայոց իբր պետականութեամբ ժողովուրդ ամբողջական քրիստոնէացումը կարիք ունի գննարկման եւ նոր արժէքաւ արման: Քէտք է յիշել որ քրիստոնէալիւեան համար հայաստանի մէջ է որ իրապէս առաջին անգամ կը գտննենք «հասարականապատմակութիւն», ուր թագաւորներ պետական հող կը բաժնեն, եւ պետական մէկ ձեւով եղող եկեղեցիի կարգակերպութեամբ ազդ քատանոցներ, ուրկանոցներ, հիւանդանոցներ, ապատարաններ կը հաստատուին երկրին մէջ: Յետոյ, առանց գոյզն կերպով ուրանալու Մաշտոցեան գրերու գիւտին անո շափելի կարեւորաթիւնը, կարելի է առարկել արեւելագէտ Աշն-Մարգինի տեսութեան, զրոյ Պր. Թէրզիսն որդեպիտ է, այսինքն թէ՝ պահանց այց դիրեռ գիւտին Հայ ժողովուրդը բոլորովին ձուլուած կորուած պիտի ըլլար Պարսիկներու կամ Ասորիներու մէջ: Գրերու գիւտէն անջատ, Հայկական նկարագրին է որ պէտք է նկատի ունենանք: Խնդնուրոյն եւ օտարամերթ նկարագիք՝ որ ամէն բան իր ինքնարուի խանուածքին վերծանմամբ պահած է: Իր այդ նկարագրին պատճառու է որ անոր դիրեռու իր կարիքը զոհացուց: Եթէ ցորս հազար տարի Հայը Հայ մասց մենք չենք կրնար ատիկա վերադրել միայն Մաշտոցեան գրերուն: Չորս հազար տարին հոս կը յիշենք պարզապէս ատիկա-նշանակուած ըլլալով մէր լեզուական պատճութեան համար:

Յաջորդ հասուածը նուիրաւ է ԱՄիւրանակ Արեւելքը ԺԹ Դարեւ Օմակնեան գափատիրութեան տակ»: Այս հասուածը ուր լրջութեամբ եւ հմտութէն ԺԹ Դարուն ընթացքին Հայ դասին ժամանակադրութիւնը կը ներկայացնաւի ըստ իս շատ արժէքաւոր է և այս ժողով կերպով ամփափաւած Կարմէ որ այս մասը հայերին թարգմանուի եւ հրապարակնուի մէր կանագան ձրան թիւրերուն մէջն Այս հասուածին վերջը, էջ «Եթէ իմասց ց կը ոտիւի Շամշկակն Բարձրմասանդակը»: աշխամիհացոյցը:

Էջ 69-ով կը սկսի «Երկարադրոյն տառանամեւկը 1913-1923»։ Ասիկա մեր պատմութեան ամենասեւ շընչնե է, յոյսի առկայծումէ մերջ ամենամահաբույրը՝ որուն ենթուրկուեցաւ Հայութիւնը։ Թէրզեան հարազատորէն եւ առանց գունաւորման կը ներկարացնէ իրողութիւնը։ Պր. Թէրզեան կը սխալի երր կ'ըսէ թէ միաբն Կ. Պոլիս եւ Զմիւռնիա ապրոյ Հայերը ինհայուեցան Թուրքիոյ մնացեալ մասերուն մէջ բնակող իրենց ազգակիցներուն վիճակուած բախտէն» (էջ 94)։ Արդար ըլլալու համար յիշենք նաեւ որ Կուտինայի (Քէօթահիոյ) Հայութիւնն ալ ժամանակաւորապէս աղատուեցաւ թրքական վայրագութենէն եւ ցեղազապանութենէն։ Զմիւռնիա եւ Կուտինա մերջն է որ զո՞ր զացին Մուսաֆա Քէմալին «բարեկարգութեան»։ Թէրզեանի այս հասուածը ամենաընդարձակն է այս հասուրին մէջ։ Խղճմարէն աշխատուած եւ ամփոփուած ուսումնասիրութիւն մըն է այս մասը, որոն համար արժանի է զնահատութեան։ Իրեն հետ կը ճայիսակցիմ երր կ'ըսէ։ «Ամակայն մենք զեռ հեռու ենք միջազգային հասարակութեան համար զուշակուած նոր կարգէն» (էջ 151)։ Յաջորդ հասուածը՝ «Գաղթը եւ արտազաղթ», պատմական հաշուեառութիւն մըն է, որուն գլխաւոր երկու հանգըրսուանները, ըստ հեղինակին, Ե-ՓԳ և ԺԹ դարերն են։ Պր. Թէրզեան կը կարծէ ոք Հայ-Հոռոմները նիւղանդական բռնագաղթերու պատճառաւ յունացած Հայ զանգուածներ են։ Բիւղանդական օրերուն ըսկըսուած «արագ» ճուղումի կը վերապէտ Հայ-Հոռոմներու գոյութիւնը։ Զարմանալի է որ այդ ճուղումր չէ ամբողջացուած կատարեալ կերպով եւ այդ «ճուղման» վիճակը դեռ մինչև ի Դար կը տեսէր։ Բայ իս, դըժուար է հաւատալ որ յունացածն ճուղումի պատճառաւ գոյութիւն ստացան Հայ-Հոռոմները կամ Մաթերը, որոնց գոյութեան մասին կանուգին վկայութիւն կայ մեր մատենադրութեան մէջ։ Հայ-Հոռոմ զարկանութեան գոյութիւնը, մահաւանգ ճեռագիրներու մինչեւ մեր օրերը հասած ըլլա-

լը, պէտք է այլապէս բացատրել քան թէ յունացածն բռնադաղթերու միջոցով կատարուած։ Եթէ յունացածն վերապրենք, ուրեմն՝ ինչպէս ըսի՝ զարմանալի է որ զարք տեւելի մերջ զեռ գոյութիւն ունենացին։ Բայ իս, Հայ-Հոռոմը Հայ աղանդաւորական երեսոյ մըն է, որ յունացածն հետուէտ առնութիւն մը չունի, բացի անկէ՝ ու այդ Հայերը նախընտրած են Հոռոմ ծէս ու ծիսակատարութիւն որոշ չափով։ Ծոյն ատեն պահենով որոշ չափով Հայութիւն (Հայ զիր մը պարականութիւն)։ Հայ-Հոռոմներու մասին ցաւալիօրէն զեռ յուրդ կերպով ուսումնասիրութիւններ չեն կատարուած եւ նոյնիսկ իրենց մասնագրութիւնը մեծագոյն մասմաք անձանօթ կը մընայ, թէեւ մեղի հասած։

Էջ 156-ով Պր. Թէրզեան կու տայ հասուած մը, որուն խորացիրն է «Գրախօսական Ալոնովդ Տոյնրիի յուշազրքին» Մանօթացումներու մասին»։ Արժէքաւոր յուշազրքութիւն մըն է այս հասուածը։ Թէրզեան կը յիշէ Տոյնրիի տիուր ընթացքը եւ «Մանօթացումներ» հատորին մէջ անոր ողորմելի յայտարարութիւնները եւ ատոր կը հակադրէ աղինիւ եւ անաշտու արտայայտութիւնները Ֆիլիպ Կիրրարի («Ճամար տարի վիրջ՝ Վերջիշեցում մը»)։ Կիրրարի անուան հետ ես կ'ուզէի Հու յիշել նաեւ ճորժ Հոռոտը ու իր հատարակած խարանիչ Ալիոյի Ժանախտը (կամ Խորշակը)։ Հատորը, աշհմոկիցուցիչ եւ պապանձեցուցիչ բոլոր Թուրքիոյ «բարեկամներուն» համար։ Պր. Թէրզեանի այս հասուածը բնտիր վերլուծում մըն է, ուր ան ցոյց կու տայ իր առողջ զատերու կերպը։

Վերջին հասուածը այս հատորին խորագրուած է «Հնին Ցուպակիր», անցուշտ Հայ հին ճեռապեր Նկատի ունենալով։ Թէ ինչո՞ւ Պր. Թէրզեան այս մասնակիտական նիւթոյ հասուած մըն ներառած է իր հատորին մէջ՝ զժուար է բոլոննել։ Մեր տպաւորութիւնը այն եղաւ որ նիւթին առանց տիրապետած ըլլալու դրած է հատուած մը, որ իր հատորին մնացեալ մասին անարանալի

լրջութեան կը հակազդէ : Ճիշդ չէ որ «ըստ ընդհանրապէս նկատուած կանոնի, որքան որ աւելի հին ըլլայ ձեռագիր մը այնքան աւելի կարեւոր է» (Էջ 189) : Զեռաղիրները կը նախընտրուին իրենց պարունակութեանը եւ այդպէս է որ անոնց կարենմիարթեանը կը նշանակուի : Գոյութիւն ունեցող հետագայն ձեռագիրը՝ 873-ամ Աւետարանը գե Հայութագիրներուն մէջ, այլ Վ. Ծինեարիկի Ս. Ղազար պահուած Մւլէ թագուհիի Աւետարանը 862-էն (Էջ 191) : Ո՞չ ալ ապացուցուած է իշմիածնայ Աւետարանին չորս եկամուտ մանրանկարներուն Զ Դարէն ըլլալը (Էջ 191) : Սուրբ Իրէնէի մարտիրոսութեան սրբագրող բնադրէն աւելի կարեւոր է «Ասիդ Անտիքի» եղական հայերէն թարգմանութիւնը : Ո՞չ ալ ճիշդ է որ Վիքոտոր Լանկըլուսան 1850-ին զարկ տուաւ հայերէն ձեռագիրներու հետաքրքրութեան, բան մը՝ որ անկէ շատ առաջ թէ՛ Հայեր եւ թէ՛ օտարներ կատարած էին : Ո՞չ ալ ընդունելի է իր արժեւորումը ձեռագրոց լիշտառակարաններու մասին (Էջ 196) : Ճիշդ չէ որ Հայերէն յիշտառակարաններու (ձեռագրաց) օգտագործումը հարիւր ասրուան մը գոյութեան իրաւունք ունի ներկայիս (Էջ 197) : Իրականութիւն է որ Առաքել Դաւրիթեցիի,

Զաքարիա Սարկաւագի նման պատմագիրներ օգտագործած են ձեռագրաց յիշտառակարաններու : Երուարադէմի ձեռագիրներուն ամենակարեւորը մանրանկարչական տեսակատով Կեռան Թագուհիի Աւետարանը չէ, այլ կարունց սքանչելի եւ ամենակարեւոր մանրանկարեալ Աւետարանը (Էջ 203) : Հարկ է են տեսնել ատելի եղարել այս մասին : Հատորը կը վերջանայ ութը մանրանկարչական գունաւոր արտահանութիւններով, որոնց ընտրութիւնը կ'երեւի թէ հասկացողութենէ աւելի բար բախտի կատարուած է, դատելով իրենց անհաւասարութիւննէն :

Պր. Արամ Թէրզեանին այս հատորը առանց տարակոյսի կարեւոր նպաստ մըն է Հայ Դատիին եւ շատ ցանկալի պիտի որոշը որ մանաւորաբար օտարքներու մէջ լայն կերպով տարածուէր՝ իր զգուշութեամբ մշակուած նիւթով, խնամեալ լեզուով, մաքուր հրատարակութեամբ : Սրանց երախապարագ պէտք է ըլլալ իրեն իր այս ներկայանալի աշխատութեան համար : Իցիւթէ քաջալերուէր՝ շարունակելու : Համար նման աշխատանքներ ձեռնհասօրէն ներկայացնելու :

Յ. ԳԻՒՐՏԵԱՆ

## ՏԵՂԵԿԱԳԻՐՆԵՐ

### ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

#### ԺԱՌԱՆԳԱԿԻՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵՒ ԸՆԺԱՅԱՐԱՆԻ

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Ս. Արքեպոս. Տէրտէրեան  
Բարեխնամ Պատրիարք Ս. Աթոռոյս

Սրբադան Հայր,

Դպրոցական տարեցրջանը զոր կը փակենք այսօր, կը տարրերի միւս տարիներէն՝ իր նշանակութեամբ։ Այսօր, ուսումնական նոր ծրագիրի մը երկու տարիներ առաջ սկսուած կիրարկութեան առաջին արդիւնքներն են զոր կը բերենք ու կ'ընծայենք Զերդ Ամենապատութեան։

Երկու տարիներ առաջ, Զեր հաւանութեամբ, վերամշակեցինք կրթական մեր ծրագիրը, եւ, թելաղորուած օստար դպրեվանքուու կիրարկած դասաւանդական արդի մտայնութենէն ու բարեկարութիւններէն, մեր ծրագիրը դրինք նոր հիմերու վրայ. նախ ժառանգաւորաց չորս տարիները բարձրացուցինք հինգ, որոնց աւարտին ժառանգաւորը ուսած կ'ըլլայ դիսական, թուարանական եւ լեզուական այն բոլոր առարկաները, որոնք կը պահանջըւին երկրորդական վարժարանի մը ընթացաւարտ աշակերտներէն։ Յատուկ չեց մը դրինք անգերէնի եւ հայերէնի ուսուցման, նկատի ունենալով մանաւանդ որ մեր աշակերտութիւնը կը հասնի երուսաղէմ տարրեր բազմաթիւ դպրոցներէ, առ հասարակ ուսումնական աղքատ ծրագրով մը, նոյնիսկ երբեմն անգիտակ մայրենի լեզուին եւ անզերէնին։

Ուրախ նեք արձանադրելու այստեղ թէ, հակառակ ամէն գժուարութեան, յաջողե-

ցանք յաղթել այլազանութիւններուն՝ որոնք կը տարբերէին նոյն դասարանի աշակերտները իրարմէ եւ այսօր, իւրաքանչիւր դասարանի աշակերտութիւն միաձուլուած է լեզուական եւ զիտական առարկաներու իր պատրաստութեան մէջ եւ հասուծ մակարդակի մը՝ որ իւրաքանչիւր դասարան կ'ընէ ամբողջութիւն մը, կրթական ծրագրին համապատասխան։

Մեր նոր ծրագրով բազմացուցինք նաեւ աղատ սերտողութեան ժամերը եւ աշակերտութիւնը մէցեցինք անհատական աշխատանքի, ուսուցիչներու թելաղորութեամբ եւ ուղղութեամբ։ Այստեղ եւս ուրախ ենք արձանագրելու որ մեր ժառանգաւորներու ընթերցանը լուսաւ մեր նախատեսութիւնները։ Ժառանգաւորացի եւ կիւլպիչներան Մատենադարանին միջնեւ ստեղծուեցաւ կենդանի կապ մը, որ Հայ գրականութեան, պատմութեան եւ արուեստի գիրքերու հոսանքով մը կապեց մեր աշակերտութիւնը Մատենադարանին հետ Դրուար է գնահատել բարիքը նման հետաքրքրութեան մը. բաւ ըլլայ հասուատել միայն թէ բացի հայերէն լեզուի դիկումէն եւ ճոխացումէն, Հայ վէպին, պատմական գըրականութեան եւ բանաստեղծութեան տարածումը բացաւ մեր ժառանգաւորաց աւելի խոր զիտակցութեան մը եւ պատմական աւելի լայն հորիզոնի մը։

Նոյն ժառանգութեամբ այս տարուանընթացքին մեր աշակերտութիւնը ունեցաւ երկու գրական-գեղարուեստական երեկոյթներ, որոնց հաճեցաւ նախագահել Զերդ

Ամենապատռութիւնը. անոնք նույրուած էին Կոմիտաս Վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 100-ամեակներուն: իսկ այսօր մեր այս հաւաքոյթը վերածեցինք հանդէսի մը՝ մեղի համար այլապէս նշանակալից եւ թանկագին յիշատակի մը նույրուած: Երջանկայիշատակ Թորդով Պատրիարքի վախճանման 30-ամեակին, որուն եկեղեցական եւ գրական գործունէութեան յատկացուած մեր աշակերտներու ուսումնակրութիւնները իր մեր երախտագէտ զարցումներուն արտայայտութիւնը չէ որ կը բերենք այստեղ, այլ իբրև փաստը թէ Երջանկայիշատակ Պատրիարքին օրով վերածաղկած Դպրէվանքը կը ձետի աւելի եւս ծաղկեցնել իր ժառանգութիւնը անոր աշակերտին եւ յաջորդին օրով:

Այս տարուան արդինքը ամբողջական կերպով ներկայացնելու համար անհրաժեշտ է յիշել կրօնական դաստիարակութեան տըրուած ուշադրութիւնը, որ մեր Վանքի գալրաւոր աւանդութիւններուն, ծխակատարութիւններու մէջ պահուած երուսաղէմի յատուկ պահպանողականութեան, Սուրբ Տեղեաց ներշնչող մթնոլորտին մէջ կատարուած հանդիպութիւններուն եւ Վանքի խաղաղ միջավայրին բարերար աղղեցութեան վրայ աւելցու բարոյախօսութեան եւ Սր. Գրքի ընթերցանութեան ու մեկնութեան երեկոներ, ընդհանրապէս Շարաթ օրերուն:

Մտքին ու հոգին հետ ուշադրութիւն արդեցաւ նաև մարմինին: Առաւտան ամենօրեայ մարզանքն զատ, աշակերտութեան արուեցաւ առիթը Փութոյլի խաղերուն եւ կազմակերպուած մրցուներուն՝ Հայ ժիռութիւններուն եւ օսարք դպրոցներու աշակերտութեան հետ: Խաղի զաշտին վրայ եւս մեր աշակերտութիւնը միայն յաղթանակներ արձանագրեց ։

Ժառանգաւորացէն ներս նոր երեսյթ մըն է պատի թէրթը, զոր երեք աշակերտներ՝ Պետրոս Սարդիսեան, Գէորգ Աղամեան եւ Գրիգոր Աֆարեան, ամէն շարաթ կանոնաւորաբար կը պատրաստեն, ցոլացնելու համար մեր զարցուական կեանքը: Հոն կ'երեւին լոււազոյն շարագրութիւնները, խմբագրական մը՝ նույրուած զպրոցնկան հարցի մը, այդ շարթուան հայ գր-

բականութեան դասէն ընտրուած գրական էջ մը բարոյախօսական թէլալորութիւններ, շարթուան մտածումը եւ գիտական ու մարզական աշխարհէն քաղուած հետաքրքրական լուրեր: Ճաշակով և խնամքով պատրաստուած մեր շարաթաթէրթը կարճ ժամանակի մէջ ապահովեց տղոց հետաքրքրութիւնն ու համակրութիւնը եւ դարձաւ իրենց մտքին ու մտահոգութիւններուն հարազատ արտայայտութիւնը:

Ընծայարանի մեր սարկաւագները եւս պատրաստած են արդէն առաջին թիւը պարբերականի մը, որ լոյս կը տեսնէ մօս օրէն, «Ճարմու» անունով:

Ընծայարանի միակ դաստիարակը բարեշնորդ մեր հինգ սարկաւագներով, բոլորեց նաև ուսման եւ եկեղեցական ծառայութեան բեղմնաւոր տարի մը, որ յատկան չուեցաւ կրայեցերէն լեզուի ուսուցումով: Գալ տարել շրջանին սարկաւագաց դաստիարակը պիտի սկսի սորվիլ նաեւ յունարէն, որպէսզի պատրաստ ըլլայ համալարանական բարձրագոյն դասընթացներու հետեւելու ապացույին:

Անշուշտ որ մեր կեանքին մէջ մեծագոյն երեւութը Տատուրեան սաներու երեւումն է: 1967-ին երբ կտրուեցանք Սլիջին Արեւելիք հայկական հոծ զաղութեանը, ուրիշէ կու զային մեր աշակերտները, Զերդ Ամենապատռութեան կարգադրութեամբ Թուրքիա զրկուեցաւ լուսահոդի Տէր Կարապետ Աւահանան եւ յաջորդեցաւ աշակերտներ րերել զանազան գրացոցներէ եւ տարբեր տարբեով, որոնք ընդունեւեցան ժառանգաւորացի զանազան դասարաններու մէջ: Խոկ յաջորդ տարին, Պոլաչէն Տէր Բարթող Խաչակիր Քահանան 10 աշակերտներ ևս բերաւ Թուրքեային, Տարիքի անբուարարութիւնը, մայրէնի լեզուի երթմն բանցարմակ անգիտութիւնը, տաղամական ժող հասարակ տկար մակարդակը ստիպեցինձօք Թուրքիային իկած աշակերտութեան համար ստեղծուի նոր դրութիւն մը, որով ընթանակ համար կազմուեցաւ բացարիկ դպրոցացն մը, Հայերէն ուսուցանելու ուրիշմէր դրէք կուեցան Թարգմանչաց Վարժարապէջ, Գևեան, նոնց համար որ տեղաւորուեցան զանազան դասարաններու մէջ, նշանակուեցան յա-

տուեկ ուսուցիչներ, օգնելու համար լիզուական եւ այլ գասերու, ուր նորեկներու գիշտութիւնը անբաւարար էր։ Կարճ՝ ժամանմականիցոցի մէջ յայտնուեցաւ ուրախ իրուղութիւնը թէ այս աշակերտներուն մէջ կային ուշիմ եւ առ հասարակ ընդունակ տըղաներ, որոնք առանց դժուարութիւն բարձրացան գասարանի մակարդակին։

1969-ի սկիզբը երր ՎԵՀԱՓառ Կաթողիկոսի կողմէ նշանակուած Յանձնախումբը այցելց ժառանգաւորաց եւ տեսաւ այս նոր երեւոյթը, ազգային բարեկար Պարոն Տատուր Տատուրեան ստանձնեց 100 նոր աշակերտներու մեկնասաւթիւնը ապահովիլ, երէ կարենայինք նոր սաներ բերել Թուրքիայէն։ Հոգէն Վարդապետ դրկուեցաւ այդ առաքելութեամբ եւ յաջուղեցաւ բերել Ծ աշակերտներ, որնք ծանօթ են այժմ Տատուրեան Մաներ անունով։ Անոնց մեծ մասը տեղաւորուած է Միքարանութեան թաղին մէջ եւ յանձնուած ապահովին հոգածութեան Տէր եւ Տէն։ Հրանդ նագաշեաններուն։ Խոկ յիսունմէկին տասննըշորս աշակերտներ, որոնք Հայկական դպրոցէ անցած էին Պոլսոյ մէջ, ընդունուեցան ժառանգաւորաց եւ իրենց նախորդներուն նման կարճ ժամանակի մէջ յարմառքացան միջավայրին եւ ուսման ծրագրին։ Խոկ անոնք որ զրկուեցան թարգմանչաց Վարժարան՝ այստեղ սուանալու համար իրենց ուսումը, յայտնաբերեցին անսպասելի ուշիմութիւն եւ ուսումնատենչութիւն։ Անոնցմէ եօթ աղաներ այժմ գիմած են Տեսչութեան, ընդունուելու իրեւ ժառանգաւոր աներ։ Այսպէսով ժառանգաւորաց Վարժարանի մեր ուսանողութեան թիւը կը հասնի 40 աշակերտ եւ 5 սորկաւագի, ուր ըսոնց վրայ պիտի գան աւելինալ յիշեալ հօթ առները, ինչ որ բացարիկ երեւոյթ է մեր Հատուատութեան պատմութեան մէջ։ Կ'ապահովվածնեց Զերդ Ամենապատութիւնը թէ երէ շարունակուի, եւ վստահ ենք որ պիտի շարունակուի, Մեծեայարդ Տիար Տատուր Տատուրեանի եւ իր ազնիւ բարեկամներուն հոգածութիւնն ու օժանդակու-

թիւնը մեր Հաստատութեան, պիտի կարենանք շատ մօտ ապագային ժառանգաւոր բացն ոս Ընծայաբանը բարձրացնել կրթադասներ հայտառութեան մը ամսիմանին՝ որ մեր Հայկական իրականութեան մէջ պիտի զրաւէ իր պատույ տեղը, իրը ոչ Միայն դպրեանք՝ Հայ Եկեղեցականներու պատարացութեան մը կազմաւորման համար։

Այս առթիւ, անխառն հրճուանքով կ'ուղեմ յայտարարել թէ վերոյիշեալ նորն Յանձնախումբին հետ Երուաղէմ եկած ու այստեղ եր խսուումը վերանորոգած Հայկական Բարեկապրծական Ընդհանուր Միադիմեան ազգապարծան Նախագահը՝ Տիար Աւելիք Մանուկեան, ըրած է արդէն դրամական տառչին փոխանցումը՝ փր անսամզ կառուցուելիք Դպրեանքի նոր չէնքի շին նութեան համար։ Երկար բանակցութիւններէ եւ տեսակցութիւններէ ետք, մեր ըստ քանչելի բարերարը հաւանութիւն յայտնեց վերամշակուած ծրագրին, որ արդիական ամէն յարմարութիւններ ներկայացնող հոյակապ չէնք մը իրբետ պիտի բարձրանայ Վանքի Աւագ Դամն դիմաց, ընդունելուու համար մինչեւ 150 աշակերտ։

Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայաբանի նոր ծրագիրներու և վերեկի մասին մեր խօսքը չէնք կրնար փակել առանց Համակրութեամբ եւ երախտագիտութեամբ յիշելու թէ Ամերիկայի մէջ երկու ատարիներէ ի վեր կազմուած է ու կը գործէ Երաւանդէմի Պատրիարքարանին Բարեկամներու Միութիւնը Փրօֆ. Վազգէն Բարեկամնի Նախագահութեամբ, որ նուիրուածութեամբ եւ հաւատքով զրավիկ կը կանգնէ Պատարագարանի բոլոր ծրագիրներուն եւ յատկապէս մեր հաստատութեան։ Այս Միութեան կողքին այժմ կազմուած է Ժառանգաւորաց Վարժարանի Յանձնախումբը, Աւենապետութեամբ Մեծեայարդ Տիար Տատուր Տատուրեանի, Ատենապարութեամբ Փաստաբան Գրն. Ռիշըրտ Կրէկըրի եւ Գանձապահութեամբ Աթոռիս բարերար

Պրն. Սուրբէն Ֆէսմեանի, որոնք, մեզի հետ գործակցարար, ապահոված են հետեւեալ բարերարութիւնները. Դ Շ Շ Դ Շ Դ Շ

Տառուր Տառուրեան	20 սան
Գալուստ Կիւլպէմեան Հիմնրկ.	10 սան
Հ. Բ. Ը. Ը. Միուրիմ	10 սան
Տէր եւ Տիմ. Հայկ Գալուսէնեան	10 սան
Բիրւանդ Թիրամեան	5 սան
Գևորգ Աւմէրծնեան	4 սան
Տիգրան Միփիրեան	3 սան
Տիկին Ֆլորա Սարգիսնեան	3 սան
Հաւուրստ Գարակէօսեան Հիմնրկ.	2 սան
Համան-Միրասսանց Հայր. Միուրիմ	2 սան
Խուրին Ֆէսմեան եւ օրդին՝ Խապէր	2 սան
Արամ Համենեան	2 սան
Աւմէ Մարտիմ	2 սան
Մանուկ Էլսէրմեան	2 սան

Իսկ մէկական սան որդեգրած են Տիարք Վազգէն Բարսեղեան, Կարօ Արթինեան, Գէորգ Պաշեան, Եղուարդ Պաշեան, Ռալֆ Զարման, Յարութիւն Հայրապէտեան, Վահէ Համբար, Նուպար Հիմոլեան, Ժօրժ Գարագուչ, Տիկին Լիպման, Տիգրան Մասարեան, Ճան Թէմպէք, Եղուարդ Թըրնամեան եւ Ռիջըրտ Թըրնամեան:

Տակաւին, Մեծայարդ Տիար Տառուր Տառուրեան յանձն առած է Հոգալ Թուրքեային Նկող սաներու փոխազդութեան ծախսէրը:

Մէր բարերարներուն եւ բարեկամներուն, Նկողեցական, ազգային ու Կրթական մէր ճիգէրը Հովանաւորոյ ազնիւ աղջայիններուն կը յայտնենք մէր չորդհակարութենէն աւելի՝ մէր լաւատես վստահութիւնը թէ իրենց սիրած ու քաջալերած գործը աւելի զօրաւոր արմատներ պիտի նետէ այստեղ եւ ծաղկի, իրեն հետ ծաղկեցնելով երուսագէմը:

### Սրբազն Հայր,

Մէծ իրազործումի մը ճամբուն մէջ ինք. իրազործում մը որ փափաքէ, խանդավառութենէ ու երազ շօշագելի իրականութիւն մը եւ փառաւոր իրազործում մը կ'ըլլայ այժմ։ Ունինք տակաւին գըժուարութիւններ, յատկապէն ուսուցչական

կազմը զօրացնելու եւ ուսումնական մակարդակը աւելի եւս բարձրացնելու մէր ճիգեռուն մէջ։ Վստահ եմ սակայն, որ ինչպէս ամէն գժուարութիւն մինչեւ այսօր, այս մէկը եւս պիտի հալի Զերդ Ամենապատութեան Հովանաւորած եւ այնքան ջերմութեամբ խանդալառած շարժումին մէջ։

Վերջացնելէ առաջ, յանուն Տեսչութեան եւ ուսուցչական կազմին, մէր խորին չորդհակալութիւնը կը յայտնենք որ Ժառանձնաւորացի ընթացաւարտ վեց աշակերտներուն չորդհեցիք մաքուր եւ սուրբ ուրարբ, եւ արտօնեցիք որ ընդունուին իրեւել Ընծայարանի աշակերտներ։ Հպարտ ենք այս տարրուան հովանձքով եւ կը վստահեցընենք Զերդ Ամենապատութիւնը թէ մէր վեց ուրարակիրները ուշիմ, աշխատասէր, չորդհայի եւ մանաւանդ իրենց եկեղեցական կոչումին գիտակից հաստատոր ընծայացուներ են, որոնց վրայ գրուած մէր յոյսերը բնաւ պիտի չտժգունին։ Կը խորենք որ Զերդ Ամենապատութիւնը հաճի յանձնել ժամանակաւորաց հինգերորդ դասարանի ընթացաւարտներու վկայականները։ անոնք են.

### Աստուր Արմէնեան

Գէորգ Աղամեան

Ենովք Զէքինեան

Ցակոր Նիւսթէմեան

Պետրոս Սարգիսեան

Սարգիս Տաւուլարեան

Կը խորենք նաեւ որ իւրաքանչիւր գաղաքանի ուսմանց մէջ առաջին եւ երկրորդ, ինչպէս նաեւ Հայերն, անզլերէն եւ արաբերէն լեզուներու մէջ առաջին հանդիսացող աշխակերտներուն յանձնէք իրենց նուրբները (Ն. Ամենապատութիւնը բարձրանալով թեմ, խանդավառ մքնալորտի մը մէջ կը բաժնէ շրջանաւարտներու վկայականներն ու առաջին եւ երկրորդ համելսացողներու մքնալուկները)։

Իսկ մէզի բոլորին՝ կը խորենք որ Առնորդէք Զեր օրհնութիւնը,

Մատչելով ի համբոյր Զեր Ս. Աշոյն

ՇԱՀՀ ԵՊՍ. ԱՃԷՄԵԱՆ

Վերատեսուչ

## ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՄՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՌԴԱԿԱՆ Վ.Ս.ՐԺԱԼԻՐԱՆԻ

(1969 — 1970)

Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Մ

**Ամենապատիւ**

**Տ. Եղիչ Ս. Արք. Տէրոէրեան**

**Բարեխնամ Պատրիարք Ս. Աթոռոյ**

**Երուսաղէմ.**

**Ամենապատիւ Ս. Պատրիարք Հայր,**

**1969-70 դպրոցական տարեշրջանի ա-**

արտին, այս հանդիսաւոր առիթով կը ներա կայացնենք Զերոյ Ամենապատութեան, Մրբոց Ցակորեանց Միարանութեան եւ մեր հասարակութեան, անցնող տարեշրջանի, մեր դպրոցական կեանքին ընդհանուր տեղեկագիրը:

**Տարւոյն ընթացքին մեր աշակերտութեան թիւը եղաւ մօտ 300, բաժնուած էնտեւեալ ձեւով —**

**Երկրորդական կարգեր**

**Նախակորարան**

**Մանկապարտէց**

**Համագումար աշակերտութեան՝**

**29 մանջ 41 աղջիկ**

**98 մանջ 52 աղջիկ**

**40 մանջ 40 աղջիկ**

**համագումար՝ 70 աշակերտ**

**համագումար՝ 150 աշակերտ**

**համագումար՝ 80 աշակերտ**

**300 աշակերտ**

**Այս տարի մեր աշակերտութեան թիւը աւելի է քան նախորդը, անոր համար որ Ձերդ Ամենապատութեան կարգադրութեամբ մեծամասնութեամբ Թուրքիային բերուած 36 սաներ աշակերտեցան մեր վարժարանին։**

**Մեր վարժարանի կրթական աշխատանքներու գործին մէջ մեղի օժանդակ հւանական խումբը 23 ուսուցիչներու որոնք ամբողջ տարին նույիրումով ու եռանդով տնտեսեցին մեր աշակերտներու հոգեւոր եւ իմացական դաստիարակութիւնը։ Այս առթիւ կը յարտինեց Տեսչութեան եւ աշակերտութեան չնորհակարութիւնները իրենց աշխատանքին համար։**

**Անդրագաւառալով մեր կրթական ծրագրին ու նուաճումներուն զարունակեցինք մեր կրթական աշխատանքը, Երկրորդական Վարժարաններու յատուկ ծրագրին հիման**

վիայ, առաւել Հայ Լեզուի եւ Հայալիտական նիւթերու շարքով մը, այսպէս ուրեմն մեր դասընթացքը կը բաղկանա՞ հետեւեալ ճիղերէն։ Հայերէն Գրաբար եւ Աշխարհարական Պատրիարքին ևս Արարերէն լիդունիր, Կրօն, Հայոց Պատմութիւն, Հայ Արքունուց պատմութիւն, Հայ Մատենադրութիւն, Անդլիական Գրականութիւն, Աղդերու պատմութիւն, Մաթեմաթիք - 4 ճիղերորդ - Աշխարհագրութիւն, Կենսաբանութիւն, Քիմիամանութիւն, Բնագիտութիւն։

**Ամրող տարւոյն ընթացքին մեր գաղափարները կատարուեցան անթերի կոնսիստորիա թեամբ։ Դեկտեմբերի երկրորդ կէսին, ու Մայիսի երկրորդ կիսուն կատարուեցան մեր Կիսամեայ եւ Ամամերջի Քննութիւնները, որոնցմէ յայտնի կը դառնայ որ մեր աշակերտներէն 290ը յաջողութեամբ կը չարունակեն իրենց ուսումնական**

Ընթացքը, խակ մնացեալ 10ը ձախողած են:

Մեր անցեալ տարւոյ 19 լրջանաւարտ-ները որոնք մանակցած էին General Certificate of Education-ի Քննութեան, Լոնտոն, Հնագույն լազուքինները ունեցած են -

Ենիսա Մարգարեթան. Յաջողած է հետեւեալ 8 նիւթերու քննութեանց մէջ - Հայերէն Գրաբար եւ Աշխարհաբար, Անգլիական Լեզու, Պատմութիւն, Մաթեմաթիք, Բնադիտութիւն, Քիմիաբանութիւն, Կենարաբանութիւն:

Սիրվարդ Ահարոնիսան. Յաջողած է 6 նիւթերու մէջ. - Հայերէն Գրաբար եւ Աշխարհաբար, Անգլիաէն Լեզու, Անգլիական Գրականութիւն, Պատմութիւն, Մաթեմաթիք, Քիմիաբանութիւն:

Մարի Շահինեան. Յաջողած է հետեւեալ 4 նիւթերուն մէջ - Հայերէն Գրաբար եւ Աշխարհաբար, Անգլիական Գրականութիւն, Պատմութիւն, Քիմիաբանութիւն:

Գրիգոր Խորենեան. Յաջողած է 4 նիւթերու մէջ - Հայերէն Գրաբար եւ Աշխարհաբար, Անգլիական Գրականութիւն, Պատմութիւն, Քիմիաբանութիւն:

Արեգ Գալայնեան. Հայերէն Գրաբար եւ Աշխարհաբար, Անգլիական Գրականութիւն, Պատմութիւն:

Տիգրան Արժիթօփալոս. Յաջողած է 3 նիւթերու մէջ - Անգլիական Գրականութիւն, Մաթեմաթիք, Քիմիաբանութիւն:

Միքայէլ Թումայեան. Յաջողած է 3 նիւթերու մէջ - Անգլիական Գրականութիւն, Մաթեմաթիք, Քիմիաբանութիւն:

Յարութիւն Թորոսեան. Հայերէն Աշխարհաբար, Անգլիական Գրականութիւն, Պատմութիւն,

Սովորման Թորոսեան. Հայերէն Աշխարհաբար, Մաթեմաթիք, Քիմիաբանութիւն:

Աշխեն Վարդանեան. Հայերէն Աշխարհաբար:

Նազարէ Հէքիմեան. Պատմութիւն:

Նազիկ Հարմանտարեան. Անգլիական Գրականութիւն:

Վիգեն Պապուտևերեան. Հայերէն Աշխարհաբար:

Այս ցանկին աչքառու յաջողութիւն մընէ 5 ուսանողներու յաջողութիւնը Դասական Հայերէնի քննութեանց մէջ: Արտասահմանի մէջ մէր Վարժարանն է միայն որ կը մասնակցի այս քննութեան 5 տարիներէ ի վեր, եւ մինչեւ այսօր այդ ճիւղին մէջ յաջողակ մէր աշակերտներուն թիւը հասած է 25ի:

Այս ցանկին աչքառու յաջողութիւն մընընը իրենց ուսման ընթացքը կը շարունակեն բարձրագոյն վարժարաններու մէջ: Առողջմէն երեքը՝ Արեգ Գալայնեան, Միքայէլ Թումայեան եւ Սովորման թումայեան բարձրախոսութիւնը ունեցան աշակերտելու նրեանի համալսարանին:

Խակ այս տարի մէր Երկրորդական Վարժարանէն կը վկայուին 7 աշակերտներ - Լիպարիտ Ներսէսեան, Յարութիւն Տարդունեան, Վահէ Գալայնեան, Մարի Մշնէշեան, Մարի Կիւրեղեան, Սեղա Յովշանէսեան, Ֆրիտա Մուսալէմ, որոնք շարթուս ընթացքին մանակցեցան նաև General Certificate of Education-ի Լոնտոնի Քննութեանը:

Մեր գպրոցի կարգապահական ընթացքը կը մնայ օրինակելի, այս ուղղութեամբ ոչ մէկ դժուարութիւն ունեցած ենք տարւոյ ընթացքին:

Հսան նախընթացի, աշակերտներ մէր միջոցաւ կատարուծ են իրենց կրօնական պարտականութիւնները, ամէն Կիրակի յաճախելով եկեղեցի, եւ պատշաճ առիթներով մասնակցած Մ. Հաղորդութեան Խորհուրդին:

Հսան նախընթացի հոգ տարինք մէր աշակերտներու Փիմիքական դաստիարակութեան գործին, ամենօրեակ մարդանքի պահերով եւ Փութպօլ, պասկեթպօլ եւ վոլիսոլի մրցումներով:

Կիրակի 10 Մայիս 1970ին ունեցանք մէր տարեկան մարզական Դաշտայիշաբեցւուն ի ներկայութեան հոգ բազմաթիւն մը, ուր

մեր վարժարանի մարզիկները յաջողութեամբ կատարեցին իրենց վաստակուած մարզական պարտականութիւնները :

Տարւոյ ընթացքին ունեցանք նաև աշակերտական պարբերական հաւաքոյթներ ինչպէս նաև բանախօսական հաւաքոյթներ ուր արտասահմանէն եկած անձաւորութիւններ բանախօսեցին մեր աշակերտութեան : Այս առթիւ յիշատակելի պիտի մը նաև Տ. Բարգէն Ս. Արք. Ապատեանի, Տ. Թորգոն Ս. Արք. Մանուկեանի եւ Տ. Տիրար Ս. Եպք. Մարտիկեանի այցելութիւնները մեր վարժարանին, որոնց ի պատիւ տրուեցան նաև պատույ թէյասեղաններ :

Ունեցանք նաև համագաղութային երկու ձեռնարկներ, առաջինը 10-11 Յունիուսի 1970 Շաբաթ և Կիրակի ամբողջ օրերը, երր կատարուեցա ինչորքի եւ ուրախութեան ձեռնարկ մը, որ Վարժարանին ապահովէց 143 թ. Տ. Տ. Խոկ Երկրորդ 30 Մայիս Շաբաթ եւ 31 Մայիս Կիրակի օրերը, երբ տեղի ունեցաւ մեր տարեկան պազարը : Որուն արդիւնքը եղաւ 600 Երրամաննեան Տինար զուտ շահու պազարին ի վաճառ զրտեցան նաև Վարժարանին անուններու կողմէ աշխատուած ձեռագործները, որոնք իրենց աշխատանքի մաքրութեամբ եւ բնախր ճաշակով ուշագրութիւնը դրաւեցին բոլոր այդ գելուներուն : Այս ձեռագործները աշխատուած են Վարժարանիս ներս տեղի ունեցող ձեռագործի դաշնթացքի պահերուն, որոնց ուսուցչուէն է Օր. Մելիք Եղիսեան :

Թէ Նոր Տարւոյ եւ թէ մեր պազարի ձեռնարկները եղան առիթներ ուր Երուաղէմի մեր գաղութը ունեցաւ համախմբումի եւ կերուխումի ուրախ պահէր :

Այս առթիւ չնորհակալութեան խոսքեր ունինք ձեռնարկներուն կազմակերպէի, Երուաղէմահայ Տիկիններուն, Օրիորդներուն եւ ուսուցիչներուն, ինչպէս նաև այն բոլոր ազգայիններուն որոնք զրամական, կերպուրի եւ այլ նուրբատութեամբ իր յանդութեան առաջնորդեցին, թէ՝ մեր վերոյիշեալ ձեռնարկները եւ թէ՝ այս առթիւ կազմակերպուած մեր տարեկան փիճական համանութիւնը,

Տարեկան պազարի առիթով ունեցանք նաև Հայկ. Ճարտարապետութեան, Քանդակագործութեան և Մանրանկարչութեան ցուցահանդէս, որ արժանացաւ բաղմաթիւ այցելուներու գնահատանքին :

Մեր աշակերտներու Փիղիքական առողջութիւնը եւս առարկայ եղաւ ուշադրութեան, ունեցանք կանոնաւոր պարբերականութեամբ կառավարական բժիշկներու եւ առողջապահութեան պաշտօնեաներու, այցելութիւնները, ու Փիղիքապէս տկար աշակերտներ ունեցան բուժումի առիթներ : Պէտք է յիշել որ մեր աշակերտներու առողջութիւնն ու մաքրութիւնը շատ գնահատուեցան վերոյիշեալ պաշտօնեաներէն :

Դպրոցական տարեփակին առիթով կը ներկայացնենք նաև մեր հետեւեալ տնտեսական հաշուեառութիւնը :

### ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՈՒԵԿԱՆ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱԾ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՐԱՆԻ

1969 Յունիս 1 - 1970 Յունիս 31

### Մ Ո Ւ Տ Գ

Պատրաստ ի դրաժմարկղ նախորդ տարելրանէն
1969-ի տարեկան պազարէն
1970-ի Նոր Տարւոյ խորամանքէն
Քննութեան թողթերէ, տարբերէ, կրծքանշաններէ
Վիճակացոյցներէ, զատագիրքներէ, տեսրակներէ
Պատի որացրենքէ
Աշակերտակուն տարեթուակներէ
Հանգեցեքէ
Կրօնի Նորբարարէն

### Տ. Տ. Ֆիլս

445-535
600-745
143-000
65-700
511-918
46-600
1296-500
52-200
34-880

Ա. Թարգմանչաց ՇբՀ. Միութենէն նուէր	89·522
Գալուստ Կիլդինկան Հաստատութենէն	657·850
Արտասահման նույրատուութիւնք	3768·000
	<hr/>
Ընդհանուր Արարտ	7732·442

## Ե Լ Ք

Ամսականիք պաշտօնէութեան	6870·000
Բղթակցութիւնք	74·530
Խնդաշարժի նորոգութիւնք	57·130
Դասագրքը եւ դաստիարքը	366·190
Եխուածական (առնեաց եւ այլ նորոգութիւնք)	62·000
Պատուաբորթիւնք (4 թէյասկան և Հիւրեսու)	24·470
Զեռագործի երթեղէնք	65·950
Տպագրական ծախքեր	70·750
Գրձնական պիտոյք	39·880
Հանդիսական ծախքեր	21·650
Մասր ծախքեր	34·665
Կոհոյից նորոգութիւն	36·850
	<hr/>
Պատրաստ ի դրամարկղ	7724·665
Ընդհանուր Գումար՝	7·777
	<hr/>
	7732·442

Այս հաշուեկչիուն դուրս ունինք ուսուցիչներու վճարելի ամսականներ, Ապրիլի մասցըդը եւ Մայիս-Յունիս ամիսներու համար 1839·000:

Ինչպէս կը տեսնէք այս հաշուեկչիուէն, մենք մեր տարեկան ելեւմ ուսուցք հաւասարակշելու համար ունինք Յորդանանեան 1839 Տինարի բաց մը, որ կը գոյանայ մեր ուսուցիչներուն ըլլալիք Ապրիլ, Մայիս, Յունիս ամիսներու անվճար ամսականներէն: Յառաջիկայ տարւոյն ընթացքին պիտի աշխատինք այս բացը փակել մեր ուժեղու ներած չափով:

\* \* \*

Այս հաշուետուութեան առիթով խորին երախտագիտութեամբ մի-այն կրնանք յիշել մեր Վարժարանին այն բոլոր ազնիւ նույրատուները, ուրոնք այնքան ազնուօրէն սատարեցին մեր կրթական գործին: Այդ նույրատուութեան քանակը Յ. Տ. 4515·372 որ կը կազմէ աւելի քան երկու երրորդը մեր եկամուտին, արդէն իսկ խօսուն ապացոյցն ի որ մենք շատ բան կը պարտինք իրենց: Երախտագիտութեամբ կը յիշենք որ անոնք մեր կոչերուն առջեւ, ոչ միայն չի փակեցին իրենց սրտին դռները, այլեւ շատ շատեր պատճառ եղան որ իրենց բարեկամական շրջանակներէն ուղիչներ եւս հևտաքըրքինք մեր կրթական գործով ու օգնեն անոր:

Այստեղ խորին շնորհակալութեամբ կ'արձանագրենք յանկը այդ նույրատուներուն, իրենց նույրատուութիւններով միասին:

	Ը. Տ. Ֆիւ
Լուսերական Եկեղեցի, եքուսագէմ	10.000
Դասերք Վարդանանց, Ամերիկա	54.000
Ս. Եղանակի Աննա Եկեղեցի, Ամերիկա	17.500
Հայկ Գևորգի Ամերիկա	35.000
Նուպար Քեշիշյան, Հար. Ամերիկա	10.200
Գրիգոր Արքվան, Հար. Ամերիկա	10.000
Փաւոր Ներէնեան, Հար. Ամերիկա	10.000
Փաւոր Ներէնեան, Հար. Ամերիկա	10.000
Համազաստ Վարդաննեան, Հար. Ամերիկա	10.000
Ցակար Դապահեան, Հար. Ամերիկա	10.000
Խորեն Շամիշյան, Հար. Ամերիկա	10.000
Փաւոր Գագառեան, Հար. Ամերիկա	10.000
Տօնելի Արքայտարեան, Հար. Ամերիկա	10.000
Տիկ Ակէլրա Սոմենեան, Երևանդէմ	10.000
Հայ Օգնութեան Միութիւն, Երևանդէմ	24.000
Օր. Խարբան Թէօրոյեան, Ամերիկա	8.500
Տիկ Ելիասպէտ Պէտակեան, Ամերիկա	11.000
Տիկ. Զ. Մարգարեան, Ամերիկա	9.000
Սուենու Բանիեան, Աստրավիճ	9.000
Մի Ռմ. Ամերիկա	1.800
Գանիկ Խ Աւոնի Գէորգեան, Ամերիկա	7.250
Հայկ Ճկդմնեան, Ամերիկա	9.000
Ֆիլիփ Տէրտէրեան, Հար. Ամերիկա	20.000
Տէկ Արտասեան Սապահուանեան, Հար. Ամերիկա	11.000
Ցարութիւն Արտասեան, Հար. Ամերիկա	11.000
Խորիս Ապէշին, Հայապ. Հար. Ամերիկա	31.000
Տիկ. Ազաւիք Խայար. Հար. Ամերիկա	11.000
Ենավ Յակոբոսիչ, Հար. Ամերիկա	11.000
Հ. Եկեղ. Եղայացուրիմ, Հար. Ամերիկա	11.000
Օր. Անահին Բարիթեան, Հար. Ամերիկա	11.000
Գայոր Չիխինիկեան, Հար. Ամերիկա	11.000
Տիկ. Մ. Սուլիմասեան, Հար. Ամերիկա	11.000
Մերու Շահինեան, Հար. Ամերիկա	11.000
Ցակար Ջագրեան, Հար. Ամերիկա	11.000
Գրիգոր Անանեան, Հար. Ամերիկա	11.000
Խազորէք Շուրէնեան, Հար. Ամերիկա	11.000
Ազաւիք Բարսեղեան, Հար. Ամերիկա	11.000
Ամերիք Եկրպէրեան, Հար. Ամերիկա	11.000
Խազորէք Էվլուսեան, Հար. Ամերիկա	11.000
Աւոնի Հիւապէտեան, Հար. Ամերիկա	11.000
Միւնին Միւսնեան, Հար. Ամերիկա	11.000
Գանեկ Մերսինեան, Հար. Ամերիկա	20.000
Տիկ. Զ. Կոյշեան, Ամերիկա	18.500
Տիկ. Անորին Յակոբեան, Ամերիկա	9.200
Տիկ. Արտօնին Սոզիկեան, Ամերիկա	9.200
Տիկ. Եփիմ Գասապեան, Ամերիկա	9.200
Տիկ. Մարգարիտ Գոհեն, Ամերիկա	9.200
Բիրըք Շմաւոն, Ամերիկա	37.000
Ֆրէք Գէյլէրեան, Ամերիկա	9.200
Տիկ. Թագուհի Դանիէլեան, Ամերիկա	9.200
Տօնելի Խ Հովհաննես, Ամերիկա	18.500
Լեւոն Կիւլէրիկ, Ամերիկա	18.500
Ֆլորա Թօմպուշեան, Ամերիկա	9.200
Ճօն Բայայեան, Ամերիկա	9.200
Վահան Գէօրյեան, Ամերիկա	9.200
Համաներասահայ Վեր. Միութիւն, Ամերիկա	111.000
Արմանոս Խօնիւրեան, Ամերիկա	9.200
Մարրին Արգարեան, Ամերիկա	9.200
Ցակար Խ Երուածք Խաչիկեան, Ղամոս	13.300
Ց. Ա. Ուննեան, Ղամոս	13.500
Յ. Գալուստեան, Ղամոս	12.500
Մ. Բարիթեան, Ղամոս	12.000
Ովսանն Գաղաննեան Խ Խաբուննեան, Հար. Ամերիկա	7.000

Եղուարդ Փամուսեամ, Ամերիկա	185.000
Արշակ Աւետիսեան, Ամերիկա	17.000
Աւետիս և Արմենունի Մյանեան, Ամերիկա	9.200
Միհրան և Ամելյան Գառապեան, Ամերիկա	11.000
Հրայր Նալգրամեան, Ամերիկա	9.200
Տէր. Առա Գասպարեան, Ամերիկա	18.400
Կիրակնօրեայ Դպրոց Աւատր., Ամերիկա	6.600
Տիկ. Մարի Փէրքցեան, Ամերիկա	9.200
Տիկնամց Միուրիմ, Պատըճն, Ամերիկա	9.200
Հայ Կիմ Ակումբ Պատըճնի, Ամերիկա	19.009
Women's Guild, Wellesley, Ամերիկա	9.000
Եկեղեց. Տիկնամց Միուրիմ, Խօնքըալ	8.500
Հ. Եկեղեցւոյ Երիս. Միուրիմ, Պատէճնա Այրէն	21.000
Կորպս Քէջցեան, Լոնոն	25.000
Արիս Ցակրեան, Ամերիկա	9.500
Վահրամ Պօյանեան, Ամերիկա	38.000
Լեւան Պօգնան, Ամերիկա	19.00ս
Տիկ. Վանսիի Նիքըս, Ամերիկա	9.500
Տիկ. Ա. Գ. Մէրևիչը, Ամերիկա	9.500
Տիկ. Մ. Միքայէլեան, Ամերիկա	9.500
Ա. Թուման Եկեղեցի, թէօնիւայ	19.000
Հէրի Կարապետեան, Ամերիկա	9.000
Պատրիկ Այնէածնան, Վենեցուելլա	11.100
Լուի Այնէածնան, Վենեցուելլա	11.100
Հրամգ և Այստ Տէօվէդեամներ, Վենեցուելլա	22.200
Վարդգէս Իրէցեան, Վենեցուելլա	11.100
Մուեֆնան Տէօվէդեամներ, Վենեցուելլա	11.100
Զարին Գրադրայեան, Վենեցուելլա	22.200
Yamile de Abelaid, Վենեցուելլա	11.100
Գէլարեան Եղարաք, Վենեցուելլա	11.100
Viviana de Lusi, Վենեցուելլա	11.100
Միմինան Եղարաք, Վենեցուելլա	11.100
George Kenefary, Վենեցուելլա	11.100
Մաւրաս Ֆոնտուզեան, Ամերիկա	17.000
Վասարչակ Աւագնան, Ամերիկա	9.200
Օր. Էլիասպէր Շամիրեան, Ամերիկա	12.700
Օր. Թէրէզա Թարայեան, Ամերիկա	9.200
Ցանոք և Երաւան Խաչենեան, Լոնտոն	13.300
Ստիփնան Բանիկեան, Աւստրալիա	1.700
Տէր. Բ. Բէնէպեան, Ամերիկա	9.000
Արտէն Գերիամովի, Հար. Ամերիկա	10.500
Տիկնամց Միուրիմ, Խաբրամներ	8.700
A. C. Y. O., Sacramento	8.700
Կիրակնօրեայ Դպրոց, Խաբրամներ	8.700
Տէր և Տիկ. Ն. Խաչիկեան, Խաբրամներ	8.700
Տիկ. Լիլիս Գասպարեան, Խաբրամներ	8.700
Ապէէր Էօնիկրեան, Ամերիկա	17.000
Տիկ. Նասիբ Էրևանցպարեան, Գանսոս	8.500
Մարին Քիլքնեան, Լոնտոն	12.200
Տոլիանէն Քիլքնեան, Լոնտոն	12.200
Դէրոք Քիլքնեան	12.200
Լենն Պարեան, Ամերիկա	8.500
Նկեղեց. Տիկնամց Միուրիմ, Ամերիկա	18.500
Leo Grant, Ամերիկա	9.000
Տիկ. Ազմիւ Համբեան, Ամերիկա	9.000
Տիկ. Համին Պօյանեան, Ամերիկա	53.600
Վահրամ Աղապաղեան, Ամերիկա	9.000
Սարգսի Գալապատսեան, Վենեցուելլա	11.100
Վարուժան Ղազարեան, Վենեցուելլա	11.100
Ղազար Ղազարեան, Վենեցուելլա	11.100
Տիկ. Գ. Ղազարեան, Վենեցուելլա	22.200
Ասահել Ղազարեան, Վենեցուելլա	11.100
Մանուկ Գերպէրեան, Վենեցուելլա	11.100
Կարո Պօտուչեան, Վենեցուելլա	22.200
Դէրոք Թօփախեան, Վենեցուելլա	44.400

R. H. Salazar.	Վենեզուելա	11.100
Rafael Carchide,	Վենեզուելա	11.100
Սուրդիս Ազգային համար, Վենեզուելա	11.100	
Տիկինաց Միութիւն Ռւարի, Ամերիկա	17.000	
Տիկ. Ազմէն Սուրբաթ, Ամերիկա	8.700	
J. M. Callaos, Վենեզուելա	11.100	
Arnie Avedian, Ամերիկա	9.200	
Էղուարդ Գագամենեան, Ամերիկա	9.200	
Խորդիս Հզբառորեան, Ամերիկա	0.200	
Նշան Շիմշիրեան, Ամերիկա	9.200	
Յակոպ Նախորեան, Ամերիկա	9.200	
Թօլ Արգեան, Ամերիկա	9.200	
Ճորժ Պէջերեան, Ամերիկա	9.200	
Հայ Ամերիկանակ Վերերաններ, Ամերիկա	18.400	
Տիկ. Սարդին Զարդարեան, Ամերիկա	9.200	
Տէր և Տիկ. Մարքըն Ազմառորեան, Ամերիկա	55.200	
Տիկ. Համեստ Սրութի, Ամերիկա	27.600	
Ալեքսանդ Հայր, Միութիւն	9.200	
Ալիս Ելիսա Բայրութին, Ամերիկա	18.400	
Ալիս Խիման Թաշճեան, Ամերիկա	9.200	
Կրտսեր Ֆիլմաց Միութիւն, Խաքամենքո, Ամերիկա	8.500	
Օր. Արմենէ Տ. Ցակորեան, Ամերիկա	9.000	
A. C. Y. O. Richmond, Ամերիկա	9.000	
Տէր և Տիկ. Արտէ Լազարեան, Ամերիկա	9.000	
Տէր և Տիկ. Արշի Բագրայեան, Ամերիկա	11.000	
Տէր և Տիկ. Զարեհ Պուտիկեան, Ամերիկա	91.250	
Sunday School Ivanston, Ամերիկա	9.000	
A. C. Y. O. Ivanston, Ամերիկա	18.000	
Ա.Ն.Ր.Վ.Ա.-էն սոսցուած նպաստ	83.000	
Հասրոր Գարտիկօնան Հասուատուրիւն, Ամերիկա	348.000	
Տէր և Տիկ. Տիրան Խօմիրեան, Ամերիկա	17.500	
Տիկ. Տօրեկ Լէզման, Ամերիկա	105.000	
Օր. Ավանենա Պղոկիեան, Հայֆա	5.000	
Տիկ. Ազատ Պազարեան, Հար, Ամերիկա	1.750	
Հայց. Եկեղեցւոյ Եղբայրակցութիւն, Գ. Այրէս	21.500	
Տիկ. Մարի Մահմետեան, Գ. Այրէս	10.800	
Ենոք Ցակորովիչ, Գ. Այրէս	10.800	
Տիկ. Ազատուի Պէտարեան, Գ. Այրէս	21.500	
Վարդան Խզմիրեան, Գ. Այրէս	10.800	
Գէորգ Փափառեան, Գ. Այրէս	10.800	
Խաչիկ Փափառեան, Գ. Այրէս	10.800	
Տիկ. Մարիամ Բարսեղեան, Գ. Այրէս	10.800	
Երշանիկ Գրամնըցեան, Ս. Փաւո	104.000	
Ալբակամ Խազլամեան, Գ. Այրէս	35.000	
Տիկ. Արուեստ Սապահնամեան, Գ. Այրէս	10.500	
Ցարութիւն Արապեան, Գ. Այրէս	10.500	
Մեսրոպ Հասինեան, Գ. Այրէս	10.500	
Նուրոպ Շահինեան, Գ. Այրէս	10.500	
Նուրիցա Խայեան, Գ. Այրէս	21.000	
Անահին Բարիկեան, Գ. Այրէս	10.500	
Աղամին Խայար, Գ. Այրէս	10.500	
Իիրամին Վարդիկիստ, Ամերիկա	17.500	
Օր. Մարի Թուալեան, Ամերիկա	8.500	
Տիկ. Նարա Մարշ, Ամերիկա	8.500	
Կիւլայի Կիւլայինկեան Հաստատուրիւն, Ամերիկա	305.000	
Թէ՛՛Փիլի Ս. Թովման Եկեղեցի, Ամերիկա	17.000	
Սևսիս Գէլիկեան, Լանոն	21.000	
Մի ՌԱ (Տիկ. Գասպարեանի ձեռամբ), Սաքրամենք	1.750	
Յ. Ա. Ռենեան, Լանոն	12.300	
Օր. Զուարդ Զօրպանեան, Ամերիկա	17.600	
Ս. Թարգմանչաց Երբ. Միութենն Անէր	89.522	
Դալաւս Կիւլպէմկեան Հաստատուրենէն	657.850	

Դարձեալ կուլենք մասնաւոր չնորհաւալութեամբ արժանապես որ հետեւեալ կազմակերպութիւններն ու անհատները, մեծաղումար նուիրատուութեամբ իրենց անունով այս տարի եւս բարեբարած են ամրողական դասարաններ կամ աշակերտներու աշխատու խումբեր -

Հայկական Բարեկործական Ընդհանուր Բարեկանք, էլիքապէջ եւ Բիթքը Թորոսեան հրմագրամի նուիրատուութեամբ տարեկան 1000 տոլար կը նուիրէ բարեբարելով մաս 35 սաներ երկորոշականի եւ նախակըթարանի կարգերէն:

Հասուրատ Գարակէօգեան հաստատութինը եւ իր արժանաւոր նախագահը, Օր. Լէյլա Գարակէօգեան տարեկան 1000 տոլարի նուիրատուութեամբ կը պահէ ամրող դասարան մը:

Հայ Բարեկործական Ընդհանուր Միութեան արժանընտիր նախագահ Տէր եւ Տիկին Ալեքս Մանուկեան տարեկան 1000 տոլարի նուիրատուութեամբ կը պահէն ամրող դասարան մը:

Կիւլլապի Կիւլլապէնկեան հաստատութիւնը (Նիւ Եռոք) տարեկան 1000 տոլարի նըւփրատուութեամբ կը պահէ ամրող դասարան մը:

Տիար Էտուարատ Փանոսեան, Ամերիկահայ ազնիւ երիտասարդը, իր շատ համեստ նիւթական միջոցներուն հակառակ իր գոհողութիւններով կը պահէ ամրող դասարան մը իր ընտանիքին անունով:

Շնորհակալութեան զգացումներով կը լիշտակենք անունները նաեւ այն կրթասէր ու բարի անձնաւորութիւններուն որոնք հակառակ իրենց բազմազաղ ժամանակին կը գնահատեն մեր կրթական գործը ու ճիգ չին խայեր որ իրենց չըխանակէն ուրիշ շատեր եւս հետաքրքրուին ու օգտակար ըլլան մեր գործին, ինչպէս Գեր. Տ. Բարդէն Ս. Արք. Ապատեան (Պ. Ալյոս), Տիար Անդրէան Ճափէրեան (Սան Փաւլոէն), Տիար Պատրիկ Անէտաղեան (Փարազասէն):

Շնորհակալութեան սրտազին զգացումներ ունենք, Տևչութիւն և ուսանուութիւն, Զեղի, շատ սիրելի Ամենապատիր Ս. Պատրիարք Հայոր, որ իրեն վերին հովանաւորութիւնը Ս. Քարգանձանչաց կրթական սուրբ յարկին, չէք զացած մեղի երեք Զեր Հայրական բարի հետաքրքրութիւնը, քաջալերանը ու պաշտպանութիւնը: Ու Զեր շատ ազիւ ու գրական կեցուածքով միշտ ալ ներշնչած էք մեղի յոյս, կորով եւ խանդ մեր բոլոր գծուարութիւններուն պարագային:

Տէղեկագրիս աւարտին, Զերդ Սրբագնութեան կը ներկայացնենք տարւոյս մեր վշնաւարտները ու յառաջադէմ աշակերտները, որպէսզի անոնց Վկայականներու եւ մրցանակներու բաշխումին հետ բաշխէք նաեւ Զեր սրբազն օրհնութիւններուը:

Մատչելով ի համբոյր Զեր Ս. Ալոյն

Խոնարհ Որդի

Կիւրնել Ն. Վլոն. ԳԱԲԻԿԵԱՆ

Տեսուչ Ս. Թ. Երկ. Վարժարանի

## ՏԵՂԵԿԱԳԻՐ

### ԵՐՊԻՍԱՂԵՄԻ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

Ա) Լսարանային եւ Դասախոսական Հաւաքոյքները - Ծնորհիւ Ամերիկահայ ծանօթ ազգային եւ բարերար Տիար Եղուստրոգ Մարտիկեանի իշխանական նույրատուութեան, երաւաղչմի Հայոց Պատրիարքարանի ժառանդաւորաց Վարժարանի ձեմարանի շնչը Անթարկուեցաւ ներքին եւ հմանական նորոգութիւններու եւ վերածուեցաւ մասյուն թահարանի մը եւ կոչուեցաւ «Հելէն» եւ Էտուրրա Մարտիկեան թանգարան»։ Հայոց Վանքին ներ մասյուն թանգարան մը ունենալու անհրաժեշտութիւնը կարելի պիտի դարձնէր Հանրութեան ցուցադրել Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի պատկանող Հայկական արուեստի նմուշները։ Թանգարանի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ 21 Յուլիս 1969-ին բացառիկ Հանդիսաւորութեամբ եւ մեծ չուրով եւ միջնէն Հոկտեմբեր երկարեցաւ, «Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Գանձերը»։ Յուցահանգէսը, արժանանալով բոլոր այցելուներու բուռն հրացման, գոլիսափին եւ սպանչացման։

Այս առթիւ, յարմար նկատուեցաւ լսարանային եւ գասախոսական հաւաքոյթներու շարք մը ձեռնարկել կիւլպէնկեան Մատենադարանի սրաւին մէջ։ Արզարեւ, Յուլիս 23ին, 24ին եւ 29ին տեղի ունեցան հետեւեալները։

Ա) Անդրօգիսմ - «Ուսումնասիրութիւն Հայերէն Աստուածաշալունչի թարգմանութեան»։ Խոր առին Գեր. Տ. Շահէ Եպս. Ա-Հէմեան, Հոգլ. Տ. Կիւրեղ Մ. Վրդ. Պարիկեան, Տոքթ. Մայքը Մթօն, Փրօֆ. ձօն Մթրակնը, Փրօֆ. Խայրէ Բապին։

բ) Հրապարակային Դասախոսութիւն -

«Հայկական Մանրանկարչութիւն» և Դասախոս՝ Փրօֆ. Արբակ Միկթարեան։

գ) Հրապարակային Դասախոսութիւն - «Ուսումնասիրութիւն Հայկական Մանրանկարչութեան» - Տոքթ. Մայքը Մթօն։

դ) Հրապարակային Դասախոսութիւն - «Ակնարկ մը Հայ Պատմական Գրականութեան Մասին» - Տօքթ. Աւետիս Մանճեան։

բ) Մատենադարանի նորոգութիւններ և Յաւելումներ - Ինչպէս որ անցեալ տարուայ Տարեկան Տեղեկագրին մէջ անդրադամ էինք, չնորհիւ Լուսունի Ս. Սարգսին Խնամակալ Մարմնի կողմէ Երուսաղէմ գրկուած մասնագէտ-քննչիք ներկայացուցած տեղեկագրին, Խնամակալ Մարմնիը ըրաւ կարեւոր յատկացում մը կարդ մը նորոգութիւններու եւ յաւելումներու համար։ Առաջին առիթով տանիքը նեթարկուեցաւ հմանական նորոգութեան, ապա Մատենադարանը օժտուեցաւ երկու Հայերէն գրամեքնաներով եւ նոր Հեռամայով։ Յառաջեկայ տարեշրջանին կը յուսանք իրագործել նաեւ՝ մնացեալ աշխատանքները։ ա) Թերթերու եւ Հանդիսներու համար նոր զարակներու շնորհին, բ) պատուհաններու փոփոխութիւն, գ) Թղթածրաբներու նոր պահարան եւ դ) գիրքերու հականեխում միջատներու եւլն-ի դէմ։

Գ) Նոր Գիրքիւմ - Ստոացում - 1969-ի Տարեշրջանին նորիքատուութեամբ, փոխանակութեամբ կամ գնմամբ, ստացած ենք Հետեւեալ գիրքերու քանակները -

1. Նուէր ստացուած
2. Փոխանակութեամբ
3. Գնուած

279

22

81

Դ) ԵԼԵՎՄԾԱԼԱԲԻ--

	Պ. Լ.
1. Նոր գիրքերու եւ թերթերու գնում	2023·25
2. «Միոն»ի հետ փոխանակումած թերթերու համար	1000·00
3. Կաղմողչէք գիրքերու, թերթերու	1334·00
4. Աժսահանք	6560·00
5. Աշխատավարձք	927·50
6. Գրենական պիտոյք եւ զանազան ծախքեր	1088·05
7. Թղթատարական ծախքեր	1208·75
8. Զանազան ելեկտրական եւ այլ նորոգութիւնք	141·50
<b>Համագումար՝</b>	<b>14283·05</b>

**ՍԱՀԱԿ ԳԱԼԱՑՃԵԱՆ**

Քարտուղար

Կիւլպէնիեան Մատեմադարանի

31 ԴԵԿԹԵמԲԵՐ 1969



**Տ Ա Ր Ե Վ Ե Ր Ձ Ի Հ Ա Ն Դ է Ս**  
**ԺԱՌԱՆԴԱԿԱՌՄԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵԽ ԸՆԾԱՑԱՐԱՆԻ**

Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայաբանի Տարեկերջի Հանդէսը տեղի ունեցաւ Շաբաթ, 27 Յունիս 1970, երեկոյեան ժամը 7-ին, Կիւղէնկեան Մատենադարանի սրաւում մէջ, նախագահութեամբ Ամեն. Տ. Եղիշէ Ս. Արքապս. Տէրտէրեանի: Հանդէսը, պատշաճ կարգադրութեամբ մը, նույրուած էր Ս. Աթոռի երջնկ. Պատրիարք Տ. Թորգոն Արքապս. Գուշակեանի յիշտակին, վարձանանակին երեսնամեակին առիթով:

Մրացը ժամանակէն առաջ լցուած էր արդէն ունկնդիրներով և ժառանգաւորաց Վարժարանի, ինչպէս նաև Տառուրեան սաներով: Ժամը ճիշդ 7-ին սրահ մուտք զործեց Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ընկերակցութեամբ Վերաբենուէ Գերլ. Տ. Շահէ Եպս. Անէմեանի, միարան Հայրերու եւ աւագ սարկաւագներու, եւ, ժառանգաւորաց Վարժարանի «Սիրա ի Սիրա» քայլերէն եւք գործադրուեցաւ գեղեցիկ յայտագիր մը:

Գերլ. Տ. Շահէ Եպս. կատարեց Հանդէսին բացումը, եւ թարգման հանդիսացաւ երախտագիտական այն խորունկ զգացումին՝ որ ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայաբանի սաներուն էր, հանդէսպ Թորգոն Պատրք. Գուշակեանի մեծ վաստակին: Ճշշմարտապէս, Երջնկ. Մրացանը հայրը եղած էր Դուրեկան Պատրիարքով վերածաղկած Երուսաղէմի Դպրէվանքին:

Հինգերորդ Դասարանի սան ուրաբակիր ենովք Զէքեմեան ընթերցումը կատարեց Թորգոն Պատրիարքի «Սիրմեան Հայրէկ» երկի վերջարանին: Սիւլլի Բրիւտոմի «Սիրտը և Բարի» վերթուածին թարգմանութիւնը արտասանեց Համբարձում Պաթեան, մինչ Բարչ. Օնիկ Ա. Սարկաւագ արտասանեց Թորգոն Պատրիարքի քարոզներէն մին: Ալ-դօթք քերթուածի արտասանութեանէն (սան

Խաչիկ Պալլուճեան), սաներու կողմէ երգը-ած «Խաչը» խմբերգէն եւ Բարչ. Մանուկ Ա. Սարկաւագի կողմէ կատարուած «Քա-րոզի ընթերցումէն ետք, Բարչ. Վարդան Ա. Սարկաւագ ներկայացուց Թորգոն Պատրք. Գուշակեանի կենսագրութիւնը: Բարչ. Սարդիս Ա. Սարկաւագ խօսեցաւ «Եկեղեցեականը Թորգոն Պատրք. Գուշակեանի մէջ» նիւթին շորջ, մինչ Բարչ. Պօղոս Ա. Սարկաւագ վեր առա գրադէտ Պատրիարքը: Երեք սարկաւագներն ալ մեծ Հոգածութեամբ եւ սիրով պատրաստած էին իրենց խօսքերու, որոնք ունկնդրուեցան խոր Հետաքրքրութեամբ: Մէջնողմէջ կատարուեցան ընթերցումներ, որոնք վկայութիւններ էին հանդուցալ Պատրիարքին մասին՝ Տիգրան Կամուրայանին, Նիկոլ Ալղալեանի եւ Ն. Աղոնցի նման Հեղինակաւոր անձնաւորութիւններու կողմէ գրի տանուած:

Հանդէսի երկրորդ մասին, Վերատեսուչ Սրբազնը կարդաց ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայաբանի միամեայ տեղեկաբիրը եւ Թուեց այն բոլոր իրագործումները որոնք արդինք էին գործադրութեան դրուած ուսումնական նոր ծրագրին և տարրուած մասնաւոր ճիշին: Ապս, Գերլ. Սըրբազնը անդրազարձաւ թարերար Մեծայարդ Տառուր Տառուրեանի ազգանուէր այն ձեռնարկին, որով իր չնորհիւ եւ այլ թարերար ազգայիններու միջոցաւ կարէի եղած էր Հարիւրի մօտեցող Հայ պատանիներ Երուսաղէմ բերել Թուրքիոյ գաւառներէն եւ անոնց առջեւ բանալ Հայ Դպրօցի դոները: Սրբազնն Հայրը գովեստով յիշեց Հիւսիսային Ամերիկայի մէջ կազմուած «Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Բարեկամներ» ընկերակցութիւնը, որ իր օժանդակ «Սաներու Յանձնախումբ»ին հետ նիւթական թէրարյական անգահատելի նեցուկ կը հանդիսանար Երուսաղէմի Ս. Աթոռին: Սրբա-

զանը կարդաց ցանկը այն բարեկար անձնաւորութիւններուն, որոնք ժառանգաւորացին ներս առներ կամ ան մը որդեգրած էին:

Ապա, Ամեն. Պատրիարք Սրբազնը բաժնեց վկայականներ ժառանգաւորաց Վարժարանի հնից լրջանաւարաններուն: Ուստի առաջանական ատարեցին իրենց ժարաշնութեամբ աշքի ինկած աշակերտներու յանձնուեցոն իրենց մրցանակ-նուէրները եւ ա-

պա, Պատրիարք Ս. Հայրը խօսք առնելով, վերլուծեց Երջանկայիշատակ թորդոմ Պատրիարք Գուշակեանի հմայքին ու մեծութեան զանդուքները:

Պատրիարք Ս. Հոր «Պահպանի»ով վերջ գտաւ չառ գեղեցիկ եւ ոգեշնչող այս հանդէսուր, որ անդամ մը եւս կրօնական առաջ թնդրգելու եկած աշակերտներուն ներշնչեց նուիրումի, անսակարկ զոհարերման եւ անդույլ աշխատանքի եռանդը:

## ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՔ

### Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

#### ԴԱՇՏԱՀԱՆԴԵՍ

Տեղի ունեցաւ Կիրակի, 10 Մայիս, կեսօրի ետք ժամը 4ին, ժառանգաւորաց Վարժարանի մարզադաշտին վրայ, ի ներկայութեան ստուարաթիւ ժողովուրդի:

Հանդէսը սկսաւ մարզիկներու տողանցքով եւ Թարգմանչաց «Որք զարդարեցին» շարականի երգեցողութեամբ: Ապա, երկու ժամերու տեւողութեամբ, երկսեռ աշակերտութիւնը, բանհուած երկու խումբերու, ցուցադրեց արդիւնքը իրը ամիսներու իր մարզական դաստիարակութեան: Վազք,

ոստում, գրօշարշաւ, պարանաձգութիւն եւ նման խաղեր կը լեցնէին յայտապիրը: Արդիւնքը զոհացուցիչ էր, ինչ որ լաւաղոյնն կը փաստէր որյու մարզիկներուն՝ Պր. Մետաք Յակոբեանի եւ Տիկին Աննա Սիմոնեանի նուիրուածութիւնը աշակերտութեան մարմնակրթանքին:

Տեսուչ Հոգէ. Տ. Կիւրեղ Մ. Վարդապետ խաղերու աւարտին բաժակներով ու մէտալներով վարձարեց յաջող մարզիկները:

#### ԱՄԱՎԵՐՁԻ ՀԱՆԻԵՍ ՄԱՆՎԱՊԱՐՏԷԶԻ ԲԱԺՆԻՆ

Կիրակի, 7 Յունիս, կիսօր ետք ժամը 4ին, Հայ Երիտասարդաց Միութեան ակումբին մէջ կատարեցաւ Ս. Թ. Մանկապարտէզի հանդէսը, ի ներկայութեան հըրաւիրեաններու եւ ծնողներու բարձութեան:

Մանկապարտէզի, ինչպէս նաև նախակրթարանի Ա. Դասարանի փոքրիկները ծառափեր խլեցին հանդիսականներէն, իրենց այնքան յաջող պարերուն, տրամախօսութիւններուն եւ հայերէն, անդէրէն եւ արա-

րերէն լեզուով կատարած արտասանութիւններուն համար:

Տեսուչ Հոգէ. Տ. Կիւրեղ Մ. Վարդապետ հանդէսի աւարտին զնանատանքով արտայայտուեցաւ Մանկապարտէզի ուսուցչուհին եւ մասնաւորաբար կէս դարու վաստակ ունեցող Օր. Տիգրանուհի նալպանտեանի մասին, եւ ընթացաւարտ 19 փոքրիկներուն բաժնեց Մանկապարտէզի վկայականները:

#### ԱՄԱՎԵՐՁԻ ՀԱՆԻԵՍ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱԺՆԻՆ

Կիրակի, 14 Յունիս, երեկոյեան ժամը 6.30ին, Ս. Թարգմանչաց Վարժարանի սը-

րամին մէջ տեղի ունեցաւ Երկրորդական Բաժնի ամայիկին հանդէսը, բաղկացած

երկու մասերէ։ Հանդէսին կը նախագահէք լլմէն։ Պատրիարք Ս. Հայրը։ Ներկայ էին գերազնորհ և Հոգեչորհ Միաբան Հայրեր, ծնողներ և բազմաթիւ ժողովուրդ։

Վարժարանի երկրորդական Բաժնի երկուուր ուսանողութենէն կազմուած երդշախումբի կողմէ Հայրապետական Մարդերդի եւ Թարգմանչաց ճօնուած «Նմանեալ Մովսիսիու» շարականի երգեցողութենէն ետք, գործարուեցաւ գեղարուետական յայտագիր մը, նուրիուած գրեթէ ամբողջութեամբ մէծ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանին, անոր ծննդեան 100ամեակին առթիւ։ Ընթացաւարա սաներէն երեքը Հանգամանորէն ներկայացնուածին ժողովրդական մէծ բանաստեղծին կեանքն ու գործը։

Հանդէսի առաջին բաժնը փակուցաւ ուսանողութեան կողմէ Թումանեանի ստեղծագործութեան զլուխ-գործոց նկատուող «Անուշ» օքերայի երդախառն ներկայացնով, որ տեսեց մօտ մէկ ժամ, հմայելով ունկնդիրները, եւ պահ մը զաննք փոխագրելով աղջային աւանդութիւններով այնքան հարուստ Լոռիի լեռնաշխարհ։

Հանդէսի երկրորդ բաժնը սկսաւ Վարժարանի բազմամեայ Տեսուչ Հոգէ։ Տ. Կիւրեղի Ծ. Վրդ. Գարիկեանի տարեկան տեղեկագրի ընթերցուածով, որ կ'երեւի «Միռն»ի

ներկայ թիւին մէջ՝ Աղա ըրջանաւարտ սառնոււհներէն մին գողարիկ ուղերձով մը ներկայացուց իր եւ իր ընկեր-ընկերուհներուն երախտագիտական զղացումները հանդէպ Սրբազն Պատրիարքին, Հոգէ։ Տեսչին եւ ուսուցչական կաղմին, Հրաժեշտի երգէն ետք, Ամեն Սրբազն Հայրը քանձնեց աւարտական կարգի եօթ ուսանողներուն վը-կայականները, ինչպէս նաեւ ուսմանց եւ կարուց մէջ յառաջադէմ սաներուն մրցանակ-գիրքները։

Հանդէսի փակուցաւ Նորին Ամենապատութեան խօսքով, որ գովեստով արտայայտուելէ ետք ձեռք բերուած արդինքին մասին, յայտնեց իր փափաքը որ յառաջիկային աւելի մէծ կարեւորութեամբ ուսուցուին Հայերէն ու Հայոց պատմութեան եւ մշակոյթին վերաբերեալ ճիւղերը Վարժարանէն ներս։ Վանզի, աւելցուց Ամեն Սրբազն Հայրը, միւս բոլոր ուսումները կարելի է տարբեք վարժարաններէ ստանալ. ինչ որ կը պատրաստէ վաղուան ճշմարիտ Հայեցի դաստիարակութիւնն է մէայն։

Միաբերան երգուած Տէրումական Աղօթքը փակեց երկու եւ կէս ժամ տեսուղ դպրոցական 1969-1970 տարիշնանի վերջին այս հանդէսութիւնը։

## ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՍԻՌՆԻ ՎԵՐՆԱՄԱՏՐԱՆ ՄԵջ

Կարգ մը պատճառներով, այս ժարի տըւեալ արարողութիւնը յետաձգուեցաւ Հոգեգալստեան յաշորդող կիրակիին։ Առ այդ, 21 Յունիս, Կիրակի էկսոսի ետք, Ս. Հերէտակապետաց եկեղեցին մէջ պաշտուած Ս. Հոփիսիմեանց նախատօնակին ետք, Միաբանութենէն մաս մը, գիխաւորութեամբ Հոգէ։ Տ. Կիւրեղի Ծ. Վրդ. Գարիկեանի, մենացաւ դէպի Սրբոնի Վերջին Ընթրեաց Վերնաստումը, ուր Հոգեպալստեան շարականներու երգեցողութենէն եւ օրուան յատուկ Ս. Գրական ընթերցումներէ ետք Հոգէ։ Հայր Սուրբը պատմականը ըստա, յիշաւ-

եալ սրբավայրին, որ երբեմն կը պատկանէր Հոգովմէական Կաթոլիկ Եկեղեցիին եւ որ ապա անցած է իսլամներու ձեռքը։ Խօսեցաւ նաեւ, Ս. Հաղորդութեան եւ Ս. Հոգւոյն իշման խորհուրդներուն ունեցած մեծ հշանակութեան վրայ։

Ապա թափօրը ուզզուեցաւ մօտակայ Ս. Փրկչի մել վահքը, ուր կատարուած նորոդութիւնները բաւական յառաջ դացած են։ Պատրիարքաց զամբարաններուն մօտ կատարուեցաւ Հոգեհանգստեան Հանդիսաւոր պաշտոն Հանգուցեալ պատրիարքաց Հոգիներուն համար։

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

\* Դ. 8 Յունիս. — Կեսօրէ եռք ժամը 2.30ին, կատարական գերշ. Տ. Հայրիկ Արքայի իշխանությունը վեհաւորութեամբ, Միարան Հայրեր թիժաշառներով բարձրացած Զիթենեաց լեռ, ուր Համարձակ որբաքարքն վրայ կառուցած մեր վրանա ժամարան մէջ պաշտօնացած ամերերամբին և առաջանակացած ամերերամբին, պաշտօնացած նաև Եկեղեցին և Հայութ Կարպատ, նախապահութեամբ Հոգը. Տ. Կիրիկ Ս. Վրդ. Գարիբիանին եւ ազա գիշեամբ և առաջանակացած ամերերամբին, Արքուղամբները աւարտեցան գիշերուած ժամը 10ին:

\* Ե. 4 Եւնիս. — ՀԱՅԱՐԴՈՒՄՈՒՄ ՏԵԱՄՆ ՄԵՐԱՅԻ: Առաջանա ժամը 7ին, Ամէն Պատրիարք Ս. Հօր զիմաւորութեամբ, Միարանիթինը թիժաշառներով բարձրացած Զիթենեաց լեռ և Հարցափառությունը ուրծեց Համարձակ որբաքարքն, ուր մեր վրանամարան մէջ օրուան Հակիմաւոր Պատրիարք մատուցած Լուսարարական գերշ. Տ. Հայրիկ Արքայուն Առաջանա: Անոնքն առջանա Ամերերամբան ամերերամբին և Հայութ Կարպատ, նախապահութեամբ Հոգը. Տ. Հայրիկ Արքայուն Առաջանա: Անոնքն առջանա Ամերերամբան ամերերամբին և Հայութ Կարպատ, պատրիարք Ս. Հայրիկ Արքայուն Առաջանա: Անոնքն առջանա Ամերերամբան ամերերամբին և Հայութ Կարպատ, պատրիարք Ս. Հայրիկ Արքայուն Առաջանա:

— Կեսօրէ եռք, Մայր Տաճարին մէջ կասարուած Անդամանանքն նախապահուց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Ե. 6 Յունիս. — Ս. Պատրիարք մատուցուեցած Ս. Առաքըց վերամատրան մէջ, տանիքը Արքուղու զուգամատ: Ժամարանը էր Հոգը. Տ. Ազան Արք. Պատրիարք:

— Բ. Տակարապարդ նախատոնակը պաշտօնեցած Ս. Հրեշտակապեատաց հեկեղեցին մէջ, Հանդիսապետան էր Գերշ. Տ. Նորայր Եպ. Ամէնան:

\* Կ. 7 Յունիս. — Երկրորդ Մայկազարդ: Առաջանա ժամերգութիւնը պաշտօնեցած և Ս. Պատրիարք մատուցուեցած ի Ս. Հրեշտակապետան ժամարանը էր Հոգը. Տ. Սիմոն Վրդ. Մայկազարդ:

\* Ե. 8 13 Յունիս. — Ս. Պատրիարք մատուցուեցած Մայրավանի Ս. Համբարձում վերամատրան մէջ, բնթացքն ուրաք կրիւս արտօնութիւն առաջ ժամանակարար Վարժարաբար բարձրացար կարպէ օթք աշակերտուած:

— Իրինակէմին, Գերշ. Տ. Եակ Եպ. Ամէնան նախապահուց Մայր Տաճարին մէջ պաշտօնեցած Անդամանանքն ի Ս. Յակոբ Տաճարի ապահովակէմին Ամէն. Պատրիարք Ս. Հայրիկ ու ժամարանը բնթացքն ուրաք կրիւս արտօնութիւն առաջ ժամանակարար Վարժարաբար բարձրացար կարպէ օթք աշակերտուած:

\* Կ. 9 14 Յունիս. — ՀՈՒԿԱԼՈՒՄ ՊԵՍՆԱԿԱՆ Կառաւական: Խարեկնեան նիկանա պահուն: Օրուան Հակիմաւոր Ս. Պատրիարք՝ Մայր Տաճարի Աւագ Մեղանիք վրայ մատուց Ամէն. Պատրիարք Ս. Հայրիկ իրն էր պահապահէմին Հոգը. Վարդապետ Հայրեր: Կարգացուեցած Երեք մատերէ բարձրացած Յովէ. Առաջանա կարպէ Հռոմեական ժամուն: Արքուղամբները ամայափուացան խրացէն աստիճանին:

— Կեսօրէ եռք, Մայր Տաճարին մէջ կասարուած Անդամանանքն ի Ս. Հայրիկ Արքեպո. Առաջանա:

\* Շ. 20 Յունիս. — Ե. օր Հազեալատեամ: Ս. Պատրիարք մատուցուեցած Մայրավանիք տանիքին արեւելակազմը զանուզ Ս. Հոգու ժամարան էջէ ժամարանը էր Հոգը. Տ. Աղան Արք. Պատրիարք:

— Ա. Հոգինեակապետ նախատօնակը պաշտօնեցած ի Ս. Հրեշտակապետ:

\* Բ. 22 Յունիս. — Ս. Պատրիարք Հոգինեակապետ: Առաջանա ժամարանը ամամատան Ս. Հրեշտակապետին մատուցուեցած հեկեղեցի ամամատան: Ս. Հոգինեակապետի մատուցուեցած ժամարանը էր Հոգը. Տ. Կիրիկ Վրդ. Նորայրան:

\* Բ. 23 Յունիս. — Ս. Գարիբ Վրդ. Նորայրան:

\* Շ. 24 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայրավանիք Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Կ. 25 Յունիս. — Ս. Հայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայրավանիք Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 26 Յունիս. — Ս. Հայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայրավանիք Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 27 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայրավանիք Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 28 Յունիս. — Ս. Հայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 29 Յունիս. — Ս. Հայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 30 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 31 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 32 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 33 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 34 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 35 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 36 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 37 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 38 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 39 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

\* Ա. 40 Յունիս. — Ս. Հոգ մերս Գրիգորի Հոգաւոր նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ կարպակին Եկեղեցու Ս. Հյունանին նախագահին կիրականէց Մայր Տաճարին մէջ պաշտօնաւած Կաթողիկէն Եկեղեցու Ս. Հյունանին նախատօնակին, որին հոգ Ժամարանը էտէք պարտասն երգեցաւ:

## ՏԵՐՈՒԻՆԻ

### Գ Ե Ր Բ Գ Պ Ա Պ Ա Յ Ա Կ Ո Բ Ե Ա Ն

Ա. Աթոռոյ Միարանութիւնը վիշտը ունեցաւ կորսնցնելու աշխատաւոր միարաններու շարքին Գէորգ Պապա Յակորեանը:

Հանդուցեալը ծնած է Եղեսիա 1889ին, եւ ծառայած է իբրեւ գերձակ թրատկու բանակին մէջ, եւ վերջապէս հաստատուած հալէպ:

1962 Հոկտեմբերին ինդրամատոյց Կ'ըլլայ Ս. Աթոռոյս Ծնօրէն ժողովին՝ մանելու միարան աշխատաւորներու շարքին մէջ: Կ'ընդունուի իր ինդրամներ և իբր միարան կը զրկուի Ս. Յարութիւն, ուր կը ծառայէ հաւատար-մութեամբ եւ սիրով:

Վերջին ամսուան մէջ կ'ունենայ կաթուած եւ կը փոխադրուի Ֆրանտա-կան հիւանդանոց ուր կը վախճանի 28 Օգոստ. 1970ին, եւ նոյն օրի յետ միջօ-րէին, թաղման կարգը կատարուելով կը թազուի Ս. Փրկչի գերեզմանատօնը:

Հանդիստ իր հոգւոյն:

առորդենցաւ Հայէնականական պայտօն՝ Հայ մարի գամատակուոր Ժամկերած Հոգիներուն համար:

\* Եր. 18 Յուլիս—Ս. Տքանուա քազ. մերզ և Աշուն Տիկնիք և Խորավիլուոյն: Ս. Պատուա-րան մասուցուցաւ ի Ս. Գևորգի: Փամարարն էր Հոգ: Տ. Կերեզ Ս. Վրդ. Գրիգորիան:

— Նախատեսակին ի Ս. Յակով Անդրադաց Գէր: Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Կիր. 19 Յուլիս—Փայտ Տիգայ Ս. Առողջա-ծանօթ: Ս. Պատարագը մասուցուցաւ Գէթեմանիի Ս. Առողջածանօթ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գե-րեզմանի վրայ: Փամարարն էր Գորէն Հրիգորոս Ս. Աթոռ Ժամանակ Արք: Տ. Բարթոմ Խոյակիր Քէմ: Արքանեան: Երթուղարքի Բախորիներուն նա-խագահէց Գէր: Տ. Նորայր Եպու: Պաղարևան:

\* Եր. 24 Յուլիս—Նախատեսակին ի Ս. Յա-կով Անդրադաց Գէր: Տ. Նորայր Եպու: Պաղարևան:

\* Եր. 25 Յուլիս—Ս. Երևանամ առանձինց Քրիստոնի և Պողոսի Երեւանանիրորդ տառելոյն: Ս. Պատարագը մասուցուցաւ Մայր Ժամարէ Ս. Պողոս վերամարտն մէջ: Փամարարն էր Արք: Տ. Յարբոր Խաչակիր Քէմ: Խրամեան:

\* Կիր. 26 Յուլիս—Թարենիման Վարդավակի պահոց: Ս. Պատարագը մասուցուցաւ ի Ս. Յորու-

թիւն, Ս. Էպաւաւորչի Ակեղեցին մէջ: Փամարտին էր Հոգ: Տ. Նորեկ Արք. Մարֆուղիւն:

\* Եր. 31 Յուլիս—Տապանակի տանին նախա-տակակը պաշտուեցաւ Մայր Տաճարին կից: Ս. էլ-միմանին մատրան մէջ: Հասկիսասպան էր Էւստրա-րապետ Գէր: Տ. Հայրէկ Արքապէսկոպոս:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

\* Գէ. 14 Յուլիս—Ֆրանտայի աղջային տանին առթիւ, Ֆրանտական Ընդհ. Հրիպատոսարանի մէջ տրուած թիզունելութիւն Պատրիարքարանի հոգէն մերկայ զանուեցաւ Խուստրապատ Գէր: Տ. Հայ-րէկ Արքապու: Առանձին, թիզունելութիւնը Հոգ: Տ. Կեր-էկ Արքէդ Ս. Վազ. Գորիկեանի, Արտ Թարգման Հոգ: Տ. Գևորգ Վրդ. Նորայր Կարպէս և Տիգու Կորպիս Հինգամի:

\* Գէ. 21 Յուլիս—Գեղեցրայի աղջային տա-նին առթիւ, Գեղեցրական Ընդհ. Հրիպատոսարանի մէջ առուած թիզունելութիւն Պատրիարքարանի կողմէն մերկայ զանուեցաւ Խուստրապատ Գէր: Տ. Հայ-րէկ Արքապու: Առանձին, թիզունելութիւնը Հոգ: Տ. Կեր-էկ Արքէդ Ս. Վազ. Գորիկեանի, Արտ Թարգման Հոգ: Տ. Գևորգ Վրդ. Նորայր Կարպէս և Տիգու Կարպիս:

## ԶԵԿՈՅՑ Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

### ՔՐԱԿԻՐԱԳԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միավոքան Կեդրանական Վարչական ժողովը այսու կը հրամարէ Միավոքան բոլոր իրաւասու անդամները ներկայ գտնուելու 57րդ Հնդկ Ժողովին, որ պիտի գումարուի 7ԱԲԱԹ, Դեկտեմբեր 12, 1970, առաւօսեան ժամը 9.30ին, Առաջնորդարանի կիւլապի կիւլպէնեկան Մշակաթային Կեդրանի Գավուքնեան Սրամին մէջ, 630 Սեբընո Էվլընի, Նիւ Ենք, Ն. Ե., ԱՄՆ:

Ներկայս 57րդ Հնդկ Ժողովին համար տրուած միակ հրաւիրագիրն է: Կը խնդրենք հետեւաբար Միավոքան յարգոյ իրաւասու անդամներէն, որ անձնայիշ ժողովին ներկայ ըլլան վերոյիշեալ քուականին եւ կամ ամենէն ուշը մինչեւ Նոյեմբեր 24, 1970, իրենց փախանորդագրերը յանձնեն Հ. Բ. Ը. Միավոքան Ընդհանուր Տնօրինին, վերեւ նշուած հասցեին:

#### Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Ներկայացում եւ վաւերացում 1969 տարեշրջանի Ընդհանուր Տեղագրի:
2. Ներկայացում եւ վաւերացում 1969 տարեշրջանի ընդհանուր հաշվառութեան:
3. Նկատառութիւն Կանոնագրի բարեփոխաւթեանց առաջարկներու:
4. Մասնակի ընտրութիւն Կնդր. Վարչ. Ժողովի:
5. Մասնակի ընտրութիւն Հաշուեքննիչ Յանձնախումրի:
6. Առաջարկներ եւ քելադրութիւններ:
7. Գնահատանքի բնականելք:

#### Ի ԳԻՄԱՑ ԿԵԴՐ. ՎԱՐՉ. ԺՈՂՈՎԻ

Ատենադպիր  
Բ. Գ. ԿՐԵԿՐԻ

Ատենապետ  
Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Օգոստոս 15, 1970

Նիւ Ենք, Ն. Ե.

## ՄՐԳՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՏՊԱՐԱՆԵՆ

### ԼՈՅՍ ՏԵՍԱՌ ԳԻՐՔԵՐ

**Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն ։ Ճ Ա Շ Ո Ւ**

Գ. Տպագրութիւն

Դիմ՝ 15 Տոլար

277 + 82 կ

Կը պարունակէ նաեւ Տօնացոյցի Բ Հատորը

\* \* \* \* \*

### ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան ԳԱՆԶԵՐԸ

Ցուցակ՝ Ս. Արոռոյ կողմէ կազմակերպուած ցուցահանդէսի  
հինգ լեզուով (Հայերէն, Արաբերէն, Անգլերէն, Ֆրանսերէն, Եբրայերէն)  
Գունաւոր եւ սեւ-ներմակ բազմաթիւ վերարտադրութիւններով

Դիմ՝ 7-5 Տոլար

\* \* \* \* \*

DR. MICHAEL E. STONE

THE TESTAMENT OF LEVI

(Հայերէն եւ Անգլերէն)

Դիմ՝ 5 Տոլար

x + 203 կ

\* \* \* \* \*

DR. MICHAEL E. STONE

THE MANUSCRIPT LIBRARY

OF THE ARMENIAN PATRIARCHATE IN JERUSALEM

Դիմ՝ 1 Տոլար

24 կ

**Մ Ո Ւ Ր Ա Տ Մ Ա Ն Ո Ւ Կ Ե Ա Ն**

**Ա Խ Ա Մ Ա Ն Թ Յ Ե Ւ Խ Ը Ջ Ա Ր Ե  
Ե Ւ Ք Ե Ր Թ Ո Ւ Ա Ձ Ն Ե Ր Ք Ա Ր Ե Ա Կ Ն Ե Ր**

Դիմ. 2 Տոլար

100 էջ

\* \* \* \* \*

**Մ Ա Մ Ո Ւ Լ Ի Ւ Տ Ա Կ****Գ Ա Ռ Ն Ի Կ Գ Է Ո Ր Գ Ե Ա Ն****Չ Ն Ք Ո Ւ Շ Ա Պ Ա Տ Ո Ւ Մ**

ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ

Աւելի քան 600 մեծադիր էջերով եւ բազմալիւ նկարներով,  
ամբողջական պատմաքիւնը Հայ գարաւոր Զեխուշին:

\* \* \* \* \*

**Տ Օ Ն Ա Ց Ո Յ Ց**

ԱՌԱՋԻՆ ԵԲ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐՆԵՐ ՄԻԱՅԱԾ

Ե. Տպագրութիւն

570 էջ

\* \* \* \* \*

**Գ Ա Լ Ո Ւ Տ Կ Ի Ւ Լ Պ Ե Ն Կ Ե Ա Ն Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն****Մ Ա Յ Յ Յ Յ Ա Կ Զ Ե Ռ Ա Գ Ր Ա Ց Ս Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Բ Ե Ա Ն Ց**

Կազմեց

ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ՊՈՂԱՐԵԱՆ

ՀԱՏՈՐ ՀԻՆԴԵՐՈՐԴ

մօս. 700 էջ

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

### Խ Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա Ն

Պատմազիր Առաքել Վարդապետ Դաւթիթեցի

Ա. Գ.

301

### Ս. Գ Ր Ա Կ Ա Ն

Հերանուաց Առաքեալը

Ե.

304

### Կ Ր Օ Ւ Ա Կ Ա Ն

Տիրամայքը

ԱՊԱՆ ԱԲՊ. ՊԱԼԻԽՈԶՅԱՆ

310

### Բ Ա Ն Ա Ս Տ Ն Գ Ս Կ Ա Ն

Քառեկներ

Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

312

### Ց Ա Բ Ե Լ Ե Ա Ն Ե Բ

Առաքել Վագ. Դաւթիթեցի զործածած մէկ  
յիշտանկարաք և յարակից նիւրեր  
Պատմութիւն Առաքել Վարդապետի Դաւթիթեցոյ  
Առաքել Դաւթիթեցի և իր պատմացրութիւնը  
Առաքել Վագ. Դաւթիթեցի

Գ. ԳԻՒՐՏԵԱՆ

313

Լ. Գ. ՄԻՒՆԱՍԻԱՆ

322

ԱՐԱՄ ԵՐԵՄԵՆԻՆ

328

332

### Բ Ա Ն Ա Ս Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Թորոս Քահանայ Փիխստփայ  
Ընահանաւ Բովանդակութիւն Ըլիննի  
Ցուցակ և Ծիչատականներ  
Երաւանչեմի Կիւլպէմիկան Մատենադարանի  
Հայ Հնագիտ Գիրեմրա (1512-1800)

Ի. ԵՊԻ. ՆՈՎԱԿՅԱՆ

339

Կզմ. ԱՊԱՆ ԱԲՊ. ՊԱԼԻԽՈԶՅԱՆ

341

Կզմ. Ա. Գ.

355

### Կ Ր Ա Ա Օ Ս Ա Կ Ա Ն

An Armenian Miscellany,

Գ. ԳԻՒՐՏԵԱՆ

371

### Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Բ Ի Ն Ե Բ

Տարկան Տեղեկազիր Ժառանգաւորաց Վ.թ-ի  
և Ընտառապանի  
Տարկան Տեղեկազիր Սրբոց Թարգմանչաց  
Երկրորդական Վարժարանի  
Տեղեկազիր Երաւանչեմի Կիւլպէմիկան  
Մատենադարան  
Տարկերդի Հանձէւ Ժառանգաւորաց Վարժարանի  
և Ընտառապանի  
Տարկան Համբաւութիւնի Ս. Թարգմանչաց  
Երկրորդական Վարժարանի  
Արարգութիւն Միմի Վերնամարտան մէջ

ՇԱՀԷ ԵՊՍ. ԱՅԵՄԵԱՆ

374

ԿՈՒՐԵՎ. Ծ. Վ.ՐԴ. ԳԱՐԻԿՅԱՆ

378

ՄԱՀԱԿ ԳԱԼԱՑՃԵԱՆ

386

ՄԱՀԵՎ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ.

388

ԿՈՒՐԵՎ. Ծ. Վ.ՐԴ. ԳԱՐԻԿՅԱՆ

389

ՄԱՀԵՎ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ.

390

### Ս Ա Կ Ո Բ Ի Ն Ե Բ Ս Ե Ն

Եկեղեցական-Քեմական

391

Պաշտօնական

392

### Տ Ե Ր Ո Ւ Ն Ի

Գեղոց Պապա Տակարեան

392

Հ. Բ. Լ. Մ. - Հրաւիրազիր Ընդհանուր Ժողովի

393

Սրբոց Թակարեանց Տպարամէն լոյս տեսած զիրեմր

394

Բովանդարանիւմ

395

### Ց Ա Կ Ո Բ Ի Ն Ե Բ Ա Ն

Ցանի «Սիննի» Խմբարութեան և Գ. Կիւլպէմիկան  
Մատենադարանի Կոմիտ Ստացուած Գիրեմրա

397

«Սիննի» Վերաբերեալ ամէ քրափութիւն և առանմ կտուած եետեսալ Խոստիք—

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SION»,

OLD CITY — JERUSALEM

«Սիննի» տարեկան բաժնեգիրն է Ամերիկայի համար՝ 5 Տուլար  
բոլոր այլ երկիրներու համար՝ 1 Արերիկա

## ՑԱՀԵԼՈՒԱԾ

**«ՍԻՌՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ  
ՇՆՈՐՀԱԿԱՎՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՑԱՆ ԵՆ ՀԵՏԵԽԵԱԱ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

**Հայ Պարերական Մամուլի Մատենագիտութիւն (1794-1967), Համահաւաք ցանկ:  
Կազմեց՝ Ա. Կիրառական Խմբագրութիւն և Յառաջարան՝ Հ. Կոստիկեանի  
և Հ. Միջանեանի: Երևան, Հայկ. ԱՍՀ Կուլտուրայի Մինիստրութիւն,  
Հայկ. ԱՍՀ Ա. Միասնիկեանի Անուսն Հանրապետութան Գրադարան —  
Կոմպեկտաւորման Թաժին: Երևան, 1970, էջ 622:**

**Նարեկի Աղօրագիրեն Առնեած 19 Գլուխներ Եւ Պամուրին Կենաւուն Խաչին — Թարգ-  
մանեց Սաեփան Յ. Բանեան (Խուրատու): Խուսատիզ: Գրոքթոն, Մէսո.,  
1957, էջ 146:** [էջ 88]

**Միքայ Ակասիններ — Վարուժան Գետիկեան (Խուրատու): Գէյրութ, 1969,  
Հարիւանայ Յթաւակարան Մակրենեան Երևան: Վարժարանի (Գէշիկթաշ, 1868-1968)  
— Պատրաստեց: Գերէ Էրդիկեան (Խուրատու): Խօթանդուլ, Ժամ Ցպարան,  
էջ 124:**

**Ցուամանան՝ Նուիրաւ Կոմիտաս Վարդապետի Մննդեան 100-ամեակին — Խօթանդուլ,  
Նուէր Գերէ Էրդիկեանէ, Տպ. Էքսրէն, 1969, էջ 32:**

**Թմկարելի Առումը — Թովկաննէ Թումաննեան: Հրատ. և Նուէր Էրերունի Հրա-  
տարակչութեան: Նկարները՝ Ալ. Եարալեանի: Փարիզ, 1969, էջ 24:**

**Խարի Մը Մեղյ — Եսիշաննէ Թումաննեան: Հրատ. և Նուէր ըստ Նախորդին: Ա-  
րեմանակերէնով պատմեց՝ Զարեն Խրախունիր Նկարները՝ Ռուբէն Մա-  
նուկեանի: Փարիզ, 1969:**

**Շունն Ականոն — Թովկաննէ Թումաննեան: Հրատ. և Նուէր ըստ Նախորդին:  
Նկարները՝ Ռուբէն Մանուկեանի: Փարիզ, 1969:**

**Խարին Պատրապ — Եաւարչ Նարդունիր Նուէր Շառաջէէն: Հրատ. իր Եօթա-  
նառանամեակին առթիւ ընկերներուն կողմէ: Գէյրութ, Տպ. Համազգային,  
1968, էջ 192:**

**Արտենան Հարաւորեան Դրամներ — Զարեն Պատմեան (Խուրատու): Ալդ. Մատե-  
նադարան Մժ.՝ Վիեննա, Միջիթարեան Տպարան, 1969, էջ 118 և 8 Տախտակ:**

**Ցուցակ Հայերեն Ձեռագրան Նիկոլայիս Խ. Երականից — Կազմեց՝ Սաեփաննու Արք.  
Յայգիմիեան՝ 1903ին: Նուէր և Հայկ. Մատենաշար Գալուստ Կիւլպէնկեան  
Հիմարկութեան: Վենետիկ, Ա. Ղազար, 1969, էջ 91:**

**Հայոց Ազիններ — Դրացազնաշանէ ողբերգութիւն չորս արարութ: Ապրէկան  
Նահատակներուն Ենեաննէ Ներչնչուած: Յիւնամեակի առթիւ: 1915-1965,  
Հեղինակ՝ Մասոս: Գէյրութ, 1965, էջ 69.**

**Անձինք Նուիրաւից կամ Հորիսիմէ — Մրրազան ողբերգութիւն չորս արարութ: Ներ-  
շնուած Ազգային Պատմութեննէն: Հեղինակ՝ Մասոս: Գէյրութ, 1965, էջ 48:  
Հայրենի Հուրք — Հայրենասիրական Քերթուածներ: Հեղինակ՝ Մասոս: Գէյրութ,  
1965, էջ 40:**

**Առեղ Ես, Զանի Արտաչէս Բարյայեան, և Զերուխէ Սափոր Երեան, Հայաստան  
Հրատարակչութիւն, 1969, էջ 52:**

**Խաղիններ — Հ. Աւետիք Վ. Թալաթինեան (Խուրատու): Գէյրութ, Միջիթարեան  
Հրատարակչութիւն, Տպ. Համազգային, 1970, էջ 190:**

**Գանձե Ռենիմ . . . — Հ. Աւետիք Վ. Թալաթինեան (Խուրատու): Գէյրութ,  
Հրատ. և Տպ. ըստ Նախորդին, 1970, էջ 200:**

**Վարդասան — Հ. Աւետիք Վ. Թալաթինեան (Խուրատու): Գէյրութ, Հրատ. և  
Նուէր ըստ Նախորդին, 1970, էջ 188:**

**Մրուիք Խիբարացի — Հայացուց Հ. Աւետիք Վ. Թալաթինեան (Խուրատու):  
Բ. Տպագրութիւն: Գէյրութ, 1968, էջ 63:**

**Սիմանքո և Խոհեմանք Քերամածներ — Մուրատ Մանուկեան (Խուր-  
ատու): Մրուազիւնէ, Տպ. Պ. Յակոբեանց, 1970, էջ 104:**

**Յօդուաններ և Թարգմանութեններ — Բարդէն Վրդ. Թօֆէնեան (Խուրատու): Գէյ-  
րութ, Տպ. Մեռուպ, 1970, էջ 166:**

- Տիւեր — Ն. Վաճառեան (Խուիրատու): Գէյրութ, Տպ. Մշակ, 1970, էջ 80։  
Լիբանանի Մօվկոյի նարաք (Ազրի 20-25, 1970): Հայ Աւետարանական Դոլեն։  
Գէյրութ, Տպ. Աստառ։
- Մատանինե (Պատմուածքներ) — Մարգիկ Վահագն (Խուիրատու): Գէյրութ, Տպ.  
Առևտ., 1969, էջ 223։
- Խօն է ժամանակի Ասմոնեան Մարգիկ Թիւրէնեան (Խուիրատու): Հալեպ, Տպ. Ա-  
րեւեթ, Մայրէ 1966, էջ 103։
- Քրիստոնեական Կենանի Հրմանաբարեր — Վեր. Մ. Յ. Շնորհօքեան Խուեր Թիւրտ։ Ջա-  
նից Գրասենեակէնն Թեհրան, Տպ. Մադերն, 1978, էջ 120։
- Փառի Վաշանուները — Մարտէ Փանելիի Թրդմ. Ժորժ Մարգիսեան (Խուիրտ):  
Համազգային Բատկրատէներու Միութիւն, Հրատ. թիւ 3։ Գէյրութ, Տպ.  
Արամազդ, 1969, էջ 113 և նկարներ։
- Աւարայրի Դիւցանամարտը — Խորէն Արգավեան (Խուիրատու): Գէյրութ, Տպ. Աստ-  
առա, 1968, էջ 56։
- Ցանոն Մեսոր Մատոցի (Պաշտպանութիւն Հայ Լեզուի), Բ. Հատոր — Եաւարչ  
Նարդունի, Անթիւիս, Տպ. Կաթղ. Հայոց Կիւիկիոյ, 1979, էջ 228։
- Սրիան Տաեկդիրք — 1967 — Հայ Աւետ. Գոլէճ, Գէյրութ: Գալֆայեան Հրատարակ-  
չառան։
- Համեմատական Ցանոսակներ Մատենադարանի Հայերի Զեռազերեի Հին և նոր Թուահամար-  
ների (Առանձնատիպ Թուազգի Զեռադրաց Մաշտոցի Անուան Մատենագա-  
րանի Բ. Հատորից) — Օ. Եղանեան Երևան, 1970, էջ 1485-1546։
- Ցուցակ Ձեռագրաց Մատոցի Անուան Մատենադարի (Բ. Հատոր) — Կազ. Եցին Օ. Ե-  
գանեան, Ա. Զէյթունցեան, Փ. Անթարեան Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատա-  
ռ, 1970, էջ 1546։
- Օրցոյ 1970 Թուահամին Քրիստոսի — Կազմեց Աւա Քահ. Եղագարեան: Նոր-Զաւ-  
առա, Ականան, Տպ. Ա. Անենափրէչեան Վահուց։
- Պատմութիւն Կարպական Գրախանութեան Աշակոյիր — Տօքթ. Գ. Ասթարեան (Խուի-  
րատու): Գէյրութ, Տպ. Ական, 1970, էջ 680։
- Կենանի Կիւրը — Խորէն Դաւիթեան (Խուիրատու): 1967, էջ 622։
- Ալվան Նդենի — Արմեն Նուէր Ենթինակէնն Արմենակ Միսիրեան: Հայերէն և  
Ֆրանսէրէն: Գէյրութ, Տպ. Աստառ, [244].
- Ցուանական Կամքարան Գարայանի 1907-1968: Գահրէք, Տպ. Ասկետառ, 1969, էջ  
Մարտին և Արին — Կարո Արմենեան Խուեր Ենթինակէն: Գէյրութ, Մատենաշար  
• Անեկան, Տպարան Ենթակ. 1:70, էջ 67։
- Նորանա Սերոնից և Խամկալար Ազատական Կուսակցութիւնը (Քամիթառնեայ Պատգա-  
մաւորական Ժողովին Ասթիով) — Անդրանիկ Անդրէասեան (Խուիրատու):  
Հրատարակութիւն «Զարթունց» Օրաթերթի: Գէյրութ, Տպ. Աստառ, 1970,  
էջ 32։
- Հարսնաղիրի Գեղուին (Իրավէպ) — Մարգիկ Հազարեան (Խուիրատու): Գէյրութ,  
Տպ. Տօնիկան, 1970, էջ 126։
- Հնկերային Բաներ և Ուրիշ Նիրեր — Կարապետ Յ. Քէշիչեան (Խուիրատու): Գէյ-  
րութ, Տպարան Ենթակ, 1969, էջ 151։
- Հումանիտարիան (Անդառառութեան իմաստարանութիւնը) — Արաւակը Տէր Յովկան-  
նիսեան (Խուիրատու): Թեհրան, Տպարան Մադերն, 1970. էջ 52։
- Kessabots in U. S. A., Canada — Directory Yearbook, 1970, 10th Edition.* Published  
and presented by Kessab Educational Association of Los Angeles, Inc., pp. 83.
- Armeniaca — Mélanges d'Etudes Arméniennes.* Publié à l'occasion du 250 è anniversaire  
de l'Entrée des Pères Mekhitaristes dans l'île de Saint-Lazare (1717-1967). Venise,  
île de Saint Lazare, 1969, pp. 447.
- Christianity in the Holy Land (Past and Present)* — Saul P. Colbi (presented by the au-  
thor). Tel Aviv, Am Hassefer, 1969, pp. 272 + photographs.
- L'Homme et le Bonheur* — K. Sayabalian (présenté par l'auteur). Paris, Le Haute Mer,  
1964, pp. 126.
- Les Rosati d'Artois et l'Essor Rosatique dans les Départements du Nord* — Discours pro-  
noncé le 28 Janvier 1960, lors de sa Reception à l'Académie du Var: Jean Foubert.  
Suivi de la réponse de K. Sayabalian (présenté par lui). Toulon, Imprimerie Pelabon,  
Extrait du Bulletin de l'Académie du Var, 1961, pp. 35.

- Le Marchand Dés Cendres (Poèmes)* — K. Sayabalian (présenté par l'auteur). Bruxelles, les Editions de la revue *Terres Latines*, 1936, pp. 58.
- The American Enterprise Institute presents the following publications of the Institute: —  
 a) *Jerusalem: Keystone of an Arab-Israeli Settlement* — Richard H. Pfaff. Washington, D. C., August 1969, pp. 56.  
 b) *Documents on the Middle East* — Edited by Ralph H. Magnus. Washington, D. C., July 1969, pp. 232.  
 c) *United States Interests in the Middle East* — Edited by George Lenczowski. Washington, D. C., October 1968, pp. 132.
- Aram Frenkian, Assistant at the University of Cernauti, presents 24 brochures of his works, 9 in Roumanian, 15 in French.
- William Saroyan* — Howard R. Floan. Presented by Twayne Publishers, New York. New York, Twayne Publishers, Inc., 1966, pp. 176.
- The Byzantine Patriarchate 451-1204* — George Every. London, published and presented by S. P. C. K., 1962, pp. 204.
- My People (The Story of the Jews)* — Abba Eban. Presented by the Foreign Minister's Office. New York, Behrman House, Inc., Random House, 1968, pp. 534.
- Calendar of Easter Religious Ceremonies* for the Period March 21st — April 26th 1970. (For use of the Communities concerned and the Police). Jerusalem, St. James Printing Press, Armenian Patriarchate, 1970, pp. 15.
- Living Room War* — Michael J. Arlen. New York, published and presented by the Viking Press, 1969, pp. 242.
- Armenian Freedom Fighters* — The Memoirs of Rouben Der Minassian. Translated and Edited by James G. Mandalian (presented by him). Boston, Hairenik Ass'n Inc., 1963, pp. 244.
- 1969 Annual Report* — United States Steel Corporation. New York, 1969, pp. 40.
- Commemorative Album Issued on the Occasion of the Holy Consecration of St. Sarkis Armenian Apostolic Church*, Bayside, Long Island, May 20, 1962.
- Notre Dame From Rockne to Parseghian* — Francis Wallace. Presented by Francis Wallace and Ara Parseghian. New York, David McKay Company, Ltd., 1967, pp. 303.
- On the Origins of the Armenians* — Dr. Sooren Saharuni (presented by the author). To Commemorate the 2750th Anniversary of the Founding of Erevan. Spigel's Printing, pp. 24.
- A Face of Stone (Poems and a Play)* — Dennis Silk (presented by the author). Pittsfield, Mass., The Sun Press, 1964, pp. 47.
- Retrievements: A Jerusalem Anthology* — Edited by Dennis Silk (presented by him). Jerusalem, London, New York, Israel Universities Press, 1968, pp. 190.
- Activities and Statement of Income and Expenditure of the Orthodox Society for the Relief of the Destitute Sick* — Jerusalem. For the years 1959-1969.
- 20th Century Hymns* — Ernest Emurian (presented by the author). Eighth Printing, 1969 (enlarged), pp. 38 + 4.
- Hymn Stories for Programs* — Ernest K. Emurian (presented by the author). Grand Rapids, Michigan, Baker Book House, 1969, pp. 148.
- Original Rugs and the Stories They Tell* — Arthur T. Gregorian (presented by the author). Boston, The Numrod Press, 1967, pp. 230.
- Hymn of the Universe* — Pierre Teilhard de Chardin. Presented by Frank Harris. London, William Collins Sons & Co. Ltd. (Fontana Books), 1970, pp. 144.
- Facts About Israel* — 1970. Published and presented by the Ministry of Foreign Affairs: Information Division, Jerusalem, pp. 192.
- Exiles* — Michael J. Arlen. New York, Farrar, Straus & Giroux, 1970, pp. 226.
- Gli Antichi Edifici Sacri di Betlemme* — P. Bellarmiao Bagatti. Presented by Nazar Kardjian. Gerusalemme, Tipografia Dei PP. Francescani, 1952, pp. 278 + Tavola 56.
- The Production of Coins in the Ancient World* — Yaakov Meshorer. Jerusalem, The Israel Museum, Numismatic Hall, Summer 1970.
- Gifts from the Georges Bloch Collection* — Compiled by Miriam Adiel. Jerusalem, The Israel Museum, The I. M. Cohen Graphic Gallery, Summer 1970.
- Buky Schwartz — Sculptures*. Jerusalem, The Israel Museum, Ida Crown Plaza an Billdy Rose Art Garden Pavilion, Summer 1970.

- Jerusalem* — Dept. of Tourism. Presented by Bazak Israel Guidebook Publishers, Tel Aviv. *Bazak Israel Guide, 1970-71* → Produced by Avraham Levi, with an introduction by Moshe Kol. Published and presented by Bazak Israel Guidebook Publishers, Ltd., Tel Aviv, 1970, pp. 339.
- Symphony in Discord* — Kevork Ajemian (presented by the author). Philadelphia, Doranee & Company Inc. Publishers, 1961, pp. 128.
- Crisis in the Middle East: The Arab/Israeli Dispute and its Effect on the Western Alliance*. Report of a Seminar held at the Royal United Service Institution on 3 December 1969. Published and presented by the Royal United Service Institution, Whitehall, England. P. p. 18.
- Memories* — The Autobiography of Nahum Goldman. The Story of a Lifelong Battle by World Jewry's Ambassador at Large. Translated by Helen Sebba. Donated by the Autobiographer. London, Weidenfeld and Nicolson, 1969, pp. 358.
- Only One Year* — Svetlana Alliluyeva. Translated by Paul Chavchavadze. New York, published and presented by Harper & Row, 1969, pp. 444.
- Fourth Annual Concert of Armenian Music*. Erevan Chorale. Conductor: Fr. Oshagan Miassian (presented by him). Cambridge, Mass., April 5, 1970.
- International Seminar on the History of Palestine and Its Jewish Settlement During the Ottoman Period*. Institute of Asian and African Studies — The Hebrew University of Jerusalem — Yad Yitzhak Ben-Zvi. "The Correspondence of the Armenian Patriarch Gregory the Chain-Bearer" (1725-1740). A. Kalaydjian (presented by him). Jerusalem, 1970, pp. 10.
- The Parthians* — Malcolm A. R. Colledge (presented by the author). 76 Photographs — 46 Line Drawings — 2 Maps — 1 Table. London, Thames & Hudson, 1967, pp. 243.
- The Institute for Strategic Studies, London, presents the following books: —
- Strategic Survey* — 1969. London, 1970, pp. 114.
  - Soviet-American Relations and World Order: The Two and the Many*. Adelphi Papers — Number Sixty-six — March 1970, pp. 58.
  - Soviet-American Relations and World Order: Arms Limitations and Policy*. Adelphi Papers — Number Sixty-five — February 1970, pp. 48.
- Annual Report* — Sixty-seventh year — 1968. U. States Steel Corporation. New York, pp. 40.
- Contre les Hérésies* — Irénée de Lyon. Edition Critique — par Adelin Rousseau. Tome I — *Introduction, Notes Justificatives, Tables*. Offert par la Fondation Calouste Gulbenkian. Paris, les Editions du Cerf, 1969, pp. 430.
- Canberra* — Points of Interest. Printed in Australia by V. C. N. Blight. Canberra Tourist Bureau, Dept. of the Interior.
- The House of Representatives* — The Parliament of the Commonwealth of Australia. Issued by authority of the Speaker of the House of Representatives, the Honourable W. J. Aston, M. P. Canberra, A. J. Arthur, Commonwealth Government Printer, August 1968, pp. 8.
- Endeavour and Achievement* — Highlights in the Story of Australian Development. Sydney, Bank of New South Wales, 1968, pp. 36.
- Bibliographie de Québec* — Année 1968.
- » » » — Années 1968-1969.
  - » » » — 1er Trimestre Janv.-Mars 1970.
- Montréal, pp. 97, 157, A-30.
- Interned in Turkey (1914-1918)* — H. W. Glockner (presented by the author). Beirut, Sevan Press, 1969, pp. 154.
- E. V. Gulbekian, London, presents the following: —
- The Spring Anthology 1970* — A Compilation of Representative Verse from The World's Living Poets. London, The Mitre Press, 1970, pp. 206.
  - The Pilgrim* — Pope Paul VI, The Council, & The Church in a Time of Decision — By Michael Serafian. London, Michael Joseph, Ltd., 1964, pp. 247.
  - Armenian Press Directory* — 1967 (English & Armenian). Editor: E. V. Gulbekian. London, HARQ Publications, 1967, pp. 47.
  - The Five Kings of the Primary History of Armenia* — E. V. Gulbekian. A reprint from "Journal of the American Oriental Society". Volume 89 / Number 2 / April - June 1969.